

5544

Արարիւ
նձիր զք

84
R-99

ՈՖԻՐ ՄԸ

ՉՕՆ ԱՌ ԿԱՍԹՕՆ ՔՐԷՀԱՆԺ

Սիրելի բարեկամս, օրեր ու օրեր անցած են մեր մանկութենէն ի վեր, բայց մեր երբեմնի գուրգուրանքը անայլայլ մնացած է: Իբր յիշատակ արտի եւ մտքի մտերմութեան մը, որ անամպ եղած է, ինձի շատ քաղցր կը թուի քու անուով դնել սկիզբ այն գրքիս, զոր նախընտրած ես բոլոր գրքերուս մէջէն: Նոյնպէս, այս գրքին մէջ է որ ամենէն աւելի անկեղծօրէն յայտնած եմ իմ մտածումներս մեր ժամանակաւորացանի բարոյական կեանքի եական խնդիրներու մասին:

Անուշտ հմայուած ես այս անկեղծութենէն, դուն որ ամենէն ուղղամիտ եւ ամենէն նւարաստեւ մարդն ես, զոր նանչցած ըլլամ երբե՛. երանի՛ թէ լրիւ անկեղծութիւնը այս գրքին ջատագովը ըլլայ այն ընթերցողներուն մօտ, որոնք կը խոսչին կարգ մը յանդուգն նկարագրութիւններէ եւ անողով վերլուծումներէ: Սակայն, ի՛նչ որ ալ ըլլայ հանրային վնիւր մանրակրկիտ ախտանշումի մասին հոգեկան հիւանդութեան մը, զոր ՄԻՐԱՅԻՆ ՈՃԻՐ ՄԸ յորշորջած եմ, ինձի համար մեծ արժանիք մը ունի ան. քեզի հանդ պիտի թուի, սիրելի Կասթօն, ու ես ալ պիտի կարենամ անգամ մը եւս ըսել թէ քու հաւատարիմ բարեկամդ եմ միշտ:

ԲՕԼ ՊՈՒՐԺԷ

Քաղիզ, 2 Փետր. 1886



28174-60

101.03.2013

55

PROS VOM S...



ՍԻՐԱՅԻՆ ՈՋԻՐ ՄԸ

Ա.

ՄԵՂԱՆՉՈՒՄԻՆ ԱՌԱՋ

Փոքրիկ սրահը լուսաւորուած էր երեք լամպարներու մեղմ լոյսովը, — բարձր լամբարներ, ճարտնական զարդանօթներու մէջ դրուած, որոնց վրայ անցուած էին ապակիէ դունդեր, բաց կապոյտ երանգով կակուղ լուսամտիփներէ շրջապատուած: Օթոց մը կը ծածկէր դուռը: Ուրիշ օթոց մը, որուն վրայ մեծ անձնաւորութիւններու պատկերներ բանուած էին, երկու պատերը կը զարդարէին: Թանձր և շատ մութ կարմիր երկու վարագոյրներ, այդ պահուն վարքաշուած, կը զարդարէին պատուհանները: Այդպէս փակուած սենեակ մը սերտ մտերմութեան երեւոյթ մը ունէր, որ ա՛լ աւելի կը շեշտուէր կահերուն վրայ ցիրուցան ու լիսափիւռ փոքր առարկաներուն պատճառով. շրջանակներու մէջ դրուած լուսանկարներ, ներկի տուփեր, հին պահպանակներ, Սաքսի քանի մը արձանիկներ,

թղթակազմ գիրքեր՝ այն հին կերպասէ պատեաններուն մէջ դրուած, որոնց նորաձեւութիւնը սկսած էր 1883ին: Անկիւն մը, կանաչ տունկ մը կը գալարէր իր սաղարթները: Անոր մօտ, բաց դաշնակ մը ցոյց կուտար իր ստեղներուն սպիտակութիւնը: Անգլիական հողմարգել մը՝ գունաւոր ապակիներով և փոքր սեղան մը, վրան դնելու համար թէյի գաւաթը, գիրքը կամ ձեռագործը, կը հակէր դէպի վառարանին մէջ կողմը. կրակը կը վառէր հանդարտ ճարճատիւնով մը, որուն կ'ընկերանար եռոցին աղմուկը, իր լամբարին բոցէն փայփայուած ու յատուկ սեղանի մը վրայ դրուած: Այս սրահին կահաւորումը, քիչ մը խճողուած, մեր ժամանակին սեփական բարդ յատկանիշը ունէր սա եզակաւորութեամբ որ, հոն ամէն ինչ շատ նոր կը թուէր գրեթէ: Առաջին ակնարկով իսկ, փոքր նշաններէ կարելի պիտի ըլլար կռահել թէ այդ բարիզեան դրսերեւոյթը դիտմամբ սարքուած էր: Սրահին մէջ հոս հոն գտնուող առարկաներ հակադրութիւն մը կը ձեւացնէին. օրինակի համար, կային արծաթէ փոքրիկ դաշններ՝ հնաձեւանդին կը տեսնուէին, պատերէն մէկուն վրայ, կրօնական երկու փոքր նկարներու սքանչելի ընդօրինակութիւններ, որոնք մանկութեան յիշատակներու հետ կապ ունէին անտարակոյս, և գաւառական հին տունէ մը բերուած էին: Նոյնպէս, լուսանկարները կը ներկայացնէին ազգականներ և բարեկամներ, որոնք իրենց զգեստաւորումով ու երեւոյթով կը յայտնէին թէ գաւառական յարաբերութիւններ ունէին

միայն: Այս հակադրութեան ապաւորութիւնը ա'լ աւելի զգալի պիտի ըլլար, երբ մէկը այցելէր նաեւ միւս սենակները, հոն ամէն կողմ նշմարելով սա ակներեւ հետքը թէ այդտեղ հաստատուած անձերը քիչ ատենէ ի վեր կը բնակէին Բարիզի մէջ:

Այս փոքր սրահը կը պատկանէր փոքր բնակարանի մը, որ կը գտնուէր Ռոչֆուքօ փողոցին վարի մասին մէջ, թիւ 3 կրկին. ան շատ ցից զառիվայրով մը կ'իջնէ Սէն-Լազար փողոցին վրայ, ու կը բովանդակէ մասնաւոր տուներ, բոլորովին այլազան շինուածքներով, ինչպէս նաեւ քանի մը անհատական բնակարաններ, պարտէզներով շրջապատուած: Այն բնակարանը, ուր կը գտնուէր այդ փոքր սրահը, նշանաւոր դրամատէրի մը կողմէ շինուած էր առաջին կայսրութեան օրով, դերասանուհիի մը համար, այն ժամանակ, երբ Թուր տէ Տամ փողոցին մէջ ապաստանած էին թատրոնի համբաւաւոր դերասաններ ու դերասանուհիներ: Այդ բնակարանը, որ շատ նեղկճուկ էր հարուստ ընտանիքի մը համար, տեղաւորումի կարգ մը անբաւականութեանց պատճառով՝ շատ անյարմար պիտի գար այնպիսի վարձակալներու, որոնք վարժուած են անգլիական հանդստաւէտ պայմաններուն. այդպիսի բնակարան մը բոլորովին պիտի հրապուրէր կէս գիւղական կեանքի ընտելացած անձերը, «ընտանեկան յարկ» մը ունենալու հրապոյրին ու փողոցաձայրին հանդարտութեան պատճառով, ուր կառքերը շատ քիչ կ'երթեւեկեն, զառիթափը գերբուկ ըլլալուն համար: Նոյնմբերի

այդ իրիկունը, փոքր սրահին մէջ հազիւ անորոշ ու հեռաւոր շշուկ մը կը թափանցէր դուրսէն, ընդմիջուած՝ հիւսիսային հովի փշուճներով, թէեւ պատուհանները բակին վրայ կը նայէին և այս վերջինն ալ՝ փողոցին վրայ: Այդ գիշեր ցուրտ ըլլալու էր, դատելով հիւսիսային հովի սուլումներէն. գէթ այդ կարծիքը յայտնեց սրահին մէջ գտնուող երեք անձերէն բաւական երիտասարդ մէկը, որ ոտքի ելլելով հառաչեց և ափսէին վրայ դրաւ իր գաւաթը, նայուածքը պատի ժամացոյցին ուղղած:

«— Ժամը տասն է...: Այս գիշեր պէտք է որ Մայրուհիներուն երթամ: Ա՛հ, ի՛նչ դժբախտութիւն է խելօքիկ կին մը ունենալ, որ ձեր ապագայովը կը զբաղի: Արմա՛ն, մի՛ ամուսնանար երբեք...: Մտիկ ըրէք սա հովը...: Հոս որքա՛ն լաւ էի ձեզի հետ: Օ՛ն, Հելէն, ըսէ՛ք, ի՛նչ կրնայ պատահիլ, եթէ ներկայ չգտնուիմ այդ երեկոյթին», շարունակեց երիտասարդը, կրթնելով այն թիկնաթոռին յենարանին, ուր նստած էր իր կինը:

«— Որքա՛ն անկրթութիւն ըրած պիտի ըլլանք հանդէպ շատ ազնիւ անձերու, որոնք միշտ անթերի եղած են մեզի նկատմամբ տարիէ մը ի վեր՝ երբ Բարիզ կը գտնուինք», պատասխանեց մանկամարդ կինը, ու ղէպի վառարանը երկարեց իր երկար ոտքերը, որոնց վրայ վայելչօրէն ազուցուած էին փայլուն կօշիկներ ու մոլոշագոյն գուլպաներ, իր շրջազգեստին երանգովը: «Եթէ շղացաւութենէ չտառապէի՛...» յարեց մանկամարդ կինը, իր քունքին տանելով

մատները: «Անոնց պիտի յայտնես բոլոր իմ արդարացուցիչ պատճառներս: Օ՛ն, խեղճ Ալֆրէտս, արիութիւն ունեցի՛ր...»:

Հելէն ոտքի ելաւ և ձեռքը երկարեց ամուսնին, որ իրեն քաջեց զայն, համբուրելու համար: Ակնբերեւ տառապանք մը նկարուեցաւ Հելէնի աղուոր ղէմքին վրայ, երբ հարկ եղաւ այդ գգուանքը ընդունիլ: Հելէն այդպէս կանգուն, մոլոշագոյն ու ժանեկազարդ շրջազգեստ մը հագած, աւելի մտահար հակադրութիւն մը կը ձեւացնէր, իր անձին վայելչութիւնը բազդատելով ամուսնին անշնորհ ձեւերուն հետ: Մանկամարդ կինը բարձրահասակ, նուրբ և ճկուն էր: Չեռքին փափկօրէն ազուցուած թեւը, զոր կէս մը երեւան կը բերէր թեզանիքը, իր թեւերուն լեցունութիւնը, որոնց վրայ կը շողար սօկիէ ապարանջան մը, իր նուրբ մէջքին կլորութիւնը, իր մատղաշ իրանին շնորհը, ամէն ինչ անոր մէջ երեւան կը բերէր մարմնական գեղեցկութեան մը փթթումը, որ կը դաշնաւորէր իր գլխի գեղեցկութեան հետ: Իր բաց չազանակագոյն մազերը, գլխուն մէջտեղէն հերագիծով մը անջատուած պարզօրէն, իր շատ բարձր ճակատը կը ծածկէին կէս մը,—ինչ որ հաւանական նշան մըն էր թէ խանդը անոր մէջ կը տիրապետէր դատողութեան վրայ: Խարտեաչի զարնող թուխ աչքեր ունէր, այնպիսի աչքեր, որոնք կաղինի գոյն կամ սեւ երանգ մը կ'առնեն, երբ բիբը կը կծկուի կամ կ'ընդլայնի. իր ղէմքին վրայ ամէն ինչ կը յայտնէր կիրք, կորով ու հրպարտութիւն, սկսեալ իր ձուածեւ ղէմքին քիչ

մը չափազանց շեշտ գիծէն, որ ցոյց կուտար գլխի վարի մասին հաստատուն կերտուածքը, մինչեւ բերանը՝ շատ անյողգողգ ուրուագծուած, և ըսկսեալ հին շքագրամի արժանի թուշէն մինչեւ ուղիղ քիթը, որ ազնուօրէն զօդուած էր ճակատին: Այդ անբիծ ու կենսունակ գեղեցկութեան յատկանիշը կ'արդարացնէր ամուսնին դէմքին վրայ դրոշմուած հոգեռանգը, երբ ան կը համբուրէր իր կինը, մինչ այս վերջինին ակներեւ խորշէնքը ի յայտ կուգար իր ամուսնին և տիրոջ անշնորհ դէմքին հանդէպ:

Միեւնոյն կարգի երկու արարածներ չէին անոնք: Այֆրէտ Շազէլ տիպարն էր միջին դասակարգի վերաբերող Փրանսացիի մը, որ շատ յարատեւութեամբ աշխատած, շատ մը քննութիւններ պատրաստած և շատ ժամեր անցուցած է թուղթերու վրայ կամ դրատախտի մը առջեւ, այն տարիքին մէջ, երբ մարմինը կը զարգանայ: Հազիւ երեսուն երկու տարեկան, ֆիզիքական մաշումի մը սկզբնաւորութեան նշանները հետզհետէ կը բազմապատկուէին: Մազերը ցանցառ էին, մոյնքը դունատ, ուսերը միեւնոյն ատեն լայն և ոսկրուտ, իսկ շարժուածեւրուն մէջ անհրապոյր բան մը կար ու ամբողջ մարմնին վրայ՝ անշնորհ բան մը: Իր բարձր հասակը, իր հաստ ոսկորները և իր խոշոր ձեռքերը տեսնող մը պիտի կռահէր թէ համեմատութիւն չի կար անոր առաջին խառնուածքին, որ շատ կորովի էր, ու այն դաստիարակութեան միջեւ, որ շատ սմբեցուցած էր առաջինը: Շազէլ միակնոց կը գործածէր, աչքին վրայ միշտ գէշ գետեղուած.

չարունակ վար կը ձգէր զայն, որովհետեւ ձախաւեր շարժումներ կ'ընէին իր երկար ու նիհար մատները. նոյն բանը կը վկայէր նաեւ երեկոյթի սպիտակ փողկապին հանգոյցը, որ այնքան գէշ կը պլլուէր իր արդէն իսկ ճմրթկած օձիքին շուրջ: Երբ միակնոցը աչքէն իյնար, իր բիբերուն կապոյտը աւելի լաւ կ'երեւար, այնքան անբիծ, թարմ ու մանկունակ կապոյտ մը որ ամենէն չարամիտներն իսկ չէին կրնար այդ մարդուն յոգնութիւնը վերագրել մտայինէն տարբեր չափազանցութեանց: Իր յպիտը, շատ թարմ մնացած, երեւան կը բերէր խիստ ճերմակ ակոսներ՝ խարտեաշ ու ամբողջական մօրուքի մը տակ և կը դաշնաւորուէր իր նայուածքին մանկունակ անկեղծութեան հետ: Արդարեւ Շազէլի կեանքը սահած էր սպառիչ, շարունակական աշխատութեան մը և ըացարձակ անփորձութեան մը միջեւ այն ամէն բանին կատամար, որ «իր գործը» չէր, ինչպէս կ'ըսէր ինքը: Այֆրէտ Շազէլ, որդի քիմիաբանութեան համեստ ուսուցչի մը և թո՛ղ գիւղացիի մը, իր հօրմէն մտանգամ էր ընդունակութիւն մը գիտութեանց և տոկունութիւն՝ իր մեծ հօրմէն. շնորհիւ իր ունեցած կորովին ու միջակ կարողութիւններուն, առաջիններէն հանդիսացած Բազմարուեստեան վարժարանին մէջ. շատ մը ողջամիտ անձեր կը կարծեն թէ այդ վարժարանը իր ծանրաբեռնուած ու կանխահաս քննութիւններով մահացու ազդեցութիւն մը կը գործէ մեր երկրին քաղքենի երիտասարդութեան զարգացման վրայ: Քսան երկու տարեկանին՝ Բազմար-

ուեստեան վարժարանէն կ'ելլէր, տասերկուերորորդ հանդիսանալով իր ընկերներուն մէջ. իսկ երեք տարի յետոյ՝ կամուրջներու և խճուղիներու վարժարանէն շրջանաւարտ կ'ըլլար, առաջնութիւնը շահելով: Պուժ զրկուեցաւ Ալֆրէտ, ուր սիրահարուեցաւ Օրիորդ Վէվրի, որուն հայրը աննշան դրամօժիտ մը տուաւ իր աղջկան, ինք երկրորդ անգամ ամուսնացած ըլլալուն պատճառով: Այդ երկրորդ կնոջ և իր զաւկին անակնկալ մահը, ինչպէս նաև Պ. Վէվրի մահը յեղակարծօրէն հարստացուցած էր երիտասարդ ամուր: Յաջորդ տարին, Ալֆրէտ պաշտօնի կոչուեցաւ Բարիզի քաղաքապետութեան մէջ. ճարտարագէտը հարիւրապատիկ իրականացուցած էր իր երիտասարդութեան փառասէր յոյսերը: Իր կնոջ հարստութիւնը գրեթէ ինը հարիւր հազար ֆրանքի կը հասնէր, որուն բերած եկամուտներուն վրայ կ'աւելնային իր տասը հազար ֆրանքի թոշակը ու հօրմէն մնացած փոքր եկամուտները: Բայց այս հարստութիւնը փոխանակ թրմբեցնելու երիտասարդին գործունէութիւնը, կը զերագրգոնէր զայն, փառասիրօրէն, պատիւներով փոխարինելու համար այն դիրքի անհաւասարութիւնը, որ կը գտնուէր իր և իր կնոջը միջեւ: Ուստի նոր ետանդով մը անձնասուր եղած էր մաթէմաթիքական աշխատութեանց: Կաճառին մուտքը կը շողշողար իր անուրջներու հորիզոնին վրայ, իբր վերջնական աստուածացումը ճակատագրի մը, որուն երջանկութիւնը հիմնած էր իր հօրը սա իմաստուն սկզբունքին վրայ. «Մեծ ճամբուն հետեւիլ»: Ասոր վրայ աւելցուցէք զաւ-

կի մը ծնունդը, որուն մէջ Ալֆրէտ կը գտնէր իր նկարագրին պատկերը. ուրեմն ինչպէս այդ մարդը իրաւունք չունենար ուրախանալու, կեանքը այդպէս ընդգրկած ըլլալուն համար, որով հպատակած էր միջին պայմաններուն այն ընկերային դասակարգին, ուր ծնած էր:

Այս ալյազան խորհրդածութիւնները ըրած էր միթէ այն երրորդ անձնաւորութիւնը, որուն Արման անունը տուած էր Ալֆրէտ Շագէլ, մինչ կը զիտէր իր առջեւ պարզուած ամուսնական պատկերը, իր նոր վառած սուսական սիկառէթին ծուխերուն մէջէն. ծխելու այդ համարձակութիւնը ի յայտ կը բերէր իր մտերմութեան աստիճանը տան մէջ. նոյնպէս Ալֆրէտը Արմանէն կ'անջատէր այն հակադրութիւնը՝ որ Հելէնի և Ալֆրէտի միջեւ կը գտնուէր: Իր ստարիքէն շատ աւելի պզտիկ կ'երեւար Արման, թէև ան ալ երեսուներկուքը անցուկ ըլլար: Իր թափթըփած թիկնոցը ա՛լ աւելի երեւան կը հանէր իր մարմնին նիհարութիւնը և անհաւասարակչողութիւնը. միւս կողմէ՝ պատռն Բէրնի—Արմանի ընտանիքին անունը—բէտէնկոթն ալ լաւ յարմարած էր իր ուսերուն ու իր փոքրակազմ այլ կորովի մարդու իրանին, որ ապահովաբար կը հեռուէր սուսերամարտի, ձիավարութեան, զբնդախաղի և ամէն տեսակ սքօսներու, հարուստ դասակարգի երիտասարդներու յատուկ, Անգլիացիներուն նմանողութեամբ: Եւ ասիկա այն տանէն ի վեր, երբ քաղաքական ասպարէզներէն զիւանագիտութեան, Պետական Խորհուրդին, Հաշուակալութեան Ատեանին մէջ մուտ

զործելէ արգիլուած են անոնք իրենց իրական կամ արուեստակեալ կարծիքներուն հետեւանքով: Այն խորհրդապահ գոհարեղէնները, որոնցմով զարգարուած էր Արման, իր ձեռքերուն և սաքերուն նրբութիւնը, իր ձեւոյթին մէջ ամէն ինչ, սկսեալ իր փողկապէն և օձիքէն մինչեւ իր սեւ մազերուն գանգուրները ու իր արհամարհոտ չրթունքին վրայ տեսնուած նուրբ պեխերը, իյայտ կը բերէր արդուզարդի մասին խոր սեթեւեթ մը, որով կ'ենթադրուէր թէ իր անգործ կեանքին մէջ երկար պարապուրդներ ունէր: Բայց ինչ որ պառոն տը Քէրնը կը փրկէր արական նորաձեւութեան ոչնչութիւններով շատ զբաղած անձերուն սովորական տափակութենէն, գրեթէ միշտ անշարժ եղող իր դէմքն էր, մտատանջ և սուր նայուածքով: Երիտասարդի նայուածք մը չէր ան և կը հակասէր իր ամբողջ էութեան հետ, այնպէս որ զայն դիտող մը արտակարգ նկարագիր մը կը տեսնէր անոր մէջ, թէեւ պառոն Քէրն միշտ կը փափաքէր որ՝ ամէն բանէ առաջ անթերի ըլլար իր հագուստ կապուստը, դիտողութիւններէ խուսափելու համար: Շաղէլի նման, որ օրտով շատ երիտասարդ կը թուէր, հակառակ իր խառնուածքի զեղեւումներուն, պառոն տը Քէրն ալ, միմիայն իր աչքերուն արտայայտութենէն—խիստ սեւ աչքեր— կը հասկցուէր թէ հոգիի և մտքի կանխահաս ծերութեան մը ենթարկուած էր, իր Ֆիզիքական ուժը պահած ըլլալով հանդերձ: Ինչքան մը երկարածիգ ու մրադոյն էր, այնպիսի մարդու մը պէս որ բարկացոտ զարձած է օրին մէկը:

ճակատը առանց խորշումի, քիթը շատ նուրբ. իսկ թեթեւ փոսիկ մը կար բոլորչի ծնօտին վրայ: Անկարելի էր հասկնալ թէ ինչ արուեստի կը հետեւէր կամ ինչ զբաղում ունէր. սակայն իր էութեան մէջ կար զերազանց բան մը, որ չէր հաշտուեր բոլորովին անգործ կեանքի մը զատարկութեան հետ. ինչպէս նաեւ բերնին շուրջը գտնուող մեղամազձութեան ծալքերը սա գաղափարը չէին ներշնչեր թէ անոր կեանքը ամբողջովին թաղուած էր հաճոյքի մէջ: Սակայն ան կը շարունակէր ծխել կատարեալ հանդարտութեամբ, ամէն անգամ ծուխ արձակելուն՝ ցոյց տալով փոքր և սեղմ ալոսաներ, առջեւինները անկանոն շարուած, ինչ որ վայրագութեան հաւանական նշան մը կը համարուի: Շաղէլը կը դիտէր, երբ իր կնոջ քունքը կը համբուրէր ան, մինչ մանկամարդ կինը կը խոնարհէր իր արտեւանունքները, չհամարձակելով Արմանին նայելու. բայց եթէ իր աչքերը հանդիպէին երիտասարդին սեւ աչքերուն, վիշտի մը հետքը չպիտի նշմարէին անոնց մէջ, այլ հեգնանքի ու հետաքրքրութեան տարտամ խառնուրդ մը:

«—Այո՛», ըսաւ Ալֆրէտ, այսպէս պատասխանելով այն լռին մեղադրանքին, զոր անոր կ'ուղղէր կարծես Հելէնի դէմքը. «անվայել բան է իր կինը սիրել հրապարակաւ, բայց Արման կը ներէ ինձի: Ուրեմն մնաք բարով», ըսաւ իր ձեռքը երկարելով բարեկամին: «Մէկ ժամէն աւելի չպիտի բացակայիմ: Ձեզ հոս պիտի դռնեմ, այնպէս չէ՞»:

Արման և Տիկին Շաղէլ առանձին մնացին:

Քանի մը վայրկեան լուռութիւն պահեցին, երկուքն ալ չփոխելով այն դիրքը, ուր կը գրտնուէին Ալֆրէտի մեկնած պահուն. մանկամարդ կինը ոտքի վրայ կանգուն, բայց այս անգամ աչքերը ուղղած Արմանի վրայ, իսկ այս վերջինը՝ ժպիտով մը պատասխանելով անոր նայուածքին և սիկառէթի ծուխին ամպերովը չըրջապատուած, Հելէն կը շնչէր այդ ծուխին թեթեւ կծուութիւնը, կէս մը բանալով իր թարմ բերանը: Պատուհաններուն տակ կառքի աղմուկ մը լսուեցաւ: Շագէյը տանող կառքին թաւալումն էր: Հելէն յամրաբար յառաջացաւ դէպի թիկնաթոռը, ուր կը գտնուէր Արման. ազուոր շարժուածելով մը՝ սիկառէթը առաւ Արմանին ձեռքէն և կրակին մէջ նետեց զայն. յետոյ երկտասարդին առջեւ ծնրադրելով՝ թեւերուն մէջ առաւ անոր գլուխը, ու անոր շրթունքները փնտռելով համբոյր մը գրոշմեց. կարծես իսկոյն կ'ուզէր անհետացնել այն դժնդակ տպաւորութիւնը, զոր ամուսնին ընթացքը ձգած էր իր սիրականին վրայ, ու իր յտակ ձայնովը, որուն զուարթութիւնը կը մատնէր ազատ սիրազեզում մը՝ երկար բռնադատումէ մը յետոյ, կ'ըսէր.

«— Բարի իրիկուն, Արման: Միթէ կը սիրե՞ս զիս այսօր:»

«— Միթէ դուք կը սիրե՞ք զիս, հարցուց Արման,» որ ձեռքովը կը գգուէր մանկամարդ կնոջ այտը: Հելէն տախտակամածին վրայ ձգած էր ինքզինքը, ու գլուխը իր բարեկամին ծունկերուն վրայ դրած, յափշտակութեան տենդով մը կը գիտէր զայն:

«— Ա՛հ, պարասէ՛ր», յարեց մանկամարդ կինը. «պէտք չունիմ այդ բանը ըսելու ձեզի, որպէսզի հաւատաք:»

«— Ո՛չ. պատասխանեց Արման, «Գիտեմ թէ կը սիրէք զիս... և շատ կը սիրէք... թէև ոչ այդ զգացումին ծայրը հասնելու աստիճան»: Այն շեշտը, որով արտասանած էր այդ պարբերութիւնը, տողորուած էր ակներեւ և կծու հեղուութեամբ մը: Ասիկա ակնարկութիւն մըն էր այն տրտունջներուն՝ զոր յաճախ կ'ընէր երկտասարդը: Սակայն Հելէն այդ ծաղրական խօսքերը ընդունեց այնպիսի կնոջ մը ժպիտով, որուն պատասխանը պատրաստ է:

«— Միշտ նոյն կասկածոտն էք», ըսաւ Հելէն. թէև աչքերը բաւականաչափ կը յայտնէին իր երջանկութիւնը, սակայն մեղամաղձութեան ցոլք մը անցաւ իր քաղցր աչքերուն մէջէն, երբ յարեց. «Ուրեմն չէք հաւատար իմ զդացումիս, առանց այդ վերջին ապացոյցին...»:

«— Ապացո՛յց մը», ըսաւ Արման, «ապացո՞յց կը կոչէք ատիկա. բայց մարդուն բացարձակ ձիրքը ո՛չ թէ սիրոյ ապացոյցն է, այլ նոյն ինքն սէրն է...» եւ աւելի տխուր կերպարանքով մը շարունակեց. «Որքան ատեն որ մերժես բոլորովին իմ ըլլալ, պիտի տարակուսիմ... ո՛չ թէ քու անկեղծութեանդ վրայ, որովհետև կը հաւատամ թէ զիս սիրել կը կարծես, այլ այդ սիրոյն ճշմարտութեան վրայ...: Յաճախ մարդ կ'երեւակայէ ունենալ այնպիսի զգացումներ զոր չունի: Ա՛հ, եթէ սիրէիր զիս, ինչպէս կ'ըսես և

կը խորհիս, միթէ պիտի պայքարէի՞ր ինքզինքդ հետ, ինչպէս կ'ընես հիմա: Միթէ պիտի մերժէի՞ր այն ժամադրութիւնը՝ զոր քսան անգամ խնդրեցի քենէ: Բայց այդ ժամադրութիւնը չպիտի շնորհես ինծի որքան քեզի նոյնքան ինծի համար...:

«— Արման...» ըսաւ Հելէն ու կանգ առաւ կարմրած: Ոտքի ելած՝ կը քալէր սենեակին մէջ, առանց նայելու իր բարեկամին, թեքերը մարմնէն հեռացուցած ու ձեռքերուն ներհակ կողմը ազդրերուն վրայ կըթնցուցած, ինչպէս սովոր էր ընել ծայրայեղ մտազբաղման վայրկեաններու մէջ: Սիրել սկսելէն և իր սէրը Պ.տը Գէրնի խոստովանելէն ի վեր, լաւ գիտէր թէ օր մը պիտի հարկադրուէր հրաժարիլ անրիժ այլ արգիլուած սիրոյ մը գեղեցիկ անուրջէն: Այո՛, գիտէր թէ բոլորովին անձնատուր պէտք է ըլլար, իր սիրտը տալէն յետոյ, և սիրուհին դառնալ անոր՝ որուն թոյլատրած էր ըսել իրեն. «Կը սիրեմ քեզ» Գիտէր այդ ամէնը, և բաւական արիութիւն ունեցած էր իր անձնապաշտպանութիւնը երկարելու մինչև այդ օրը, ո՛չ թէ պշրասիրութենէ մղուած, — ո՛չ մէկ կին Հելէնի չափ անկարող էր շահագործելու էրիկ մարդու մը անյադ տենչանքը, արծարծելու համար անոր տարիանքը — այլ պարտականութեան զգացումը իր մէջ տեւական ըլլալուն համար: Ո՞ր ամուսնացած կին չէ գգուած անուրջ մը, իրարու հետ հաշտեցնելու համար սրտի անհաւատարմութիւնը ու ամուսնին առջեւ ըրած երդումը: Կատարեալ սիրոյ հեշտանքներէն հրաժարումը բաւարար քաւութիւն

մը կը նկատէ սկզբան: Պոռնկութեան ճամբուն մէջ կը մտնէ, կարծելով թէ որոշ սահմանէ մը անդին չպիտի անցնի. արդարև, աւելի կամ նուազ երկար ատեն կը մնայ հոն, իր սիրած մարդուն նկարագրին համեմատ: Կեանքը վարող անողոք տրամաբանութիւնը կը տիրանայ իր իրաւունքներուն: Հոգին և մարմինը չեն բաժնուիր իրարմէ, և սէրը ինքնիրմէն զատ օրէնք չի ճանչնար: Այո՛, ճակատագրական ժամը հասած էր Հելէնի համար, և ինք կը զգար ատիկա: Երկու շաբաթէ ի վեր, քանիցս այդ սոսկալի վիճաբանութիւնը ունեցած էր Արմանի հետ, մինչ սիրականը միշտ պահանջած էր սիրոյ այդ վերջին նշանը: Մանկամարդ կիներ կ'ըմբռնէր թէ իւրաքանչիւր բանավէճ ա՛լ աւելի վարկաբեկ կ'ընէր զինքը յայս այդ մարդուն: Եթէ քանի մը անգամ ալ կրկնուէին այդ բանավէճերը, Արման բնաւ չպիտի հաւատար իր սիրոյն, բացարձակ անխորհուրդ զգացում մը, որովհետև Հելէն կը սիրէր զայն, ինչպէս կիները միայն գիտեն սիրել այն տեսակ սէրով, որ կախարդիչ բնոյթ մը ունի և անդիմադրելի պէտք մը կը զգայ երջանկութիւն պարգեւելու իր սիրած էակին: Մանկամարդ կիներ կը սիրէր զայն, և հաճոյք կը զգար զայն սիրելէն: Ճիզիքապէս անհանգուրժելի էր իրեն՝ տառապանք մը նշմարել առոր պաշտելի աչքերուն մէջ. անհանգուրժելի կը գտնէր անոր հոգիին մէջ նշմարել կասկածատութիւն մը, ընկրկող հոգիի հետք մը: Ան վերահասու եղած էր այս ամենուն, ճակատ առ ճակատ գիտած էր մեղանչումին անհրաժեշտու-

թիւնը, ու որոշած էր ինքնաբերաբար անձնատուր ըլլալ իր «սիրեցեալ»ին, ինչպէս Արման իր նամակներուն մէջ միշտ կ'անուանէր զինքը, որովհետեւ բարեկամ բառը պաղ էր, իսկ սիրահար բառը ամօթով կը համակէր սիրտը, — այո՛, ընծայել անոր գերագոյն ապացոյցը իր սիրոյն զոր կը խնդրէր իրմէ. և ահա՛, հաւանութեան րոպէին՝ չէր կրնար այդ բանը ընել: Իր կամքը կը ղեղեւէր վերջին պահուն: Միթէ պիտի վերսկսէ՞ր գարշելի սակարկութեան մը, ինչպէս կ'ըսէր մանկամարդ կիներ, այդ բանին վրայ խորհած ատեն: Ա՛հ, ինչո՞ւ համար ազատ չէր, — ազատ, այսինքն առանց պարտաւորութիւններ ունենալու հանդէպ իր տղուն, միակ էակը՝ զոր չպիտի կրնար զոհել իր սիրականին — ո՛չ թէ այդ մարդուն տալու գաղտնի ժամագրութիւն մը, այլ միասին փախչելու, իր ամբողջ կեանքը զօհելու համար: Բոլոր այս մտածումները կը պտուտքէին իր խեղճ գլխուն մէջ, մինչ ինքն ալ կը չափչիէր սենեակը: Նորէն նայեցաւ իր բարեկամին, Իրեն այնպէս թուեցաւ որ իր պաշտելին ղէմքին գիծերը կ'այլայլէին:

«— Արհա՛ն», յարեց, «մի՛ տխրիք: Կը հաւանիմ ձեր բոլոր ուզածներուն»:

Այս խօսքերը, խորունկ ձայնով մը և այնպիսի կնոջ մը շեշտով արտաբերուած, որ մինչև իր սրտին յետին ծալքը կը պրպտէր, զարմանք պատճառեցին երիտասարդին, թէեւ զինքը չյուզեցին: Իր տարօրինակ նայուածքովը պարուրեց Հելէնը: Եթէ մանկամարդ կիներ արիութիւն ունենար զիտելու Արմանը, անոր սուր աչքերուն

մէջ չպիտի նշմարէր այն աստուածային յուզումը, որ սիրունիին յանցանքը կը քաւէ սիրահարին առթած երանութեամբ յետոյն արհամարհոտ ու հետաքրքիր նայուածքն էր, որով քիչ մը առաջ Արման դիտած էր Ալֆրէտը ու Հելէնը: Բայց վերջինը շատ շփոթած ըլլալուն՝ չէր կրցած իր պաղարիւնը պահել, դիմացինը դիտելու համար: Յետոյ Արմանին ծունկերուն առջև կծկուած, երբ անոր կուրծքին վրայ կը սեղմուէր, նոր արտայայտութիւն մը առաւ երիտասարդին ղէմքը, գրեթէ արքիւ տենչանքի մը արտայայտութիւնը: Կը զգար իրեն մօտ սեղմուած այդ դիւրաթեք մարմնին գեղեցկութիւնը, իր թեւերուն մէջ կը բռնէր անոր հմայիչ ուտերը, զոր կը ձանչնար, պարահանդէսին մէջ տեսած ըլլալուն համար, կ'արբենար այն անբացատրելի բոյրը, որ կը ծփայ խրաքանչիւր կնոջ շուրջը, ու իր բերանը կը դնէր անոր արտեւանունքներուն վրայ, զդալով անոնց բաբախումը իր համբոյրին տակ:

«— Գէթ երջանիկ պիտի ըլլա՞ս», հարցուց Հելէն, տեսակ մը անձկութեամբ, երկու զգուանքներու միջեւ:

«— Ի՛նչ հարցում: Բայց դուն բնաւ չե՞ս դիտած ինքզինքդ » պատասխանեց Արման, և սկսաւ ներբողել անոր ղէմքին բոլոր փափկութիւնները. «բնաւ չե՞ս դիտած աչքերդ», — ու իր շրթունքները նորէն կը պտըացնէր անոր աչքերուն վրայ, — «այնքան վարդագոյն այտդ», — ու իր ձեռքով կը գզուէր զայն, — «քու նուրբ մազերդ», — ու զանոնք կը հոտտէր ծաղկի մը պէս, — «սիրուն բերանդ», — ուր իրը կը դնէր սիրազեղ: — Իր գեղեցկութեան այս

պաշտանքին ինչպէ՞ս պատասխանէր Հելէն. կէս մոլորուն ժպիտով մը, անձնատուր եղած էր այդ գգուանքներուն ու խօսքերուն, իբր երաժըշտութեան մը: Այս ամէնը մանկամարդ կնոջ էութեան մէջ կը թրթռացնէր այնքան տարտամ ու մտերմական բան մը որ այս գրկախառնութիւններէն յետոյ ինքզինքը ջախջախուած կը զգար մեռեալի մը պէս: Առաջին անգամը չէր որ այսպէս անձնատուր կ'ըլլար Արմանին համբոյրներուն քաղցրութեան: Բայց ո՞րքան ալ անուշ ու զգլխիչ ըլլային այդ համբոյրները, որոնց անկարելի էր դիմագրել, ամէն անգամուն ալ ուժ ունեցած էր խուսափելու յանդուգն գրգռանքներէ: Ո՛չ, երբեք չպիտի հաւանէր այդ բանին, եթէ անակնկալի մը վտանգն ալ չըլլար, այդպէս հրապուրուելու համար փոքր սալօսին մէջ, ուր իր մօր, ամուսնին, զաւկին լուսանրկարները կը յիշեցնէին այն բանը զոր տրամադիր եղած էր զոհելու. — Ա՛հ, ոչ այդպէս: Ու երբ Արմանի դէմքին վրայ նշմարեց այն արտայայտութիւնը՝ ուրկէ այնքան կը վախնար, արիութիւն ունեցաւ խոյս տալու, ու նորէն նստաւ ուրիշ թիկնաթոռի մը վրայ, անոր ձեռքէն առնելով հողմահար մը զոր գոցեց ու բացաւ, յետոյ յարեց.

« — Վաղը քուկդ պիտի ըլլամ, եթէ կ'ուզես »:

Արման սթափեցաւ իր անցողակի արբշտութենէն, ուր թաւալած էր: Երիտասարդը նայեցաւ Հելէնի ու այս վերջինը դարձեալ ունեցաւ

այն զգայութիւնը որմէ այնքան տառապած էր, և որ իր ու անոր միջեւ կը տարածուէր: Սակայն ինք, մանկամարդ կինը ի՞նչ անհաճոյ բան ըրած էր անոր: Խորհեցաւ թէ Արման վիրաւորուած ըլլալու էր իր խուսափանքէն, սակայն քիչ մը առաջ արտասանած պարբերութիւնը միթէ կանխաւ անձնատուր ըլլալ չէ՞ր նշանակեր. ու Արման ինչո՞ւ համար պիտի վշտանար իրեն դէմ, քանի որ Հելէն կը փափաքէր ամենօրեայ կեանքի չըջանակը ընդլայնել իրենց երջանկութեամբ. — Բայց Արման պատասխանած էր սա հարցումով.

« — Ո՞ւր կ'ուզես որ գտնեմ քեզ... իմ բընակարանս... կրնամ ծառաս ճամբել կէս օրէն յետոյ »:

« — Օ՛հ, ո՛չ » պատասխանեց Հելէն աշխուժով, « ո՛չ, ձեր բնակարանը... »

Հելէն իսկոյն երեւակայած էր թէ ուրիշ կիներ ալ գացած կրնային ըլլալ Արմանի բնակարանը. նոր սիրուհի մը իր և իր սիրած մարդուն միջև կը գտնէ այդ կիները, իբր սպառնալիք աղետալի բաղդատութեան մը, իբր կանխագոյն թօշնումը իր իսկ գգուանքներուն, քանի որ սէրը միշտ նոյն է իր արտաքին ձեւերուն մէջ... ու խորհեցաւ որ միեւնոյն կարասիներուն մէջ չըլլայ « գէթ »:

« — Կ'ուզէ՞ք որ », հարցուց Արման, « իմ բարեկամներէս մէկէն խնդրեմ իր բնակարանը ինձի փոխ տալ... »:

Հելէն գլուխը ցնցեց ինչպէս, քիչ մը առաջ: Երկու բարեկամներուն խօսակցութիւնը կան-

խաւ կը լսէր: Կին էր ինք և մինչև այն ատեն պարկետ կին: Լաւ կ'ըմբռնէր թէ այն անծանօթ բարեկամը, որուն դիմում պիտի ընէր Արման, իր սէրը չպիտի դատէր այնպէս ինչպէս ինք կը դատէր զայն: Հելէնի համար տարփանքը կը սրբագործէր ամէն բան, նոյնիսկ ամէնէն յոռի մոլորումները, կը հոգիացնէր ամէն ինչ, նոյնիսկ բուն հեշտանքները: Բայց այդ անծանօթը ի՞նչ պիտի ենթադրէր, եթէ ոչ սիրարկած մը, որուն վրայ ալ պիտի կատակէր: Սարսուռ մը ցնցեց զինքը, ու նորէն նայեցաւ Արմանին: Ա՛հ, որքան սոսկում պիտի պատճառէին իր սիրեցեակին մտածումները, եթէ կարենար կարգալ զանոնք: Ինք Արման տը ֆէրն առաջին անգամ չէր որ այսպիսի սիրարկած մը կ'ուենար, և չէր կարծեր որ մանկամարդ կնոջ ալ առաջին տկարութիւնը ըլլար: Հելէն ճիշդ ըսած էր, յայտնելով թէ իր առաջին սէրն էր ատիկա: Բայց ի՞նչ ապացոյց տալու էր իր պնդումներու ճշմարտութեան մասին: Արման նոյն ինքն շատ ստած էր և շատ սուտեր ալ ըսած էին իրեն, որով կասկածոտութիւնը եղած էր իր ամենէն բնական զգացումը: Իրենց ժամադրավայրին վրայ բացած էր այդ դժպիսի վիճաբանութիւնը, որպէսզի Հելէնի տուած պատասխաններուն մէջ կարենար ուսումնասիրել անոր ունեցած սիրային փորձառութիւնները. ու լոկ հետաքրքրութիւնը կը մղէր զինքը պնդելու այդ կէտին վրայ, որ այդ պահուն ամօթի մէջ կը խեղդէր մանկամարդ կինը: Այն խղճահարութիւնը զոր Հելէն ցոյց կուտար իր բնակարանին մէջ անձնատուր չը-

լալու, հեշտանքի հաշիւ մը կը թուէր Արմանի. իսկ այս վերջինին բնակարանը ժամադրավայր չընտրելու խղճահարութիւնն ալ խոհեմութեան հաշիւ մը: Երբ մանկամարդուհին մերժեց բարեկամի մը բնակարանը երթալ, «կը վախնայ որ մտերիմ խորհրդակից մը կ'ուենանամ», խորհեցու Արման, «բայց ի՞նչ կ'ուզէ այս կինը:»

«— Կ'ուզե՞ս որ փոքր յարկաբաժին մը կահաւորել տամ...», հարցուց Արման: Մանկամարդ կինը ցնցեց իր գլուխը, թէև իր թաքուն երազն ալ «տ ըլլար: Բայց կը վախնար որ եթէ ընդունէր, Արման պիտի ենթադրէր թէ ժամանակ շահիլ կ'ուզէ. ու յետոյ իրենց ժամադրութիւնները սիւնոյն տեղին մէջ տալով, այդ տան մարդոց ուշադրութիւնը պիտի գրաւէին, դէմքերնին քղով ծածկուած այն կիներուն պէս, որոնց գալուստը հետաքրքրութեամբ կը դիտուի... — Թերեւս հաւանէր այս վերջին կարգադրութեան, ծախսուելիք դրամի խնդիրը սոսկում ազդելով հանդերձ, եթէ իր մէջը յուզուող ուրիշ զգացում մը գոյութիւն չուենար, միակը զոր բարձրաձայն ըսաւ, իր գլուխը ցնցելով, որ հետըզհետէ կը տաքնար:

«— Գէշ մի՛ դատեր զիս, Արման, այլ ըմբռնէ իմ էութիւնս: Կ'ուզեմ քու կողմ ըլլալ այնպիսի վայրի մը մէջ, որմէ բան մը չմնայ յետոյ...: Այն յարկաբաժինը, զոր ինձի համար կահաւորել պիտի տաս ի՞նչ պիտի ըլլայ, եթէ երբեք զադրիս զիս սիրելէ: Կը տեսնես որ հիմա իսկ չեմ կրնար հանդուրժել այդ գաղափարին: Բարեկամ, անիրաւ մի գտնե՛ր զիս, այլ քիչ մը ըմբռնէ իմ էութիւնս:»

Հելէն այսպէս կը խօսէր պարզելով իր բնաւորութեան խորագէտ վիպային հանգամանքը ինչպէս նաև իր սրտին թաքուն վէրքը: Թէև ճշգրտօրէն չէր ճանչնար Արմանի նկարագիրը, — դժնդակ նկարագիր մը՝ չորութեամբ թրծուած, արտաքին հաճելի ձեւերու տակ, որովհետև այդ մարդուն մէջ երեւակայութիւնը ու սիրտը իրարու հետ խզուած էին բոլորովին — բայց լաւ կը նշմարէր թէ ամենափոքր նշաններն իսկ դէշ կը մսկնուին անոր կողմէ: Մանկամարդ կիինը կը տեսնէր որ կասկածոտութիւնը անոր մէջ ծնունդ կ'առնէր, գրեթէ հիւանդոտ յեղակարծութեամբ մը: Աղէկ ըմբռնած էր թէ Արման կը տարակուսէր իրմէ, բայց ենթադրած էր որ այդ տարակոյտը առաջ եկած էր իր անձնատուր ըլլալու մերժումէն: Այս պատճառով հաւանած էր այդ վերջին ապացոյցը տալ: «Այլ եւս չպիտի տարակուսի», խորհեցաւ Հելէն և այդ միակ մտածումը կը ջեռուցանէր սիրտը: Ոտքի ելաւ մանկամարդ կիինը, Արմանին քով երթալու համար, և իր թիկնաթոռին յենարանին կրթնած, ձեռքերովը շրջապատեց անոր ճակատը: «Ա՛հ», ըսաւ հառաչով մը, «եթէ կարենայի կարդալ ատոր տակ անցած դարձածը... այնքան փոքր միջոց մըն է ան և սակայն այդ փոքր միջոցին մէջ կը գտնուին իմ բովանդակ երջանկութիւնս ու դժբախտութիւնս»:

«— Եթէ կարենայի կարդալ զայն», պատասխանեց երիտասարդը, «քու պատկերդ միայն պիտի տեսնէիր հոն»:

«— Վաղը, պիտի կարդամ», ըսաւ Հելէն նրբամտութեամբ:

«— Վաղը», կրկնեց Արման ժպիտով մը, «բայց մեր ժամադրավայրը: Կահաւորուած յարկարածինը կամ օթէլը կը մնայ անդին»:

Կահաւորուած յարկարածին... օթէլ... այս բառերը սարսոացուցին Հելէնը: Պոռնկութեան բոլոր ամօթը կարծես պարփակուած կը գտնուէր անոնց վանկերուն մէջ: Կառք պիտի նստէին՝ կառապանին հեղնական ժպիտին ներքև, յետոյ ներս մտնելու համար տունէ մը որուն սեմը տեսած էր այնքան կիներու դադտագողի մուտքը՝ արոփուն սրտով մը. իր աստուածային զգացման շրջանակ պիտի կազմէին այնպիսի կարասիներ, որոնք թերևս գործածուած էին նմանօրինակ տեսարաններու: Այո՛, բայց անանուն, անանձնական, օտարոտի բան մը կար: Եւ քանի որ ամէն բան պղծութիւն էր, ամէնէն նուազ պղծութիւնն է որ հոտ կը գտնուէր: Հելէն մեծապէս վստահ՝ Արմանի փափկանկատութեանը վրայ, չէր կարծեր որ զինքը առաջնորդէր այնպիսի վայր մը, ուր գացած էր ուրիշ կիներու հետ: Անձնական գարշանք մը պիտի զգար, բայց տախիկ չպիտի վիրաւորէր իր զգացման էութիւնն իսկ: Ուստի արի վճռականութեամբ մը պատասխանեց իր բարեկամին.

«— Առտուն միջոց պիտի գտնէ՛ք»:

«— Այո՛», ըսաւ Արման, պահ մը խորհրդածելէ յետոյ, «կը խորհիմ իբր ժամադրավայր ընտրել շատ յարմար տուն մը, ուր միշտ կ'իջևանի իմ անզլիացի բարեկամներէս մէկը... Տեսնենք», շարունակեց, «ժամը տասնին տասնըմէկին ատենները ձեզի պիտի բերեմ գիրքեր

և երկատոյ մը: Անոր մէջ ձեզի պիտի տամ տան հասցէն և սննեակին թիւը, իբր թէ ինչ խընդ-
րած ըլլայիք այդ հասցէն, գաւառի ձեր բարե-
կամուհիներէն մէկուն համար: Սակայն ասիկա
պատճառ մը թո՛ղ չըլլայ տոմսակը իսկոյն չայ-
րելու... Կրցած ատեննիդ եկէք. ամբողջ կէտ
օրէն յետոյ ձեզի պիտի սպասեմ, և եթէ չգաք,
չպիտի սրդողիմ, այլ պիտի կարծեմ որ չէք
կրցած...»

Վշտի ու հիացման խառն զգացումով մը
մտիկ կ'ընէր մանկամարդ կիներ, — վիշտ կը զգար
որովհետեւ այն բովանդակ հոգածութիւնը զոր
ցոյց կուտար Արման, այդ մանրամասնութիւնները
առաջ բերելով, փոխանակ զինքը լուսարանելու
այդ երիտասարդին սրտին էութեան վրայ, անոր
սիրոյն մէկ նշանը կը թուէր իրեն: Ու խօս-
ուրոտուքը կ'երկարաձգուէր հանդարտիկ սալօսին
մէջ, կրակին առջև որ մարելու վրայ էր, մինչև
այն վայրկեանը երբ կառք մը կանգ առաւ զրան
առջև, ծանուցանելով Ալֆրէտի ժամանումը:

«— Մնա՛ս բարով, անուշա... ըսաւ Հելէն,
բռնելով Արմանի ձեռքը և զայն համբուրելով,
ինչպէս երբեմն ընել սովոր էր քնքուշ քծինքով
մը. մանկամարդ կիներ արդէն իսկ ձեռքին մէջ
բռնած էր նոր սխուած ձեռագործ մը, երբ Շա-
զէլ ներս մտաւ: Ալֆրէտ իսկոյն իր կիներ զիտեց,
ազնիւ և բարի նայուածքով մը ու ըսաւ զուար-
թօրէն. «Ո՛ւ՛՛ֆ»: Արման լաւ կը ճանչնար այդ
նայուածքը որ չէր փոխուած իր մանկութեան
օրերէն ի վեր, երբ երկուքն ալ կը գտնուէին
Վանապուսթի կրթական հաստատութեան մէջ,

ու կը հետեւէին Հանրի Դ.ի լիսէի դասերուն:
Այս գիշերօթիկ վարժարանը կը գտնուէր Բան-
թէօնին ետին, Բուի-Բի-Բարլ փողոցին ան-
կիւնը, որ այսօր Ամիյեօ կը կոչուի: Իր մանկու-
թեան ատեն ճանչցած մէկ մարդ խարելու
խղճահարութիւնը չէր որ յանկարծական անհան-
գատութիւն մը պատճառեց ^{Ալֆրէտ} տը Բէրնի,
այլ սա մտածումը թէ Հելէն կը խարէր այնքան
վատահիլի անձ մը: Արական եսասիրութիւնը
ունի այդպիսի հրէշային միամտութիւններ: Հը-
րապուրող այր մը որ կին մը գլխէ կը հանէ,
իրեն տեղի տալու համար, կ'արհամարհէ զայն և
կը մոռնայ ինքզինքը արհամարհելու, զայն հը-
րապուրած ըլլալուն համար: Սակայն Ալֆրէտ
բռնեց Հելէնի ձեռքերը ու հարցուց. «Այս իրի-
կուն շնորհքով ձանձրացայ, ի՞նչ պիտի տաս ին-
ծի՛ իբր վարձատրութիւն»: Որքա՛ն կը նեղանար,
երբ իր ամուսինը կը զուղէր զինքը: Մանկա-
մարդ կիներ որքա՛ն փափաք կը զգար կտակած
չունեցող այդ ամուսին երեսն ի վեր ազազա-
կելու. «Չէ՛ք տեսներ որ ուրիշ մը կը սիրեմ
օճիքս ձգեցէ՛ք... Չեմ ուզել ստել...» Բայց
երկու սննեակ անդին, փոքր մահճակայ մը կը
պարզէր իր սպիտակ վարագոյրները, որոնց տակ
պտակած էր իր զուակը, փոքրիկ Հանրին:
Ինչո՞ւ համար այդ գանդրահեր զլխուն պատկերը
չատ անգոր էր՝ զայն կասեցնելու համար պոռ-
նկութեան ազիտալի ձամբուն վրայ, և բաւա-
կան ուժգին՝ զայն արգիլելու համար իր
սիրոյն հետեւելէ մինչեւ վերջը: Իր զուակը
աչքին առջև բերաւ, մինչ ամուսինը կը խօսէր
իրեն հետ: Բնաւ չխորհեցաւ Արմանը արհամար-

հել, իրեն ներշնչած սիրոյն համար, թէև բարեկամի մը կինը ըլլար ան: Ընդհակառակը, ինքզինքը արհամարհեց, պէտք եղածին չափ չսիրելուն համար, որովհետև չէր սիրեր այն տառապանքները, որոնց պատճառ կ'ըլլար: Սա գաղափարն ալ ուժ կուտար Հելլենի թէ այդ ամէնը կ'ընէր Արմանի սիրոյն. ուստի հպարտութեան չարժուժով մը իր ճակատը երկարեց ամուսնին և ըսաւ շնորհալից. «Ասանկ են այրերը. պէտք է վարձատրել զանոնք, և անմիջապէս, իրենց պարտքը կատարելու համար:»

Բ.

ՍԻՐԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Ժամը տասնըմէկուկէսն էր, երբ Արման սօր ֆէրն դուրս ելաւ Ռոշֆուքօ փողոցի տունէն: Հովը աւլած էր բոլոր ամպերը և երկինքը լեցուն էր ասողերով: «Աղւո՛ր գիշեր է», ըսաւ Արման մտովի. «մինչեւ տուն պիտի քալեմ»: Ճամբան երկար էր, որովհետև Շան զ'էլիզէի վերի կողմը, Լինքոլն փողոցը կը բնակէր: Հոն տան մը երկրորդ յարկին և պարտէզին վրայ նայող մասին մէջ վարձած էր յարկաբաժին մը, ու հաճոյք զգացած էր ատենօք. զայն կահաւորելով սրպտող սեթեւեթով մը և ամէն տեսակ հին գեղօրներով: Բայց որքա՞ն ատեն է ի վեր չէր կրցած այդ տան մէջ անցնել գիշերները...: Հիմա կը յառաջանար Սէն-Լազարի փողոցի մայթին վրայէն, որ սկզբան նեղ և նուրբ, յանկարծ կ'ընդլայնէր գետի մը պէս, որուն կը միանան ուրիշ գետակիցներ, Թրինիթէ հրապարակէն սկսեալ, զինքը գիմաւորեց անցորդներու ու կառքերու հոսանք մը որոնք կուգային Շաթօտօն, Շօսէ-տ'Անթէն և Լոնտրը փողոցներէն: Կառքերը ու օմնիպիւսները կը թաւալէին, ամբօխը կ'ալեծփար: Մերթ ցնծուհի մը կ'անջատուէր դրան մը անկիւնէն

ու լսիրչ բառերով կը մօտենար Արմանին, որ ձեռքովը կը հրէր զայն մեղմօրէն: Միթէ հակադրութիւն մը չի կա՞ր փոքր սալօնին մտերմութեան ու մայթին վրայ վժացող անպատկառութեան միջեւ: Մահացու դժբախտութիւն մը կը զգար: Չէր կրնար աչքին առջեւ չբերել Ալֆրէտի և Հելէնի դէմքերը, իրարու մօտիկ: Կը նախանձէ՞ր արդեօք: Ո՛չ: Մանկութեան պատկերներ միտքը կ'իյնային, ինչպէս քիչ մը առաջ. բայց այս անգամ աւելի ճշգրիտ, որոնք իրենց ցոյց կուտային Շազէլը՝ «Վանապոսթ»-ի համազգեստը հագած, — պզտիկ բաճկոնէ մը բազկացած, Պարպիսթներու հագածին նման: Դպրոցը, կարգին մէջ՝ միշտ միատեղ կ'երթային: Խեղճ Շազէլ հարուստ չէր: Հաստատութեան տնօրէնը իբր ձրիավարժ ընդունած էր զայն, բէքլամ-աչակերտ մը ու գործիք մը դարձնելու նպատակով, որպէսզի մրցումի քննութեանց մէջ մրցանակ չահի: Քանի՞ քանի՞ անգամներ, Շազէլի համար Արման զրամ վճարած էր ղոնապանին, որ աչակերտներուն կը ծախէր քաղցրաւենիներ, շաքարով օծուած շաքանակներու կտորներ, շողաստեաներ և քէմ բարիզիէն, — շոքուայի պնակիտներ, մէջը թանձր ու խիստ շաքարոտ հեղուկով մը լեցուած: Չորրորդ կարգէն սկսեալ, ամէն տարի միասին փոխած էին իրենց կարգերը ու միասին անցուցած Հասարակուրդի գէշ օրերը. երկուքն ալ իրենց գաւառէն դարձած՝ պաշարումէն յետոյ, ինքզինքնին պաշարուած գտած էին Բարլզի մէջ: Ալֆրէտ Բագմարուեստեան վարժարանը

մտած էր: Բաւական ծիծաղելի երեւոյթ մը առաւ իր զինուորական համազգեստին մէջ. թուրին գործածութիւնը շփոթութիւն կը պատճառէր իրեն ու գլխարկը դնելու կերպը չէր գիտեր, գէմքը միշտ ծածկուած ըլլալով անելիի ձախաւեր շարժումներէն առաջ եկած վէրքերով, երբ չորեքշաբթի և կիրակի օրերը այցելութիւն կուտար իր նախկին ընկերոջ, որ Սէնը անցած ու հիմա սկսած էր վարել հարուստ և անզբաղ երիտասարդի մը կեանքը...: Մինչ Ալֆրէտ կամուրջներու և խճուղիներու վարժարանը կը գտնուէր, Արման կը ճամբորդէր: Աշխարհի շրջանը կատարած էր ամաթէօր նկարչի մը ընկերակցութեամբ: Դարձին՝ իր բարեկամը Բարիզ չէր գտնուեր այլ ևս: Երկու բարեկամներուն միջև փոխանակուած նամակները հետզհետէ ցանցաւ կը դառնային: Պիտի կրնային՞ րտցատրել ատոր պատճառը: Թերևս Արման կարենար: Իր և Ալֆրէտի կեանքին միջեւ հասարակաց կէտ մը չի կար: Ալֆրէտ ամուսնացած էր օրիորդ Վէվրի հետ և միասին Բարիզ եկած էին, փոքր ճամբորդութիւն մը ընելու համար, ու Արման լաւ կը յիշէր թէ այն ատեն հմայուած էր Հելէնի վայելուչ կերպարանքէն, մինչ կը սպասէր գտնել ձախաւեր, յաւակնոտ ու թափթփած կին մը: Բայց այն միջոցին ուրիշ կնոջմով մը զբաղած էր, Ալին անուն պարուհիով մը, որուն նկատմամբ ունեցած էր իր միակ ճշմարիտ զգացումը, այն է ցաւագին նախանձ մը՝ զգայարանքներու զոռանցանքին խառնուած: Աւելի յետոյ, մէկը Հելէն Շազէլի վրայ խօսած էր Արմանի, տգեղ պատմութիւն:

ներ ընելով անոր վրայ...: Բայց ո՞վ էր ան: Ուրիշ ընկեր մը, Ալֆրէտի և իրեն պէս վանապոսթի վարժարանին մէջ կրթուած, յաղթանդամ Լիւսիէն Ռիէօմ, որ մտերմական ճաշի մը տեսն յայտնած էր այդ ամէնը, երբ սովորաբար սիրտերը իրարու կը բացուին ուստիներու պէս, երկու քօլէճական ընկերներու միջեւ: Լիւսիէն չափազանց շողակրատած էր, սրտաբաց, անզաղտնապահ ու անտանելի կերպով, երբեմնի բարեկամներուն վրայ գիտցածը ըսելով խոսնիխոսն: «Սեղճ Շագէլ այս դէմքը չունէր... կ'երեւայ թէ կինն է պատճառը... անուն մը տուին, պարոն... Մարատ կամ Թարատ, չէ կեցի՛ր... տը վարատ... Թնդանթածիգներու սպայ մը... Սիրելիս, Պուրժի մէջ ամէնուն բերանն էր... սպան տունէն դուրս չէր ելլեր...»: Արմանի նկարագրին մէկ գէշ կողմը այն էր որ չէր կրնար զիմադրել կասկածի փորձութեան: Երբ չարիքի մը գոյութիւնը հաստատէին, անջնջելի տպաւորութիւն մը կը կրէր: Բոլորովին չէր հաւատար, բայց բաւական հաւատ կ'ընծայէր, որպէս զի ազգու տարակոյս մը իր մէջ բոյն դնէր: Երբ տասը ամիս ասաջ, Շագէլները եկած հաստատուած էին Բարիզի մէջ և Արման սկսած էր հետաքրքրուիլ Հելէնով, թերևս հին բարեկամութեան պատճառով ունեցած խղճահարութիւնները աւելի զօրաւոր ըլլային քան հետաքրքրութեան քմայքը, եթէ յաղթանդամ Լիւսիէնի խօսքը չցցուէր իր յիշողութեան առջև: Արման ըսած էր մտովի. «Իրաւ որ շատ տխմար բան պիտի ըլլայ...» — ոճրապարտ բառ մը, որ իբրև չբնական կը

ճառայէ մարդոց, իրենց գործած այնքան վատութեանց համար: Հելէն սկսած էր քիչ ատենէն տեսակ մը տարփանք ցոյց տալ, զոր Արման վերագրած էր զաւտացի կնոջ բնական յափըտակութեան: «Առաջին Բարիզցիին եմ որ կը սիրաբանեմ հետը», ըսած էր Արման մտովի, և որովհետև Հելէն շարժուածներու մէջ հրապուրիչ շնորհ մը և դէմքը շատ քաղցր արտայայտութիւն մը ունէր, ու իր ամբողջութեան մէջ այնքան փափուկ և իր ամբողջ անձին մէջ այնքան ազնիւ բան մը կար որ Արման հաճոյք զգացած էր անոր վայելչութիւնը կատարելագործելէ, միեւնոյն ասան խորհելով թէ հեշտալի սիրուհի մը պիտի ըլլար: Բայց օրերէ ի վեր, ան կը մերժէր իրական սիրուհին ըլլալու, և այս յամառութիւնը աւելի զրգոած էր զինքը: Մոլեգին ճիգեր թափած էր իրեն անձնատուր ընելու համար Հելէնը, մտաբերելով սպան և ըսելով թէ միակ սիրահարը եղած չէր ան: Արման քանիցս Ալֆրէտի հետ ունեցած ճարտար խօսակցութիւններու շնորհիւ հասկցած էր թէ վարատ անուն սպան Պուրժի մէջ սեղանակից եղած էր Շագէլներուն, այդ սպան ալ Ալֆրէտի աստիճանով եղած չէ՞ր միթէ Բազմարուեստեան վարժարանէն: Արման ու է տարակոյս չէր ունեցած, և Հելէնի մերժումները իրեն անձնատուր ըլլալու համար, նկատած էր պարզ պչրանք մը: Այս մասին նման այն ամէն այրեալուն, որոնք հրապուրողներու յատուկ տարբերակ բարոյական մը ունին, Արման այնպէս կը նկատէր որ կնոջ պչրանքը արդարացում էր

գործ դրուած յոռի միջոցներուն: Վերջապէս այդ երկար պաշարումը կը յանդէր բաղձացուած արդիւնքին: Տիկին Շաղէլ ժամադրութիւն մը տուած էր յաջորդ օրուան համար: Քսանըչորս ժամ յետոյ՝ նոր սիրուհի մը պիտի ունենար, այնքան տենչալի ու գեղեցիկ որքան նախորդը, որուն յիշատակը ամենէն աւելի կը զգուէր իր մտքին արժանապատուութիւնը: Ուրիմն ինչո՞ւ մահու չափ տխրութիւն կը զգար, փոխանակ երջանիկ զգայու ինքզինքը: Միթէ խղճահարութիւն ունեցած էր իր բարեկամը խաբելուն համար:

Իր բարեկամը: Ալթրէտ իր ճշմարիտ բարեկամն էր միթէ: Այո՛, այդպէս համարուած էր երկուքին միջև և յաշտ ուրիշներուն: Բայց բարեկամը մարդ մըն է որ կը ճանչնայ քեզ ու դուն կը ճանչնաս զայն, և որուն ցոյց կուտաս սիրտդ ու ան ալ իրը: Ինք, Արման միթէ պիտի փութա՞ր իր յոյսերէն, իր ուրախութիւններէն մէկը յայտնելու այդ հաշուի մեքենային, որ Շաղէլ կը կոչուէր: Այս վերջինը գաղտնիքներ յայտնած էր իրեն: Աւելի լաւ, որովհետեւ խորոտ անմտութեամբ մը տողորուած պիտի ըլլային գաղափարները այդ լաւ աշակերտին, որ կեանքը կը նկատէր իբր զպրօցին շարունակութիւնը: Քոլէժը ու մանկութեան յիշատակները միութեան կապ մը եղած էին իրենց միջև: Հապա իրենց մանկութիւնը... Արման, որ Ռուսեալ փողոցին անկիւնը դառնալով Շան զ'էլիզէ կը հասնէր, յանկարծ յիշեց վանապոսթի գիշերօթիկ վարժարանին

մէջ կատարած տողանցումին, հինգշաբթի օրերը, և երեքական հոգի ըրած պտոյտնին, խեղճուկ ուսուցիչի մը հսկողութեան տակ, որ ինքզինքը սքողել կը ջանար տղոց խումբերուն մէջ, անցորդի մը կերպարանքը առնելու համար և ո՛չ թէ պահապան շան մը, աշակերտներու հօտ մը պաշտպանելու սահմանուած: Եւ ի՛նչ հօտ: Ան նցմէ շատերը տոգոյն էին, փոսացած աչքերով, իրենց ամբողջ էութեամբ ջղային ծիւրումի ենթակայ, որ երեւան կը հանէր թաքուն մոլութիւնները: Ի՛նչ խայտառակութիւններ ու զձձութիւններ այդ աշխարհին մէջ, ուր ամէնէն մեծերը տասներինը տարու էին ու ամենէն փոքրերը՝ ո՛ւթը: Ինչպէս բանտին, նմանապէս մեծ լիսէին պատերուն մէջ, ուր օրը երկու անգամ կ'երթային աշակերտները լրբենի տարփանքներ գոյութիւն ունէին մեծերուն և փոքրերուն միջև: Այդ հակաբնական սէրերուն մէջէն ոմանք անկեղծօրէն զգայական էին, իրենց թատր ունենալով վարժարանին ամայի անկիւնները, սկսեալ ննջարանէն մինչև հիւանդարանը: Այդ կարգի քոլէժներու մէջ գիշերօթիկ դրուած քանի՛ երիտասարդ քրանսացիներ այդ պազոտութիւններուն կը մասնակցէին, իսկ ուրիշներ երեւակայութիւննին կ'աղտոտէին, մերժելով հանդերձ այդ մոլութիւնները: Քոլէժի աշակերտներուն միջև հաստատուած յարաբերութիւններէն ոմանք խանդալից ու անբիծ էին: Վիրգիլիոսի մէկ հովուերգութեան, Պլատոնի մէկ տրամախօսութեան ու Շէքսպիրի մէկ քանի հնչեակներուն ընթերցումը կը զինովցնէր ամէ-

նէն աւելի զրական հակում ունեցող աշակերտները. այսպէս՝ Ալֆրէտ Շաղէլ երրորդ կարգին մէջ գտնուած ատեն՝ ճարտասանութեան զոսին հետեող աշակերտի մը կողմէ գրուած ոտանաւոր մը ստացաւ. որ սապէս կը սկսէր և որուն վրայ այնքան խնդացած էին. — «Ալֆրէտ, իմ տոգոյն Ալֆրէտս, իմ սիրեցեալս, իմ հեշտանքս...»

«— Ա՛հ, սարսափելի՛ վայր, սարսափելի վայր», ըսաւ Արման մտովի, այդ գարշանքներուն ու տղայամտութեանց խառնուրդը յիշելով: Ալֆրէտ և ինք կը վերաբերէին այն փոքրամասնութեան, որ զերծ մնացած էր վարակումէն: Բայց այդ նողկանքը՝ Արմանի համար սա մեծ օգտակարութիւնը ունեցած էր որ, դեռ երիտասարդ՝ պչրուհիներ հետապնդած էր. բնական հաճոյքներու վերահասու եղած էր ամէնէն ստորին հանրակիներուն հետ: «Երիտասարդութեան բոլոր այս յիշատակներն է որ պիտի յալգե՞մ», ըսաւ Արման մտովի: «Թիարանի ընկերը ըլլալու համար՝ միթէ բան մը պարտակա՞ն եմ անոր»:

Ոչ, հազար անգամ ոչ, Ալֆրէտի համար չէ որ այնքան տխուր կը զգար ինքզինքը՝ քայլերը փութացուց, այս անգամ կէս մը ըզրտօրէն հրելով սիրոյ մուրացկանուհիներ, որոնք միշտ միևնոյն խօսքերով կը մօտենային իրեն: Ա՛հ, այդ անպարտելի ձանձրոյթը. շատ լաւ կը ճանչնար: Այդ ձանձրոյթը յաճախ իր սրտին հիւանդ մասը խածատած էր այն ատենէն ի վեր, երբ չափահաս եղած, երեսուն հազար ֆրանք եկամուտ մը տիրացած էր, և որուն

չնորհիւ սկսած էր իր ուզածին պէս կեանք մը վարել, ու այդ քմահաճ կեանքը ընդհուպ զգայական փորձերու առաջնորդած էր զինքը: Այդ տխրութիւնը կսկծեցուցիչ ու չոր, դեռ շատ երիտասարդ եղած ատենն ալ ունեցած էր, երբ սիրային ժամագրութիւն մը կուտար նոր սիրուհիի մը, որուն շատ կը ցանկար: Մտատանջ վախ մը կը զգար, ու հողիի խուլ, նսեմ հոգեվարք մը կ'ունենար: Սկզբան, Արման այդ զարմանալի երեւոյթը վերագրած էր ֆիզիքական երկչոտութեան, ու սա խղճահարութեան թէ արժանի չէր իր ներշնչած զգացումներուն, ինչպէս նաև անքձութեան որուն կարօտը կը զգար: Բայց հիմա գիտէր թէ ի՞նչ էր ճշմարիտ պատճառը այդ վայրկեանական անձկութիւններուն, որոնք իր կեանքին մոայլխորքը կը ձեռացնէին: Աւա՛ղ, սիրելու անկարողութեան ստուգութիւնն էր ատենոյն պահուն ինքզինքին կը հարցնէր. «Միթէ իրաւցնէ՞ սիրահարուած եմ Հելէնի»: Իր ներքին բովանդակ զգացողութիւնը կ'ամփոփէր — ինչպէս բժիշկ մը որ իր մատներովը կը փնտռէ հիւանդ անդամին ցաւած կէտը: Արման չէր հանդիպեր սիրոյ այն կէտին, որ այնքան հեշտագին ցաւ մը պիտի պատճառէր իրեն: «Ոչ», պատասխանեց մտովի, դժնդակ մեղամաղձութեամբ մը ու արիութեամբ, — որովհետև հակառակ իր ունեցած սուկալի թերութիւններուն, ինքնաճանաչումի կորովը ունէր — «Ո՛չ, Հելէնի սիրահարուած չեմ բնաւ: Կը տենչամ անոր, որովհետև գեղեցիկ է, կը սիրաբանեմ անոր հետ, որովհետև կը ձանձրանամ,

կը յամառիմ հետապնդումիս մէջ, որովհետեւ մերժեց նէ: Արժանապատուութիւն և զգայասիրութիւն, վիպական շաղփաղփումներով խառնուած, ահա՛ իր զգացած սիրոյն հիմը և յատակը: Ի՞նչ հարկ ուրեմն: Ինչո՞ւ յարաբերութիւններս վերահաստատեմ Տիկին տը Ռիւկլի հետ...»: Հիմա, Արմանի միտքը կ'իյնային բոլոր այն սիրարկածները, որոնց մղած էր զինքը հրապուրանքի յոռի ախորժ մը, իբր աղետարեր մտլութիւնը իր երիտասարդութեան, իրենց առթած հաճոյքներուն միօրինակութեամբ, խզման դառնութեամբ, տեւողութեան զգուցեցուցիչ դատարկութեամբ: Ի՞նչ բանի կը ծառայէ այս կինը կամ այն կիները... Ի՞նչ օգուտ, երբ անցեալ տարի զուարճացած էր, ինքզինքը սիրցնել տալով Ժիւլիէթի, որ վարժուհի էր այն տան մէջ, ուր կ'ընդունուէր ինք: Ի՞նչ օգուտ այն կատակերգութենէն զոր խաղացած էր Մօտ անուն գեղանի Անգլուհիի մը հետ, որուն հանդիպած էր ջերմուկները: «Երազեցի սիրային յաջողութիւններ ունեցող Տօն Ժուան մը ըլլալ: Կարծես թէ բախտը մեզ կը պատժէ, մեր երիտասարդական գէշ երազները իրագործելով: Այնպիսի սիրարկածներ ունեցայ, որոնք իմ անմիտ սնապարծութիւնս կը զգուեն, սակայն ի՞նչ խեղճութիւն...»: Բոլոր այն կիներէն, որոնց թէ՛ դէմքերը և թէ՛ համբոյրները կը զանազանէր մտքով, և ոչ մէկը երջանիկ ըրած էր զինքը, նոյն իսկ օր մը. և տարօրինակ անկանոնութիւն հիւանդ սրտի մը, անոնց մէջէն չկար մէկը

որ իր մէկ կողմը ցայցուցած չըլլար: Բարոյական ի՞նչ անկարողութեան հետեւանքով էր որ այդ ներքին շարունակական աղէտին մատնուած էր, այսինքն ենթարկուիլ սիրոյ չարչարանքներուն, ներկայի նախաձին, անցեալին նկատմամբ զգացած անտանելի նողկանքին, ապագայի նենգութեանց դառն ցնորքին և ոչինչ՝ ֆիզիքական արբոյոթ թեւէն զատ, առանց այն հոգեկան յափշտակութեան, որ գոյութիւն ունի սակայն, և որոնք երկնային արտայայտութիւնը տեսած էր իր սիրուհիներէն մէկ քանիին դէմքին վրայ:— Մանաւանդ անոնցմէ մէկը մտքին առջեւ կը ներկայանար, Ալինը, պարուհի մը, որ հիւժախտէ մեռած էր և որուն վրայ տարուած յաղթանակը չէր զգուեր իր ծանծաղամտութիւնը: Կը տեսնէր զայն փոսացած աչքերով, նուրբ այտերով, ուր բնածին անբծութիւնը խառնուած էր մոլութեան: Աչքին առջեւ կուգար Ալինը, իր փոքր քոյրը խնամած ատեն, հազիւ տասնընչից տարեկան աղջիկ մը: Ի՞նչ խանդաղատալից միամտութիւն կար այդ մոլութեան մէջ և ի՞նչ անմեղութիւն՝ ազականութեան մէջ: Այո՛, Ալին կը սիրէր զինքը, միեւնոյն ատեն ունենալով երեք չորս սիրահարներ: Հաճոյք կը զգար, երբ իր հետ գիւղ տանէր այդ գեղեցիկ և մոլորած կինը, վայելելու համար շինականի յատուկ անոր մանկական ուրախութիւնները, որով ծաղիկներ կը քաղէր ան, թոչունները կ'ունկընդդէր, իր թեւին վրայ կը կրթնէր իբր կին մը՝ որ իր ցոփութեան արհեստը ի գործ չի դնէր: Ի՞նչ խորհրդաւոր բան է սա յիշողութիւնը: Հե-

լէնի տուած ժամադրութեան նախընթաց օրը, կը խանդաղատէր խեղճ Ալինի վրայ, որ մտքին առջեւ կուգար, այնպէս ինչպէս յաճախ գտած էր Քաթիկէ Լաթէնի իր բնակարանին մէջ, այնպէս ինչպէս սիրած էր զայն, կամ գրեթէ սիրած էր մէկ քանի վայրկեաններ, — զոր օրինակ, ամբարան գիշեր մը երբ Սէնի վրայ նաւակի մը ետին նստած էր և որուն չորս թիավարիկները իր ծանօթներն էին: Այո՛, ան նստած էր բալց զոյն շրջագցեստ մը հագած և իրեն կը նայէր կարգաւ վեր բարձրացող և վար իջնող երիտասարդներու գլուխներուն վրայէն: Լռութիւն մը կը տիրէր գետին վրայ: Նարնջագոյն գիծ մը կ'երկարէր երկինքին եզերքը: Ինչ անբացատրելի յուզում մը խեղդած էր իր հոգին զգալով թէ ժամանակը կը սահէր, ջուրը կը սարսուտար, էակը կ'ապրէր և լոյսը կը նուաղէր...:

Այս մտածումներուն մէջ խորասուզուած, իր բնակարանի սանդուխէն վեր կը բարձրանար: Ինչո՞ւ ճակատագրականօրէն թերակատար էին իր բոլոր տարփանքները: Ինչո՞ւ անկարող էր հասնիլ բացարձակ սիրոյ մը, զոր կը յղանար կ'ընդունը մարէր, որուն վրայ կը խոյանար ամէն անգամ որ սիրարկած մը ունենար... Յետոյ ոչինչ... Սակայն որքան բախտաւորութիւններ ունեցած էր, և երբ վերարկուն կը հանէր ծառան, ու Արման սալօն կը մտնէր, ըստ սովորութեան կարգալու համար, պառկելէ առաջ, մտքին մէջ կը թուէր իր բոլոր բախտաւորութիւնները: Հարըստութիւն մը ունէր, որուն շնորհիւ կրնար իր քմահաճօյքները զոհացնել, առանց շատ հաշ-

ուելու, և բաւական վաւերական ու հին տիտղոս մը, որով կրնար ուզած զիրքը գրաւել ընկերութեան մէջ, կայտառ առողջութիւն մը, որով շաբաթ մը իսկ չէր հիւանդացած. մտաւորական բաներէն այնքան ախորժ կը զգար, որքան պէտք է անոնցմով զբաղելու համար, առանց ինքզինքը չարչրելու, որովհետև անհատական փառասիրութենէ բոլորովին զերծ, չէր դադրած իբր արուեստագալտ հետեւելէ գրական ու գեղարուեստական նորութեանց: Ասով հանդերձ, յաջորդ օրը ժամագրութիւն տուած էր սիրուն կնոջ մը, որուն կը տենչար. սակայն զգայարանքներուն հուրքը անոր մէջ չէր մեղմացած կեանքի անկարգութիւններուն հետեւանքով... Ինչո՞ւ իր բնաւորութեան մէկ անորոշ անբաւականութիւնը այնքան վհատեցուցած էր զինքը այդ պահուն յսկ: Սենեակի թիկնոց մը հագաւ ու ծառան ճամբելով կրակին քով նստաւ սալօնին մէջ: Նորէն օգեկոչեց Հելէնը, ճշգրիտ յիշողութեամբ մը, որ իր աչքին առջև կը պատկերացնէր զայն, սկսեալ իր մտլոյագոյն գուլպաներէն մինչև բերնին աջակողմի անկիւնը գտնուած փոքր նշանը: Է՛հ, ուրեմն, չէր սիրեր զայն և երբեք չպիտի սիրէր: Յուսացած էր որ Հելէնի նկատմամբ պիտի ունենար սրտի այն գերագոյն և ընդոտ շարժումը, որ միշտ խոյս կուտար իրմէ. բայց հիմա այդ յոյսն ալ իր միւս սիրային յոյսերուն պէս կը վիժէր... — Այո՛, միւսներուն պէս... Ու փափաք զգաց ինքզինքը համոզելու թէ միշտ այդպէս եղած էր ինք: Արման գնաց բացաւ արկղիկ մը, ուր դիզուած էին

վեց-եօթը տետրակ, զանազան մեծութեամբ։ Անոնցմէ ոմանք զպրոցական թուղթէ կազմուած էին։ Երկու հատն ալ ճարտնական թուղթէ էին։ Այդ տետրակները իր կեանքին օրագիրը կը պարունակէին, ամենքն ալ տարբեր շրջաններու մէջ գրուած։ Անոնց մէջ կը գտնուէին այնպիսի էջեր, որոնք գիշերօթիկ վարժարանի սերտարանին գրասեղանին վրայ ճափառուած էին, որիչ էջեր՝ շոգենաւերուն եզերքը մրտուած, պանդոկի սենեակներուն մէջ և նոյն իսկ իր գտնուած սայօնին մէջ։ Արման առաւ այդ տետրակները և սկսաւ թղթատել, անոնց մէջ գտնելով նախկին ես մը, յար և նման այս օրուան եսին. ատոր պատճառն էին իր կանխահաս մարդատեսցութիւնը, իր զգայապաշտութեան յեղակարծ ու անցողակի պոսթկումները, մանացուցիչ վելուծումը, իր անզօր բազմանքը անմատչելի քաղցրութեան մը, անզործ մեղկութիւնը և իրապէս զգալու բացարձակ անկարողութիւնը։ Ըլլայ էակ, ըլլայ գաղափար։ Այդ ամէնը շատերու պէս գինքը ըրած էր զարուն զուակը։ 1883 թուականին, առանց եղերերգութեան, նաև ոչնչական մը սիրային քախաւարութիւններ տունեցող, սակայն առանց ճամարտակութեան... Աւասիկ մէկ քանին այն կտորներէն, որոնց վրայ կանգ կ'առնէին իր աչքերը, հիմա մտայլ ու աղօտ։ Այդ աչքերը պիտի խորտակէին Հելէնի սիրաը, եթէ մանկամարդ կինը երկրորդ տեսողութեան մը մողական զօրութեամբ օժտուած, կարենար Արմանի մէջ նշմարել այն տխրութեան թմբիրը, զոր չէին կարող ցնցել իր անձին աւարտող հոգիին ձիրքերը։

ՌՍԲԸՉ, Մայիս 1874

Անագորոյն օրեր։ Վանապոսք. երէկ, ժամը 1ին մեզի բաւ քէ պէսք է պատրաստից, վարժարանէն մեկնելու համար, եւ քէ Սենթ-Պարպի աւակերները արդէն իսկ մեկնած էին իրենց սեօրէնին հետ միասին։ Բանքոն վառօդով լեցուած է եւ օդը պիտի ելլէ։ Առտուրէն ի վեր, յամբար կը մօտենար հրացանաձուրթիւնը։ Տարօրինակ աղմուկ։ Կարծես քէ քանի մը միլիոն բնկուց կը նետէին քաղաքին վրայ, հսկայ սաւանի մը մէջ լեցուցած։ Առտուր, ձեղնայարկէն, ես ու Ալֆրէս դիտած էինք հրդեհի բոցերուն գալարումը երկինքին վրայ։ Ալֆրէս շատ էր, իսկ ես վայրագօրէն գուարք. այնպիսի շոյային գուարբութիւն մը ունէի որ նախասական նեմարսագանցութիւններ ըսել կուտար ինձի — նեմարսագանցութիւններ էին միքէ — իմաստասիրութեան մեր ուսուցչին անցեալ շաբթու ըրած գեղեցիկ տեսութիւններուն առքիւ։ Ո՛վ հեզանք բախտի. իր վերջին դասը յառաջդիմութեան շուրջը կը դառնար։

Անապարանգով կը պատրաստէինք մեր ծարերը՝ մեկնելու համար, երբ ուսուցիչներէն մեկը խելայեղ ներս մտաւ թուրքօր փողոցին փոքրոնէն, որուն նիզը դուռ ներսէն։ Մեզի պատմեց քէ դաճակիցները չեն ձգեր որ մարդ անցնի իրենց պատնէներուն վրայէն եւ քէ ինքը մեծ դրժուարութեամբ պրծած է։ Եւ անա հեռացած ենք այն բարեմիտ ազգ. պահակին քովէն, որ յիսկին դրան առջեւ կ'ըսէր մեզի երկուաբքի օրը. «Կեցցէ՛ Հասարակուրդը, պոռագիք, զա՛հ, այլ եւք ազա՛հ էք...»։ Վանապոսք գրած բուրքիս պէս սպի-

սակ գոյն մը ստացած էր, այս լուրերը առնելուն պէս: Վերակացուն անկողինները բակին մէջ վրա-
նելու գաղափարը յղացաւ: Սրէ Բանքեօն օգր
ելէ, մենք աւելի մեղմօրէն պիտի փլչինք . . . :
Գրեթէ երկու ժամ մնացինք այդ անձկութեան
մէջ, մենք աւակերտներս, բունով սասնըչորս, ե-
կու ուսուցիչները եւ սնօրէնք: Տարօրինակ հա-
կասութեամբ մը, ես ու Ալֆրէս անկիւն մը քա-
ռած, գրեթէ հանդարտօրէն կը խօսակցէինք: Հա-
կառակ հետզհետէ մօտեցող հրացանաձգութեան եւ
զնդակներուն, որոնք պատերուն վրայ կը շառա-
չէին, քերեսս հարիւր քայլ հեռուն, ո՛չ ես եւ ոչ
այ Ալֆրէս իրականին զգայութիւնը չունէինք այդ
պահուն. մեզի կը բուէր քէ վսանգը հեռաւոր.
սարսամ, գրեթէ վերացական բան մըն էր: Ի՞նչ
բանի վրայ կը խօսէինք, մեր մանկութեան վրայ:
Ալֆրէս կ'ըսէր քէ երջանիկ եղած էր նոյն իսկ
վարժարանին մէջ. ես միանգամ ընդ միտս իր առ-
ջեւ բացի սիւսս եւ իմ մտածումներս յայտնեցի
այն դպրոցական հանրասան վրայ, ուր զիս դաս-
տիարակել տուա խնամակալս, իր ետամուրտեան
պատճառով: Մնաց որ սոյս քիաբանը կը նա-
խընտրեմ իմ տունէս:

Այս անօգուտ շատխօսութեան միջոցին, յան-
կարծ, մենք մեկը մեծ ճիչ մը արձակելով՝ վար
կ'իջնէր վերի յարկէն, ուր պատահանին առջեւ
կեցած էր, գնդակէ մը վիրաւորուելու վսանգին
ենթարկելով ինկզիմք: «Որսորդ զինուորները փո-
ղոցին ծայրն են...»: Ամենէն անձկալից վայրկեանն
էր: Միւսս կը տոգիւր, պայքելու աստիճան. կո-
կորդս սեղմուած էր, բլլալիքին վրայ խօրհելով...

Անորո՞ւ վսանգը հանդարտ ձգած էր զիս: Որո՞ւ,
բիրս ու ներկայ իրողութեան հանդէպ զեռուրիւն
կը զգայի...: Հրացանի քանի մը հարուածներ կը
պայքին մօտերը. յետոյ հրացանի բունի մոլե-
զին հարուածներ կը դրդեն դուրը: Միւե-
նոյն վերակացուն, որ պաղարիւնութիւն ցոյց տը-
ւած էր, անկողիններ փոխելու զգուշութիւնը երե-
ւակայելով, հիւզ աստիճան առաջ կը նետուի, կա-
սեցնելու համար վառօդով սեղծած երկու որսորդ
զինուորներու կողմէ մեր վրայ ուղղուած հրա-
ցանները: Տեղակալ մը կը հասնի, փոքրակազմ,
դեղին մոլիերով, սաղաւարտին ճնօտակապը բու-
շին սակ անցուցած, աստիճանակը ձեռքին մը:
Վանապոսը կը խօսի անոր հետ եւ մենք կ'ազա-
սինք:

Այս ամէնը երկէ պատահեցաւ: Այսօր, նորէն
սերտարանին մէջ կը զսնուինք, խորհրդանշանը
մեր մանկուհակ կեանքին, գործունէութեան այս
ժխորին մէջ: Կը քղբատեմ հոգեպատճ իմաստա-
րութեան ճին զի՞րք մը, զայն կամահելու հանոյք
բմբոխնելով. պատճօնական խօսքեր կարգալի
յետոյ Աստուծոյ, հոգիի անմահութեան, բարեհու
ագնուացման, բարոյական ազատութեան, բանա-
վարութեան վրայ, աչքերս կը զոցեմ ու երկէ գի-
շերուան ընթացքին՝ Բանքեօնի հրապարակին վի-
նակը կը տեսնեմ. մեռելները մերկ ոտներով, կօշիկ-
ները գողցուած բլլալուն, գանկերը նեղուած՝ լա-
ւագոյն համարած բլլալով զանոնք սպաննել հրա-
ցանի բուններու միջոցաւ, արեւակոյտներ որոնք
մեր ներբաններուն սակ կը փակչէին, հոգեքի ու-
րիւք բոցեր հեռաւոր երկնքին վրայ, իսկ մայքին

վրայ պառկած՝ իբր քէ յարդախօսիք մը ըլլար, յոգնած անասուններու պէս կը քնանային այն փոքր օրսորդ զինուորները, որոնք քաղը զբաւած էին.— *Homo homini lupior lupis.*

ՏԵՒԵՒ, Յունիս 1874

Մօրք կը նմանի աղջիկը: Տասերկու տարեկան է դեռ, սակայն կը նշմարեմ քէ պշտաւոր է, աչք կ'ընէ ու կիներ արթնցած է իր մէջ, երկի մարդու մը ներկայութեանը. մօրք պէս պիտի ընէ ան աղ. պատշաճութեան համաձայն ամուսնութիւն մը պիտի կնէ, յետոյ քանի մը անխորհուրդ բաներ պիտի ընէ ու առաջին սիրահար մը պիտի ունենայ, որուն պիտի յաջորդէ սիրահարներու ամբողջ շարք մը, մինչեւ որ պառուն զքէ քերնի նման երիտասարդի մը հանդիպի: Անոր պիտի հաւատայնք քէ միայն զինքը սիրած է—եւ ան քերես պիտի հաւատայ այս խօսքին, իրմէ աւելի անմիտ կամ աւելի խելացի համարելով զայն:

Այո՛, աւելի խելացի, որովհետեւ սիրոյ մէջ, ամենէն կարեւորը, կարելի եղածին չափ շատ յուզում ունենալն է. նշմարիտ ինքնախաբերութիւն է սիրքը անզամալուծել յսակաստութեամբ: «Վսանգաւոր յարաբերութիւններ» ու Վալմոնը — սիրելի Վալմոնս — քէ նախագահուիին խաբուած է: Նե՞ որ զգացած է, քէ Վալմոնս որ հաշուած է: Ո՛վ չըմբռներ քէ էլ լիրեն եւ Տօն ժուանէն առաջինը միայն նախանձելի է, քանի որ կրցած է զինովնալ սիրով եւ վերջինը չէ կրցած: Գիտեմ այս ամէնը, բայց ներքին սասանան աւելի զօրաւոր է. ամէն անգամ որ կնոջ

մը դարպասեմ, շատ հոգ կը տանիմ անոր վրայ առնելու այնպիսի տեղեկութիւններ, որոնք անկարող դարձնեն զիս սիրելու զայն...: Իմ տարիքիս մէջ, միքէ սապէս գրելու չէի՝ տեսակիս մէջ.— Ո՛վ ասուածային բախտ, որ այնքան շուտ դիմացու հանեցիր իտեալ ու անզուգական կիներ, բոլոր հոգին... (Կուենոյի երաժշտութիւնը հարկ է ասոր համար):— Ոչ աղպէս, Պարուն զքէ քերն, այլ փորձառու կին մը որ հինգ-վեց սիրահար ունեցած ըլլայ ու բաւական նաշակի տէր, որպէս զի զգացում կոչէ այն զգայութիւնը, որ աղուոր եւ լաւ է, բայց ամէնէն բիրտն է, — ներբաղաս կին մը, որ մեծ դժուարութիւններով ըլլայ. ձեզ համոզելու համար քէ հրապուրած եք զինքը: — Կրո՛ղ, մտէս չանցնիր հմայիչ կեղծաւորութեան դեմ արճեղիլ...: Ի՞նչ հարկ արճեղիլ ու եւ է բանի դեմ: Եւրաբանչիւր մարդկային էակ յաւակնոտ փոքր ժամացոյց մըն է որ կը կարծէ քէ ինքն է այդ շարժման պատճառը, տեսելով սրտին շարժումները: Անմտութիւնն է սնապարծութիւն...: Ներքին նուրբ մեքենաներ կան, որոնք կը վարեն ամէն ինչ, եւ ասոնք կ'ուզեն որ Տիկին... զգայնիկ ցփուռի մը ըլլայ, իր աղջիկը՝ ապագայ հանած վարած մը եւ ես՝ յետոյ ցփակեաց մը, որուն հոգին կը ցամփայ այս ամէնը հաստատելով, փոխանակ վայելելու իրեն տուածը:

ՌԱՐԻՉ, 22 Մայիս 1877

Խօյ զուարճութեան ու ցփութեան երկոյնք մը անցուցինք երեկ, բայց զուարթ ու առողջ ցփութեան մը, որ նշմարութիւնն է անուր:

Միայն ասիկա է որ դժնդակ զգացումներ չի պատահուեր ինձի:

Տիրէ նկարչին բնակարանը կ'երբամ ընկերակցութեամբ սա սրիկայ Ռընէ Ու...ի, որ նախ կանգ կ'առնէ Լա-Քուր-ս'Օվերենը փողոցին մէջ, Մառի նարցնելու համար, բարձրահասակ ու բուխ աղջիկ մը:—«Մառի մը ունիմ հոս», կ'ըսէ դռնապանուհին, սակայն բարձրահասակ, խարստաւ, եւ նոյն իսկ շիկահեր աղջիկ մըն է»: Արդարեւ, առաջին յարկի պատուհանին մէջ կը նստարեւ խարստաւ սափուկ գոյնով գլուխ մը, բաց կապոյտ ու պայծառ գոյնով Երջագետս մը ու շպարուած մոյնք մը, պուպրիկի շարժանց վարդագոյնովը: Իմ մեյամաղձիկ ժամերուս մէջ, բաւական նանչցած եմ այդ շպարուած գեղեցկութիւններուն, փնացած մարմիններուն, սեւածիր աչքերուն ու բոլոր այդ կեղծիքին նուաստացուցիչ ու մխիթարական հրապոյրը:

Տիրէ նկարչին բնակարանը զսայ Լեօնին, որ իբր մօտէ ծառայած է անցեալ տարի նկարչական սալօնին մէջ իր ցուցադրած «Տալիս»-ին. Լեօնին ունի քիչ մը յոգնած գլուխ մը, նուրբ ու կամարածեւ քիչ մը, սեւ ու փայլուն աչքեր, ցցուն դունչ. իր կիսադեմքը քերտօրէն առնական երեւոյթ մը ունի, բասրոնի կիներու պէս, որոնց երկար դեմքը այրերու անհերք կերպարանք կը ստանայ, երբ երկէ մարդու հագուստով կը ծպտին: Բայց գլխին կմախքն է առ: Թեքել պելտերը սեւ գոյն մը ունին, բուռն վրայ կը շեռուի սեւ մօրուափունջ մը, աչքերը ա՛յլ աւելի խոնորցած են այդ սեւէն ու դեմքին մոյնքը բոլորովին ծած-

կուած է բրինձի փոշի: արեան տոգոյն վարդ երեսեր ի՛նչ խօլ ու խարդակուտ այդ կնոջ, որ շոգը կը նմանի քրջուր քրքուուն փայլին:

Արդուարդը կը կարծուրջը փաքքած է սեւ ու ծաղիկներով յարգուած է, երկնակար ու ոլորտ մը հագած է, ձախ սխալ շար կարմիր վարդ մը կ'ըսէ Ռընէ հեգեօրէն կտրով, կազով ու ծաղիկներով բաներով ապուրհի: Միբայինցի անոր այս առտու միայն այդ

Ո՛վ հրապոյր զգայ ծանրաբեռնուած չի գտարբուանք: Ո՛վ հրապոյր բաւարիչ հանդիմանում, ինքզինքիդ չես հարցնէր քե՛ ի՛նչպէս կը սիրուի չես բաղդատեւ զգացուածը կը նստարեւ, կը զգաս երբեք... — Այս տարի պահուս կ'երեւակայեւ մը վրայ, ծառերով եւ զիւղանկարի մը անջեւ, իմ նախկին անուրջիս

տուն կը խառնուի: Այդ փոշին չեմ գիտած բանի մը երեւոյթը կը անհետնուս սասափեւ կեղծ մարգարիտներու

կարծուրէ կիներ: Վզին պատահաւ մը, կազով գլխարկ մը դրած կերպասէ Երջագետս վրայ ունենալով խոնակներ կիներն է», որեւէ այդ կերպասի վրայ գարգարուն եակը ակի մը երեւոյթը ունենալի բուռնցայ եւ տունէն դուրս ելայ...

Ինքներու, երբ մտածումիս արարել անասնական ցոփունքներու, իբր սեւ սրտի վրդովման կը սիրե՛ս այդ կիներ, կէ եւ զգայութիւնդ ալ շեղ սիպարի մը հետ, զգաս, բայց չպիտի քրքրած պահուս շոգը: Այս տղերք գրած մեծաւոր պատգամի արեւով Երջագետսուած մը երեւան կուգայ, երով — այդ աչքեր կը

նամչում, առանց երբեք անոնց հանդիպած ըլլա-
լու — եւ ան ինձի կ'երդնու որ կեանք գէշ երա՛գ
մըն է: Պէտք է որ ան կարենայ «ամէն բան» բ-
սել ինձի եւ այդ «ամէն բան»ին շնորհիւ աւելի
սիրելի դարձնել ինձզինք, որպէս զի սիրեմ այդ
կինը:

ՌԱՐԻՉ, Յունիս 1879

Ճաշեր, քնքրիքներ: Ընքրիքներ, հաշեր: Երե-
կոյրներ, ժամադրութիւններ: Ժամադրութիւններ
եւ երեկոյրներ: — Ա՛հ, որքան դասարկ է իմ կեանքս:
Սիրած բաներս չեմ քնել, ո՛չ քե բան մը սիրե-
լու համար, քանի որ ոչինչ կը սիրեմ:

Կենդանի եակին հանդէպ՝ սրտս մէջ կարեկ-
ցութիւն միայն կը զգամ անոր նկատմամբ որ կը
ստուապի. քանի որ կեանքի գոյութեան չարիքին
ենթարկուած է

Նքէ մահը, անխոստփելի մահը, կեանքէն
դէպի լաւիսենականութիւն երկարող անցիկն մէջ
Ֆիզիքական ցաւ չպահանք, ու երեւակայու-
թեան համար անարկու չըլլար իր վաղորդալ-
նով, ա՛հ, որքան սիրայօծար պիտի դիմէի
մահուան, որուն մտածումը այնքան խանգարած
է կեանքս:

Մարդ կ'ապրի, ինչո՞ւ համար: Կը խորհի,
ինչո՞ւ համար: Սեղանին առջեւ ու մերկ ուսերու
միջեւ բազմած, երբ երկու գաւաթ լաւ գինի
կը ննկեկ, ինչո՞ւ գերեզմանի պակեքը աչքիս
առջեւ կուգայ շարունակ, եւ ինչո՞ւ անյուծելի
հորցը կը ներկայանայ այն մահաբեր խեղկասա-
կութեան, որ բնութիւն, ընկերութիւն եւ կեանք
կը կոչուի:

Կը խորհիմ փոխադարձ զգացում սիրոյ հե-
շանքներուն վրայ, անհեթեթ անուրջ մը՝ զոր քա-
ղաքակրթութիւնը պատուասած է զուգաւորման
պարզ պէտքին վրայ: Ա՛հ, պարզ զգացում մը, որ
իմ ամբողջ զգացողութիւնս կը ներարկէ ուրիշ
եակի մը վրայ, քոչուած բուզրի մը պէս զոր ա-
պակիքն կը փակցնեն:

Ու բոլոր այս նոսր իմաստասիրութիւնը ա-
նոր համար որ, երկկ, Տի՛նից սը Ռիւկըր սեայ
Քէաքըր Ֆրանսէի մէջ եւ չլուզուեցայ բնաւ: Ի՛նչ
կ'ըսէ «Տրա...մաբանութիւնը»: ինձզինք չբռնա-
դասել՝ խանդաղատելու համար, երբ մարդ կը
ստուգէ իր չլուզուիլը, ու ետ դառնալ, սուլելով
Շօքեի բոյօնեզը, զոր Տիկին սը Ռիւկըր երբեմն
կ'ածէր այնքան բանաստեղծօրէն: — Ասիկա միայն
կը մնայ այդ զգացումէն:

ՌԱՐԻՉ, Յուն. 1881

Կը ստուգեմ որ ստակալի ու վայրագ եսաւեր
մը եղած եմ, եւ այսօր է որ այդ եսասիրութեան
արտաքին արտայայտութիւնները անհաճոյ կը բուին
ինձի, մինչ առանց խղճահարութեան անձնատու
կ'ըլլայի այդ եսասիրութեան, այն ժամանակ երբ
այսօրուրէն աւելի արժեք ունէի՝ ինձզինքն վրայ
ունեցած անուրջովս:

Մարդ կը սփոփուի, երբ առանց կեղծիքի
իմաստասիրէ ինձզինքն վրայ, ինչպէս փսխումը
կը հանդարտեցնէ մաղձը: Իմ նկարագրիս պատ-
մութիւնը կը պրպտեմ, սկսեալ մանկութենէս: Իմ
ձայրայիղ երեւակայութիւնս կը սեպնեմ. ան է որ

փնացուցած է զգայականութիւնս, իրականութեան եւ իմ միջեւ ցցելով նախապէս ձեւակերտուած գաղափար մը: Կը յուսայի որոշակի զգայ,— բայց բնաւ չէր իրականանար այդ յոյս: Երեւակայութիւնս, հօրեղբօս գե. վարժունքէն մքազնած, սկսած է կասկածներ ունենալ: Ամէն էակներէ վախ զգացած եմ միտ: Իմ հօրս եւ մօրս մահը արգելք եղած է որ այդ առաջին քերութիւնս ուղղուի: Քօլեժի կեանքս եւ ժամանակակից գրականութիւնը պղծած են մտածումս, դեռ կեանքս չապրած: Այդ միեւնոյն գրականութիւնը զիս հեռացուց կրօնէն՝ աստիճանագ սարեկանիս մէջ: Ո՛վ ամօք, ամբարձուցութիւնը զիս հրապուրեց իբր վայելուչ բան մը: Հասարակութիւնը ջարդերը ինձի յայնեցիկ մարդուն խորքս եւ յաջորդ սարիներուն մէջ տեղի ունեցած ենքրիկներն ալ ի վեր հանեցին փառափառականութեան հիմը: Պէտք ունէի յարելու ո եւ է մեծ գաղափարի, բայց որո՞ւն: Տղայ հասակես՝ չափած էի արուեստագէտի կեանքի բուռնութիւնը: Մարդ պէտք է հաննար ունենայ, եւ կամ քե բանի խառնուելու չէ: Չարժեք իստուներորդը ըլլալ գրագէտներուն եւ երաժշտագէտներուն մէջ: Հարսութիւնս գերծ կը դառնէ զիս՝ արհեստի հետեւելէ. ի՞նչ հարկ մտնէ Պետական տնտեսութիւնը, արտաքին գործերու պատճառս կամ գրասենեակի մը մէջ Ամուսնանալ: Կեանքս շարժելու գաղափարս երբեք փորձութիւն չէ պատճառած ինձի: Եթէ ամուսնանայի, Պ...ի պէս պիտի ընէի, որ հարսնիքին օրը, կտու խումբ նստած է, այլ եւս չղաղնալու համար:

Ուրեմն ի՞նչ ընելու է: Ոչինչ...: Ոչ իսկ սրտով ծեր մըն եմ, այլ վիժած մը: Իմ զգայական արկածներս, հակառակ ամէն բանի, միտ շարունակուած են, որովհետեւ կիները, որոնք ամէնէն քիչ անարբեր կը ձգեն զիս, սա համոզուած երեւցած են ինձի քե չկան համբոյրներ, որոնք չնմանին արդէն իսկ տրուած եւ ընդունուած համբոյրներուն: Այս ամէնը այնքան կարեւոր է, մակերեսային ու սնամէջ է: Ա՛հ, որքա՛ն պիտի յուսահատէի, խորհելով ինքզինքիս վրայ, այն եսին վրայ որքա՛ն չեմ կրնար հրաժարիլ բոլորովին, — եթէ երբեք այդ մասին խորհէի յանախ: Ուրեմն ի՞նչ կը մնայ անդին, եթէ ոչ միսքիփականներուն դատապարտութիւնը, այն է ոչ-տէրը...:

Այս տողերը՝ մէկ քանի էջերը կը ձեւացնէին ուրիշ բազմաթիւ էջերու, և հոգիի թաքուն հիւանդութիւն մը նկարագրող այս դարչելի մեծ նագրութիւնը կ'երկարաձգուէր նմանօրինակ հարիւրաւոր էջերու մէջ: Յաճախ օրուան թուականը գրուած էր պարզապէս, երկու-երեք իրողութիւններու հետ. ձի հեծայ, այցելութիւններ տուի, իլիւպ գացի, գիշերը՝ բարձր, կամ երկույն, կամ պարահանդէս և յետոյ միակ բառ մը իբր յանկերգ. ձանձրոյթ: Այս տարակներէն վերջինին գլուխը, երբ Արման զայն կը զնէր դարակին մէջ, կարդաց ցանկը իր բոլոր տարիներուն, սկսեալ 186.էն. իւրաքանչիւր թուականէ հտըր գրած էր. Տանջանք, և ի վերջոյ հետեւեալ պարբերութիւնը. Ես չէի խնդրած

կեանքը: Եթէ անոելի յանցանքներ գործած եմ, թշուառութեանց ալ ենթարկուած եմ, որով իրարու հանդէպ դնելով զանոնք, կրնամ ըսել այն անիմանալի զօրութեան, որ զիս ստեղծած է, որ կ'աջակցի ինձի, եթէ երբեք այդպիսի զօրութիւն մը կրնայ սիրտ ունենալ. «Գթացէ՛ք իմ վրաս:»

Արման ձեռքով մէկդի հրեց թուղթերու դէզ մը, ուր վերստին կը գտնէր իր այսօրուան բարոյական երաշտութեան այնքան հաւատարիմ պատկերը: Ու սկսաւ յամբար քալել սենեակին մէջ: Հոն, իր ներքին ոչնչականութեան բոլոր հետքերը կը տեսնէր ամէն կողմ: Յած մատենադարանը քիչ գիրք կը պարունակէր, այնպիսի հատորներ, զոր կ'ըմբոշխէր Արման իրենց ցամքեցուցիչ վերլուծութեանը համար. այդ հատորներուն մէջ կային. Լէ Լիեզօն Տանժրեոզ (Վտանգաւոր Յարաբերութիւնները), Ասօլի, Լէ զ'Ա.Ֆ.Ֆիլիքէ (Յարածգութիւնները), բարոյախօսներէն՝ Շասֆօր, ինքնամփոփ եւ սուր մարդատեսութեամբ տոգորուած, ինչպէս նաև յուշագիրներ: Պատերուն վրայ ցիրուցան գտնուող լուսանկարները իրեն կը յիշեցնէին բրած ճամբորդութիւնները. որոնք պնօզուտ եղած էին՝ զգացած ձանձրոյթը սպաննելու համար:

Երմինէին վրայ, մեռած բարեկամներու երկու լուսանկարներուն միջեւ կար անդձուածային քարթ մը, զոր ձեռքին մէջ կը բռնէր. հոն երկու կիներ կը տեսնուէին, մէկուն զլուխը միւսին վրայ հակած: Ներկայ և կենդանի յիշատակն էր սոսկալի պատմութեան մը, այսինքն ամէնէն

զառն անհաւատարմութեան, որուն ենթարկուած ըլլար երբեք: Երբեմն, անպատկառութիւնը կամ պչրանքը ունեցած էր ատոր վրայ խնդալու երկու հերոսահիներուն հետ, բայց սրտին մէջ խոր ցաւ զգացած էր: Եթէ դարձնէր այդ լուսանկարը, անոր ետին պիտի կարդար տեսակ մը հեգնական քծներդ, որ սապէս կը սկսէր.—

Մրցակի՞ց ե քե բարեկամ:

Գուցէ երկուքն ալ, ո՞վ սիկիցն...

Բոլոր այս ատարկաներուն ի տես, վկանները իր կեանքին, իր զգայական թշուառութեան մասին այնպիսի կատարեալ գաղափար մը կազմեց որ ձեռքերը գալարեց, բարձրաձայն ըսելով.

— «Աս ի՞նչ կեանք է Աստուած իմ, աս ի՞նչ կեանք է»:

Այսպիսի պահերու մէջ՝ իր բերնին և աչքերուն ստացած լոբկ մեղմադձութեան արտայայտութիւնն էր որ թերեւս սէր ներշնչած էր Հելէնի: Ամենէն ազնիւ կիները անձնատուր կ'ըլլան կարեկցութենէ մղուած: Բայց տագնապները երբեք չէին շարունակուեր Արմանի մօտ: Անոր մկանները աւելի զօրաւոր էին քան իր ջիղերը: Լրագիրները ձեռք առաւ, ու աւելի ծիշը՝ արկղիկին մէջ նետեց զանոնք քան թէ շարեց: «Ահա՛ ազուոր զբաղում մը՝ ժամադրութեան մը նախօրեակին...»: խորհեցաւ Արման: Իր մտածումը իսկոյն Հելէնի վրայ դարձաւ: Անոր վայելուչ ձեւերուն հրապոյրը յիշելով չափազանց յուզուեցաւ: «Ինչո՞ւ անոր կեանքին մէջ մտայ, քանի որ չեմ սիրեր զայն», ըսաւ Արման մտո-

վի: «Դեռ տասնըմէկ ամիս առաջ, Հելէն չէր ճանչնար զիս և ո՛րքան հանդարտ էր... բայց զեռ ատեն կայ՝ իբր պարկեշտ մարդ գործելու»: Փորձութիւնը ունեցաւ ընելու այն բանը զոր անգամ մը բրած էր ատենօք. այն է հրաժարիլ, զեռ անդարմանելի բան մը չպատահած, այն սիրարկածէն, ուր սիրտ մը կը դրաւէր, առանց իրը տալու: «Թերեւս կը սիրէ զիս», ըսաւ մտովի, ու իր սեղանին առջեւ նստաւ. նոյն իսկ թերթ մը թուղթ պատրաստեց, Հելէնի գրելու համար: Յետոյ թիկնաթոռին վրայ ընկողմանելով սկսաւ խորհիլ: Յանկարծ վարատի յիշատակը գրաւեց միտքը, և այն հանդարտամտութիւնը, որով Հելէն առջի օր իր ամուսնին ստած էր: «Միամիտ տղայ», ըսաւ Արման, ինքնիրեն խօսելով բարձրաձայն. «եթէ ես չըլլայի, ուրիշ մը պիտի անցնէր իմ տեղս...: Երբ պչրուհի մը ցոփակեաց մարդու մը կը հանդիպի, երկուքը միասին զոյգ մը կը կազմեն...»: Արման սկսաւ ծիծաղիլ ջղաձգօրէն և յիշեց թէ երբեմն ի՛նչ մեծ արհամարհանքի ենթարկուած էր այն կնոջ կողմէ, որմէ հրաժարած էր խղճահարութեամբ: Իբմիակ թշնամին էր նէ, բոլոր այն կիներուն մէջ, որոնցմով զբաղած էր Արման...: Ժամացոյցը հնչեց: «Ժամը երկուքն է», ըսաւ Արման, «պէտք է կանուխ ելլեմ վաղն առտու, երթալու համար մինչեւ Տիկին Բալմիբի բնակարանը, որուն փոքր յարկաբաժիններէն մէկը պիտի վարձեմ, ինչպէս Տիկին Ռիկլի հետ սիրաբանած ատենս: Պիտի յոգնիմ...: Պ. տը վարատի վրայ պիտի ցաւին...» — Կէս ժամ յետոյ պառկած էր

Արման, զլուխը թեւին վրայ կրթնցուցած, փոքր տղու մը քունը քաշելով, հակառակ իր վարած կեանքին: Այս դիրքին մէջ՝ Արման կը նմանէր հօրը, որուն պատկերը կախուած էր իր ննջասենեակին պատերէն մէկուն վրայ: Ա՛հ, եթէ իր հանգուցեալ հայրն ու մայրը տեսնէին Արմանը, պիտի՞ դատապարտէին, պիտի մեղքնային զինքը:

ԱՌԱՋԻՆ ԺԱՄԱՂԻՐՈՒԹԻՒՆԸ

Առտուան ժամը գրեթէ տասնուկէան էր, երբ Տիկին Շազէլի յանձնեցին փոքր ծրար մը Պառոն աը Գէրնի կողմէ տրուած: Ծրարը կը պարունակէր երկու գիրք — երկու նոր վէպեր — և նամակ մը, նման այն ամէն նամակներուն, զոր աշխարհիկ մարդ մը կրնայ գրել իր բարեկամուհին եղող կնոջ: Բայց նամակին մէջ գտնուած յետգրութեանը սեղմեց Հելէնի սիրտը, իբր թէ ձեռք մը ըլլար ան: Սապէս խմբագրուած էր այդ յետգրութեանը. «Գաւառի ձեր բարեկամուհին եթէ որոշած է Բարիզ գալ, կահաւորուած յարկարատիւներուն մէջէն լաւագոյնը զոր տեսայ, կը գտնուի Սթօքհոլմ փողոց, թիւ 16: Յարկարատիւնը կը գտնուի երկրորդ յարկին մէջ, աջակողմը: Այո՛, Հելէն ներքին զողէ մը բռնուեցաւ. կարգաւորվ այս պարզ տողերը: Այն ինչ սիրոյ ժամը կը մօտենար, որ իր անցեալը մշտնջենապէս պիտի բաժնէր իր ապագայէն, առջի օրուրնէ ի վեր զինքը կրժող տենղը կ'աւելնար հետըզհետէ: Հելէն նոր ելած էր լողանքէ, և բոլորովին ճերմակ սենեկազգեստ մը հագած, կրա-

կին անկիւնը կժկտած էր ցած աթոռի մը վրայ, ոտքերը մերկ՝ մուճակներու մէջ, մէջքը ազատ կակուղ կերպասին մէջ, իր մագերուն հիւսակը վզին շուրջը գալարուն: Մանկամարդ կինը կը սարսոտար այդ փափուկ զգեստին մէջ. մերթ կը նայէր այն թուղթին, որուն շոյափումը միայն կ'այլայլէր զինքը, մերթ կը դիտէր սենեակը. — ապաստանարան մը՝ զոր կը նախընտրէր փոքր սրահէն, հոն քաշուելու համար իբր իրեն սեփական վայր մը:

Բարիզ հաստատուած ատեն, Հելէն ինքզինքը երջանիկ համարած էր, այդ առանձին սենեակը իր տրամադրութեան տակ ունենալուն համար: Քանի՛ քանի՛ զիշերներ տանջուած էր, պառկելով մարդու մը քով՝ զոր չէր սիրեր, և եթէ կողք կողքի, գրեթէ շունչ շունչի քունը հեշտանք մըն է երջանիկ տարփանքներու համար, ընդհակառակը՝ փիզիքական խորշէնքը կ'աւելնայ այդ մտերմութեամբ, տեսակ մը անասնական ատելութիւն գառնալու աստիճան: Այժմէտի շարժումները, անոր շնչատութեան պղմուկը, անոր մարմնին գոյութիւնն իսկ կը զրգոէին զինքը, նեղութիւն կը պատճառէին այն ժամերուն մէջ, երբ Հելէն իր ամուսնին քով կ'անցնէր, մինչ լուսութիւնը կը ճնշէր իրենց վրայ, ու ինք՝ մանկամարդ կինը կը հսկէր, սարսուռն ու ընդվզած: Սենեակներու բաժանումը ինդրելով, անտարակոյս չէր նախատեսած թէ իր անկողնին մենութիւնը, օրին մէկը, իբր զէնք պիտի ծառայէր նիւթական բաժանման ղէմ, պոռնկութեան այս անհելի փրկագի-

նը, զոր խոհեմ կիներ կ'ընդունին իբր ապահովութիւն: Իրենց էրիկը խաբողներուն մէջ՝ հազուադիւր է գտնել կիներ, որոնք առանձին անկողնի մէջ պառկին: Անոնք կը նախընտրեն որ իրենց սիրահարներուն մօտ զացած ատեն, իրենց վրայ հսկողութիւն չըլլայ, ինչ որ անհաշտ է կատարեալ հաճոյքին հետ: Բայց Հելէն կարող չէր այդ հաշիւները ընելու: Իր նկարագրին ամենէն հմայիչ գիծն էր ինքնաբուխութիւն մը, որ կրնար զինքը մղել շատ մեծ վտանգներու, և յանցանքին վրայ խորհրդածելէ արգիլել: Այդ պահուն իսկ, ցած աթոռին վրայ կ'ըկտած, ա՛յլ եւս չէր խորհեր իր մօտալուտ արարքին հետեւանքներուն վրայ, չէր տրամաբաներ, այլ կը զգար: Արմանի նամակը շատ բուռն յուզում կը պատճառէր իրեն: Հազիւ ականջ կը դնէր այն աղմուկին, զոր իր փոքրիկ մանչը կը հանէր, իր անկողնին քով խաղացած պահուն: Տղան կը ցնցէր իր խարտեաշ գանգուրները, կը բացազանչէր, կը վազէր: Իրարու քով դրած էր երկու աթոռ, ու անոնց միջեւ կը սահէր, երեւակայելով թէ ինք կառախումբ մըն էր որ փապուզի մը մէջէն կը յառաջանար: Արմանը սիրելէն ի վեր՝ մանկամարդ կիներ ախրութիւն կը զգար, իր փոքրիկ Հանրիին հանդէպ գտնուած ատեն, տարօրինակ ախրութիւն մը, որուն համար ինքզինքը կը մեղադրէր, իբր հետեւանք սիրոյ պակասին, ինչ որ կը վերադրէր խղճի խայթի: Արդարեւ, Հելէն ցաւ կը զգար, տեսնելով որ իր տղան շատ կը նմանէր իր ամուսնին: Նոյն իսկ իր խաղերովը,

փոքրիկ Հանրին կը յիշեցնէր հօրը խօսակցութիւնները, որ իր սկզբունքին համաձայն, գիտական գիրքեր միայն կը յանձնէր զուկին: Ալֆրէտ Շագէլի աչքերը ունէր ան և անոր ձախաւերութիւնը՝ երբ ձեռքերը գործածէր, իսկ մօրմէն՝ ճակատը ու բերանը կը նմանէին: Հելէն ա՛լ աւելի կը շփացնէր իր տղան, խորհելով թէ ի՛նչ բան խլած էր անկէ, ուրիշի մը նուիրելու համար: Տղան կը շարունակէր խաղալ և երբեմն մօրը կը նայէր: Այս վերջինը մեծ հառաչ մը արձակեց, ձեռքին մէջ բռնած թուղթը ճմրթկեց եւ կրակին մէջ նետեց: Այդ նամակը անտանելի դարձած էր այլ եւս: Հելէն կը խորհէր թէ Արման իրաւունք ունէր, երբ քաղաքավարական շեշտով նամակ մը ուղղելու խոհեմութիւնը գործած էր, բայց խոհեմութիւններ կան, որոնք պաղ ազդեցութիւն կը ձգեն, և իր գտնուած ջղադրգիւն վիճակին մէջ, Հելէն պէտք ունէր այնպիսի նամակի մը, որուն իւրաքանչիւր պարբերութիւնը կարգացողին սրտին վրայ կ'ազդէ աներեւոյթ ու գգուող բերանի մը պէս: Ճմրթկուած թուղթը, նամակ եւ պահարան, կրակին մէջ գլտորեց. այդ պահուն տղան ձգեց երկու աթոռները՝ որոնց հետ կը խաղար և մօրը քով գնաց, տեսնելու համար այրող թուղթը.

— «Ի՞նչ կը նայիս հօտ, սիրունիկս», ըսաւ Հելէն:

— «Կրօնաւորունիներուն, մայրի՛կ», պատասխանեց տղան: Այսպէս կը կոչէր այն լուսաւոր կէտերը, որոնք կը սուրային կրակին մէջ խանձած թուղթին սեւ մասերուն վրայէն: Այդ

կէտերը Հանրիի համար կը ներկայացնէին կրօնաւորութիւններ, այրելու վրայ եղող մենաստանի մը մէջ մոլորած: «Ուրքան կ'աճապարեն», կ'ըսէր տղան, «ուրքան կը վախնան... օ՛հ, մայրիկ, սա կրօնաւորութիւն նայէ'... վանքը կը կործանի... Ամէնքն ալ մեռան...»: Տիկին Շագէլին քղինքը: անգոր զգաց այդ զուարթութեան հանդուրժելու: Իր բարոյական կացութեան բովանդակ դժպիտ կողմը շօշափելի կը դառնար սա աննշան իրողութեամբ. իր տղան խաղալիք կ'ընէր այն նամակը, որով իր սիրահարը առաջին ժամադրութիւնը կուտար: Մանկամարդ կիներ շատ կը փափաքէր որ իր ներքին կեանքը, ուր, մինչեւ վերջը պիտի կատարէր իր մայրական պարտաւորութիւնները, անջատ ըլլար իր սիրոյ կեանքէն, որուն մէջ կը մխրճուէր, իր բանականութենէն աւելի զօրաւոր բանէ մը մղուած, այնքան նսեմ իրեն համար, եւ սակայն իրական: Ուրեմն պէտք էր որ այդ երկու կեանքերու անջատումը բոլորովին անկարելի դառնար, քանի որ առաջին օրունէ իսկ, ամէն ինչ կը խառնուէր այն բանին՝ զոր բաժնել կ'ուզէր:

— Գնա՛, Միէթին քով խաղա՛», ըսաւ Հելէն, խօսքը իր տղուն ուղղելով. «Գլխու ցաւունիմ քիչ մը...»:

Միէթ փոքր տղուն դայեակն էր: Սենեկապանուհի մը, խոհարարուհի մը եւ այր ծառայ մը կ'ամբողջացնէին տան սպասաւորներուն թիւը. Միէթ, իր տէրերուն հետ գաւառէն ե-

կած, Հանրիով կը զբաղէր՝ անոր մանկութենէն ի վեր: Գիշերը, զայն քնացնելու համար, կ'երգէր հոգեւոր տաղեր, որոնցմէ մէկը մանաւանդ, կը հմայէր ու կ'ահաբեկէր Հանրին. «Եկո՛ւր, աստուածային Մեսիա...» — «Ո՞վ է Մեսիան», կը հարցնէր դայեակին. «այս վերջինը կը պատասխանէր. «Նեոն է...» — «Քանի՞ տարիէն պիտի գայ», կը հարցափորձէր տղան, — «Եօթր տարիէն», կ'ըսէր դայեակը: «— Այն ատեն եօթր տարու պիտի ըլլամ», կը հաշուէր Հանրի: Դայեակին առջի օր ըրած այս ապշեցուցիչ գուշակութիւնը այնքան ազդած էր Հանրիի վրայ, որ Միէթի անունը լսելուն պէս, սկսաւ իր մօրը պատմել զայն: Ուրիշ ատեն, իր գաւակին գաղտնասացութիւնը պիտի զուարճացնէր զինքը, բայց հիմա անոր բաց գորչագոյն բիրերը այնպիսի նայուածք մը ունէին որ կը ճանչնար մանկամարդ կիներ: «Մի՛ վախնար, քանի որ խելօք ես, և գնա՛ խաղովդ զբաղէ՛», ըսաւ Տղան ակնարկ մը ձգեց կրակին վրայ, ուր սեւ մնացորդը միայն ցոյց կուտար այրած վանքին տեղը. նաև ակնարկ մը՝ աթոռներուն վրայ, որուն յենարանները խորունկ փապուղիի մը պատերը, չէին այլ եւս. մօրն ալ նայեցաւ, հասկընալու համար թէ կրնա՞ր սենեակին մէջ մնալ: Անգիտակցօրէն զգածուեցաւ մօրը դէմքին վրայ պարզուած տխրութենէն: Գրեթէ անասնական եղող այն յայտյանդիմանութիւններէն մէկուն շնորհիւ, որոնք շատ զգայուն տղոց սեփական

են, կօտնեց թէ իր ներկայութիւնը սրտնեղութիւն կը պատճառէր մօրը: Անոր ձեռքը համբուրեց. յետոյ մէկէն ի մէկ սկսաւ լալ:

«— Ի՞նչ ունիս հրեշտակօ, ի՞նչ ունիս, ըսաւ Հելէն, իր թեւերուն մէջ սեղմելով զայն և համբոյրներով ծածկելով:

«— Կարծեցի թէ ինձի դէմ բարկացած էիր», պատասխանեց Հանրի: Յետոյ, գգուանքներէն տաքցած, յարեց. «Սենեակէն դուրս կ'ելլեմ, մայրի՛կ, խելօք պիտի կենամ...»

«— Տղաք նախազգացում ունի՞ն արդեօք», հարցուց Հելէն ինքնիրեն, երբ առանձին մնաց: Կարծես թէ Հանրի վերահասու է թէ արտակարգ բան մը կ'անցնի կը դառնայ...»: Ու արմուկները ծունգերուն վրայ, թուշը գոց ձեռքերուն վրայ, այն տենդոտ վիճակին մատնուեցաւ դարձեալ, որ զինքը անքուն պահած էր ամբողջ գիշերը: Իր աչքերը չըջանակող սատափի կապուտութիւնը շատ լաւ ի վեր կը հանէր անքուն մնացած ըլլալը: Առտուն անկողնէն ելած պահուն, հայելիին մէջ զիտելով ինքզինքը, ըսած էր. «Գեղեցիկ չեմ... հաճելի չպիտի թուի՛ր անոր...»: Ինչ որ կը վրդովէր զինքը, ո՛չ կեղծապարշտութեան թելադրած պատճառաբանութիւններն էին, և ո՛չ ալ բարոյականի փորձերգածութիւնները: Տեսակ մը սաստիկ մեղկութիւն կը զգար: Մտքով կը տեսնէր Արմանը, ու արեան աւելի տաք ալիք մը կը խուժէր դէպի սիրտը, կոկորդը քիչ մը կը սեղմուէր և և այն ատեն է որ իր կամքը կը տկարանար: Իր առաջին սիրարկածը չէր, այն իմաստով զոր ընկերութիւնը կ'ըմբռնէ զայն, այլ իր

առաջին սէրը: Հելէն Շազել, երբ Օրիորդ Վէվր կը կոչուէր դեռ, երիտասարդի մը վրայ ճընշող ամենէն ցաւագին փորձանքներէն մէկուն ենթարկուած էր: Խորթ մօր մը կողմէ չարչորուած էր. ան կ'ատէր Հելէնը, ու միայն սա համոզումը ունէր թէ լաւ կը դաստիարակէր և կ'ուղղէր զայն: Այն տեսակ մը ղղեակը, ուր կը բնակէր Վէվր ընտանիքը, Պուրժէն չորս քիլոմէթր անդին, բանտ մը եղած էր փոքրիկ աղջըկան համար Հայրը, թոյլ մարդ մը, որ հնասխօսական հաւաքածոյ մը կազմելու անմեղ մեծամտութիւնը ունէր, գործ մը՝ զոր համբերատարութեամբ ու հաճոյակատարութեամբ կը կատարէր, երբեք մտքէն չէր անցուցած մօրու ին և իր խորթ աղջկանը միջեւ տեղի ունեցող տըռամը, տասներկու տարիներու ընթացքին: Տիկին տը Վէվր կը սիրէր իր ամուսինը, և առանց լաւ ըմբռնած ըլլալու զայն, կը նախանձէր անոր մեռած կնոջմէն, այն առաջին կնոջմէն, որուն շնորհը վերակենդանացած կը գտնէր աղջըկանը գիմաշիծերուն, ժպիտներուն և շարժուածներուն մէջ: Ոչ մէկ բան այնքան վտանգաւոր է որքան այն գէշ զգացումը, որուն գոյութեան լաւ վերահասու չենք ըլլար: Ամէն տեսակ չքմեղանքներ կը գտնենք, որոնք միշտ թոյլ կուտան յագեցնելու մեր ատելութիւնը, առանց դադրելու ինքզինքնիս յարգելէ: Այսպէս, Տիկին տը Վէվր ստանձնելով Հելէնի դաստիարակութիւնը, ամէն դաս ու ազդարարութիւն իրեն համար միջոց մը եղան տանջելու զայն: Տիկին տը Վէվր սիրուն ու նորբ, բայց

վտիտ, շատ հոգ կը տանէր պատշաճութեան, երկուր ատեն Բարիզի մէջ հօրը քով բնակած ըլլալուն համար, որ պաշտօնական երեսփոխան էր Յուլիսի միապետութեան ատեն, ասով հանդերձ շատ բծախնդիր բարեպաշտուհի մը ու բնազդով շարանախանձ էր, այն անձերուն պէս որոնք վարժուած են երբեք չընդունիլ ուրիշին ճշգրիտ զգացողութիւնը: Ալֆրէտ տը Շազէլ բարեկամութեամբ կապուած էր պարոն տը Վէլլրի հետ, որովհետեւ երկուքն ալ Եւսոթ կը զգային հնազգիտական պիղու մներէ եւ հնութիւններէ. ահա այդ միջոցին է որ Տիկին տը Վիլլր տեսած էր որ տակաւ Հելէնի կը սիրահարուէր Ալֆրէտ: Թաքուն հաճոյք մը կը զգար, խորճելով իր խորթ ազգիկը ամուսնացնել հարըստութիւն չունեցող մարդու մը հետ, և միջակ կեանք մը անցնելու դատապարտել երկար ատեն, փոքր դրամօժիտ մը ունենալուն համար: Սակայն մահը, որ կը խանգարէ մեր գէշ հաշիւները, ինչպէս նաեւ մեր բարի տրամադրութիւնները, եկած էր վիժեցնել այդ կնոջ զարչելի յոյսը, զոր չէին կրցած որոշապէս հասկընալ ո՛չ Հելէն և ոչ ալ Պ. տը Վէլլր: Երբ Հելէնին ձեռքը խնդրեց Շազէլ, այն ատեն միայն մանկամարդ ազջիկը կրցաւ սաշափը բմբունել թէ պիտի ազատէր մօրուին բռնակալութենէն: Որոշապէս կը նշմարէր թէ ի՛նչ բանէ կ'ազատէր ինք: Դալով ամուսնութեան և անոր ֆիզիքական իրականութեան, ի՛նչ կրնար գիտցած ըլլալ: Ուստի, եկեղեցիէն դուրս ելած ատեն՝ բարոյական շատ վտանգալից կոցութեան մը մէջ

կը գտնուէր: Իր մանկութիւնը մշտապէս ճնշուածի մը ենթարկուած ըլլալուն, վիպականին ճաշակը չափազանցօրէն զարգացած էր իր մէջ. այսինքն այն կարողութիւնը, ուր վ կեանքը կ'ըմբռնեն կանխաւ ձեւակերտուած պատկերի մը համաձայն. ու յետոյ կը բարդատեն զայն ճշմարտութեան հետ: Իր ապագայ ամուսնութիւնը, փրկութեան մասին զգալով բերկրանքին մէջէն ընդնշմարուած, հեշտանքի դրախտ մը կը թուէր իրեն: Դժբախտութիւնը այնպէս ուղեց որ Ալֆրէտ Շազէլ մէկը ըլլալ անոնցմէ որոնք իրենց սրտին խորը ունին ամուսնութիւն ու փակկանկատութիւն, բայց միշտ կ'անդիտանան կնոջ բնաւորութիւնը: Ամուսնութեան կատարումը թէ՛ ատելի և թէ՛ սնահնկալ բան մը եղաւ Հելէնի համար, իբր ինչ մը որ կը վճարուի անձարակ բրտութեան Այսպէս գէշ պարտկուած զարչանքով մը ընդունաց իր ամուսնին զըզուանքները, ինչ որ ա՛յ ատելի երկչտ դարձուց արդէն իսկ բնութեամբ երկչտ և ձախաւերօրէն կըքոտ այդ մարդը, ինչպէս կ'ըլլան յաճախ ամէն անոնք որ իրենց առաջին երիտասարդութեան հրայրքը չեն մեղմացուցած դիւրահաղորդ յարաբերութեանց մէջ: Ալֆրէտ թաքուն վախ մը ունեցաւ, իր զգացած սէրը յայտնելու համար կնոջը. ուստի թաքուն սէր մը տածեց անոր նկատմամբ. այդ սիրուն սաստկութիւնը թերեւս յուզէր մանկամարդ կինը, եթէ կարենար նշմարել զայն: Երկու ամուսիններու քարոյական ամուսնալուծումին առաջին և թաքուն պատճառն է միշտ բնախօսական ամուսնալու-

ծուճը: Միասին զգացուած հեշտանքը եթէ ամենամեծ ազդական է նկարագիրներու ձուլման, էրիկ մը տանջող վայելքն ալ կնոջ մը հանդէպ անյաղթելի հակակրօթեան մը ստոյգ շարժառիթը կը ձեւացնէ: Բոլոր նմանօրինակ ամոլնեցողութիւնը Եղեղի ամուսնական կեանքին մէջ ալ այնպէս պատահեցաւ որ այդ առաջին հակակրօթիւնը ածեցաւ շարժէ շարժթ, սա պատճառով որ կողք կողքի ապրելու դատապարտուած երկու էակներ միշտ շարժառիթներ կը գտնեն ա՛լ աւելի զիրար սիրելու կամ ատելու: Կեանքի բոլոր փոքր իրողութիւնները միթէ իրարու դիմաց չե՞ն հաներ զանոնք ամէն վայրկեան: Ճշակի, գաղափարի, սովորութեանց այն տարակարծութիւնները, որոնք Ալֆրէտը կ'անջատէին Հելէնէն, այս վերջինին պիտի ընձեռէին պատրուակներ՝ սիրային դաստիարակութիւն մը տալու իր ամուսնին, եթէ սիրած ըլլար զայն: Սակայն, էրիկը չսիրելուն համար ա՛լ աւելի պատճառներ գտած էր, անկէ զատուելու համար:

Արդարեւ, Ալֆրէտ Եղեղ ժողովուրդի զաւակ էր, և հակառակ երկու սերունդներու մտաւորական ներբացումին, գեղջկական ծագումը երեւան կուգար իր մէջ, շարժուձեւերու և կեցուածքի ձախաւերութիւններով: Հասարակ մէկը չէր, բայց վայելուչ ձուեր ալ չունէր: Հելէն, ընդհակառակը, ազնուական ընտանիքի մը կը վերաբերէր, ու խորթ մօրը յարատեւ հսկողութիւնը իր մէջ մեծապէս զարգացուցած էր մանրախոյզ հոգածութիւնները իր անձի մասին և

իր շուրջը: Ամուսնին ուտելու կերպը անհաճոյ կը թուէր իրեն, ինչպէս նաև երթալ գալու, նստելու եղանակը, և այն տեսակ մը դանդաղութիւնը՝ զոր Ալֆրէտ ունէր կեանքի նիւթական կողմը կազմող ամէն բաներու մէջ: Երբ հարկ ըլլար արագ ու որոշ շարժում մը ընել պտոյտի ատեն, սեղանին վրայ, վաճառատան մը մէջ, պահ մը կը կենար բերանաբաց, չլմորած կերպարանքով, գիւղացիի մը նման որ մեծ քաղաքի մը կայարանէն կ'անցնի: Մնաց որ, Ալֆրէտ կը սիրէր ըսել թէ վերացական մարդ մըն էր ինք, թէ արտաքին աշխարհը գոյութիւն չունէր իրեն համար. իրաւ ալ այդպէս էր, որովհետեւ երկու ազդեցութիւններ կրցած էին զինքը արմատախիլ ընել արտաքին աշխարհէն. նախ իր ընտանիքին յանկարծական տեղափոխումը ուրիշ ընկերական դասակարգի մը մէջ, երկրորդ՝ իր մաթեմատիքական ուսմանց բնոյթը: Հելէն չէր կրցած համոզել իր ամուսինը որ իր միակնոցին շղթան չկտարէ, յետոյ քանի մը տեղերէ չկապէ, իր վերաբերուին օձիքը վար դարձնէ, իր գլխարկին մետաքսը ողորկ ըլլայ և փողկապը պատշաճօրէն կապէ: Մտքի մարդոց յատուկ անհոգութիւնը կը նշմարուէր իր բովանդակ անձին վրայ: Հելէն պիտի կարմրէր բարկութենէն ու ամօթէն, եթէ մէկը իրեն յայտնէր թէ այդ ոչնչութիւնները ի՛նչ դեր կը կատարէին իր ամուսնական հակակրօթեան մէջ: Բայց սրտի կեանքը, ֆիզիքական կեանքին պէս, անհունապէս փոքրերու յաւելում մը չէ՞ միթէ: Մնաց որ, այս մանր իրողութիւնները,

որոնք իրենց համագումարովը զանգուած մը կը ձեւացնէին, պառակտումի էական պատճառը կը խորհրդանշէին երկու ամուսիններուն միջեւ: Հելէն շատ հաստատուն կրթութիւն մը չէր ստացած և դրական ծանօթութիւններու պաշար մը չուէր. ան միայն հաւասարակչութեան մէջ կը գնէ երազանքի ներուժ զարգացումը: Այսպէս, իբր մանկամարդ աղջիկ ու կին ըրած բոլոր ընթերցումները դարձած էին երեւակայութեան վրայ հիմնուած գիրքերու շուրջը, որոնց նկատմամբ Ալֆրէտ արհամարհանք միայն կը սնուցանէր, գիտունի միամիտ արհամարհանքը, որուն գրական զարգացումը գրեթէ ոչինչ կ'ըլլայ: Ալֆրէտ միամտօրէն կ'ըսէր թէ իրեն զարմանալի կը թուէր որ քիմիաբանութեան, շոգիի և ելեկտրականութեան դարուն մէջ, խելացի էականք իրենց ժամանակը կը նուիրեն այդպիսի բարբանջանքներ յօրինելու: Ահա ինչո՞ւ այր ու կին համակարծիք չէին գտնուեր իրարու հետ, երբ ու է նիւթի վրայ կը խօսակցէին: Ալֆրէտ կը զգար թէ Հելէնի և իր միջեւ կը փորուէր անդունդ մը, որ հետզհետէ անանցանելի կը դառնար. ատոր համար կը տառապէր, անիմանալի դժբախտութեան մը մատնուած կարծես: «Ի՞նչ կը պակսի անոր, երջանիկ ըլլալու համար», կը հարցնէր ինքնիրեն, և մտքին մէջ, մէթոտիկ կերպով կը շինէր ցանկը երջանկութեան այն պայմաններուն, որոնք իրականացած էին իր կնոջ շուրջը: «Հարստութիւն և սիրուն զաւակ մը ունինք. Հելէն ուզեց Բարիզ բնակիլ և հիմա հոս ենք. բոլորովին ազատ ձգած եմ զինքը, որովհետեւ բացարձակ վստա-

հութիւն ունիմ անոր վրայ. իմ դիրքս պատուաբեր է անոր համար. ամէն ինչ կը ժպտի, ամէն ինչ կը փայտայտ մեզ. բայց դարձեալ երջանիկ չէ ան»:

Ո՛հ, Հելէն երջանիկ եղած չէր, և ձմրան այդ առտուն, որ անմոռաց թուական մը պէտք է ըլլար իրեն համար, կը զգար թէ ամբողջ մեւրամաղձիկ անցեալը կը յորդէր իր մէջ: Հազար ու մէկ տեսարաններ կը ներկայանային իր աչքին առջեւ, ու կ'ըմբռնէր թէ այդ ամենուն մէջէն ուղղուած էր դէպի այն ժամը. երբ իր կարծիքով պիտի սկսէր ճշմարիտ կեանքը: Յաճախ, Պուրժ գտնուած ատեն, երբ ամուսնին հետ կը շրջագայէր Սէրոքուրի մէջ, մտովի հարցուցած էր թէ այդոք բնա՞ւ չպիտի ճանչնար երջանկութիւնը, իր մէջ ճառագայթումը տաքուկ լոյսի մը, որ պիտի պայծառացնէր այն ցուրտ աղջամուղջը, ուր կը տառապէր: Ամուսինը իր ծրագիրներուն, զպրոցի կեանքին ու իր դասընկերներուն վրայ կը խօսէր, այն հանդարտութեամբ զոր ամէն բանի մէջ կը պահէր, որովհետեւ սա սկզբունքը ունէր թէ կեանքը պէտք է առնել իր լաւ կողմէն, համակերպիլ և ընդունիլ: Այս ճառախօսութիւնները տրամութեամբ կ'ընկճէին մանկամարդ կինը: Տարտամօրէն կը հառաչէր, անհուն յուզումէ մը յետոյ, որուն կարեւորութեան կը հաւատար և որուն հետքը, ցոլքը կը դտնէր իր կարգացած վէպերուն մէկ քանի պարբերութեանցը մէջ, երբ սիրոյ շուրջը դառնար խնդիրը: Կեանքի բոլոր զգացումներէն միակն էր ատ՝ զոր չէր ճանչցած:

Աղջիկնու թեանը՝ սիրած էր հայրը, բայց իր սէրը անգութ յուսախարութեան մը մատնուած էր: Քոյր եղած էր, բայց փոքրիկն Ատէլ, Պ. տը վէժրի երկրորդ կնոջմէն ծնած աղջիկը. իր մօրը կը նմանէր ու Հելէն չէր կրցած բոլորովին անոր կապուիլ: Բարեկամուհիներ ունեցած էր, բայց միշտ իրեն այնպէս թուած էր թէ այդ բարեկամուհիները չէին զգար իրեն պէս. երբեք չէր համարձակած անոնց հետ խօսիլ՝ իր սրտին ամենէն մտերմիկ ու սիրելի եղող բաներուն վրայ: Բարեպաշտուհի մը պիտի ըլլար, եթէ իր խորթ մօրը բարեպաշտութիւնը խորչէնք չազդէր իրեն՝ կրօնական պաշտամունքի մասին, որոնք կրնային ի հարկին չքմեղացնել յոռի եսամոլութիւնները, ինչպէս աչքովը կը տեսնէր: Մայր էր ու կը սիրէր իր զաւակը. երբեմնի փոքր քրոջը պէս՝ իր տղուն նմանութիւնն ալ կը կասեցնէր իր զղացումը: Իր առաջին երիտասարդութեան սնանկութիւնը ստուգելէ յետոյ, իր երեւակայութեանը առջեւ պարզուեցաւ վերանորոգիչ զգացման մը արշալոյսը. ի՞նչ կրնար ըլլալ այդ խորհրդաւոր զգացումը, եթէ ոչ այն զգացումը՝ զոր չէր ձանձնար, և որուն քաղցրութիւնը, զօրութիւնը, երանութիւնը կը տարփողէր ամէն բան:

«Բայց ո՛չ», կ'ըսէր Հելէն մտովի, «սիրելի ոճիւր մըն է, երբ ազատ չէ մարդ...»: Այն ատեն կը յիշէր Պուլժի իր բարեկամուհիներուն կարգ մը խօսակցութիւնները. բժիշկի մը կնոջը համար ըսած էին թէ թաղապետական ժողովի երիտասարդ անդամի մը հետ խոյս տուած էր:

Արդէն, Հելէն կը հանդիպէր այնպիսի էրիկ մարդոց, որոնք շատ քիչ կը նմանէին իր սիրելիք մարդուն նկատմամբ երեւակայած պատկերին: Հելէն կը յիշէր այն ցաւագին անակնկալը՝ զոր իրեն պատճառած էր Պ. տը Վարատ, և որուն վրայ խօսած էին Արման տը Քէրնի: Մանկամարդ կիներ հաւատացած էր որ Պ. տը Վարատ իսկապէս կը համակրէր իրեն: Իր տունը կը յաճախէր ան: Միասին կը նուագէին քիչ մը: Քիչեր մը, երբ առանձին էին տան մէջ, Վարատ չէր փորձած միթէ բռնութեան դիմել: Հելէն բան մը չէր ըսած ամուսնին, գայթակղութեան մը ու միտամարտի մը վախէն, բայց մինակ եղած պահուն այլ եւս չէր ընդունած երիտասարդ սպան: Մանկամարդ կիներ չէր տարակուսեր որ Պ. տը Վարատ վրէժ լուծած էր, ըսելով թէ իր սիրուհին եղած էր ինք: Հելէն ի՞նչ մտերմութիւն ցոյց տալով զրգոյցած էր այդ սպայ Տօն ժուանին յանդգնութիւնը: Սակայն, Հելէն պչրոտ կին մը չէր: Անձանօթի մը առջեւ տհաճութեան երկիւղ մը կը զգար քան հաճոյանալու փափաք: Արման տը Քէրնի հանդէպ ալ պըշրանք ցոյց չէր տուած: Եթէ կար մէկը՝ որուն մօտենալ չպիտի ուզէր, առանց զայն հրապուրելու, ապահովաբար Արմանն էր, իր ամուսինը շատ զոված էր զայն, ըսելով. «Երբ գոյէ՛ր կը գտնուէինք Արման և ես... Արման ինձի կ'ըսէր... Արման ինձի գրած է որ...»: Հելէն նախատեսած էր ուրիշ Արման մը, աւելի յաւակնոտ: Մտովի ըսած էր թէ, օրին մէկը, անոր ազդեցութիւնը պիտի կրէր իր ընտանեկան

յարկին մէջ, եթէ երբեք գաւառէն հեռանար. այդ բարեկամին ներկայութիւնը, որ թշնամի դատաւոր մը պիտի ըլլար, նոր դժուարութիւններ առաջ պիտի բերէր իր ու իր ամուսնին միջեւ: Եթէ երբեք իրարմէ անջատուած էին շատ մը պատճառներով, իր վերապահումը և Ալֆրէտի բարութիւնը թող չէին տար որ այդ բաժանումը պոռթկար վէճերով ու բանակոխներով: Այդ մանկութեան ընկերոջ մուտքէն յետոյ իրենց ամուսնական կեանքին մէջ ի՞նչ պիտի պատահէր: — Այդ հարցումն էր որ կ'ընէր Հելէն մտովի, գէպի Բարիզ կատարած առաջին ճամբորդութեան միջոցին:

9. աը Քէրնի հետ ունեցած առաջին տեսակցութիւն մը փոխած էր իր վախերուն երանքը: Արման օթէլ երթալով, իր հետ առած էր այդ և կինը, ու երեքը միասին ճաշած էին ծառուզիի մէկ ճաշարանին մէջ: Հելէնի հիացումը գրաւած էր Արմանի գրեթե անթիւր և այն հակադրութիւնը՝ զոր կը պարզէր Ալֆրէտի անփութութեան քով. բայց երիտասարդին հարցումները, զիմացիներն ուղղուած սուր նայուածքը, այն հեզութիւնը՝ որով երանգաւորուած էին իր աննշան խօսքերն իսկ և Ալֆրէտի նըկատմամբ զգացած անսահման արհամարհանքը, զոր կին մը նշմարելու էր իր նրբամտութեամբ, մոլորեցուցած էին զինքը, կասկածի թեթեւ արտուռ մը պատճառելով: Մանկամարդ կինը կը մազթէր որ բնաւ տեսած չըլլար այդ մարդը: Հելէն չէր կրցած ինքզինքը զսպել, այդ հակադրութիւնը յայտնելով ամուսնին. այս վերջինը

պատասխանած էր. «Արման այդ կերպարանքը ունի, բայց շատ բարի է. մնաց որ՝ շատ զրգրախտ եղած է...»: Ու իր կնոջ կը պատմէր Արմանի մանկութիւնը, անոր խնամակալին եսասիրութիւնը, պատանեկան տխրութիւնները, ու անոր կրած ուրիշ խորհրդաւոր տառազանքներու մասին ալ իր կարեկցութիւնը կը յայտնէր: Ու կ'աւելցնէր. «Գէշ կերպով ընդգրկած է կեանքը: Հարուստ էր: Ան չգործածեց իր գեղեցիկ կարողութիւնները... բան մը չէ ըսած ինծի, բայց միշտ կարծած եմ որ մեծ տարփանքէ մը բռնուած էր...»:

Հելէն շատ պիտի զարմանար, եթէ իրեն յայտնէին թէ այն տեսակ մը անձկութիւնը, որով իր մտածումը կանգ կ'առնէր այդ վրդովիչ անձին մտերմութեան անջեւ, իր մէջ կը բովանդակէր այն տեսակ մը սրտմաշուքը, որ յաճախ սիրոյ նախընթացն է:

Բարիզի մէջ տեղաւորուած էին այլ ևս. Արման օկսած էր զանոնք տեսնելու երթալ, նախ իրենց կահաւորուած յարկարածին, յետոյ Ռոչֆուր փողոցի իրենց փոքր բնակարանին մէջ: Ինքն էր որ գտած էր այդ բնակարանը, հաճոյակատարութեամբ օգնելով այն հազարուամէկ գնումներուն, որոնք անհրաժեշտ են նոր բնակարանի մը յարդարման համար: Այս գնումներու միջոցին միշտ առանձին կը մնային իրարու հետ, խանութի մը մէջ կամ հայթայթիչներու մօտ հետիոտն գացած ատեններն. ընդհուպ օկսան կառքով դուրս ելլել. յայպէս՝ Հելէն տակաւ կը նշմարէր Արմանի արտաքին բոլոր գրաւիչ յատ-

կութիւնները: Այժմ տան մէջ Արման կը հանդիպէր այնպիսի մարդոց, որոնք գիտութիւններով կը զբաղէին կամ իրենց գործին մէջ յառաջացում ունենալու հետամուտ էին. այն ատեն Արման երկրորդական կարեւորութիւն կ'ընծայէր ստացական արժանիքներուն և զրական ծանօթութեանց: Զգացման խնդիրները միայն կը շահագրգռէին զինքը: Զանազան էրիկ մարդիկ տեսնելով Հելէն ստուգած էր որ անոնք միեւնոյն գազափարը ունէին սիրոյ վրայ, այսինքն երիտասարդութեան վերաբերեալ մէկզի ձգուած բան մը, զոր արամբանող մարդիկ պէտք չէ համակշիռն ընտելի ու ապարէզի շահերուն հետ: Արմանի հետ ունեցած վիճաբանութիւնները ի յայտ բերին այնպիսի մէկը, որ շատ խորհած էր երկու սեռերուն յարաբերութեանց վրայ: Արման ունէր սրտի այն երեւակայութիւնը, զոր կիները այնքան զիրաւ կը շփոթեն ճշմարիտ զգացողութեան հետ, և սիրային կեանքի այն փորձառութիւնը, որով ցոփակեացները ազդեցութիւն ձեռք կրբերն պարկեշտ կիներուն մօտ: Իր սովորաբար մեյամաղձոտ արտայայտութիւնը կարծես ըսել կ'ուզէր թէ զանն յուսարարութիւններով շահած էր այդ փորձառութիւնը: Այս անծանօթ վիշտերն էին որ ի վրոյս հանեցին հրապուրանքի գործը, որ երկշտ զարմանքով սկսաւ և Բարիլլի մը առջեւ գաւառաբնակ կնոջ մը ունեցած զգացումով շարունակուեցաւ. կեանքի մասին ունեցած գերակշիռ ըմբռնումը աչքառու հանդամանք մը կ'ընծայէր Արմանի, ու կը համապատասխան

նէր շատ մը զսպուած տենչանքներու Հելէնի մէջ. այս պատճառով իսկ՝ անտարբեր չէր կրնար մնալ մանկամարդ կիւնը: Նոյն ինքն Արմանի ցիրուցան ճաշակն է որ կը գտնէր իր փոքր սալօնին պատերուն վրայ, քանի որ նոյնինքն Արման այդ օթոցը ընտրած ու զետեղել տուած էր սա անկիւնը, շատ մը կարասիներուն մէջէն ասիկա ընտրած էր և կերպասներուն մէջէն ալ անիկա: Այն գողտր հիացումը, որ Հելէնի ըսել կուտար. «Ի՛նչ երջանկութիւն պիտի ըլլար միութարել զայն, իր բոլոր տառապանքներուն մէջ», յանգած էր յոյսի մը, որով Արմանի ներկայութիւնը իրապէս քաղցր կը թուէր իրեն, որովհետեւ ակներեւ համակրութեամբ մը կը զբաղէր անով: Հելէն քանիցս լսած էր որ Արման իրեն կ'ըսէր. «Այս գիշեր հրաւիր ւած էի Տիկին...ին բնակարանը, բայց օձիքս ազատեցի, ձեզի հետ անցնելու համար իրիկունը»: Օրին մէկը, մանկամարդ կիւնը ինքզինքին իստատվանած էր թէ կր սիրէր Արմանը, այն աննշան իրողութիւններէն մէկին առթիւ, որոնք փոքր լոյսեր են սրտի աղջամուղջին մէջ և ցոյց կուտան անհուն անդունդ մը: Արման, որ Ռոշֆուօ փողոցի բնակարանը ճաշելու պիտի գար, երկտողով մը ներողութիւն խնդրած էր, իր տկար ըլլալը յայտնելով, Հելէն իր ամուսինը զրկած էր Արմանի բնակարանը, Լինքօլն փողոց, բայց ան ոչ ոք գտած էր հոն: Մանկամարդ կիւնը իր զգացած վիշտէն հասկցաւ թէ ո՛րքան կը շահագրգռուէր Արմանով, զժբախտաբար ատոր վերանսու եղաւ այնպիսի պահու մը, երբ պար-

տէ տարակուսիլ թէ իր սէրը կը փոխադարձէր Արման, այն փոքր վիշտերուն պատճառով, որոնք մեծ աղէտներ առաջ կը բերեն սիրոյ մէջ: Փոխանակ մաքառելու այդ սիրոյն դէմ, ինչպէս պիտի ընէր, եթէ ինքզինքը սիրուած կարձէր, Հելէն կ'ըսէր մտովի. «Ինչո՞ւ չյարգեց իր խոստումը: Որո՞ւն հետ անցուց իրիկունը»: Երբ նորէն տեսաւ Արմանը, քիչ մը խստով թեամբ խօսեցաւ և ձգեց որ իր դէմքին այլայլումը նըշմարուի: Երբ Արման մեղմօրէն իր ձեռքը բռնեց, Հելէն փղձկեցաւ արտասուքով: Այդ վայրկեանէն սկսեալ, այլ եւս չկրցաւ ծածկել այն վրդովումը, զոր կ'ունենար, Արմանը տեսնելուն պէս: Հելէն սկսաւ մտնել սիրոյ այն շրջանին մէջ, ուր կեանքը փոխնիփոխ կը թուի ամենագէ: անբախտութիւն մը կամ ծայրայեղ երանութիւն մը: Ուրեմն ի՞նչպէս տրամաբանէր մանկամարդ կիներ: Արման, որ շատ լաւ գիտէր սիրոյ հանգրուանները և այդ բանին շնորհիւ կը նըշմարէր Հելէնի սրտին մէջ ըրած իր յառաջդիմութիւնները ճարտարօրէն յայտնեց թէ իր զգացման վրայ կը տարակուսէր և թէ զժբախտ էր տարակոյսին պատճառով: Այսպէս, յաջորդաբար, Արմանը մզեց ըսելու թէ կը սիրէր զինքը, թոյլ տալու որ իր ձեռքերը, թեւերը բռնէ ու մէջքէն գրկէ, այտը, աչքերը, բերանը ընծայէ համբոյրներու համար: Այս յարաճուն ընտանութիւնները բոլորովին հակառակ էին Հելէնի ունեցած այն գաղափարներուն թէ կին մը ի՞նչպէս պէտք է վարուի մարդու մը հետ զոր կը սիրէ: Իսկապէս ուղղամիտ մարդոց պէս, Հելէն կը նկատէր որ քիչ մը խաբելը, բարոյապէս կը

հաւասարի բոլորովին խաբելուն: Սակայն, երբ Արմանի աչքերը տառապանքի ամենափոքր արտայայտութիւն մը ունենային, մանկամարդ կինը տեղի կուտար այնպիսի տկարութեամբ մը՝ որուն համար ինքզինքը կը մեղադրէր ամէն անգամ, նորէն սայթաքելու համար:— «Ա՛հ, մի՛ տառապիր, ի՛նչ փոյթ թէ ես կորստեան կը մատնուիմ...»: այս խօսքը թարգմանութիւնն էր խեղճ կնոջ նայո ածքներուն, խօսք մը զոր կ'արտասանէր բոլորովին ցած ձայնով. Հելէն չէր ստած, երբ սա ցաւագին հարցումը ըրած էր անոր.— «Գէթ երջանիկ պիտի ըլլա՞ս»:

Քանի մը ժամ առաջ այն պահէն, երբ Հելէն անոր անձնատուր պիտի ըլլար լիովին, այդ յոյսը և անստուգութիւնը կ'ընկրուէին իր միտքը: Հելէն կը խորհէր. «Ա՛հ, միայն թէ իր աչքերուն մէջ տեսնէի այդ նշոյլը... յետոյ ի՛նչ կ'ուզէ թո՛ղ ըլլայ վիճակս... ի՛նչ փոյթ, բաւ է որ անձնատուր եղած եմ անոր սիրոյն...»:

Իր այս երազանքին մէջ թաղուած էր, երբ համբոյր մը սարսուցուց զինքը: Ալֆրէտ ներս մտած էր, բարի լոյս ըսելու համար: Ժամը ութէն առաջ անկողնէն ելած տակաւին տեսած չէր Հելէնը, ու գեղեցիկ կը գտնէր զայն, իր թուլ կերպսէ զգեստին մէջ, որ կը շրջագծէր իր շնորհալի ուսերը, իրանը ու սրունգներուն գիծը՝ բոպիկ ոտքերով վերջացած, ուր ձեռմակ ու կապոյտ երակներ կը տեսնուէին սեւ մուճակներուն մէջ: Ալֆրէտ չէր կրցած ինքզինքը արգիլել՝ անոր մօտենալու և համբոյր մը գողնալու համար վզին քնքուշ տեղէն, ական-

ջին և ծոծրակին միջեւ: Գաղափարներու աշխարհէն հեռացումը, ուր մխրճուած էր, Հելէնի համար այնպիսի անակնկալ մը եղաւ որ փոքր ճիչ մը արձակեց:

«— Ծոյլ, մսկոտ, վախկոտ, ըսաւ Ալֆրէտ», փորձելով կատակել, ցրուելու համար այդ հմայիչ դէմքին վրայ իր գգուանքին առաջ բերած զայրոյթի արտայայտութիւնը: «Գիտե՞ս թէ ժամը քանին է: Կէս օրին քառորդ կայ...: Չպիտի կրնաս պատրաստ գտնուիլ ճաշին...: Ի՞նչ կը կարդաս», շարունակեց Ալֆրէտ, ձեռքը առնելով Պ. տը Բէրնի կողմէ դրկուած երկու հատորները, որոնք կը կենային փոքր սեղանին վրայ. «Դարձեալ վէպեր... բայց թերթերը չեն կրտուած դեռ: Ուրեմն ի՞նչ ըրիր ամբողջ առտուն»:

«— Թուղթեր կարգի դրի և հաշիւներ տեսայ»: Այդ կարգի փոքր սուտեր շատ խօսած էր Հելէնի բերանը, և ամենէն թեթեւ ու անմեղ սուտերն իսկ անգութ ճիգ մը պատճառած էին իրեն: — «Ձանգակը կը հնչեցնե՞ս, ժիւլին կանչելու համար», յարեց մանկամարդ կինը, «գլուխս պիտի շտկեմ. տասը վայրկեանէն պատրաստ կ'ըլլամ»:

«— Նեղութիւն չե՞մ պատճառեր ձեզի, հոս մնալով», ըսաւ Ալֆրէտ:

«— Ո՛չ այնքան... առայժմ», պատասխանեց Հելէն, իր զարդախուցը ուղղուելով: Մանկամարդ կինը պաթիսթէ բարակ բէնեուար մը հագած, իր շագանակագոյն գեղեցիկ մազերը կը քակէր ու կը սանտրէր: Ալֆրէտ ոտքի վրայ կը գտնուէր, ու դրան մէկ թեւին կրթնած,

գրպանէն հանած լրագիրը կը կարդար: Թուղթին հանած ձայնն իսկ կը գրգռէր Հելէնի ջիւղերը, որովհետեւ իրեն կը յիշեցնէր այդ մարդուն ներկայութիւնը, որ այդ պահուն մանաւանդ սրբապղծութիւն մը կը թուէր իրեն: Ա՛հ, եթէ Արման հոն գտնուէր փոխանակ միւսին, որքա՞ն հաճոյք պիտի զգար զայն ականատես ընելով իր արդուզարդին փոքր գաղտնիքներուն: Քայց իրենց չսիրած մարդոց այս ընտանութիւնը այնքան անհաճոյ կը թուի կիներուն որ նոյն իսկ ցնծուհիները չեն հանդուրժեր ատոր: Ամօթխածութիւնը, ամէն կնոջ մօտ, առաքինի կամ ո՛չ, կը սկսի հոն՝ ուր սէրը կը վերջանայ: Ալֆրէտ երբեք չէր հասկցած այս բանը: Սակայն միշտ սիրահարուած էր Հելէնի, և իր յանկարծական մուտքերը անոր զարդախուցը, համար երջանկութիւն մը կը պատճառէին իրեն, երկչոտ տենչանքներէ և գողո՞ւնի նայուածքներէ բազկացած: Իր պարզած լրագրին վրայէն կը դիտէր Հելէնի սպլտակ ձեռքերուն երթեւեկը կակուզ մազերուն մէջ, թեւերուն շնորհալի ձեւը, որոնք կը մերկանային, երբ լայն թեզանիքները վեր կ'ելլէին մանկամարդ կնոջ ըրած շարժումներուն հետեւանքով: Որքա՞ն կը փափաքէր բռնել այդ մազերը, բան մը զոր միշտ կը մերժէր Հելէն: Ու մանկամարդ կինն ալ իր մազերուն կը նայէր երջանկօրէն, հակառակ այն տառապանքին զոր իրեն կը պատճառէր ամուսնին ներկայութիւնը, որովհետեւ կը ստուգէր թէ այդ մազերը այնքան երկար ու գանգուր էին որքան իր աղջիկնութեան ատեն: Ամէն անգամ

որ խնամքներ կը շոյայէր իր գեղեցկութեան, տղայական մտահոգութեամբ մը կ'ուսումնասիրէր ինքզինքը, դիտելով ամենափոքր ծայքերը իր քունքերուն և վզին չուրջը, մտովի հարցընելով թէ բաւական գեղեցի՞կ էր. զգլխելու համար իր սիրած մարդը. ու ինքնիրեն կը ժպտէր հայելիին առջեւ, մազերը գալարելով. քիչ մը ծաած պահուն, այդ միեւնոյն հայելիին մէկ անկիւնը տեսաւ իր ամուսնին ցոլացած պատկերը. շող մը աչքերուն մէջ,— տենչանքի այն արագ շողը զոր կը ճանչնար և այնքան կ'արհամարհէր: Հելէն սարսուռ մը ունեցաւ, կարծես երազէ մը արթնցած, ուր մերկ կեցած էր հրապարակի մը վրայ. սաստիկ կարմրեցաւ ու ըսաւ. «Ինչո՞ւ ժիւլի հոս չէ. կ'աղաչեմ, նորէն հնչեցո՛ւր զանգակը և առանձին ձգէ՛ զիս...» Մանկամարդ կինը ոտքի ելաւ, գոյեց դուռը, մէկդի հրելով Ալֆրէտը, ու երբ մինակ մնաց, այն ատեն զգաց որ աչքերը կ'արցունքոտէին:

«Ա՛հ», կ'ըսէր ինքնիրեն, «պէ՛շ կերպով կը սիրեմ զայն. Միթէ ինձի քաղցր թուելու չէի՞ն այս չարչարանքները, քանի որ անո՞ր համար կը տառապիմ...»: Այսպէս կը խորհէր ճաշած պահուն, մութ գոյն շրջագգեստ մը ու կօշիկները հագած—այն կօշիկները՝ որոնցմով պիտի քայլէր քիչ յետոյ—կարճ միջոցի մը մէջ, որովհետեւ պատին վրայ կախուած ժամացոյցը ցոյց կուտար կէս օրը երեսունըհինգ անցած: Սթոք հօլմ փողոցը պիտի երթար քիչ յետոյ, զոր անուշով իսկ չէր գիտեր, իր բարեկամին տոմսը չնդունելէ առաջ...: Ո՛ւր կը գտնուէր...: Ի՞նչ

երեւոյթ ունէր տունը...: Այդ միակ գաղափարին հանդէպ՝ իրեն այնպէս կը թուէր թէ արքեցուցիչ ու հրակէզ հեղուկ մը կը հոսէր երակներուն մէջ: Իրեն համար իսկապէս տանջանք մըն էր տան մէջ մնալը, իսկ գալով ճաշելուն, չէր կրնար բան մը դնել բերանը: Կարծես կոկորդը այնքան սեղմուած էր որ նոյն իսկ հացի կտոր մը հոնկէ չպիտի անցնէր: Փոքրիկ Հանրի իր հօրը հետ կը խօսակցէր, և որովհետեւ տղուն երկու երեք հարցումներուն չէր պատասխանած մանկամարդ կինը, Ալֆրէտ հարցուց.

«— Որքա՛ն տարօրինակ կերպարանք մը ունիս այսօր, անհանգի՛ստ ես միթէ!»:

«— Ե՛ս», պատասխանեց Հելէն, «բայց շատ ուրախ զուարթ եմ», ու սկսաւ ծիծաղիլ և բարձրաձայն խօսիլ.— «Կը կասկածի՞ արդեօք», հարցուց մտովի. «բայց ի՞նչ փոյթ»:

«— Ի՞նչ պիտի ընես կէսօրէն յետոյ», հարցուց Ալֆրէտ մեքենաբար:

«— Մայրի՛կ, հետերնիդ պիտի տանի՞ք զիս», ըսաւ Հանրի:

«— Ո՛չ, սիրունիկս», պատասխանեց Հելէն, խուսափելու համար իր ամուսնին պատասխանելէ. «Շան զ'էլիդէ պիտի երթաս, և հոնկէ անցած պահուս թերեւս ողջունեմ քեզ.— Օղը գեղեցիկ չէ՞ միթէ այսօր», շարունակեց մանկամարդ կինը, որ առտու ընէ ի վեր երկինքը ու սալայատակները դիտած էր անհամբեր մտատանջութեամբ...: Ու Ալֆրէտի հաստատական պատասխանին վրայ. «Ի՞նչ կրնաս կառք նստիլ,

իսկ ես հետիոտն պիտի երթամ ինչ որ աղէկ պիտի գայ ինձի», ըսաւ Հելլէն: Գոց կառք մը վարձած էին ամսականով, զոր փոխնիփոխ կը գործառէին երկուքն ալ, Ալֆրէտ իր գործի երթեւեկներուն, իսկ Հելլէն իր այցելութեանց համար:

«— Վերջապէ՛ս...», հառաչեց մանկամարդ կիներ, երբ առանձին մնաց փոքր սալօնին մէջ Ալֆրէտ իր գրասենեակը գացած իսկ Հանրի պտոյտի ելած էր. առտուն զգացած անձկութիւնները յանդեցան հեշտալի թուլացման մը: Արմանի յիշատակով առկուած այդ փոքր սալօնին մէջ իր սիրոյն անձնատուր եղած էր: Իր ձեռք ձգած ազատութիւնը այնպիսի ուրախութեամբ մը կը լեցնէր զինքը որ այլ եւս իր մտքին առջեւ չէր ներկայանար ապագային ցնորքը: Ան մտաբերեց իր սիրողին նայուածքը, և անոր մէջ վառեց երանութեան այն շողը, որ աստղ մըն էր ու դէպի հոն կը բարձրանար իր էութեամբ: «Ամէն ինչ կը զոհեմ անոր համար», խորհեցաւ մանկամարդ կիներ, վայրկեան մը մտքին առջեւ բերելով այդ դժնդակ առտուան մէջ զգացած տպաւորութիւնները. «Ո՛րքան աւելի զոհողութիւն ընեմ անոր, այնքան աւելի պիտի զգայ թէ ինչպէ՛ս կը սիրեմ զինքը: Բայց ո՛րքան կը սիրեմ... ո՛րքան կը սիրեմ...», կը կրկնէր Հելլէն բարձրաձայն ու խանդավառ: Ժամացոյցը նայեցաւ ու ըսաւ. «Ժամը մէկը անցած է: Կէս օրէն ի վեր ինձի պիտի սպասէ: Ի՛նչ անակնկալ, եթէ իրմէ կանուխ հասնիմ» Որովհետեւ չի յուսար թէ իսկոյն...»

Ու արագօրէն, գնաց առաւ գլխարկը, — գըրպանին խորէն ալ թանձր քօղ մը, կառքին մէջ երեսը դնելու համար: Տակաւին Արման երէկ յանձնարարած էր այդ բանը ընել: Հիմա, Սէն-Լազարի փողոցն ի վար կ'իջնէր գիշերաչրջիկի մը պէս, առանց համարձակելու իր շուրջը նայիլ: Իրեն կը թուէր որ ամէն ոք կը դիտէր իր կերպարանքը, իր քայլերը, ո՛ւր երթալը. իր վերացումին յաջորդած էր տեսակ մը վճռական ահաբեկում, արիասիրտ մարդու մը պէս, որ իր առաջին մենամարտին կ'երթայ, երբ համարձակեցաւ կառապան մը կանչել Թրիֆթէ հրապարակին վրայ:

«— Սթօքհոլմ փողոց», ըսաւ Հելլէն:

«— Ո՞ր թիւը», հարցուց կառապանը:

«— Ճամբան իմաց կուտամ ձեզի», յարեց մանկամարդ կիներ:

Յանկարծ իրեն անկարելի կը թուէր կառքէն վար իջնել տան առջեւ: Իր ձեռքերը կը զողոզլէին, երբ կրկնակ քօղը երեսին կապեց կառքին մէջ, որ սկսաւ թաւալիլ ծանր ու դանդաղ: Գէթ իրեն այնպէս կը թուէր թէ անիւին իւրաքանչիւր թաւալումը վայրկեան մը կը տեւէր: Սէն-Լազարի խանութներուն տողանցումը կը դիտէր. երբ կայարանին բակը տեսաւ որ ուղեւոր մը դրամ կը վճարէր կառապանին անձկութեամբ փնտոց իր ձեռնամուշտակը: Իսկ եթէ քսակը կոտրուեցած ըլլար...: Ո՛չ, քառասուն ֆրանք ունէր, տասը ֆրանքնոց մանր դրամներէ բաղկացած: Աւելի գէշ. այդ դրամներէն մէկը պիտի տար, փոխանակ մայթին վրայ

սպասելու, որպէսզի այդ զրամին վրադիրքը առնէ: Բոյոր ա՛յս յուզումները տհաճութիւն կը պատճառէին իրեն: Կը փափաքէր իր երեւակայութիւնը սեւեռել սիրահարին վրայ— իր սիրահարին... որովհետեւ անոր սիրուհին ըլլալու կ'երթար—: Պուրժի իր բարեկամուհիներուն ձայնը որքա՛ն արհամարհոտ կը դառնար ատենօք, երբ անոնք պատիւնին վտանգուած կնոջ մը վրայ խօսած ատեն կ'արտասանէին այդ վանկերը:— Յետոյ, Ղլային յուզումը ա'յ աւելի զօրաւոր կը դառնար. «Բաւ է որ չկռահէ թէ ո՛րքան սուղի նստած է ինծի: Ա՛հ, երանի՛ թէ իմ վեհերոտ երկիւղներս չխանգարեն անոր երջանկութիւնը»:

Սակայն կառքը անցած էր Բոմ փողոցի զատիթափէն ու բնակարանի մը պատին երկայնքը կը դառնար, որ Սթոքհօլմ փողոցի անկիւնը կը ձեւացնէ. կառապանը կը ծոէր իր նստարանին վրայ, Հելլէնի հարցնելու համար թէ ո՛ւր կանգ պիտի առնէր կառքը: «Հո՛ս», ըսաւ Հելլէն և վար իջաւ, փոքր ոսկեղրամը դնելով կառապանին ձեռքը ու ըսելով. «Վրադիրքը չեմ ուզեր...»: Մանկամարդ կինը վախցաւ որ մնացորդ դրամը ետ չուզելուն պատճառը կը հասկնայ կառապանը. ուստի կանգ առաւ և պատին վրայ փակցուած ծանուցումին նայեցաւ, առանց կարդալու զայն, մինչեւ որ լսեց կառքին թաւալումը, որ կը հեռանար: Մայթին վրայէն յառաջացաւ, գլուխը վեր բարձրացուցած՝ սրտի տրոփումով մը, որ խելայեզ կը դարձնէր զինքը. թիւ 8, յետոյ 10, երկու թիւ ալ կար դեռ... նամակին մէջ նշանակուած տան առջեւ

կը գտնուէր վերջապէս: Կառանցիկ դռնէն ներս մտաւ, առանց բան մը տեսնելու: Դռնապանին առջեւէն անցաւ, կարծելով թէ իր սրունքները այլ ևս ուժ չունէին: Ոտքերը կը կթոտէին գորգով ծածկուած սանդուխի աստիճաններուն վրայ: Ճիգ մըն ալ, և ահա՛ երկրորդ յարկը գտնուող յարկաբաժնին դրան առջեւ կը զըտնուէր:

Հելլէն կրթնեցաւ այդ գոց դրան դէմ: Ու է աղմուկ չէր լսուեր սանդուխին վրայ: Փողոցէն ալ ու է աղմուկ չէր գար: Ան կրնար իր սրտին տրոփումները լսել, և փոխանակ զանգակը հնչեցնելու. հոն կը կենար: Կ'ուզէր քիչ մը հանդարտիլ, Արմանի առջեւ ելլելէ առաջ: Ինչո՞ւ եկած էր հոս: Երջանիկ ընելու համար զայն...: Ի՛նչ հարկ անոր ցոյց տալ թէ ո՛րքան տառապած էր ինք: Իր սիրտը նուազ արագ կը տրոփէր, կը ջանար ժպտիլ, ու զայն երջանկացնելուն գաղափարը արդէն իսկ մեծ երջանկութիւն մըն էր իրեն համար, աւելի մեծ երջանկութիւն մը քան իր տազնապը: Վերջապէս որոշեց հնչեցնել զանգակը, որուն հնչիւնէն յետոյ լսուեցաւ ոտնաձայն մը, բանալին դարձուեցաւ փականքին մէջ, ու Հելլէն ինկաւ Արմանի կուրծքին վրայ:

Արման իսկոյն զայն տարաւ կապոյտ կահաւորուած փոքր սալօն մը: Բոցեր կը շողային շըմինէին մէջ: Առաջին ակնարկով տեսաւ թէ անկողին չի կար հոն: Ներս մտնելուն պէս՝ անկողնի մը տեսքը այնքան սոսկում պիտի պատճառէր իրեն որ Հելլէն անհուն երախտապարտու-

Թիւն մը զգաց Արմանի նկատմամբ, քանի որ այդ ժամադրավայրը ընտրելով արգելք եղած էր առաջին բաղխումին:

Սակայն Արման քակած էր Հելէնի դէմքին երկու քօղերը. ու գլխարկը հանելէ ետք՝ ստիպած էր զայն թիկնաթոռի մը վրայ նստելու կրակին անկիւնը. յետոյ անոր առջեւ ծնրադրած, գրեթէ կատաղութեամբ կը սեղմէր զանի, գոչելով. «Մէհ, հոգիս, իսկապէս պաշտելի ես՝ հոս եկած ըլլալուդ համար...»: Արման կը դիտէր այնպիսի աչքերով, որոնք քնքոյ արտայայտութիւն մը ստացած էին ստոյգ տենչանքի մը յագեցման առթած ուրախութեան շնորհիւ: Տենչանքի ուրախութիւնն էր միայն ատոր պատճառը. որովհետեւ Հելէնի ժպիտը տեսնելով, այն ժպիտը՝ որուն համար ան բռնադատած էր դէմքը, հաճելի թուելու համար, Արման մտովի ըսած էր թէ առաջին անգամը չէր որ նմանօրինակ ժամադրութեան մը կուգար մանկամարդ կինը. այսպէս անուի երկուութիւն մը առաջ եկած էր Արմանի մտածման ու զգայութիւններուն միջեւ: «Բմայք մը ունի ինծի համար. օգուտ քաղենք անկէ», խորհեցաւ Արման. «բայց ինչո՞ւ բոլոր կիներն ալ մենամոլութիւնը ունին պատմելու թէ իրենց առաջին սիրահարը եղած էք»: Իր համրոյրներուն տակ կ'աւրէր մագերուն փնջիկները մանկամարդ կնոջ, որ իր ձեռքով կը շտկէր զանոնք ճակտին վրայ: «Մի՛ վախնար», ըսաւ Արման, «ամէն բան խորհեցայ», ու զայն առաջնորդեց ննջասենեակին մէջէն մինչեւ դռնը զարդախուցի մը, ուր սեղանի մը

վրայ կը գտնուէին ճամբորդութեան պիտանի առարկաներ. «պիտի կրնաս նորէն սանտրուիլ հոս»:

«— Օհ», ըսաւ Հելէն կարմրելով, «կ'ամրչցնէք զիս...»:

Այս պահուն, Արման ննջասենեակ առաջնորդած էր մանկամարդ կինը, և երբ քօրսածին վրայէն հագած ժաքէթը կը հանէր, փոքր առարկայ մը զտորեցաւ գետին: Դեղին խեցիէ զըրպանի սանտր մըն էր, զոր Հելէն հետը առած էր, ինչպէս կ'ընէր յաճախ, առանց խորհելու, երբ տունէն դուրս ելլէր: «Ան ալ մտածեք է», խորհեցաւ Արման. յետոյ գողտրիկ թախանձանքով մը ըսաւ.

«— Ի՛մա եղիր»:

«— Բայց քուկդ եմ», պատասխանեց Հելէն:

Աղօտ լոյս մը կար ննջասենեակին մէջ. Արման վար քաշած էր վարագոյրները պատուհանին և մահճակալին, զոր Հելէն քաջութիւնը ունեցաւ գիտելու, առաջին անգամը ըլլալով: Որքա՛ն կ'ուզէր անկէ խնդրել որ առանձին թողու զինքը... Հելէն անոր ուղղեց իր նայուածքը: Արման սկսած էր քակել քօրսածին կոճակները Հելէնի, որ քիչ մնաց պիտի ըսէր. «Կորսուէ՛», երբ անոր աչքերուն մէջ նշմարեց երանութեան այն արտայայտութիւնը զոր այնքան երազած էր. ուստի ձգեց որ Արման շարունակէ իր գործը, այնպիսի աստուանային տկարութեամբ մը՝ որուն գերագոյն փաղաքշանքը շատ քիչ այրեր միայն կ'ըմբռնեն:

Եթէ սիրող կին մը կ'ուզէ որ իր սիրածին չափ սիրուի, պէ՛տք չէ քիչ մը ի գործ դնէ այն հնարքները, որոնք յատուկ են ճշմարիտ զգացողութենէ զուրկ կիներուն. ասոնք իրենց անձը տիրապետութեան գործիք մը կը դարձնեն, լաւագոյն կերպով վայելելու համար: Հելէն չէր տարակուսեր այդ մասին, երբ Արման անոր գեղեցկութեամբը արբշիտ, թեւերուն մէջ առած կը տանէր. համբոյրներով տաքցնելէ յետոյ ոտքերը մանկամարդ կնոջ, որ բոլոր իր զարդարանքէն մերկացած էր, սկսեալ իր ապարանջաններէն մինչեւ մազերուն զարդասեղները: Ո՛չ, Հելէն նոյն իսկ այդ պահուն մտքէն չէր անցնէր թէ Արման զարձեալ հաւատ չէր ընծայեր իր սիրոյն, հակառակ իր կատարեալ անձնատուութեան, որ այնքան սուղի նստած էր մանկամարդ կնոջ:

«— Երջանի՛կ ես», կը հարցնէր Հելէն, անոր կուրծքին վրայ պռկած, ժամ մը յետոյ, այն նուազկոտ հեշտանքին անձնատուր, որ կը յաջորդէ սիրային գգուանքներուն. «ըսէ՛, երջանի՛կ ես: Կը տեսնես որ ես շատ երջանիկ եմ...»: Ճշմարիտ էր, որովհետեւ Հելէն առաջին անգամը ըլլալով, իր մէջ կը զգար զարթումը նոր յուզումի մը, գգուանքներուն տակ այդ մարդուն զոր այնքան խորապէս կը սիրէր:

«— Օ՛հ, շատ երջանիկ», պատասխանեց Արման. կը ստէր, որովհետեւ կը խորհրդածէր այն փոքր միջազէպերուն վրայ, որոնք պատահած էին այս առաջին ժամադրութեան ատեն, ինչպէս Հելէնի ժպտագին մուտքը, միասին բերուած սանտրը, ուրիշին միջոցաւ հանուելու մա-

սին ունեցած հաճոյակատարութիւնը, իր սիրուհիին հրակէզ զգացողութիւնը. դարձեալ մըտովի կ'ըսէր թէ անտարակոյս ինք Հելէնի առաջին սիրահարը եղած չէր: Արդէն թաքուն արհամարհանք մը կը զգար Հելէնի նկատմամբ, խորհելով որ մանկամարդ կինը ոգորած չէր անձնատուութեան ատեն: Այդ կնոջ մէջ խղճի խայթի ակներեւ բացակայութիւնը ապացոյց մը կը թուէր իրեն թէ ու է բարոյական զգացում չունէր՝ ան: Բայց Արման չէր խորհեր որ եթէ խղճահարութիւն ցոյց տուած ըլլար Հելէն, կեղծաւոր պիտի համարէր զայն. սակայն մանկամարդ կինը կ'ըսէր հոռաչազին. «Կը տեսնե՞ս, քեզ տեսնելուս պէս սիրեցի...: Զգացի որ քու երջանկութեանդ բաժինը չէիր ունեցած այս աշխարհի վրայ, ու երազեցի քեզի բնծայել այդ երջանկութիւնը և բոլորովին փարատել վիշտերդ...: Ծակտի՛դ վրայ ծալք մը կայ, որուն չեմ կրնար հանդուրժել... Երբ ինէ կը խնդրէիր քուկդ ըլլալ, և ես ո՛չ կը պատասխանէի, այդ ծալքը կը տեսնէի երկու յօսքերուդ միջեւ», ու Հելէն համբուրեց այդ տեղը. «յետոյ, երբ այո՛ պատասխանեցի, ծալքը հոն չէր այլ եւս: Ահա ինչո՛ւ հոս կը գտնուիմ հպարտ եմ հոս ըլլալուս համար, որովհետեւ շատ հպարտ եմ, քեզ սիրելուս համար»:

«Տարօրինակ բան», կը խորհէր Արման. «ո՛չ մէկ կին այնքան գիտակցութիւն ունի որ մտովի ըսէ. անարժան գործ մը կ'ընեմ, կը

օտեմ, կը խաբեմ, և ասիկա կը զուարճացնէ զիս թէեւ անխիղճ գործ մը ըլլայ: Հագորդութեան սփռոցը ու կահաւորուած սենեակի մը սաւանը միեւնոյն բանն են կիներուն համար: —Օ՛ն, հրեշտակս, երգէ՛ քու սիրերգդ», ու Արման անոր բերանը գոցեց համբոյրներով:

«Ա՛հ», կը խորհէր տակաւին Արման, «չառ աղուոր է: Միայն թէ լռելով արամաութիւնը ունենայ»:

Պ.

ՋԱՐԹՈՒՄԻ ՍԿԶԲՆԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Տենդի, անձկութեան ու երանութեան այդ անդամանելի օրուան յաջորդող գիշերը չարչարալից ու հեշտալի կարօտով մը անցաւ Հելէնի համար: Իր վայելած երջանկութեան վրայ զըզջալ՝ անոր մասին խորհիլ չի՞ նշանակեր: Ինչո՞ւ իր սիրահարէն խնդրած էր այդ գիշեր չգալ Ռոչֆուքօ փողոցը: Հոտ, իր տան մէջ, ժամագրութեանէն քանի մը ժամ յետոյ Արմանին մօտ գտնուիլը: Երանութեան մը պիտի ըլլար իրեն համար: Լիմա, ճաշէն յետոյ, փոքր սալօնին մէջ, սովորաբար Արմանի բազմած թիկնաթոռին վրայ նստած, քրօշէ կը բանէր մեղամաղձօրէն, խորհելով թէ շատ հեշտ պիտի ըլլար, եթէ Արման իր քով գտնուէր: Մերթ իր սիրահարին ձեռքին պիտի քսէր ձեռքը: Պիտի շնչէր թեթեւ բոյրը այն անուշահոտութեան, զոր Արմանէ խնդրած էր գործածել: Մանկամարդ կիներ երեւակայութեամբ կ'ըմբռնէր այդ հրատոյտը ու միանգամայն գրգռիչ վայելքը կնոջ մը հոգիին:

համար,— այն է լսել բերանը որ ըսած է. «Կը սիրեմ քեզ», երկու համբոյրներու մէջտեղ, կէս օրէն յետոյ ալ. «Տիկին» և «ղուք», այնպէս որ ամենէն աննշան պարբերութիւնն իսկ ձեզի կը զգացնէ հրապոյրը այն գաղտնիքին, որուն կապուած էք: Մինչ Հելէնի նուրբ մատները ճարտարօրէն կը շարժէին ոսկորէ կեռասեղը, Ալֆրէտ գիրք մը կը թղթատէր անձայն...: Հելէն տուն դարձին՝ դառն վայրկեան մը ունեցած էր. իր տղան հոն գտնելով թոյլատրած էր անոր որ համբուրէ զինքը, առանց փոխանակելու այդ համբոյրները: Բաւականացած էր զայն սեղմելով և իր այտը փակցնելով տղուն այտին վրայ, ու այդ պահուն զգացած էր թէ իր տղուն չափ կը սիրէր Արմանը, նոյն իսկ ա՛լ աւելի: Այս կարգի բոլոր յուզումները իրենց հետքը ձգած էին իր դէմքին վրայ, որ ընդհանրապէս վարդագոյն. այդ գիշեր արտակարգօրէն գունատ էր, և խոնջէնքի այն հալումաշ տեղունութիւնը ունէր, որ կը յաջորդէ կատարեալ հեշտանքին: Խոնջէնքի ծիր մը կը ծփար աչքերուն շուրջը. հիւանդոտ բան մը՝ ժպիտին մէջ, թոյլ և նուաղկոտ բան մը իր ամբողջ կեանքեան շուրջը, և այդ «սիրուած» կնոջ կերպարանքը հրապուրիչ կը դարձնէր զինքը, ինչ որ վախ պիտի պատճառէր իրեն, եթէ ջանար տեսնել Ալֆրէտի դիտելը: Այս վերջինը իր աչքէն չէր հեռացներ զայն, մինչ Հելէն իր ասեղնագործութեան վրայ կը հակէր գլուխը՝ քնքօրէն յոգնած: Ճերմակ զգեստ մը հագած, իր արտեւանունքներուն տարտամ մրազոյնը ա՛լ աւելի լաւ կը նշմարուէր, որովհետեւ բուրդին վրայ

ծած էր զանոնք երեւութապէս, մինչ իրապէս անուրջներու մէջ թաղուած, անոնցմով կը տաքցընէր իր հոգին: Ալֆրէտ հիացումով կը խորհէր թէ Հելէն իր կինն էր,— իր կնիկը...: Աւելի քան երբեք սիրահարուած էր անոր: Միայն թէ, Բարիկ հաստատուելէն ի վեր, իրենց ննջասենեակները զստած էին. ամէն անգամ որ կնոջը զգուանքներուն կը բաղձար, այնպիսի յուզումի մը կ'ենթարկուէր որ հազիւ կրնար զսպել զայն: Հարկ կ'ըլլար իր Հելէնէն խնդրել որ քովը մնայ, կամ թէ անոր ննջասենեակը մտնել. երբ պոկած էր ան: Գործելու այս պէտքը ֆիզիքական ցանկութեան տուայտանքին միացած, այնքան ցաւագին կը դառնայ կարգ մը մարդոց համար որ երկչոտ երիտասարդները սրտի անտանելի տրոփում մը կ'ունենան, երբ ոտք կը դնեն սեմէն ներս այն տուներուն, ուր պատրաստ սէրը կը ծախուի: Ալֆրէտ վստահ էր Հելէնի համակերպութեան վրայ, բայց այդ իրիկուն, ենթակայ եղաւ այն յուզման որ քաղցորդութենէ զուրկ չէ, որովհետեւ ա՛լ աւելի զգալի կ'ընէ տեղանքին սաստկութիւնը: Ալֆրէտ կը դիտէր զայն, և կանխաւ պատրաստած պարբերութիւնը, զոր պիտի ուղղէր անոր, նուաղումի կը մատնէր իր սիրտը: Այնպիսի յամառութեամբ մը կը լռէր որ խեղճ կինը գրեթէ բոլորովին մոռցած էր անոր ներկայութիւնը, և երբ ոտքի ելաւ, իր ննջասենեակը երթալու համար, ճակատը երկնցուց ամուանին, ըսելով. «վաղը»:

«— Ի՛նչ, վա՛ղը», պատասխանեց Ալֆրէտ,

փորձելով իր համարոյրը իջեցնել Հելէնի աչքերուն վրայ և աւելի վար: Մանկամարդ կինը սարսուտ յանկարծ, ետ հրեց ամուսինը և անոր նայեցաւ: Իր արդուզարդի հայելիին մէջ ցուցած տենչանքի միեւնոյն շողն էր որ ատուեն նշմարած էր ամուսինն աչքերուն խորը, երբ իր մագերը կը սանտրէր, միւսին ձեռքը յանձնելու համար զանոնք...: Հելէնի համար յեղակարծ զարթում մը եղաւ իրիկուան իր բոլոր անուրջներէն: Տիգիֆական բաժանումի մը շօշափելի զգայութիւնը հոտ էր, իր բովանդակ տգեղութեան մէջ, և երբ Ալֆրէտ իրեն կը մօտենար ժպտագին, ըսելով. «Իմ նոնոշիկ Հելէնս...», այս վերջինը թիկնաթոռին միւս կողմը անցաւ արագօրէն ու անկէ բաժնուած, պատասխանեց. «Միթէ չէ՞ք տեսներ որ շատ անհանգիստ եմ այս իրիկուն...»: Այսքան գունատ էր և աչքերը յոգնութեան այնպիսի ծիրով մը շրջանակուած էին որ Ալֆրէտ յուզուեցաւ: «Սաստիկ գլխացաւ մը ունիմ», շարունակեց Հելէն, քունքը շօշափելով. «Լաւ քուն մը այս գիշեր, ոչինչ պիտի մնայ այլ եւս: Օ՛ն, վաղը...»: Մանկամարդ կինը ժպտեցաւ, շնորհալի շարժում մը ըրաւ ձեռքովը և սալօնէն դուրս ելաւ: Ալֆրէտ առանձին մնացած, կը լսէր Հելէնի երթեւեկը մօտակայ սենեակին մէջ, որ կնոջը սենեակն էր: Ինք, Ալֆրէտ, վրայի յարկը գտնուող սենեակի մը մէջ կը պառկէր, որ իր աշխատութեան սենեակին հետ կը հաղորդակցէր: «Որքան կը խանգարուի առողջութիւնը», կը խորհէր Ալֆրէտ գորովալից:

«Ո՛չ, երբեք, երբե՛ք...» կ'ըսէր Հելէն,

բարձրաձայն խօսելով, երբ սենեկապանուհին դուրս ելաւ սենեակէն, ու վար ցատկելով մահճակալէն, երկու դուռներն ալ կղպեց: Ալֆրէտ, որ սալօնին մէջ կը գտնուէր տակաւին, կրակին առջեւ նստած, լսեց սողնակին վրայ դարձող բանալիին աղմուկը: «Ըսել է կը վախնայ ինէ», կը հարցնէր Ալֆրէտ մտովի, տարօրինակ տըխրութեան մը մատնուած. այդ պահուն Հելէն իր անկողնին մէջ տարածուած, կը կրկնէր մեղմաձայն. «Երբե՛ք, երբե՛ք անձնատուր չպիտի ըլլամ այդ մարդուն...»: Իր կացութեան իրակասութիւնը կը պարտադրէր զինքը՝ հստակ ապացուցութեամբ մը: Կը նախատեսէր ամենօրեայ պայքարը, իր անձին մաքառումը ամէն գիշեր, ամէն ժամ. Բարձր կոչուած դասակարգին մէջ ամէն օր դուրս կ'ելլեն, իրենց առանձնացումը զիւրին է՝ ընակարանին ընդարձակութեան պատճառով, ընկերային պարտաւորութիւններ ու հաճոյքներ ունին, իրարու հետ անհամաձայն երկու ամուսիններ կրնան իրարու քով ապրիլ՝ իրարմէ բաժնուած. բայց այնպէս չէ միջակորեար զիւրակեցիկ դասակարգին մէջ: Անուսնական մտերմութիւնը կանոն եղած է հոն, աշխարհիկ այցելութիւնները բացառութիւն են, այր և կին ամէն ատեն իրարու կը հանդիպին կեանքի բոլոր պարագաներուն մէջ: «Ստուած իմ, ի՞նչպէս ընելու է», ըսաւ Հելէն ինքնիրեն. յետոյ, արիւարար. «Միջոցը պիտի գտնեմ...: Ո՛րքան քաղցր պիտի ըլլայ ինձի՝ պայքարիլ անոր համար...»: Իր հոգին յափշտակուեցաւ այդ մտածման ճնշումին տակ, և իսկոյն իր շր-

Թունքներուն վրայ զգաց Արմանի համոզյուններուն համը: Հելէն մտաբերեց իրենց տեսակցութեան բոլոր պարագաները, ժամանումի անձկութենէն սկսեալ մինչեւ մեկնումը...: Ա՛հ, ի՛նչ հրաժեշտի ողջոյն էր և ի՛նչ վերջին զրգուանք: Դրան սեմին վրայ տրուած, կեանքին վերագանալէ առաջ...: Յետոյ, ի՛նչ զընտր խոզոցին մէջէն, անցորդներու, կռաքերու և չոզեկառքերու ժխորէն նեղուած: Արման մինակ մնացած էր փոքր յարկաբաժնին մէջ. ան ի՛նչ խորհած էր հանդէպ այն անկողնին՝ զոր ուզած էր Հելէն իր ձեռքով շտկել նորէն, զարմանալի ամօթխածութեամբ մը, ու իր քնքուշ շնորհով ըսած էր. «Պէտք է երախտապարտ ըլլամ իմ խորթ մօրս, որ տղայութեանս միջոցին՝ զիս բռնադատած է իմ ձեռքովս տեսնելու գործերս...»: Հելէն յսած էր թէ այրերը ընդհանրապէս կ'արհամարհեն այն կիները, որոնցմէ բան մը չունին ստանալիք: Բայց իր Արմանը չէր նմաներ ուրիշներուն, քանի որ իր ամենէն զգուիչ համոզյունները չուայած էր, իրենց սիրային յափշտակութենէն յետոյ: «Հոն էի այդ միջոցին», խորհեցաւ Հելէն, «բայց հոն չգտնուած պահուս ի՛նչպէս... դատած է զիս... ամուսինս խաբեցի անոր համար, բայց խաբեցի...»: Մանկամարդ կիներ տոնքան գողտր տարփանքով մը աչքին առջեւ բերաւ իր սիրահարը որ ժրպտայէմ քնացաւ, սա մտածումով. «Վաղը գիշեր նորէն պիտի տեսնեմ զայն»:

Վարիէթէ թատրոնին մէջ պիտի անցնէին այդ երկրորդ գիշերը, որուն ժամերը շատ քաղցր

Թուեցան Հելէնի, միակ իսկապէս գրաւիչ ժամերը այդ տիւր սէրերուն մէջ: Արթննալուսն պէս՝ անվերջանալի նամակ մը գրած էր իր սիրահարին, և այն պահուն, երբ իր նամակը պիտի զրկէր, գրեթէ փաղաքուշ սիրատոմս մը ստացած էր Արմանէն, որ առաջին անգամ ըլլալով՝ իր սկզբունքներուն անհաւատարիմ կը գտնուէր: Առջի իրիկուան ջղային յուզումը մանկամարդ կնոջ մէջ իր սաստկութիւնը կորսնցուցած էր: Միայն սրտի դիւրագգածութիւն մը մնացած էր, տենչացուած բաները ա՛լ աւելի ներքին սարսուռով մը վայելելու համար: Դիպուածը այնպէս ուզեց որ Ալֆրէտ տունէն դուրս ձաչէր, և այս բացակայութեան շնորհիւ, առջի օրուան անգութ տպաւորութիւնները չկրկնուեցան: Այսպէս, երբ Հելէն հասաւ թատրոնի փոքր գեանօթեակին առջեւ, հոգեկան այնպիսի հեշտալի վիճակի մը մէջ կը գտնուէր որ կարծես թէ ձայն մը կ'երգէր իր մէջ: Այդպիսի պահերու մէջ՝ ամէն ինչ գգուանք է, ինչպէս որիչ պահերու մէջ՝ ամէն բան վիրաւորանք...: Ժամը ինն էր: Հելէն ոտքի վրայ կեցած էր, նրբանցքին մէջ. մինչ օթեակ բացող կիներ վերադուս կ'առնէր վրայէն. Հելէն չէր համարձակեր հարցնելու թէ օթեակին մէջ մէկը կը գրտնուէ՞ր: Դուռը բացուեցաւ, իր սիրտը տրոփեց ու Արմանը նշմարեց, որ ոտքի կ'ելլէր՝ ողջունելու համար զինքը: Որքան սիրեց Արմանը, կանխած ըլլալուն համար զինքը և իր ամուսինը: Նստելէն քանի մը վայրկեան յետոյ, Հելէն անոր նայելու վտանգը աչքն առաւ: Ի՛նչ մը գտնատ կը թուէր ան, ինչ որ մտատանջութիւն պատճառեց Հելէնի. բայց իր լաւ օրերուն աչ-

քերը ունէր Արման, այն աչքերը որոնք կը ջեռուցանէին իր բովանդակ հոգին, և ո՛չ թէ այնմիւս օրերուն աչքերը, որոնց գաղտնիքը կ'հանաբեկէր զինքը: Ի՞նչ թատերախաղ կը ներկայացընէին բեմին վրայ... մանկամարդ կինը կը լսէր նուագախումբին երաժշտութիւնը, դերասաններուն ձայները, ծափահարութիւնները, բայց կատակերգութեան շահեկանութիւնը Հելէնի համար կը կայանար սա բանին մէջ թէ Արման օթեակէն դուրս պիտի ելլէ՞ր միջնարարին: Վարագոյրը իջաւ: Իր երջանիկ բախտը այնպէս ուզեց որ թատերասրահին մէջ գտնուէր իրենց ծանօթ ընտանիք մը: Ամուսինը մեկնեցաւ, այդ կիներուն հետ տեսակցելու համար: Հելէն առանձին կը գտնուէր սրեցեցային հետ — առանձին —, եւ ղէպի անոր դարձած, կը հարցնէր.

«— Միթէ այսօր ալ կը սիրե՞ս զիս:»

Արման չպատասխանեց, բայց գետին ինկած իր դիտակը առնելու պատրուակով, ձոնեցաւ եւ ձեռքով բռնեց Հելէնի ոտքը: Մանկամարդ կինը մետաքսին մէջէն զգաց այդ սեղմումը, որ կարմրեցուց զինքը և արտեւանունքներուն բարախումբին պատճառ եղաւ, իր մէջ խուժող յուզումին տոկալու անկարող գոգցես: Արագ շարժումով մը, Հելէն առաւ Արմանի լամբակին վրայ գտնուած փնջիկ մը, որ կը բաղկանար պտերի ծղօտէ մը և քիչ մը քօղահերցէ, ու իր գողօնը սահեցուց քօրսածին մէջ... Ալֆրէտ վերադարձաւ, վարագոյրը նորէն բացուեցաւ, տեսիլները ու արարուածները իրարու յաջորդեցին. Հելէն միայն սա գիտէր թէ ինք շատ երջանիկ էր գրեթէ.

եւ երբ խաղը աւարտեցաւ, Արման թեւը տուաւ անոր, կառք երթալու համար. մանկամարդ կինը կրթնեցաւ այդ թեւին վրայ՝ շարժումներու բացարձակ միացումով մը, ինչ որ կատարեալ սիրոյ ստոյգ նշան մըն է քան միւս բոլոր նշանները: Որքա՞ն կը փափաքէր որ Արման իր քով նստէր կառքին մէջ: Բայց արդէն իսկ կը հեռանար ան. երկար նայուածքով մը հետեւեցաւ անոր՝ ամբօխին մէջէն: Յետոյ, կառքը դուրս ելաւ թատրոնի շրջակայքին խճողումէն: «Երթա՛ս բարով, հոգիս», ըսաւ Հելէն մտովի, մինչ ամուսինը, բռնելով իր ձեռքը, կ'ըսէր բարձրաձայն.

«— Այս գիշեր աղէ՛կ ես»:»

«— Այո՛», ըսաւ ձեռքերը քաշելով, «բայց թատրոնը գրգռեց զիս: Շատ պէտք ունիմ հանգիստի. հինգ գիշեր եղաւ որ չեմ քնանար:»

Շաղէլ շատ լաւ ըմբռնեց թէ ի՞նչ կը նշանակէր կնոջը այդ պատասխանը: Արման կառքին անկիւնը կը մնար անխօս: Հելէն եւս կը լսէր: Բայց ծրագիր մը հասունցած էր զլիսին մէջ: Յաջորդ օրն իսկ, Ալֆրէտի ընկերակցութեամբ, իրենց բժիշկին պիտի երթար, որուն խորհրդակցութեան օրն էր: Առանձին պիտի մտնէր հիւանդ նայելու սենեակը, ու ո եւ է ախտանշաններու մասին պիտի խօսէր բժիշկին. յետոյ պիտի յայտնէր թէ բժիշկը արգելած էր իրեն, ցնոր տնօրինութիւն, մտերիմ յարաբերութիւն ունենալ ամուսնին հետ: Հելէն լաւ գիտէր թէ տեսակ մը երկչոտ ամօթխածութեան ենթարկուած էր Ալֆրէտ. ուստի ամուսինը իր հիւանդութեան գաղտնիքը չպիտի պրպտէր, այլ

պիտի մեղքնար զինքը: Իր այս ծրագրով զօրացած, որ այնքան նողկանք պիտի պատճառէր իրեն, եթէ չապահովէր իր երջանկութիւնը, ի՛նչ հեշտանքով անձնատուր եղաւ քունին, — այն քուններէն մէկուն, ուր մարդ պայծառ երազներ կը տեսնէ կարծես...: Կը քնանանք, բայց բան մը արթուն կը հսկէ մեր մէջ, մեր հոգիին մէկ երջանիկ մասնիկը, որ չի դադրիր զգալէ այն երջանկութիւնը՝ զոր նորէն պիտի գտնենք մեր բարձին վրայ, յաջորդ օրը: Չե՛նք գիտեր թէ նորէն պիտի իմանանք այդ երջանկութիւնը, երբ աչքերնիս բանանք:

Բայց ո՛չ յաջորդ առտուն եւ ո՛չ ալ այն քանի մը շաբաթներու ընթացքին, որոնք յաջորդեցին սիրային առաջին արբշուութեան, Հելէն իր աչքերը չէր բանար անմիջապէս, երբ առտուն կ'արթննար: Քանի մը վայրկեան, արտեւանունքները գոց կը պահէր, որպէս զի Արմանի պատկերը յստակ և ամբողջա՛ի ներկայանար մտքին առջեւ, կեանքի ուրիշ տպաւորութիւն մը ունենայէ առաջ: Եթէ սովորական օր մըն էր այդ օրը, այսինքն եթէ ժամադրութիւն չէր տուած Սթօքհոլմ փողոցը, ծոյլի պէս կ'ելլէր անկողնէն: Ժամադրութեան գաղափարը չի կար, որպէս զի տենդոտ վիճակ մը ունենար. ուստի կրնար առանց անձկութեան խորհիլ իր բարեկամին վրայ: Առջի գիշեր, պակեկէ առաջ, Արմանի ուղղուած նամակ մը սկսած էր գրել, զոր կ'աւարտէր քունէն ելածին պէս, որպէս զի գիշեր բարին և բարի լոյսը իրարու հանդիպէին թուղթին միեւնոյն անկիւնը, — ակներեւ խոր-

հրդանշանը իր սիրոյն յարատեւութեան: Մերթ միջոցը կը գտնէր այդ նամակները զրկելու Արմանին, մերթ իր վրայ կը պահէր, երկուքի ծալլուած, քօրսաժին տակ. իր ձեռքով յանձնելու համար: Արմանի պատասխանին չէր սպասեր: Այս վերջինը բացատրած էր թէ ի՛նչ զգուշական պատճառներով չէր գրեր. Հելէն ողբերութեան պակաս մը չէր նշմարեր այդ զգուշութեան մէջ, և ո՛չ ալ սիրային բախտաւորութիւններ ունեցող մարդու մը դիւանագիտական հաշիւը, երբ այս վերջինը կը նախատեսէ մօտալուտ գժտութիւնը ու չուզեր ու է գէնք թողուլ իր ապագայ հակառակորդո՛ւ հիին ձեռքին մէջ: Հելէն այդ առտու գրած նամակը կը փակէր կնիքով մը, որուն վրայ փորուած էր օձ մը Տիճեով, որովհետեւ Տով կը սկսէր այն փողոցին անու՛ը, որ ապաստանն էր իր լաւագոյն վայրկեաններուն: Հելէն քիչ մը վշտացած էր. տեսնելով Արմանի ծիծաղը իր այդ տղայամտութեան վրայ: Բայց մտովի ըսած էր մանկամարդ կինը. «Այրերը չունին մեր սիրելիակերպը»: Հելէն իր սիրական գործը սուրտեյէն յետոյ, տան գործերովը կը զբաղէր զուարթօրէն, առանց զժուարին գտնելու ու է գործ: Աշխատութեան միջոցին. սա պարբերութիւնը կը կրկնէր ցած ցայնով. «Կը սիրէ զիս, կը սիրէ զիս...»: Մանաւանդ իր զաւկով կը զբաղէր, զոր կը համբուրէր հիմա, առանց խղճի խայթ զգալու. «Ո՛չ, սիրելի զաւակս, բան մը չյափշտակեցի քեռէ», կ'ըսէր Հելէն սրտին մէջէն. չնորհիւ երջանիկ տարփանքներու յատուկ իմաստակութեան, միեւնոյն

բանը կը խորհէր նաև իր ամուսնին նկատմամբ : Միշտ յարգած էր զայն և հիմա ալ կը յարգէր առաջուան պէս : Այն օրէն ի վեր, երբ բժիշկին տուած պատուէրը զերծ կացուցած էր զինքը՝ Ալֆրէտի կողմէ կատարուելիք ու է գարշելի փորձէ, մանկամարդ կինը պարզմտօրէն իր ամուսնին ալ կը հաղորդէր այն ուրախութիւնը, որով լեցուած էր հոգին : Այլ եւս անոր չէր ուղղեր այն դառն պատասխանները, ուր ամենափոքր ժանրամասնութիւններ կը մատնեն կնոջ մը՝ անգիտակից ռիսկալութիւնը այն մարդուն նկատմամբ, որուն կը պատկանի եւ որ չէ կրցած սիրցնել ինքզինքը : Սեղանին վրայ, ինչպէս երբեմն, երբ հակառակ գաղափար մը կը յայտնէր Ալֆրէտ, ձախաւեր շարժուածեւ մը կ'ընէր, ձախող հարցում մը կ'ուզէր, Հելէն չէր բարկանար, որովհետեւ իր բոլոր կարողութիւնները կը գործածէր հաշուելու այն ժամը, երբ Արման իր քով պիտի գտնուէր : Իր աչքին առջեւ կը պատկերացնէր այն երջանկութիւնը՝ զոր պիտի զգար : Այդ ժամը կը հնչէր, ու Արման հոն էր : Հելէն այնքան գոհ էր որ ալ ևս մտքէն չէր անցներ սիրահարը գիտել : Արման կը յայտնէր իր սէրը, եւ ատիկա կ'ապացուցանէր, Հելէնի համար զոհելով աշխարհիկ կեանքը, թատրոնները, ակումբը, և շաբթուան մէջ, երկու երեք իրիկուն միասին կ'անցնէր : Ինչ շահ պիտի ունենար իրեն ստելու, և ինք ինչպէս անձնատուր չըլլար այդ աստուածային երանութեան :

Երբ կը հասնէր առտուն այն օրուան, երբ ժամագրութիւն ունէին, Հելէն իր առտնին

գործերուն վրայ հսկելու ուժ չէր ունենար : Երջանկութեան սպասումը այնքան բուռն կերպով կը սեղմէր իր սիրտը որ տառապանքի կը յանգէր գրեթէ : Ինչպէս առաջին անգամ, ժամադիր եղած օրուան առտուններն ալ երկարատեւ անուրջներու մէջ կը թաղուէր վառարանին քով, ու ժասպառ եւ տենդոտ, ու շատ զգալէն առաջ եկած անձկութիւն մը կ'ունենար, որ հեշտանքներու կը փոխուէր, երբ Սթօքհոլմ փողոցի միշտ միեւնոյն փոքր յարկարածինը կ'երթար : Երրորդ ժամադրութեան՝ Արման ուզելով ուրիշ յարկարածին մը վարձել միեւնոյն տան մէջ, մանկամարդ կինը խնդրած էր անկէ՝ նախկին յարկարածինը չթողուլ, այն յարկարածինը որ վեկայ եղած էր իր առաջին արբշտանքին : Այս պատճառով՝ հարկ եղած էր ամսականով վարձել յարկարածինը և ո՛չ թէ օրականով : Արման նախ զգուշացած էր այդ բանը ընելէ, կարծեցեալ տրամաբանութեամբ մը. բայց իրապէս Արման փորձառութեամբ գիտէր որ խզումները մեծապէս կը դիւրանային, երբ ժամադրավայրը փոխուէր ամէն անգամուն : Արման առատածեռն և հարուստ էր, բայց առանց ինքզինքին խոստովանելու յայտնապէս, չափազանց կը գանէր այն տարբերութիւնը որ կար մէկ յետ միջօրէի համար Տիկին Բալմիրի վճարած քսանընթիւն գիրանքին և այն չորս հարիւր ֆրանքին միջեւ, որ կը ներկայացնէր ամսական վարձքը : Ասով հանդերձ, տեղի տուած էր անոր համար որ փոքր շահու խնդիր մըն է, և դձուձ բան մը կը նկատէր ատոր վրայ խորհիլը : Վեց ամիս պիտի

տեւէ, ու ատոր համար չարժեր...», ըսած էր մտովի: Բայց Հելլենի վստահութիւնը շատ գոհ մնացած էր այս զիջումէն: Հելլեն սկիզբէն անհատական բնակարանի մը վերածած էր այդ հասարակ յարկարաժիւնը, հոն տանելով կանացի սիրուն առարկաներ, մուճակներ՝ մերկ ոտքերուն անցընելու, ժանեակ մը իր սարսափացող ուսերուն վրայ նետելու, կերպաններ՝ սեզանը ու թիկնաթոռներուն յենարանները ծածկելու, շրջանակ մը՝ Արմանի լուսանկարը դնելու համար անոր մէջ: Մանկամարդ կինը մտքէն չէր անցուցած թէ այս փոքր հոգածութիւնները կրկնակի մտահոգութիւն կը պատճառէին Արման տը Բէրնի, ապագայ բաժանման զժուարութեան մասին, և կ'ապացուցանէին թէ փորձառու կնոջ մը չեօ գործ ունէր: Բոլոր վիպային կիներուն պէս, Հելլեն կը զրազէր իր և բարեկամին հեշտանքին փափկութեամբ, զգացման մասին հոգածութիւն մը ունենալով կարծես: Յոփակեացի մը համար բոլորովին անիմանալի կը գտնայ այս կարգի կին մը, որովհետեւ ան վարժուած է հաճոյքի բաները անջատելու սրտի բաներէն եւ այդ հաճոյքը վայելելու ռուստացուցիչ պայմաններու մէջ. մինչ վիպային եւ սիրող կինը ամէնէն ազնիւ յափշտակութեամբ խառնուած հաճոյքը ճանչցած ըլլալուն, իր վայելքները կը տողորէ իր բարոյական յուզումներուն համար ունեցած պաշտանքովը: Հելլեն խօլ զրգուանքներու եւ գրկախառնութեանց անձնատուր կ'ըլլար սիրային երկիւզածութեամբ, գրեթէ միսթիքական պաշտումով: Այդ երկիւզա-

ժութիւնը կը զգար այն անձին նկատմամբ, որ իբր անվիճելի էակ մը, սիրելի սորվեցուցած էր իրեն: Մէկ քանի օրուան անձնալքումէ մը յետոյ, որ առաջ եկած էր ֆիզիքական վայելքի մը նորութենէն, Արման ի զուր ուզած էր բազմապատկել իր եսասիրութիւնը. իր սիրունին միշտ միջոցը կը գտնէր ա'լ աւելի սիրելու գիւնքը: Եթէ Մթօքհօլմ փողոցի ժամադրութենէն ուշ մնար սիրահարը, Հելլեն ո'րքան հպարտութիւն կը զգար, տեսնելով որ Արման կը դերազանցէր սիրոյ մտրիմ պայքարին մէջ, ու ստոր համար գրեթէ երախտապարտ կ'ըլլար սիրահարին հանդէպ: Եթէ, վերջին պահուն, իր հանդստութեան համար միայն, Արման փոխէր ժամադրութիւնը, հեղահամբոյր կինը դարձեալ հաճոյք կը զգար, խորհելով թէ իր պաշտելի տիրոջ ստրուկն էր, անոր սեփական մէկ բանը, զոր ան ուզածին պէս, իր քմահաճոյքին համաձայն կը վարէր: Միթէ իրեն շատ սուղի կը նստէ՞ր այն յափրշտակութիւնը զոր կը զգար սանդուխէն բարձրացած պահուն: Ա՛հ, հիմա փոյթը չէր ընէր ուրիշներու կողմէ դիտուիլ — իր բանալիին ճոնչիւնը լսել փականքին մէջ, — որովհետեւ ինք բանայի մը ունէր, — պտտիլ այն երեք սենեակներուն մէջ, ուր կը գտնուէր իր բովանդակ սիրային կեանքը և մանաւանդ իր քով պահել Արմանը, բոլորովին իր քով...: Մթնելու վրայ էր, առարկաները կը կորսնցնէին իրենց շրջագծերը, ու ինք, մանկամարդ կինը Արմանի թեւերուն մէջ պառկած, մտիկ կ'ընէր քաղաքին հեռաւոր ազմուկը, մտակայ երկա-

Թուղիին ժխորը, եւ պատուհաններուն տակ, փոքր աղջիկներուն շրջապարը, որոնք կը յառաջանային երգելով. «Հովուէի մը կար...», այն ատեն Հելէն այնպիսի գորովազեզ համբոյրներ կուտար իր սիրեցեալին որ այս վերջինը հոգածու շեշտով մը կը հարցնէր. «Ի՞նչ ունիս...» — «Բայց քեզ կը սի...», կը պատասխանէր մանկամարդ կինը: Ա՛հ, ինչո՞ւ տարփանքն ալ փոխանցիկ չէ: Ի՞նչ հրէշային բան է որ երկու սիրահարներէն մէկը այդքան շատ զգայ և միւսն ալ այնքան քի՛չ:

Այնքան քի՛չ: Սակայն Արման, իր ժամադրութիւնները վերջացած պահուն, այնպէս կը խօսէր իր սիրուհիին հետ, որպէս թէ խելայեղօրէն կը սիրէր զայն: Իր սրտին իրական չորութիւնը խօսքերով պարտկելո՞ւ համար միթէ: Պատճառը՝ իր յուզուած ջիզերութիւններով կ'աւարտէր, այնքան քնքուշ որքան չէր նոյնինքն Արման: Կը ստէ՞ր թէ ոչ: Եթէ վերլուծելու նուազ կարողութիւն ունենար, պիտի կարծէր թէ Հելէնի սիրահարուած էր, որովհետեւ շատ բուռն տենչանքի վայրկեաններ կ'ունենար անոր մօտ: Բայց գիտէր թէ անոր ներկայութենէն հետո՞ւ գտնուելուն պէս, բարոյական ընկճում մը, անհուն խոնջէնք մը կը զգար, իրերու ունայնութեան զգացումը կ'ունենար. մէկ խօսքով՝ վերսկսումը այն հոգեկան թմրութեան, զոր կալվանիդէ կ'ընէր իր զգացողութեան տենջը, առանց ցրուելու զայն: Իսկ Հելէն, այդ պահերուն մէջ, կ'ըմպէր Արմանի բերնէն ելած

իւրաքանչիւր բառ, որով պիտի կրնար արբուածութեամբ կտրել անցնիլ այն միջոցը, որ զինքը կը բաժնէր յաջորդ ժամադրութենէն...: Սակայն բարձին վրայ կատարուած խօսակցութեան մը միջոցին էր որ, Արման յենած մանկամարդ կնոջ թեւին վրայ, իսկ Հելէն անոր կուրծքին վրայ պառկած ու զայն դիտած պահուն, արտասանուեցաւ հրասթափութեան առաջին խօսքը. այնուհետեւ Հելէն սկսաւ իր Արմանը տեսնել ո՛չ թէ իր անուրջին կրկներեւոյթին մէջէն, այլ այնպէս ինչպէս որ էր ան, իր հոգիին ահաբեկիչ ու մահացու չորութեամբ:

«— Ա՛հ որքա՛ն կը փափագիմ զաւակ մը ունենալ քեռէ՛», մշմնջած էր Հելէն, իր հայեցողութիւններէն մէկուն միջոցին, «զաւակ մը որ քու աչքերդ ունենայ», ու ձեռքը վեր բարձրացուց՝ իր սիրահարին արտեւանունքները շօշափելու համար «որ այս բերանը ունենայ», ու իր մատները քսեց անոր բերնին: «Որքա՛ն պիտի սիրէի զայն»:

«— Չեմ մաղթեր այդ բանը», պատասխանեց Արման, «չատ պիտի տխրիմ, տեսնելով որ իբր իր հայրը պիտի համբուրէ մէկը որ ես չեմ»:

«— Բայց այդպէս չպիտի ըլլայ», գոչեց Հելէն:

«— Բայց պէտք է որ այդպէս ըլլայ», յարեց Արման:

«— Քեզի պիտի հետեւիմ», ըսաւ մանկամարդ կինը, «ու պիտի ստիպուիմ այդ բանը ընել: Այժմ ի՞նչպէս վար պիտի դնէ զիս, քանի որ իրեն չեմ պատկանիր այլ եւս»:

Մինչ Հելէն կ'արտասանէր այս պարբերութիւնը, Արման անոր կը նայէր, միեւնոյն ատեն խորհելով. «Աս ալ...: Ի՞նչ տարօրինակ պէտք կը մղէ բոլոր կիները՝ ըսելու թէ իրենց ամուսիններուն չեն պատկանիր այլ լուս...»: Ու ահամայ, իր գէշ ժպիտը ունեցաւ, այն ժպիտը՝ որով նմանօրինակ ուրիշ խոստովանութիւններ ալ ընդունած էր տարբեր բերաններէ. այդ ժպիտը բաւ եղած էր որ այն կիները որոնք իր քով եկած էին, այլ եւս չվերադառնան: Կիները որքա՞ն գիւրաւ կը փոխեն իրենց սուտերը...: Բայց Հելէն որ չէր ստեր, չկրցաւ հանդուրժել ո՛չ այդ ժպիտին և ո՛չ ալ անոր ընկերացող նայուածքին: Այդ բաները չտեսնելու համար չէ՞ր որ անձնատուր եղած էր իր սիրեցեալին: Առաջին անգամ ըլլալով՝ իր դէմ կ'ելլէր այն կասկածը՝ որով այնքան տառապած էր Արմանի հետ իր յարաբերութիւնը սկսած ատեն, և որովհետեւ ուղղամիտ, արի ու աննենդ էր, Հելէն թախանձագին ըսաւ.

«— Չե՞ս հաւատար որ միեւնոյն ատեն երկու մարդոց պատկանած չըլլամ... հոգիս, ըսէ՛ թէ այդ կարծիքը չունիս վրաս...: Այն օրէն ի վեր որ քու սիրուհիդ եղայ, Ալֆրէտի կիներ ըլլալէ դադրեցայ»:

«— Նախանձոտ չեմ», յարեց Արման, «գիտեմ թէ կը սիրես զիս»:

«— Ըսէ՛ որ նախանձոտ չես, որովհետեւ վստահ ես թէ մինակ քեզի կը պատկանիմ»:

«— Եթէ կ'ուզես, կ'ըսեմ», յարեց Արման, Հելէնի թախանձանքէն սրտնեղած, և մանա-

ւանդ շատ անտարբեր՝ հայրութեան, փախուստի եւ տոամի այն հեռանկարներուն հանդէպ, զոր Հելէնի խօսքերը իր առջեւ պարզած էին յանկարծ: Արմանի խօսքերը այնպիսի հեղնութեամբ մը տողորուած էին որ տարաբախտ կիներ մտովի բաւ. «Ձի հաւատար ինձի, չի հաւատար ինձի...»:

Այդ իրիկուն, Հելէն տուն դարձած ատեն, մահացու տխրութիւն մը և անհանգստութիւն մը կը զգար: [Սենեակը ստանձնացաւ և անկողնին մէջ պառկեցաւ, փախանակ սեղան իջնելու: Շատ արտասուեց: Իր վշտին մէջէն տարտամօրէն կը նշմարէր թէ ի՞նչ տարբերութիւն կար իր սիրոյն և Արմանի սիրոյն միջեւ: «Ա՛՛», կ'ըսէր մտովի, «ի՞նչ բան ընելու կարող դատած է զիս...: Ձի սիրեր զիս...» — Ու միեւնոյն վայրագ երկիւղէն բռնուած, որով տառապած էր այն իրիկունն իսկ, երբ անձնատուր եղած էր Արմանի, տակաւին կ'ըսէր մտովի. «Իրաւունք ունի...: Ըրածս այնքան գէշ բան է որ...: Բայց պէտք է հասկնայ որ իրեն համար է ասիկա և զիս չբռնեցնէ...»: Ու իր ճակատը կը սեղմէր բարձերուն վրայ, ծայրագոյն երանութեանէն յետոյ սաստիկ անձկութեան մատնուած յանկարծ. ինչպէս կը պատահի շատ տարփատենչիկ հոգիներու: Այս առաջին տպաւորութիւնը շատ բուռն եղաւ, բայց չտեսցաւ: Հելէն խորհրդածելով՝ իր վիշտը բաղդատեց զայն առաջ բերող շարժառիթին հետ: Արդիւնքին և պատճառին միջեւ գտնուող անհամեմատութիւնը բաւ եղաւ հանդարտեցնելու զինքը, մանաւանդ որ

Արմանի աչքերը, յաջորդ ժամադրութեան ատեն, կ'արտայայտէին այն բուռն տենչանքը, որուն ջերմութեան մէջ միշտ կը փթթէր Հելէնի սիրտը: Արման հասկցած էր թէ սիրունին կը տառապէր իր ունեցած տարակոյսին պատճառով, ու ըսած էր մտովի. «Ինչո՞ւ չարչրեմ զայն: Կը ստէ, աւելի հաճոյ թուելու համար ինծի և ես կը սրտնեղիմ անոր դէմ՝ իր ստախօսութեանը համար: Շատ անիրաւ բան է...»: Այս պատճառաբանութիւնը, որ թաքուն կերպով կը զրգուէր իր անձնասիրութիւնը, սա արդիւնքը ունեցաւ որ Արման խանդաղատեցաւ Հելէնի վրայ: Բայց երբ յստակատեսութեան շրջանը սկսած է սիրող սրտի մը համար, այնքան շուտ չի փակուիր. այս առաջին ցնցումէն քանի մը օր յետոյ, Հելէն երկրորդ ցնցումի մըն ալ ազդեցութիւնը կրեց:

Այս անգամ, Արման և Հելէն իրարու ժամադիր եղած էին Բուսարանական պարտէզին նրբուղիներէն մէկուն մէջ, որպէս զի միասին քալեն, ինչպէս կը պատահէր երբեմն: Հելէն շատ կը սիրէր այդ դաւառական ու հանդարտիկ դարաստանը, իր գեղեցիկ ծառերուն համար, որոնք իրեն կը յիշեցնէին Պուրժի արքայիսկոպոսարանին դարատափը: Մանաւանդ կը սիրէր այն տեղը, ուր Արման կը սպասէր իրեն, այն նուրբ և երկայն դարատափին վրայ, որուն եզերքը Ժօֆրուա-Սէնթ-Հելէրի փողոցին երկայնքին կը բարձրանայ: Նստարանի մը վրայ կը բազմէր, և հոնկէ կը հետեւէր սլաքներուն մեծ ժամացոյցի մը, որ դրուած էր Բիթիէ հիւանդ-

դանոցին ներքին տաղաւարներէն մէկուն մէջ: Այդ ցաւի տունին տխուր բակը, իր կտրուած ու տերեւազուրկ ծառերով, իր պատուհաններուն մութ գոյն վանդակներով, իր քարերուն հնամենի ու եղծած գոյնով, հաճելի կը թուէր մանկարդ կնոջ, իբր հակադրութիւն մը իր սիրային գողտր վէպին երջանիկ ու գեռափթիթ մտերմութեան: Հեշտալի թմրութիւն մը կը զգար, իր մտածումը ինքնամփոփելով, մինչ մեծ օմնիպիւաները դանդաղօրէն կը թաւալէին ցած փողոցին մէջ, իր ոտքերուն տակ: Տղաք կը խաղային ծառերու թանձր թաւուտքին մէջ և անոնց աղաղակները մինչև իրեն կը հասնէին, տարիներու կողմէ ջնջուած հետաւոր տպաւորութիւնները վերյիշել տալով: Վերջապէս, Արմանը նշմարեց դարատափին ծայրը. ոտքի կ'ելլէր՝ զայն զիմաւորելու համար: Իր սիրահարին նայուածքէն զգալով թէ աւելի գեղեցկացած էր ինք, շնորհիւ այն հակադրութեան, որ կը պարզուէր իր արդու զարդին ու համեստ բնանկարին, և իր վարդագոյն երանգին ու մայրիներու սաղարթին սեւութեան միջև: Արման և Հելէն պարտէզին մէկ հանդարտիկ մասին մէջ կը պարտէին որ տունկերուն յատկացուած է և այն երկու դար ողջունող ծառերուն քով, որոնք կը կրթնին իրենց ծերուկ բուններուն, երկաթ նեցուկներու վրայ հանգչած պատերու պէս: Զըմբան երկինքը կապտորակ ըլլար թէ միգապատ, միշտ արեգակը կը շողար Հելէնի համար, երբ Արման հոն գտնուէր...:

Արման և Հելէն, փետրուարի սկիզբի մուսլ

յետ միջօրէ մը, քով քովի կը թափառէին այդ ընդարձակ պարտէզին նրբուզիներէն մէկուն մէջ. մանկամարդ կիներ իր սիրահարին կը զրուցեցր Սիբրէտի պաշտօնակիցներէն մէկուն կնոջ պատմութիւնը, զոր ամուսինը վռնտած էր, երկուսն հանելէ յետոյ թէ երկու սիրահարուն էր կիներ:

«— Միւս կիներն ալ յաջորդաբար կ'ունենան իրենց սիրահարները...», ըսաւ Արման իր գէշ ծիծաղով. «տարբերութիւնը շատ քիչ է...»:

«— Բոլոր կիներն ալ այդպէ՞ս կը կարծէք...» ըսաւ Հելլէն, առջի շարթուան առխուր յուզման ենթարկուած:

«— Բայց անոնց վրայ գէշ կարծիք չունիմ», պատասխանեց Արման: Կարծեմ թէ կիները տկար են իսկ այրերը՝ ստախօս: Կիները շատ սյրեր կը գտնեն, իրենց երգուելու համար թէ կը սիրեն զիրենք, և անոնցմէ տասնէն մէկը կը հաւատաց այդ խօսքերուն...: Վերջապէս ազէկ փորձանք մը կը բացուի»:

«— Ուրիմն կը կարծէք թէ չկայ կին մը որ մէկ սէրով գոհանայ»:

«— Քիչ», ըսաւ Արման. «բայց ի՞նչ փոյթ», յարեց գուարթութեամբ. «ամէն սիրարկածի մէջ կիները կ'երեւակային թէ անկէ առաջ չեն սիրած ընաւ, և կէս մը ճշմարիտ է ասիկա— ինչպէս ամէն ճշմարտութիւն— քանի որ միւսնոյն կերպով չեն սիրած...»:

Հարցում մը եկաւ Հելլէնի շրթունքներուն վրայ: Ուզեց հարցնել. «հապա իմ վրաս ի՞նչ կը խորհիս: Կը կարծե՞ս թէ քեռէ առաջ սիրած ըլ-

լամ: Կը կարծե՞ս թէ պիտի սիրեմ քեռէ յետոյ»: Հելլէն չհամարձակեցաւ այդ հարցումը ընելու: Անգամ մըն ալ սա աւելու թ տպաւորութիւնը ունեցաւ թէ անծանօթ բան մը կար իր սիրահարին նկարագրին մէջ: Ո՛չ, իր վրայ չէր որ կը տարակուսէր, և ոչ ալ ուրիշ կնոջ վրայ: Այդ մարդը ո՛չ մէկ կնոջ վրայ հաւատք ունէր: Բայց ի՞նչպէս կրնար սիրել առանց հաւատալու, կը խորհէր Հելլէն: Միթէ գոյութիւն ունի՞ տեսակ մը սէր, առանց վստահութեան: Այս խիստ ցաւազին կէտերուն վրայ ինքզինքին չէր պատասխաներ մանկամարդ կիներ, այլ կ'ընկղմէր ակամայ վերլուծման մը մէջ իր և Արմանի յարաբերութեանց մասին. և ահա՛, յանկարծ, իր մէջ լոյս կը սփռուէր կարգ մը մանրամասնութեանց վրայ, որոնց մեկնութիւն չէր տուած մինչեւ այն ատեն: Խորհելով Արմանի կասկածոտ կողմերուն վրայ, որոնք կ'ահաբեկէին զինքը, յետսահայեաց մտածումով մը կ'ըմբռնէր պատճառ այն կարգ մը լուծեանց, որով Արման ընդունած էր իր սիրազեղումները: Անոր խօսիլը լսելով, Հելլէն կը յիշէր իր գաւառական կեանքը ու բարոյական մեղութիւնը: «Կանխաւ քեզի համար պահեցի ինքզինքս, առանց ճանչնալու», ըսած էր Հելլէն: Արման չէր պատասխանած, չհաւատալով մանկամարդ կնոջ խօսքին: Ուրիշ անգամ մը, Հելլէն խօսած էր ապագային և այն ուրախութեան վրայ՝ զոր կը զգար, խորհելով թէ երկուքն ալ երիտասարդ էին և պիտի կրնային զիրար սիրել երկար ատեն: Արման չէր պատասխանած, անոր խօսքին հաւատ ընծայած չըլլա-

լու՛ն համար: Երբ Հելլէն կ'ըւէր թէ ինք շատ հեռուները պիտի երթար, իր բովանդակ կեանքը նուիրելու համար սիրահարին, եթէ իր զաւակը չըլլար, Արման կը լռէր, որովհետեւ չէր հաւատար մանկամարդ կնոջ ըսածին: Ա՛հ, անհաւատութիւն, անհաւատութիւն: Հելլէն այդ անհաւատութեան կը հանդիպէր նոյն իսկ դեռ նոր անցեալի մը մէջ, երբ կասկած չէր ունեցած այդ մասին...: Կը սխալէ՞ր միթէ: Արման իրեն հաւատացած էր որքան ատեն որ սիրած էր զինքը, և սկսած էր չհաւատալ իր խօսքին, հիմա որ նուազ կը սիրէր զինքը. արդեօք այդպէ՞ս էր: Նուա՞զ կը սիրէր զինքը...: Հելլէն վայրկեան մը չէր ընդուներ որ Արման սիրած չըլլար զինքը, իրենց յարաբերութեանց առաջին օրերուն մէջ: Պարկեշտ մարդ մըն էր և ո՛չ թէ սիրային ոճրագործ մը: Ան Հելլէնէն չպիտի խնդրէր իրեն անձնատուր ըլլալ եթէ տարփանքի ըսողը զօրութիւններէն մղուած չըլլար: Այն ատեն մանկամարդ կինը կը վերլուծէր Արմանի անցեալը, անոր խորհրդաւոր յուսախաբութիւնները, որոնց վրայ խօսած էր երբեմն իր ամուսինը: «Կին մը խաթարած ըլլալու է անոր սիրտը», ըսած էր Հելլէն մտովի: Այս կարծիքը տարբեր տառապանք մը կը պատճառէր իրեն: Կը մեղքնար Արմանը, ու նսեմ, տարտամ նախանձ մը կը զգար: Յետոյ կը հարցնէր ինքնիրեն. «Իմ սէրս պիտի կարենայ անոր կորսնցուցած հաւատքը վերադարձնելու ուժը ունենալ»: Իր մըտածումներուն մէջ թաղուած, զոր չէր յայտնե-

Արմանի, այլ եւս չէր ուսումնասիրեր իր սիրահարին վրայ ձգած տպաւորութիւնը:

Երբ Արման ճաշելու կուգար Ռոջֆուքօ փողոցի բնակարանը, և երեքը միասին, Արման, Ալֆրէտ և Հելլէն, իրիկունը կ'անցընէին փոքր սալօնին մէջ, մանկամարդ կինը կը թաղուէր լուսութեան անդունդներու մէջ, Ալֆրէտ իբր մանթեմաթիկագէտ, կը սիրէր վերացական վիճարանութիւնները, և ընկերային, քաղաքական կամ տնտեսական տեսութիւններ կը պարզէր իր բարեկամին որ մտիկ կ'ընէր իր դէմքին վրայ նըկարուած զգալի ձանձրոյթով մը: Կուգար վայրկեան մը, երբ Հելլէն սթափած իր երազանքէն, կը դիտէր Արմանը: Հելլէն կը տեսնէր այդ ձանձրոյթին արտայայտութիւնը և չէր հասկնար անոր փուճ ու անուղղակի պատճառը: Մտովի կ'ըսէր. «Երջանիկ չէ իմ քովս», և յետոյ պարզապէս. «Երջանիկ է...», ինք որ անոր անձնատուր եղած էր, այդ ճակտին վրայ գտնուող մելամաղձութեան հալքը անհետացնելու համար, ինք որուն բոլոր մտածումները միակ նպատակ մը ունէին. Արմանի երջանկութիւնը...: Ուրիշ անգամներ, երբ Արման կուգար, մանկամարդ կինը առաջին նայուածքով կը գուշակէր թէ իրմէ հեռու գանուելուն՝ տխրութեան պահեր ունեցած էր...: Այն ատեն բոլորովին անդամալուծուած կը զգար ինքզինքը: Անոր հետ չէր խօսեր, բառ մը չէր հաներ բերնէն, վախնալով որ թերեւս անհաճոյ թուէր անոր: Տարտամ անհանգստութիւն մը կ'ունենար Հելլէն, իր հոգին սիրակաւին ցոյց տալու վախ մը, ինչ որ ա՛լ աւելի

ցաւապին հանգամանք մը կը ստանար, երբ կը խորհէր թէ իրենց սիրոյն առաջին օրերուն մէջ, ի՞նչ հեշտանքով անձնատուր եղած էր, իր զգացումները բարձրաձայն յայտնելով: Կիմա այդ անհանգստութիւնը կ'ունենար մինչեւ իսկ իր ժամագրութեանց ատեն, Սթոքհոլմ փողոցի բընակարանին մէջ:

Բայց պատճառը այն չէր որ իր սիրահարը նուազ կը խենթենար իր գեղեցկութեան վրայ, և նուազ հրայրքոտ էր կատարեալ անձնատուութեան յաջորդող օրերուն պէս: Բայց Արմանի համբոյրները ու անոր կատաղի գրկախառնութիւնը հիմա վախ կը պատճառէին իրեն: Արմանի ցոյց տուած հոգեկան ակներեւ խոնջէնքին և ֆիզիքական վայելքի ատեն ունեցած յափըշտակութեան միջեւ գտնուող հակադրութենէն կը վախնար Հելէն, երբ գրեթէ ամէն օր կը հանդիպէին իրարու: Կարծես թէ Արման կը փորձէր իր սիրտը ելեկտրականացնել Հելէնի անձին հանդէպ ունեցած տենչանքովը: Երբ այդ անգութ ճշմարտութիւնը նշմարեց, ժամագրութեանց հրապոյրանհետացաւ իսկոյն: Մերթ ամենամոայլ եռանդով, այդ ժամագրութեանց կը բազմար Հելէն, լսելու համար անոր ձայնը և արբոյրութեամբ լեցուն այն պարբերութիւնները որոնք իրենց սիրային յարաբերութեանց սկզբնաւորութեան ատեն պաշտելի երաժշտութիւն մը կը ձեւացնէին, ու անով կը գինովնար մանկամարդ կիներ: Յետոյ կը վախնար նոյն այդ ժամագրութիւններէն

ու Արմանի զգուանքներէն, ուր զգայարանքները աւելի կը գործեն քան իր սիրտը:

«— Ա՛հ, Արման», համարձակած էր ըսել անոր, «աւելի իմ անձս կը սիրես քան թէ զիս»:

«— Բայց ինքզինքդ նուիրած չե՞ս ըլլար միթէ, երբ անձնատուր կ'ըլլաս ինձի...»: Այս հարցման առջեւ կանգ առած էր Հելէն: Ինչո՞ւ հարցաքննէր զայն: Միթէ չէ՞ր գիտեր թէ Արման զինքը պիտի զգուէր բառերու քաղցր քնքշանքով մը, որոնք երեւան չեն հաներ սրտին խորքը. պիտի յաջողէ՞ր լուծել մարդու մը նկարագրին այդ կենդանի ստեղծուածը, որ իր առջեւ դրուած էր այդպէս, իր դժբախտութեան կամ երջանկութեան համար: Այդ անգութ սիրտը երբեք իրեն չպիտի՞ յանձնէր իր զաղտնիքը: Համբոյրները կրնան աւելի քնքուշ ըլլալ քան զանոնք տուող անձը. քաղցր նայուածքներ քօղի մը պէս կըր նան ծածկել հոգի մը, մինչդեռ Հելէն այնքան ծարաւի էր ճշմարտութեան...: Սակայն բարոյական այդ բոլոր անձկութիւնը, որ կը կրծէր զինքը, ո՞ւրկէ ստաջ կուգար: Երեւութապէս ո՛չ մէկ զէպք պատահած էր երկուքին միջեւ, սակայն Հելէն մտովի հարցուցած էր յաջորդաբար. «Առաջին օրերուն չափ կը սիրէ՞ զիս...: Երբ և իցէ սիրած է զիս... կրնա՞յ սիրել զիս...»: Ու ամէն վայրկեան փոքր իրողութեան մը բաղխելուն պէս իր տարակոյսը կ'աւելնար: Ու միշտ կը հանդիպէր այդ տարակոյսին՝ որ կը

նուստացնէր զինքը, այդ հեղու թեան՝ որ կը ճմլէր, սրտի այն չորութեան՝ որ յուսահատութիւն կը պատճառէր իրեն: Երբ Պուրժէն քանի մը հիւրեր ունենար, Ալֆրէտ կ'ըսէր Արմանի.

«— Վաղը գիշեր մեզի մի՛ գար, շատ պիտի ձանձրանաս, որովհետեւ գաւառացի ծանօթներ հիւր պիտի ունենանք...»:

«— Երբ նեղութիւն պատճառելու ըլլամ ձեզի, ինչո՞ւ դուք իսկ կանխաւ չէք իմացներ ինծի, փոխանակ ձեր ամուսնին միջոցաւ հաղորդելու», ըսաւ Արման յաջորդ օրը, խօսքը Հելէնի ուղղելով:

«— Ինչո՞ւ նեղութիւն պատճառէք ինծի», հարցուց մանկամարդ կինը:

«— Է՛հ, ինչո՞ւ ստեմ: Պչրոտ եղած էք գաւառի մէջ. հիմա անոր համար է որ կը կարմրիք հոս...: Չէք ուզեր որ ստուգեմ ձեր մտերմութիւնը այսինչ կամ այնինչ անձին հետ: Բայց ի՞նչ կ'ելլէ ատկէ, քանի որ չէիք ձանձնար զիս...: Ինչ որ զիս կը նեղացնէ, ձեր ստելն է...»:

Ստե՛լ, միշտ ստե՛լ...: Այս բառն էր որ կը խառնուէր Արմանի խօսքերուն, —անխոնջ կերպով. Հելէն այդ բառը կը կարդար սիրահարին աչքերուն, շարժուձեւերուն, մտածումներուն մէջ: Երբ, վերջին պահուն, ստիպուած ըլլար բացակայիլ իր մէկ ժամադրութենէն, մանկամարդ կինը կը գուշակէր թէ Արման չէր հաւատար իր չքմեղանքին...: Բայց այդպիսի մարդ մը չի կրնար սիրել:

«— Ա՛հ, սիրէ՛ զիս, սիրէ զիս... կը մըրմընջէր Հելէն տենդոտ շեշտով և անոր մօտենալով, երբ անձկութեան տագնապի մը մէջ զգացած էր թէ իր սիրահարին սիրտը տաք չէր իր վրայ:

«— Բայց կը սիրեմ քեզ...», կը պատասխանէր Արման, առանց ըրձռնելու այն օրհասակներ, որու վերջին հառաչն էր այդ կոչը: Հելէն կ'ըմբռնէր թէ միեւնոյն բառը միեւնոյն նշանակութիւնը չունէր իրեն և անոր համար, ու ամբողջ ներքին ողբերգութիւնը, որուն լուսկեաց ու վշտահար հերոսուհին էր ինք, անոնք լուսարանութեամբ մը երեւան կուգար: Պատերազմական գերիի մը պէս, զոր դիակի մը կապած են իր յաղթականները, մինչ կը քնանար ան, և որ արթնցած պահուն ինքզինքը շղթայուած կը գտնէ սոսկալի ընկերոջ մը, նոյնպէս Հելէն կը տեսնէր որ դիակնացած, սառուցիկ, անշարժ, սպաննուած սրտի մը կապուած էր իր կենսունակ սիրտը, սիրոյ, երջանկութեան ու կեանքի ատակ իր սիրտը: Երբ այդ ակնբերելիրողութիւնը իր աչքին առջեւ պատկերանար, Հելէն իսկոյն կ'ընկրկէր: Ամէն ինչ որ իրական կարծած էր, այնքա՛ն ստապատիր էր, ամէն ինչ որ յորդ կարծած էր, այնքա՛ն զատարկ էր, —բայց չէր ուզեր ինքզինքին խոստովանիլ: Անուրջ կը համարէր գրեթէ անբացատրելի եզոտ այս դիտողութիւնները, որոնց միջոցաւ, չարատանջ հոգի մը ուրիշ հոգիի մը կը թափանցէ, նոյն իսկ իր ամենախորին ալքին մէջ: Հելէն կը սիրէր Արմանը և կ'ուզէր զայն սիրել: Իր բո-

վանդակ կեանքը այդ թղթախաղին կապուած էր հիմա: Չորս ամիսէ ի վեր՝ անոր սիրուհին էր: Ի՞նչ կարճատեւ եղած էին այս չորս ամիսները: Սոսկալի՛ բան է, այսքան կարճ միջոցի մը մէջ, առանց ակներեւ տոամի մը, գերագոյն յոյսի մը հասնելէն, այսինքն մարդկային ճակատագրին անիրաւութիւնները դարմանելէն յետոյ, իր անկարողութեան ամենէն դա՛ռն համոզումն ունենալ:— Հազիւ չորս ամիս եղած էր գեռ. Արման ալ երջանիկ չէր, ինք ալ: Ասիկա ցոյց չէ՞ր տար այն զառիթափը, ուր գլտորիլը կը զգար...: Անյազթելի անձկութեամբ մը կ'ընդնչմարէր ապագան: Ա՛հ, եթէ ճշմարիտ էր որ Արման չէր կրնար սիրել զինքը, ի՞նչ պիտի ըլլար ինք Հելէն: Այսօր, միայն անոր համար կ'ապրէր, այլապէս չէր կրնար ապրիլ: Ու Արման կարծես չէր նըշմարեթ այն վշտի տազնապը, որուն ենթարկուած էր սիրուհին...: Սակայն, յանցանքը իրն էր. ինչո՞ւ անոր ցոյց չտար իր ամբողջ հոգին: Այդ բանն ալ չէր կրնար ընել: Երբ և իցէ պիտի կրնա՞ր ընել...: Ու կը մրմնջէր ինքնիբեան, երբ վիշտը շատ կը նեղէր զինքը. «Ճարօրինակ էակ, ինչո՞ւ համար սիրեցի քեզ... բայց չեմ ալ կրնար զըջալ, զայն սիրելուս համար»:



Ե.

ՊԱՐԿԵՇՏ ՄԱՐԴՈՒ ՎԻՇՏԸ

Ալֆրէտ Շազէլ զգացած էր թէ խորհրդաւոր տոամ մը տեղի կ'ունենար իր ընտանեկան յարկին մէջ: Նախ տարտամօրէն զգացած էր: Ըստ բաւականի չէ դիտուած որ երեւակայնութեան մասնաւոր բնոյթը, մտքի սովորութիւններով զարգացած, կը նուաճէ զգայնակութիւնն իսկ և կը կերպարանափոխէ զայն: Ալֆրէտ համակ մաթէմաթիքական իմացականութիւն մը ունէր, շատ ճարտար՝ վերացական պատճառաբանութեանց մէջ, շատ անճարակ՝ իրականութեան տեսիլին հանդէպ: Իր կնոջ նկարագիրը ճանչցած չէր ամուսնութենէն մէկ քանի տարի յետոյ, այն օրէն ի վեր երբ սիրահարուած էր Հելէնի. Պալ Վէվրի բնակարանը տրուած այցելութեամբ մը: Բայց միայն Հելէնի հոգին չէր որ իր խորութիւններովը, իր կնճռոտութիւններովը, իր եզականութիւննովը չէր ճանչնար, այլ բովանդակ կեանքը: Իր պատկանած միջին դասա-

կարգին սկզբունքները ընդունելով, անոր գազափարններն ալ ընդգրկած էր, և ի պատիւ Յրանսայի գաւառական միջակորեար գասակարգին, պէտք է ըսել որ բարձրը հոն շատ մաքուր են բաղդատարար: Այրերը իրենց երիտաւարգութեան մէջ կը վայելեն շատ ստորին հաճոյքներ: Բայց այն ամուսնացած կիները, որոնք խօսեցնել կուտան իրենց վրայ, իսկոյն մատով կը ցուցուին, այնպէս որ անոնց թիւը շատ հազուագիւտ է: Ալֆրէտ, այս մասին հաւատարիմ մնացած էր իր ընտանեկան տպաւորութիւններուն, — տպաւորութիւններ՝ զոր ոչ մէկ փորձառութիւն եկած էր սրբագրել, որովհետեւ շատ ողջախոս էրիկ մարդիկ կան, ինչպէս նաև շատ պարկեշտ կիներ. ո՛չ ոք անոնց կ'ընէ այնպիսի գաղտնասացութիւններ, որոնք կը լուսարանեն կեանքի ազտոտ խորքը, զգայական շոայլարանութեան տակ ծածկուած գոեհկութիւնը, յաւակնութեանց կեղծիքին ներքեւ պարտկուած նսասիրութիւնը: Կասկածիլ թէ Հելէն սիրահար մը ռենէր, Ալֆրէտի համար կը նշանակէր կասկածիլ իր կնոջ գոզ կամ կեղծարար ըլլալուն վրայ. աւելի զօրաւոր պատճառով մը՝ մտքէն չէր անցներ թէ Արման տը Բէրն, իր մանկութեան ընկերը, Հելէնի սիրահարն ըլլար: Արմանի նկատմամբ կը տածէր բարեկամական զօրաւոր զգացում մը, հիացումով խառնուած: Երբ վարժարանին միեւնոյն նստարանին վրայ կ'ուսանէին, Ալֆրէտ իր ընկերը կը զիտէր և անոր վայելուչ կերպարանքը, գեղեցկութիւնը, միտ-

քը, ընկերային գերակշռութեան երանգը հիացում կը պատճառէին իրեն, տեսակ մը թանձրապաշտութեամբ: Ինք, Ալֆրէտ, այնքան համեստ, աշխատասէր ու ժողովուրդին մօտիկ, իրր տարբեր տեսակէ հակ մը նկատած էր իր ըարեկամը, և երբ այս կարգի տարբերութիւն մը առաջ չի բերեր ո՛չ ատելութիւն, ո՛չ նախանձ, այն ատեն գրեթէ կոյր պսշտանք մը առաջ կուգայ: Երբ Բէրն գրեթէ մտերմներ չէր ըրած Արման տը Բէրնի մասին, որովհետեւ վարժուած էր զայն նկատելու այնպէս ինչպէս որ էր, նոյն իսկ ինքզինքին չէր հարցներ թէ ան ի՛նչ բարեկամութեամբ կը փոխանակէր իրը: Իրարմէ բաժնուելէն յետոյ, երիտասարդ պատոնը հազիւ երկու երեսնոց նամակ մը ձափրտելով կը պատասխանէր իր նախկին ընկերոջ անվերջանալի նամակներուն, ու այս վերջինն ալ կ'ըսէր մտովի. «Արման շատ կը սիրէ զիս, բայց կը ծուլանայ գրելու...»: Ետ քնական է ասիկա: Այնքան հաճոյակատար է, Ամէն կողմ կը փնտռուի...»: Այս էր ամբողջ գանգատը պատուական սրտի մը, որ ամենափոքր համակրութեամբ մը կը խաբուէր: Ամէն անգամ որ Բարիզ այցելէր, միեւնոյն ընդունելութիւնը կը գտնէր Արմանի մօտ. ձեռքի սեղմում մը, ճաշի, ընթրիքի և թատրոնի հրաւեր: Ընկերակցութեան մը այս նշանները, միանգամայն անտարբեր ու սիրալիր, հաւատարիմ սիրոյ մը պայտոյցները կը թուէին իրեն: Պէտք եղածէն աւելի ուսումնասիրած չըլլալով Արմանը և ամուսնանալէն ետքն ալ իր կիներ, ան չէր կրնար չափել խորութիւնը այն անգունդին, որ տարուէ

տարի կը բացուէր իր և իր դասընկերին միջեւ: Չէր կրնար հասկնալ Արմանի արձատական անտարբերութեան սա ակներեւ նշանները. բացարձակ լուսթիւն իր անձին իսկ վրայ. խոհուն նայուածքներ՝ իրենց խօսուընտուքներու միջոցին: Մինչ, օրինակի համար, Ալֆրէտ մանրամասնօրէն կը պատմէր Օր. Վէլլրի մասին ունեցած զգացման սկզբնաւորութիւնը, անմեղ ընտանութիւնները գողունի դարպասին, իր յոյսերը, Արման սիկառ մը կը ծխէր և կը խորհէր իր կեանքին խառնուած տարփանքներուն վրայ, վայելչութեան ու ապականութեան բոլոր հետապնդումներուն մէջտեղ, որոնք Բարիզի մէջ, հաճոյքի կինը կը դարձնեն այնքան կնճռոտ բան մը, ծայրագոյն կէտ մը հեշտանքը նրբացնելու արուեստին մէջ: Իր աչքին առջեւ կը բերէր Հելէնի ազլիկնութիւնը, իր բարեկամէն սիրուած, իբր ձախաւեր և քիչ տենչալի էակ մը, որ կարմիր այտեր ունէր, տձեւ շրջազգեստներ կը կրէր, սպասուհիի ձեռքեր ունէր և ճեմակ գուլպայ կը հագնէր: Նման բոլոր այն մարդոց որոնց մէջ գոյութիւն չունի ցայտուն ու ճոխ զգայականութիւն մը, արտաքին փոքր իրողութեանց մէջ կը գտնէր յափրանքի պատրուակներ, ու կ'արհամարհէր Շագէլը, իրեն պէս յափրացած չըլլալուն համար: Սյս արհամարհանքը այնքան զսպուած էր որ թոյլ չէր տար իրեն՝ լրջօրէն նկատի առնելու այդ լաւ աշակերտին բովանդակ կեանքը, ընկերային գերազանցութեան այդ մրցանակը, ինչպէս կը կոչէր զայն իր մտքին մէջ: Հելէնի վայելչութեան առ-

թած հիացումը ըսել տուած էր Արմանի մտովի. «Ասանկ տխմարներ բախտ կ'ունենան Հելէնի պէս կիներ երեւան հանելու...»: Ալֆրէտ սարսուռացած իր էր նախընտրած ընկերոջ կարծիքը լսելով իր կնոջ վրայ, միեւնոյն ատեն գոհ մնացած էր, տեսնելով որ Հելէն հաճոյ կը թուէր անոր: Արմանի յաճախակի այցելութիւնները, Բարիզ հաստատուած ատեննին, մեծ ուրախութիւն պատճառած էին Ալֆրէտի: Այլ աւելի կը սիրէր իր բարեկամը, որովհետեւ ան կը գնահատէր Հելէնը, ու ա'լ աւելի կը սիրէր կինը, որովհետեւ այս վերջինը կը գնահատէր իր բարեկամը: Ալֆրէտ միամտօրէն կ'ըսէր կնոջը. «Լաւ գիտէի թէ Արման հաճոյ պիտի թուէր քեզի: Իր սկեպտիկ ձեւերովը այնքան քնքուշ է...»: Ու կը պատմէր թէ իրենց առաջին երիտասարդութեան ատեն, հայր Շագէլ տասը հազար ֆրանքի պէտք ունեցած էր, իր մէկ եղբորը պարտքը վճարելու համար. Արման իսկոյն փոխ տուած էր այդ գումարը: Առաջին ամիսներուն մէջ Հելէն մտիկ կ'ընէր այս ներբողները, աչքերը շողշողուն, հոգին երջանիկ, ու ա'լ աւելի պատճառներ կը գտնէր՝ Արմանը սիրելու համար: Սյս վերջինին սիրուհին ըլլալէն ի վեր, այդ միեւնոյն ներբողները կը մթագնէին զէմքը, իբր թէ իր սէրը ճմլէին: Ա.ուսնին ցոյց տուած վատանութիւնը միթէ չէ՞ր նուաստացներ սիրահարը: Եթէ երբեք Ալֆրէտի զգայականութիւնը այս և ուրիշ նշաններու միջոցաւ կը կոահէր իր կնոջ նկարագրին մէջ առաջ եկած կերպարանափոխութիւնը, սակայն կարող չէր գուշակելու ա-

նոր թաքուն պատճառը: Արդարեւ, այդ շատ փափուկ զգայականութիւնն էր որ իրեն թոյլ չէր տար հետեւ ողականօրէն խորհիլ գէշ բնազդներու, վատ արարքներու, դաւերու վրայ: Ամէն կասկած կ'ենթադրէ սրտի խստութիւն: Չարիքը ընդունուն պէս՝ կը չարչարուէր Շաղէլ: որով կը ջանար չխորհիլ անոր վրայ:

Սակայն ի՞նչ ունէր Հելէն: Որովհետեւ առաջուան պէս չէր: Նախ Ալֆրէտ լրջօրէն հիւսնադ կարծած էր զայն, բժիշկին տրուած այցելութենէն յետոյ, որուն արդիւնքը Հելէնի կանխատեսածին պէս եղած էր: Արման իր կնոջ ընկերացած ու նշանաւոր բժիշկին սրահին մէջ սպասած էր: Արմանի բարեկամն էր այդ բժիշկը: Յետոյ, տուն դարձին, Ալֆրէտ ամօթխածութիւնը ունեցած էր ու է մանրամասնութիւն չհարցնելու Հելէնի: Ալֆրէտ այն անձերէն էր, որոնք պաշտանքով մը կը շրջապատեն կին էակը, և որոնց համար սեռային բաները անմատչելի դաղտնիքի մը մէջ սուզուած են, որովհետեւ ամբողջ մերկութիւն մը դիտած չեն անոնք: Ուզողը թող իրարու հետ հաշտեցնէ փափկանկատութեան մասին կիներու ունեցած պահանջումը և այն արհամարհանքը զոր կիներուն մեծ մասը կը զգան այդ կարգի այրերուն նկատմամբ, մինչ ամենէն անբիծները տկար կողմ մը ունին ստահակ մարդուն հանդէպ, այն մարդուն՝ որ ամէն ինչ տեսած ու ամէն ինչ ըրած է—ամէն ինչ: Բան մը չեն գիտեր, սակայն կ'երազեն...: Թէեւ Հելէնի շատ սիրահարուած, բառին ֆիզիքական առումովը, Ալֆրէտ տեսակ

մը հաճոյք համարած էր այնքան փափուկ առողջութեան մը զոհելու այն հաճոյքները, որոնց բնաւ մասնակից չէր եղած Հելէն, բայց բազդատութեան կէտեր չունենալուն, այլ եւս չէր երազեր: Այ՛, այդ հրաժարումը հաճոյքէ, քաղցր և սակայն անօգուտ կը թուէր իրեն, քանի որ Հելէնի գէմքը կը մոայլէր ամէն օր, և ինք կը տառապէր ակներբօրէն: Երբ Ալֆրէտ կը տեսնէր անոր խորասուզումը անվերջ լուծեանց մէջ, երբ կը ստուգէր Հելէնի այտերուն նրբացումը և գալիութիւնը, զոր այնքան լեցուն և վարդագոյն ճանչցած էր, անբացատրելի կարեկցութիւն մը կ'ունենար: Յետոյ կը հարցնէր մտովի. «Ի՞նչ ունի: Արդեօք ծանր վտանգ մը կը սպառնայ իր կեանքին, ու կը վախնայ ինձի յայտնելու, մտատանջ չընելու համար զիս...»: Այս խորհրդածութեանց արդիւնքը սա եղաւ որ միամտօրէն բժիշկին գիտում ըրաւ վրաստանութեամբ, իր կասկածէն թելադրուած: Հելէն քանիցս պարտք համարած էր իր ամուսնին յայտնելու բժիշկին տուած նոր այցելութիւնները, մերձեցման նոր փորձերէ խուսափելու համար: «Է՛հ, ուրեմն» ըսաւ Շաղէլ մտովի, «բժիշկին պիտի երթամ», ու ձմեռնավերջի յետ միջօրէ մը, այս անգամ մինակ, սպասման սրահին մէջ կը գտնուէր, որ հնութեանց թանգարանի պէս կահաւորուած էր, արդիական բնակարաններու յատուկ զեղորներու շոայլութեամբ: Պատուանդուոները կը բացուէին բնակարանին պարտէզին վրայ, և որուն գետնայարկը կը բնակէր Տօքթ. Լուվէ:

Այս վերջինը կը պատկանէր գիտուններու, աշխարհիկ մարդոց այն սերունդին, որոնք առտուն հիւանդանոց կ'երթան, կէս օրէն յետոյ հիւանդ կ'ընդունին և անգործ մարդոց պէս միջոց ալ կը գտնեն սրամտութիւն ընելու սալօնի մը մէջ, գիշերուան ժամը տասնին: Նոյնպէս խելացութիւնը կ'ունենան իրենց սպասման սալօնը զարգարելու գեղօրներով, որպէս զի իրենց հիւանդ գեղունիները կարենան գտնել քիչ մը այն ամէն առարկաները, զոր ձգած են իրենց տան մէջ, ու իրերու երեւոյթ մը նման անոր՝ որուն վարժուած են: Ալֆրէտ ակամայ անհանգիստ կը զգար ինքզինքը՝ այդ ընդարձակ սենեակին մէջ, որ իր օթոցներով, իր սրմատախտակներով ու նկարներով, աւելի կը պատշաճէր մեծ ազնուականի մը ընդունելութեան սրահը ըլլալու քան թէ մարդկային տառապանքին յատկացուած սպասման վայրի մը: Սփոփանքի տպաւորութիւն մը ունեցաւ, երբ բժիշկին աչխատութեան սենեակը մտաւ, ուր զիրքեր միայն կը գտնուէին. թէ՛ ճարպիկ բեմադրիչ և թէ՛ լաւ ախտածանաչ եղող Տօքթ. Լուվէի ցուցադրած մէկ ճարտար հակադրութիւնն էր ատ: Երիտասարդ էր տակաւին, շատ խալտեաչ, այնպիսի զէմքով մը որ քիչ մը կը յիշեցնէր վալուաներու աւանդական տիպարը, ու խիստ թափանցող սեւ աչքեր ունէր: Փոքրակազմ էր ու տոգոյն. մատը քունքին վրայ կը դնէր, և այդ սովորական շարժումներով էր որ իյայտ կուգար Նիթթիսի կողմէ նկարուած գեղեցիկ ջրանկարին մէջ՝ իր աշխատութեան սենեակէն կախուած. այդ

պահուն բժիշկը կ'ըլլար եզական խառնուրդ մը ծայրայեղ նրբութեան ու ինքնամատոյց կեցուածքի մը, ինչ որ տպաւորութիւն կը գործէր կիներուն վրայ:

«— Ինչպէս է Տիկին Շազել», հարցուց բժիշկը, այն քաղաքավար ու համարձակ շեշտով, զոր կը ձեւացնէր միշտ:

«— Բայց ճիշդ իր առողջական վիճակին վրայ ձեր կարծիքը առնելու եկած եմ», պատասխանեց Ալֆրէտ.

«— Է՛հ, ինչո՞ւ համար ինքը չեկաւ», հարցուց բժիշկը:

«— Նոյն իսկ չի գիտեր հոս գալ», յարեց ամուսինը. «շատ մտատանջ կ'ընէ զիս: Գիտէք թէ հալումայ վիճակ մը ունի... վերջերս քանի մը անգամ տեսաք զայն...»:

Տօքթ. Լուվէ մտիկ կ'ընէր, իր կենդանագրին մէջ նկարուած դիրքով, արտեւանունքները կէս մը գոցած: Թէեւ կատարելապէս ինքզինքին տէր իրր մարդ մը որ վարժուած է քաղմաթիւ անձերու ամենօրեայ զաղտնասացութիւնները մտիկ ընելու և վտանգին առջեւ չը կեղծելու: Բժիշկը չկրցաւ իր թարթիչներուն շարժումը զսպել, Շազելի պարբերութիւնը լսելով: Որքա՞ն ալ արագ ըլլար այն շարժումը և անոր ընկերացող նայուածքը, Ալֆրէտի աչքերէն չխուսափեցան, որուն բոլոր կարողութիւնները այդ պահուն կեդրոնացած էին բժիշկին զէմքին վրայ: Ինչո՞ւ այդ նայուածքը փոքր աարսուս մը պատճառեց իրեն, և փորձութիւն մը՝ հարցնելու. «Ե՛րբ տեսաք կինս...»: Բայց

անհնարին հարցում մըն էր ատ: Մնաց որ՝ բը-
ժիշկը կը հարցնէր արդէն. «Երբ Տիկին Շաղէր
վերջին անգամ ինչ խորհուրդ առնելու պատիւը
բրաւ». և այս խօսքը ամէն բան կը յայտնէր
կամ ոչինչ կը յայտնէր, «ինծի այնպէս թուեցաւ
որ ջղային դրութիւնը խանգարուած էր...»:
շարունակեց Տօքթ. Լուվէ: Ու սկսաւ երկարօ-
րէն պարզել կիներու կազմուածքին փափկու-
թիւնը, առաջ բերելով այն հակադրութիւնը որ
կը գտնուէր Բարիզի կեանքին և Հելէնի վար-
ժուած գաւառի կեանքին միջեւ: Որքան ալ
նուազ դիտող ըլլալ Ալֆրէտ, ճշգրտօրէն տրա-
մարանելու իր սովորութիւնը կը բանադատէր
զինքը՝ հասկնալով թէ բժիշկին այդ ճառը տար-
տամ էր. ուստի անխորհրդաբար հարցուց.

«— Ամուսնին ընելիք ու է դիտողութիւն
չունի՞ք»:

«— Ոչինչ», պատասխանեց Լուվէ, կէտ
ժպիտով մը, «եթէ ոչ փացնել մեր սիրելի հի-
ւանդը և կարելի եղածին չափ քիչ բարկացնել
զայն...»:

Ալֆրէտի սիրտը սեղմուեցաւ իր կուրծքին
մէջ. մինչ նմանազգեստով ծառան, որ նախա-
սենեակին սպասարկութիւնը կ'ընէր օրուան նո-
րելու կ'բժիշկին մօտ, կ'օգնէր իրեն՝ վերարկուն
հագնելու, Ալֆրէտ սա գաղափարը ունեցած էր.
«Հելէն սուտ խօսեցաւ ինծի. բժիշկը չէ որ իրեն
յանձնարարած է ինչ բաժնուած ապրիլ... կը
խորչի ինչ... բայց ի՞նչ ըրած եմ իրեն...»:
Ի՞նչ ըրած էր: Ո՞ր մելամաղձութիւն մը ունե-
ցաւ Տօքթ. Լուվէի տուած այցելութենէն յե-

տոյ, բայց բան մը չյայտնեց իր կնոջ: Ինչո՞ւ
նեղութիւն մըն ալ աւելցնէր անոնց վրայ՝ զոր
կը զգար Հելէն: Որովհետեւ կը տեսնէր թէ իր
կինը կը տառապէր, բայց ինչո՞ւ համար: Միա-
մտօրէն կ'ուսումնասիրէր ինքզինքը, Հելէնի
հանդէպ ունեցած թերացումները գտնելու համար:
Ան իսկապէս կը զգար իր կնոջ նկարագրին համակ
անձանօթ էութիւնը, և ահա այս բանն էր որ
կ'անաբեկէր զինքը: Ամենէն անգութ տխրու-
թիւններէն մէկն է աս, որուն կրնայ ենթար-
կուիլ սիրահար ամուսին մը: Երբ Հելէնի քով
գտնուէր Ալֆրէտ, գլուխ գլխի, օթոցին դար-
դերը կը քաշէր, կնոջը կը նայէր և մտովի կը
հարցնէր թէ ի՞նչ բանի վրայ կը խորհէր ան...
Ի՞նչ բանի վրայ: Իր ուսեալ մարդու ամբողջ
գերակշռութիւնը բանի մը չէր ծառայեր այդ
լուսկեաց էակին առջեւ, որուն ներկայութիւնն
իսկ զինքը կը վրդովէր այնքան անստոյգ կեր-
պով: Հելէնի անձին նկատմամբ զգացած տեն-
չանքին գոհացման մասին չէր կրնար պահան-
ջումներ ընել իբր իրաւունք մը, և այդ տեն-
չանքն էր որ զինքը կ'անդամալուծէր տեսակ
մը ջղագրգիռ տառապանքով, որ միացած՝ բնա-
կան երկչոտութեան մը և Հելէնի յարածուն դալ-
կութեան առթած մտատանջութեան, ճշմարիտ
տանջանքի մը կը յանգէր: Ու երբ Արման տուն
կուգար այս լուսկեանց միջոցին, Ալֆրէտ կը
մղուէր բարեկամին համարձակ կերպարանքը
բազդատելու իր նեղուելուն հետ. մանաւանդ
բազդատութեան կը դնէր Հելէնի հետ խօսելու
համար իր ունեցած դժուարութիւնը, և այն

լեզուանիութիւնը, զոր Արման կ'ունենար, երբ իրենց այցելէր: Հելէն եւս նոյն բազմատու-
թիւնը կ'ընէր Արմանի ներկայութեան, որովհե-
տեւ իսկոյն կը շահագրգռուէր անոր խօսքերով:
Այս այցելութիւնները անհանգստութիւն կը
պատճառէին Շաղէի. տարտամ տպաւորութիւն
մը կը զգար թէ Արման աւելորդ էր իր տան
մէջ: Քանիցս գիտած էր թէ երբ ինքն էր որ
կը խզէր Արմանի և իր կնոջ միջեւ տեղի ունե-
ցած գլուխ գլխի խօսակցութիւնը, անմիջապէս
լուծութիւն կը տիրէր: Հելէնի աչքերուն արձա-
կած շողին յանկարծ մեղմացումէն կը հասկնար
այդ բանը: Այն ատեն, իր սրտնեղութիւնը
յայտնի չընելու համար, կարգ մը վերացական
նիւթերու վրայ կը ճառէր: Ալֆրէտ կը տեսնէր
որ իր նախկին դասընկերը իր կնոջ բարեկամը
եղած էր այնքան որքան ինք չէր. կր տառա-
պէր ատոր համար, միեւնոյն ատեն ինքզինքը
մեղադրելով տառապելուն համար, ու ինքզինքը
մեղադրելով հանդերձ, կը խորհէր այդ բանին
վրայ: Այսպէս, սովորութիւն ըրած էր միշտ
իրարու միացնել իր բարեկամին գազափարը և
իր կնոջ գազափարը: Երբ երկու կենսունակ
էակներու պատկերը միաժամանակ մեր աչքին առ-
ջեւ կը բերենք, իսկոյն կ'երեւակայնենք թէ ա-
նոնք իրարու վրայ կ'ազդեն. ու Ալֆրէտ, հա-
կառակ իր կամքին, կը սկսէր խորհիլ այն առնչ-
ութեանց վրայ, որոնք իրարու կը միացնէին
Արմանը ու Հելէնը: Իր կնոջ տառապանքին
պատճառը հասկնալու համար, Ալֆրէտ յապաւումի
գրութեամբ, բնազդաբար կ'ուսումնասիրէր այն

տուեալները, զոր ունէր իր կնոջ վրայ, իբր թէ
լուծելիքը չափագիտական խնդիր մը ըլլար.
ամէն անգամ որ կը ծանրանար այս գաղտնիքին
վրայ, միշտ կը յանգէր մտածումի մը՝ զոր կը
վանէր, հակառակ նորէն երեւան գալուն: Ուրիշ
պահերու մէջ մտովի կը հարցնէր թէ Հելէն իր
վշտին շարժառիթը չէ՞ր յայտնած Արման տը
Քէրնի: Հարցաքննելու կ'ըլլար իր բարեկամը,
բայց չէր հարցաքննել: «Անփափկանկատ բան
պիտի ըլլայ», կը խորհէր. «եթէ Հելէն ինձի չի
յայտնել, հարկաւ պատճառներ ունի ատոր հա-
մար»: Օր մը, սակայն, այնքան դունատ, այն-
քան ընկճուած տեսած էր Հելէնը որ արիւ-
թիւնը ունեցած էր ըսելու անոր.

«— Դուն կը տառապիս. Հելէն: Ինչ լաւա-
գոյն բարեկամ մը պիտի գտնես միթէ, յայտնե-
լու համար վիշտերդ, ինչ որ ալ ըլլան անոնք»:

«— Բայց վիշտ չունիմ», պատասխանած էր
Հելէն, ու նորէն կը ստէր: Այն ատեն ինչո՞ւ իր
աչքերը տամուկ էին, իբրեւ նշան՝ զսպուած
արցունքներու: Ա՛հ, որովհետեւ իր ամուսնին
խանդաղատալից քաղցրութիւնը տանջանք մըն
էր իր զգացած տանջանքին մէջ, նոյն իսկ եթէ
հակադրութիւն մը ձեւացնէր ուրիշ մարդու մը
անզգայութիւններուն հետ, այն մարդուն՝ որուն
յիշատակը սրտին մէջ կ'արթննար այդ պահուն:
Ինչո՞ւ միեւնոյն յիշատակը լ'ունենար նաեւ
Ալֆրէտ, ճիշդ այդ միջոցին: Միայն թէ Հելէն
իր մտքին առջեւ կը պահէր այդ յիշատակը,
մինչ Ալֆրէտ միշտ կը վանէր զայն: Ալֆրէտ
կ'ըսէր մտովի. «Հելէն պարկեշտ կին մըն է,

Արման պարկեշտ մարդ մըն է: Ի՞նչ իրաւունքով անոնց վրայ կասկածելու նախատինքը պիտի ընեմ...: Արման կը շահագրգռուի Հելէնով... ես այնպէս չփափագեցա՞յ միթէ: Հելէն անոր յարած է... Ինչո՞ւ համար չըլլայ: Պարկեշտ բարեկամութիւն չի՞ կրնար գոյութիւն ունենալ էրիկ մարդու մը և կնոջ մը միջեւ...»:

Ասոնք էին այն սովորական պատճառաբանութիւնները, որով Ալֆրէտ կը ջանար խեղդել կասկածին նորածին իծը: Բայց այդ պատճառաբանութեանց մէջ որքա՞ն իյնար, այնքան աւելի կը մեծնար իր կասկածը, որովհետեւ իր կասկածին վրայ տրամաբանելով՝ ա՛լ աւելի կը խորհէր անոր վրայ: Ուստի ա՛լ աւելի շօշափելի կը դարձնէր զայն իր մտքին: Այս գաղափարներուն հետ կը պայքարէր, երբ փետրուարի յետ միջօրէ մը, հետիոտն կը դառնար Օրլէանի կայարանէն, ուր սպասարկութեան գործի մը համար գացած էր: Օդը գեղեցիկ էր. Բարիզի վրայ կը ծփար ձմրան գաղջ օրերու տոգոյն ու թարմ կայուտակը: Ալֆրէտ Բուսարանական պարտէզը մտաւ, քիչ մը պտտելու համար: Պարտէզին մեծ նրբուղիներէն մէկուն դարձած տեղը, տեքեւազուրկ ծառերուն տակ նշմարած էր կին մը, որ Հելէնի կերպարանքը ունէր և այր մը, որ Արմանի կը նմանէր. դանդաղաքայլ կը յառաջանային երկուքն ալ, խօսակցութեան մը մէջ խորասուզուած...: Այո՛, նոյն ինքն Հելէնը, նոյն ինքն Արմանն էր...: Այնքան լաւ կը ճանչնար կնոջ համարձակ քալուածքը և միւսին քալուած-

քը, քիչ մը կթոտ, որ այնքան պտոյտներ կը միշեցնէր իրեն, քօլէժի մը բակին մէջ, ոչ շատ հեռու իր գտնուած հրապարակէն: Բայց ինչո՞ւ սուր տառապանք մը կը զգար անոնց հանդիպած պահուն: Ի՞նչ կար աւելի բնական քան Հելէնի աւ Արմանի միասին կատարած պտոյտը. կա՞ր միթէ աւելի բնական ու աւելի անմեղ բան մը: Քէշ բան մը ընել ուզողները հանրային պարտէզ մը կուգա՞ն միթէ: Նոյն իսկ իրարու թեւ մտած չէին...: Այո՛...: Բայց ինչո՞ւ Հելէն ճաշի ատեն չէր ըսած թէ Արմանի հետ պտոյտ պիտի ընէր: Միթէ չէ՞ր գիտեր թէ շատ պարզ բան մը պիտի նկատուէր իր կողմէ: Ինչո՞ւ, իր մտադրութիւնները կը ծածկէր: «Անոնց քով պիտի երթամ, տեսնելու համար թէ պիտի այլայլի՞ Հելէն», խորհեցաւ Ալֆրէտ: «Բայց ո՛չ, զանոնք հետապնդող մարդու մը երեւոյթը պիտի ունենամ...: Թերեւս դիպուածով հանդիպած են իրարու... Ի՞նչպէս կ'ըլլայ, եթէ անոնց հետէն երթամ...»: Զանոնք լրտեսելու գաղափարը թունդ հանեց սիրտը...: Անոնք միշտ իր առջեւէն կը քալէին այն ընդարձակ նրբուղիին մէջ, որ կ'երկարի դէպի վայրենի եզերու ցանկապատը ու արջերու փոսերը: Հսկայ ծառեր կը քարձրանային իրենց մերկ ոստերով, որոնց սեւութիւնը տիրօրէն կ'անջատուէր կապոյտ երկինքին վրայ: Շագէլ զգալով որ իր սրունքները կը դողողջէին, նստարանի մը վրայ նետեց ինքզինքը: Ինքնիրեն կ'ըսէր թէ այդ հանդիպումը ամենաբնական բան մը նկատելու էր, և այս պարագային, տղայամտութիւն պիտի ըլլար

չմտեանալ իր կնոջ և բարեկամին, — և կամ թէ...: Ճիշդ այս երկրորդ ենթադրութիւնն էր որ յանկարծական խուժում ընելով մտքին մէջ, կ'անգամալուծէր զայն: «Այս ամէնը պիտի լուսաբանուի տուն զարձին...», կ'ըսէր Ալֆրէտօ Քանի մը վայրկեաններ սահեցան այս անձկութեան ու վարանքին մէջ: Զոյգը անհետացաւ բլրակին կողմը, որ դէպի ծառաբաւ իզը կր տանի: Շագէլ գրեթէ երջանիկ զգաց ինքզինքը, անոնց անհետացումէն յետոյ: Պատրուակ մըն էր, անմիջապէս չգործելու համար: Ուստի Ալֆրէտ պարտէզին հանդիպակաց դուռնէն դուրս ելաւ, ինքնիրեն ըսելով թէ ամենէն ստոյգ միջոցը ատ էր, ի՞նչ ընելիքը գիտնալու համար, որպէս զի արգարացնէ իր կամքի անկարողութիւնը, որուն զոհն էր: Եթէ Հելէն իրիկուան խօսք բանսր իր կատարած պտոյտին վրայ, ուրիմն այդ պտոյտը անմեղ հանգամանք մը ունէր, ինչպէս որ կը հաւատար: Եթէ ոչ...: Բայց ի՞նչ գաղափարներ կը պտուտքէին գլխուն մէջ:

Տնցումը այնքան զօրաւոր եղած էր որ փոխանակ տուն դառնալու, քաղաքին մէջ պտտելով անցուց յետ միջօրէին մէկ մասը: Հիմա իր կինը նորէն տեսնելու վայրկեանին, թէ՛ մերձեցման կը բաղձար և թէ կը զարհուրէր անկէ: Քիչ մնաց որ ետ դառնար և Բուսարանական պարտէզը մտնէր նորէն...: Բայց շատ ուշ էր: Անի վրայ երթեւեկող նաւերէն մէկուն կամըրջակը ելաւ և հոն միջակորեար դասակարգին պատկանող մարդոց խառնուած, կը զիտէր ջուրին փչումը կամըջակամարներուն զէմ և քա-

րափներուն վրայ, որոնց շինուածքը կը քննէր մեքենաբար. նայուածքով կը հետեւէր այն մեծ տափանաւերուն, որոնք իրենց կեդրոնը ունին մաքուր և ներկուած տնակ մը: Օղբ կ'աւարուէր, ինչ որ Օթէոյի մէջ միայն նշմարեց: Անցուդիին տակ ցամաք ելաւ, աղմկալից տօնավաճառի մը մէջ, ուր ամէն կէս օրէ յետոյ կը հաւաքուի ազիճներու և կաւատներու տարօրինակ խումբ մը: Հետիտան կ'երթար, կամուրջին անվերջ եզերքէն յառաջանալով: Իր անձկութիւնը այնքան զօրաւոր էր որ բնաւ չէր յիշեր թէ այդպիսի բան մը զգացած ըլլար...: Միրտը կը աստապեց էր զինքը, ձախակողմի ստինքին տակ, այնպէս որ չնշատութիւնը դադրելու պէս կ'ըլլար: Քիչերը վրայ կը հասնէր, ձմրան զիշերը, որուն զալուստը այնքան տխուր է: Այդ պահուն, լոյսին հոգեւորքը անագորոյն կերպով կը նմանի մտածումի օրհասականին: Վերջապէս կը գտնուէր իր փողոցին, իր տան բակին մէջ, իր զրան առջեւ: Զարցուց թէ իր կինը տունն էր: Ուղղակի Հելէնի սենեակը ելաւ, և անոր դուռը բաղխեց մեղմով: Հելէնի յատակ ձայնը ըսաւ. «Մտէ՛ք»: Իր առջեւ կը գտնուէր մանկամարդ կինը, անոր ոտքերը դիտեց ակամայ: Իր պտոյտի հօշիկներով էր տակաւին, վրան փոշիի թեթեւ խառով մը ծածկուած, որ կը յայտնէ թէ կին մը քալած է: Ա՛ն, որքան կ'ուզէր հարցափորձել Հելէնը, Բայց բնազդով կ'ըմբռնէր բոլոր անզօր նախանձութեանց պատճառը. ինչ հարկ վիճարանիլ անոր հետ՝ որուն վրայ կը կասկածիք, մանաւանդ որ այդ վիճարանութիւնը կը

զառնայ այդ կասկածին չուրջն իսկ: Ան չպիտի փարատէ ձեր կասկածը, ոչ պատասխանելով, քանի որ անոր վրայ հաւատք չունիք:

«— Ո՛ւրկէ կուգաս ուչ ատեն», հարցուց Հելէն հանդարտօրէն.— Ո՛չ, ստելու կարող էակ մը երբեք չէ ունեցած այդ գեղեցիկ աչքերը և այդ աղուոր ժպիտը...»

«— Գուշակէ՛...», յարեց Ալֆրէտ աւելի հանդարտօրէն: Անտարակոյս, Հելէն պիտի պատմէր իր պտոյտը, և որովհետեւ կը լռէր. ինք ըսաւ. «Օթէօյէն... քալեցի, որովհետեւ ինքզինքս լաւ չէի զգար... իսկ դո՛ւն», հարցուց ահաւելի անձկութեամբ մը:

«— Գնումներ կատարեցի...», պատասխանեց Հելէն: Ա՛հ, ինչո՞ւ քաջութիւն չունեցաւ կնոջը ըսելու թէ կը ստէր: Երբէն նստաւ, սուր սլաքը իր սրտին մէջ աւելի խոր մխուած: Հելէն լուռ մնաց ու իր գիրքը ձեռք առաւ նորէն:

«— Ահաւելի վէպ մըն է զոր Պ. տը Քէրն փոխ տուաւ ինձի», ըսաւ Հելէն...: «Կնոջ մը պատմութիւնն է որ իր սիրահարը կը խաբէ, սիրելով հանդերձ զայն: Արդի մատենագիրները իրենք ալ չեն գիտեր թէ ի՛նչ նիւթ ստեղծեն...»:

Հելէնի աչքերը կը շողային այս խօսքերը արտասանած պահուն: «Սիրահար» բառը այնպիսի շեշտով մը արտասանած էր որ նեղութիւն պատճառեց Ալֆրէտի: Կարծես թէ այդ երկու վանկերուն մէջ զրած էր խորհրդաւոր խորութիւն մը: Այդ պահուն, սիրայօժար պիտի թափէր իր արիւնը, որպէս զի Հելէն խօսէր իր պը-

տոյտին վրայ: Մնաց որ, Հելէն ու է կարեւորութիւն չէր տար իր պատասխանին: Բայց ո՛չ այդ պահուն, ո՛չ ճաշի ատեն և ոչ ալ այնուհետեւ բան մը չըսաւ այդ մասին: Ժամը 10ին, Արման եկաւ սեւ զգեստով. երեկոյթի պիտի երթար. Հելէն սա խօսքերով ընդունեց զայն. «Երէկուրն է ի վեր ի՛նչպէս էք...»: Ա՛հ, ստախօս կին, ստախօս կին...: Ալֆրէտ նստած էր սեղանի մը անկիւնը, կարգ մը թուղթեր քննելու պատրուակով բայց մերթ ընդ մերթ կը դիտէր խօսակցութիւնը այդ երկու անձերուն, զոր ամենէն աւելի կը սիրէր աշխարհի վրայ: Կարելի՞ բան էր որ ոճրապարտ գաղտնիք մը միացուցած ըլլար զանոնք, ի հեճուկս խարուած մարդուն: Այդ Արմանը որուն խաղալը տեսած էր քալէժականի տարագով, — եթէ եղբայրը ըլլար, այնքան չպիտի սիրէր զայն...: Ի՛նչ ազնուութիւն այդ ճակտին վրայ: Ի՛նչ շնորհ իր շարժուձեւերուն մէջ...: Ու այդ մարդը ապիրատ մը պիտի ըլլար, որովհետեւ իրեն պէս բարեկամ մը խաբելը ապիրատութիւն պիտի ըլլար...: Հապա՛ Հելէն, իր շքադրամի նմանող կիսադէմքովը, որքա՛ն ամօթխած, խորխտ ու վերապահ կերպարանք մը ունէր: Ո՛չ, ինքը, Ալֆրէտ խենթ դարձած էր: Պտոյտ մը պարտէզի մը մէջ, ի՛նչ կար աւելի անմեղ: Թերեւս — որովհետեւ Արման գիտէր թէ Հելէն և Արման բարեսիրտ էին — երկուքն ալ աղքատներու այցելած էին միասին: Բայց ինչո՞ւ այս լուրսիւնը: Ինչո՞ւ

այս ստախօսութիւնը: Ինչո՞ւ կը լռէր նաև Ալֆրէտ: Այս հարցման չկրցաւ պատասխանել ինքնիրեն. մնաց որ՝ խօսիլը իր ուժերէն վեր բան մըն էր, ինչպէս քիչ մը առաջ գործելը: Արդէն Արման ու Հելէն կը խօսէին ցած ձայնով: Կը լսէր անոնց ձայները, որոնք աննշան խօսքեր կ'ընէին, ու բոլոր տարտամ կասկածները, զըսպուած տարակոյսները կ'անդրադառնային իր հոգիին մէջ:

2.

ԱՄՈՒՄԻՆԸ ԵՒ ՍԻՐԱՀԱՐԸ

Երբ Ալֆրէտ Շագէլ իր սովորական գիշեր բարին ըսաւ Հելէնի ու առանձին մնաց, սկսաւ սաստիկ տառապիլ. բան մը որուն մէջ անկարող կը կարծէր ինչպիսիք: Հիմա այլ եւս վիճելի չէր իրողութիւնը: Հելէն ստած էր: Այս միակ ազներեւ իրողութիւնը կը զգետնէր զինքը. կարծես կը լսէր անոր ձայնը, երբ քիչ մը առաջ կ'ըսէր, և որուն թեքումները ծանօթ էին իրեն. «Երկուրնէ ի վեր ինչպէս էք...»: Այս երեք վանկերը կը բզզային ականջին մէջ, և անողոքաբար, մինչեւ սրտին խորը: Այլ եւս չվերագտնելու պայմանով, կորսնցուցած էր այն կատարեալ հաւատքը զոր ունէր անոր քաղցր ձայնին ու սիրուած աչքերուն վրայ: Փոքր կեղծիքներ չկան. ո՛վ որ ստած է անգամ մը, կրնայ միշտ լսել: Բնութեան այս օրէնքին յայտնութիւնն էր որ այդ պահուն կը շարչարէր Ալֆրէտը. դարձեալ այդ յայտնութիւնն էր որ արգելք եղած էր

Արմանի՝ հաւատալու Հելէնի խօսքերուն: Ստա-
խօ՛ս... ստախօ՛ս...: Երբ այդ բառը ըսելու
կը համարձակէր, վիշտի շնչասպառ հեւք մը
կ'ուռննար, իր աշխատութեան սենեակին մէջ
պտտելով, ուր քաշուած էր, ինչպէս կ'ընէր
ամէն գիշեր: Պատին վրայ կախուած էր երկար
ու սեւ գրատախտակ մը, գրահաշուի տարազնե-
րով խայտաբղէտ: Երկու պատուհաններուն մի-
ջեւ կը կանգնէր ճերմակ փայտէ գրասեղան մը,
ոտքի վրայ գրելու համար: Ուրիշ ցած գրասե-
ղան մը կար թղթակցութեան համար, մատենադա-
րան մը՝ մատթեմաթիքի մեծ հատորներով Լակրան-
ժի Ֆրէանէլի Քօչիի Լաբլասի տպուած կենդանա-
գիրներով լեցուն. կաշիէ բազմոց մը և գորգ
մը կը լրացնէին այս սենեակին կարասիները,
որոնց վերացական ու հանդարտիկ երեւոյթը
տարօրինակ հակադրութիւն մը կը ձեւացնէր
հոն պտտող անձին այլայլած զէմքին հետ. այս
հակադրութիւնը շատ լաւ կը խորհրդանշէր
տոամը այդ մարդուն կեանքին. որ ուսումնա-
սիրութեան, երկար ու յամր խորհրդածութեանց,
երջանիկ աշխատանքի համար ծնած էր, բայց
հիւս կը բռնադատուէր գործելու, յանկարծական
յայտնութեան մը պատճառով:

Այո՛, գործելու պէտքը անխուսափելի էր:
Զինքը սպաննող կասկածին մէջ չէր կրնար մնալ
այլ եւս, թէ՛ բարոյապէս, առանց կորսնցնելու
իր արժանապատուութիւնը, և թէ Ֆիզիքապէս,
ինչ որ աւելի տառապանք կը պատճառէր իրեն:
Երբ գլուխը վեր կը բարձրացնէր յուսահատական
շարժումով մը, աչքերը հանդիպեցան գրատախ-

տակին. իր հաշիւներուն նշանները նշմարեց,
կաւիճով և շատ կանոնաւոր գիծերով գրուած,
առանց իրարու փակցուած կամ զատուած ըլլա-
լու, ինչ որ անբաղդատելի կերպով յստակ երե-
ւոյթ մը կ'ընծայէր իր գրին: Այս յանկարծական
նշմարը փոխեց իր վշտին ընթացքը. «Տրամա-
քանե՛նք», բաւ բարձրաձայն ու ակամայ վեր-
սացաւ մեթոտի բոլոր այն սովորութիւնները,
որով սոգորուած էր միտքը, իր տարփանքին
ծառայեցնելու համար: «Այո՛ տրամաբանե՛նք...»,
յարեց, իր թիկնաթոռի անկիւնը նստաւ, ու
ճակատը ձեռքերուն վրայ կրթնցուցած, իր բո-
լոր գաղափարները ամփոփեց, որոնք սա երկ-
սայրաբանութեան ձեւին յանգեցան. «Երկու
քան կարելի է. կամ այն է որ այս պտոյտը ու
ստախօսութիւնը կը բացատրուին անմեղ փոքր
շարժառիթով մը, այսինքն այցելութիւն՝ աղ-
քատներու մօտ կամ հանդիպման մը դիպուածը,
բան մը որուն վրայ չիսօսեցան, ինծի անհաճոյ
թուելու կեղծ վախով—և կամ այն է որ այս
պտոյտը և ստախօսութիւնը կը նշանակեն թէ
գաղտնիք մը կայ Հելէնի ու Արմանի միջեւ. ը-
սենք բուն բառը, զիրար կը սիրեն...: Ծար
չկայ այս երկսայրաբանութեանէն դուրս ելլելու:
Առաջին պարագային՝ Հելէնը յանդիմանութեան
արժանի է, տղայօրէն նախանձոտ կարծելուն
համար զիս,—երկրորդ պարագային...»: Հոս իր
երեւակայութիւնը կանգ կ'առնէր, յանկարծակիի
եկած: Այդպիսի դժբախտութեան մը մասին
ս և է նախատեսութիւն չունէր: Իր երիտասար-
դութեան մէջ ուսած գործնական կանոնները,

որոնց վրայ հիմնուած էր իր ամբողջ կեանքը, չէին պատասխաններ այս անդուծ ենթադրութեան: Միևս կողմէ իր ընելիքը որոշելու համար, ո՛չ հանրային կարծիքի վախը ունէր, որ գրեթէ ամէն ամուսիններու առաջնորդը կ'ըլլայ, նմանօրինակ տագնապի մը մէջ, և ոչ ալ Ֆիզիքականին ընդոստ զարթումը, ու անոր ցնորակոծ և անտանելի պատկերը, որ խելոյսեղ կը դարձնէ նախանձոտ մը, ցոյց տալով սեռային միացումը, մտին անձնատուութիւնը անջնջելի պղծութիւնը:

Հելէնի ու Արմանի զիրար սիրելը Շագէլի համար այն նշանակութիւնը չունէր թէ իր կինը անոր սիրուհին եղած ըլլայ: Ասիկա կը նշանակէր թէ Հելէն իր սիրտը տուած էր Արմանի: Բայց իբր ամուսին, իր պարտականութիւնը ի՞նչ էր: Այֆրէտ կանխաւ ընդունուած սկզբունքներ չունէր. ահա ինչո՞ւ Այֆրէտ անձնատուր եղաւ քացալձակ ու տեսլապաշտ տեսութեանց, որոնք չափազեղաներուն յատուկ են...: «Պարտաւոր եմ ինքզինքս զօհել, եթէ խոչընդոտ մը կ'ըլլամ անոր երջանկութեան: Պէտք է ազատ ձգել Հելէնը, ամէն ինչ թողուլ...»: Իսկոյն խորհեցաւ իր զուկին վրայ աչքին առջեւ եկան փոքր շարժուածները, գեղեցիկ զէմքը ու պայծառ աչքերը այդ տղուն՝ զոր կերտած էր իրեն նման: «Ա՛ն», կ'ըսէր մտովի՝ «իրաւունք չունիմ լքելու զաւակս...: Ինձի՞ հետ առնեմ զայն: Մօրմէ՞ն զրկեմ...»: Այս ողբերգութիւնը նորէն շուարեցուց միտքը, և քանի մը գրկաչափ հեռացած վախկոտ լուղորդի մը պէս, փութով վերադարձաւ հոն՝ ուր ոտքը

հաստատուն էր, հոն՝ ուր իր տրամախոհութիւնը իրողութեանց մօտիկ կը գետեղէր զինքը: «Շուարեցայ մնացի», հծծեց Այֆրէտ. «Խնդիրը սա է. Հելէն կը սիրէ՞ զայն, թէ չի սիրեր...»:

Նորէն ոտքի ելած էր ու կը պտտէր, առաջ ուրնէ աւելի գահավէժ քայլերով: «Ի՞նչպէս հասկնալու է, ի՞նչպէս, ի՞նչպէս», կը հարցնէր ինքնիրեն, ու անստգութեան պատճառած յուզումը այն աստիճան անտանելի դարձաւ որ ինքնիրեն ըսաւ. «Լերջ մը տանք այս վիճակին...: Երթամ բացատրութիւն ուզեմ Հելէնէ, — ու անմիջապէս...»: Պատի ժամացոյցին նայեցաւ, որ կէս գիշերը ցոյց կուտար: Ժամէ մը ի վեր այդ օրհասական վիճակին մէջ կը գտնուէր: Ծրագը ձեռքին մէջ բռնած, դուրս ելաւ իր աշխատութեան սենեակէն: Փայտէ նեղ սանդուխին վրայ, կարմիր գորգով մը ծածկուած, ու է ազմուկ և լոյս չի կար: Բոլոր ծառաները պառկած էին: Այդ սանդուխին աստիճաններէն վար իջաւ, թաղիքին կլթնելով, սրունգները ղողղջուն, բերանը չորցած, կոկորդը սեղմուած: Իր կնոջ սենեակին դրան առջեւ կը գտնուէր: Ձեռքին ներհակ կողմովը երկու թեթեւ հարուածներ տուաւ դրան...: Պատասխան չի կար...: Դրան պղնձ գունդը դարձուց և վրան կրթնեցաւ: Դուռը կրկնակի գոցուած և բանային վրան մնացած էր ներսի կողմէն: «Կը քնանայ», ըսաւ մտովի...: Սանդուխին աստիճաններէն իջնելը, յետոյ դրան գունդը դարձնելը փարատած էր ծայրայեղ անստգութեան առաջ բերած տենդոտ վիճակը: Փոխանակ նորէն զարնելու դրան, ան-

չարժ կեցաւ: Ու կը կրկնէր. «կը քնանայ. եթէ արթնցնեմ զայն, ի՞նչ պիտի ըսեմ իրեն»: Ոտքի վրայ կը կենար, պատին կրթնած, լամբարը գետին դրած, ու մտիկ կ'ընէր: Բարիզի գիշերային շշուկը միայն կը հասնէր հոն ու ինք կը խորհէր: Կանխաւ կը կռահէր այն ընդունելու թիւնը զոր իրեն պիտի ընէր Հելէն. իր անկողին մէջ պոկած պիտի ըլլար, մազերուն փունջը գլխուն շուրջը գալարուած: Վզին ու դաստակներուն վրայ պիտի սարսուար իր նուրբ գիշերազգեստին ժանեակը: Այժրէտ այդ մտածումը ունենալով, սիրային յուզումի մը սարսուռը զգաց, ու նորէն անձնատուր եղաւ այն երկչոտութեան, որուն տակ կ'ընկճուէր երբ կնոջը տենչար. ան կը շարունակէր աչքին առջեւ բերել պարզուելիք տեսարանը. «Ի՞նչ պիտի ըսեմ անոր.— Ստեցի՞ր ինծի.— Ի՞նչ պիտի պատասխանէ Հելէն...»: ԱլՖրէտ ընդնշմարեց այն անհատնում պատրուակները՝ զոր Հելէն կրնար առաջ բերել, իր պլտոյտին շարժառիթը բացատրելու համար: «Պիտի հարցնեմ անոր. կը սիրե՞ս Արմանը...»: Զգաց որ ինք անկարող պիտի ըլլար առաջին անգամ մէկէն ի մէկ արտասանելու այդ պարբերութիւնը: Մնաց որ այդ հարցումը ի՞նչ հետեւանք կրնար ունենալ: Եթէ ստոյգ չէր որ Հելէն սիրահարուած էր Արմանի, անօգուտ վիշտ մը պատճառած պիտի ըլլար իր կնոջ, ա՛լ աւելի ծանրացնելով իրենց ներքին ամուսնալուծումը: Իսկ եթէ ստոյգ ըլլար...: Բայց Հելէն չպիտի խոստովանէր այն ատեն: Դեռ քիչ մը առաջ ստած էր: Զպիտի՞ կրնար սուտ մը աւելի ըսել:

Այս վարանքը ամենէն զօրաւորը եղաւ: Իր աշխատութեան դրասենեակը ելաւ, առանց նոր փորձ մը ընելու: Քանի մը վայրկեան հանդարտեցաւ, ինչպէս կը պատահի սուր տագնապներէ յետոյ: Առտուան ժամը մէկն էր. «պոկելու երթամ», ըսաւ ինքնիրեն: Իր սովորութեան համաձայն, քանի մը թուղթեր կարգի դրաւ, խնամով ծածկեց կրակը՝ հրդեհ մը պատահելու վախէն, ու զնաց անկողին մտաւ գրեթէ հանդարտ վիճակի մը մէջ: Բայց հազիւ թէ պոկած էր, անձկութիւնը վերսկսաւ ա՛լ աւելի չարատանջ: Բուսարանական պարտէզին նրբուղին նորէն Արմանի առջեւ պարզեց իր տերեւազուրկ ծառերու կամարը, որուն տակէն կ'անցնէին Հելէն և Արման: Ի՞նչ կ'ըսէին իրարու: Ծանօթ ձայնը դարձեալ արտասանեց սա աղիտարեր վանկերը. «Երէկուրնէ ի վեր...»: Ա՛հ, ստախօս կին, ստախօս կին...: Ու անգամ մըն ալ գործելու պէտքը ներկայացաւ անխուսափելիօրէն, այդ վերացական բնաւորութիւն ունեցող մարդուն առջեւ: Իր մտածումները երկու խումբերու բաժնուեցան. «կամ այն է որ զիրար կը սիրեն և կամ այն է որ չեն սիրեր...: Եթէ զիրար չեն սիրեր...: Եթէ կը սիրեն...: Ի՞նչպէս գիտնալու է: Հելէնի՞ թէ Արմանի միջոցաւ»: Այս վերջինին հետ բացատրութիւն մը ունենալու գաղափարը ունեցաւ յանկարծ. այս գաղափարը դո՛ւսցում կուտար գործելու պէտքին, բայց քանի մը ժամ կը յետաձգէր զայն. ուստի սկսաւ մտքին մէջ ամփոփել այն ամէն փաստերը, որոնք նըպաստաւոր էին Հելէնի: Այս բացատրութիւնը

չունէր այն անպատեհութիւններէն և ո՛չ մէկը, որոնք առաջ պիտի գային Հելէնի հետ ունեցած խօսակցութենէն: Եթէ երբեք Արման ու Հելէն զիրար չէին սիրեր բնաւ, ամէն ինչ իր վիճակին մէջ պիտի մնար, որովհետեւ Հելէն չպիտի իմանար իր ամուսնին կասկածը և Արմանի մօտ ըրած դիմումը: Եթէ կը սիրէին զիրար, այդ խոստովանութիւնը պիտի կորզէր՝ իր բարեկամին ուղղամտութեան շնորհիւ: Գէթ այս վերջինը չէր ստած իրեն: Կրնա՞ր այլապէս պատասխանել, ինչպէս ըրած չէր Հելէնի պարբերութեան, իրեն՝ Ալֆրէտի համար այնքան պարզ ու անարկու եզոզ պարբերութեան. «Երէկուրնէ ի վեր ի՞նչպէս էք...»: Աս կը նշանակէր արգիլել Արմանը որ խօսի եթէ ինք այդ խօսքը ընէր...: Եւ յետոյ կան կասկածներ որոնց մասին պէտք չէ որ բարեկամ մը լուռ մնայ իր բարեկամին հանդէպ: Եթէ, ինք՝ Ալֆրէտ իմանար թէ Արման իր սրտին վրայ նախատական կասկած մը ունէր, միթէ խորապէս չպիտի՞ վիրաւորուէր, առանց բա՛ր մը բսելու: Այդպիսի լուծութիւն մը չպիտի՞ նկատէր ձրի նախատինք մը: Ե՛հ, ուրեմն, այդ նախատինքը չպիտի ընէր Արմանի: Սրտաբաց պիտի երթար Արմանի քով և անոր ցոյց պիտի տար իր վիշտը: Այս դիմումը գործնական արդիւնքներ ալ պիտի ունենար Հելէնի համար: Կրնար իր բարեկամէն խնդրել որ յաճախ չայցելէ Ռոշֆուօ փողոցի բնակարանը: Եթէ կը սխալէր իր կասկածին մէջ, և եթէ Արման իմացած էր Հելէնի վշտին բուն պատճառը, խօսակցութեան միջոցին կրնար փափկանկատու-

թեամբ խօսիլ այդ մասին...: Երկար գիշերուան ընթացքին, այդ ծրագրին վրայ որոճաց, որ ի վերջոյ պարտադրութիւն մը դարձաւ իր կամքին համար: Առտուան դէմ քնացաւ, թրմրած ու վաստակարեկ, ինչ որ նետեանքն է ջղային ուժի մեծ սպառումներու: Արթնցած պահուն, ինքզինքը գտաւ գիշերը տուած որոշման հանդէպ. կանխատեսեց թէ այդ օրը գիշերուան պէս սուկալի պիտի չըլլար իրեն համար. ու ժամը իննին, Արմանի դուռը փակուաւ, սիրտը սարսուռն, թէեւ վճռական որոշում մը տուած ըլլար: Վերացական հոգիները, որոնք այնքան կը խորշիւ գործելէ, կարող են կորով ցոյց տալ, բաւ է որ այդ կորովը յենած ըլլայ տրամախօնութեան, ինչպէս կրթութեան հոգիները իրենց ուժը կը փաղեն կոյր մղումէն, իսկ խիստ չոր հոգիները՝ շահու պոյժառ տեսքէն:

Օրեր ու օրեր անցած էին անկէ ի վեր, երբ Շազէլ ա՛յլ չէր եկած Լինքոյն փողոցի բնակարանը: Այն սենեկապահն որ փութաց դուռը բանալ, Ալֆրէտի հնչեցուցած զանգակին ձայնը լսելով, Քէրն բնտանիքին վաղեմի ծառան էր, այն ծառան, որ ատենօք վարժարան կ'երթար աւձակուրդի միջոցին, տուն առաջնորդելու համար Արմանը: Այն քանի մը խօսքերը զոր ըրաւ այդ մարդը, երբեմնի մտերմութեամբ տեղեկութիւն խնդրելով իր տիրոջ նախկին դասընկերին վրայ, իրապէս քաղցր տպաւորութիւն մը գործեցին Ալֆրէտի վրայ: Յիշատակներու զարթում մը ունեցաւ, զոր բարեկամական տպաւորութեան համարժէք նկատեց: «Պատճառ իր լուգարանին

մէջ կը գտնուի, բայց պարօն Ալֆրէտ կըրնայ սրահ մտնել և լրագիր կարդալ», ըսաւ սենեկապանը, ու դուռը բացաւ փութով. լրագիրները երկարեց Ալֆրէտի ու կրակին առջեւ ծուկ չոքեց, նոր փայտ մը դնելու համար վառարանին մէջ. յետոյ հարցուց. «Պարօն Ալֆրէտ թէ՛յր. Պատոնի՞ն հետ պիտի խմէ...»: Այս աննշան կանխահաճութիւնները խանդաղատեցուցին Ալֆրէտը: Ասոնց մէջ գտաւ չօշափելի դարձած այն մտերմութիւնը՝ որով ապրած էր Արմանի հետ: Սենեակին երեւոյթը սաստկացուց այդ առաջին տգաւորութիւնը: Շատ լաւ կը ճանչնար այդ սենեակը. տարուէ տարի տեսած էր անոր յարդարումը և կ'արասիներուն յաւելումը: Ամէն այցելութեան ատեն, քանի մը փոքր փոփոխութիւններ կը նշմարէր: «Նոր է ասիկա...», կ'ընէր իր բարեկամին, որ իրեն կը բացատրէր իր գնած նոր առարկային զիւրին գործածութիւնը կամ հազուագիւտ հանգամանքը: Ալֆրէտ մօտեցաւ ցած մատենադարանին և հոն գտնուող քանի մը հատորներու կողքէն հասկըցաւ թէ քննութեան մրցանակներու գիրքեր էին անոնք: Անոնցմէ մէկը ղուրս քաշեց և վանապոսթ վարժարանին յայտանիշը տեսաւ անոր վրայ շակրէն կանաչ կաշիին վրայ ոսկեզօծ տպուած: Հատորը տեղը դրաւ ու վարժարանին բակը վերակենդանացաւ իր մտքին առջեւ: Ի՞նչ հեշտալի ժամեր սնցուցած էին այդ նեղ զրօսավայրին մէջ՝ Արմանի հետ, որ հակառակ սահած տարիներուն, այսօրուան Արմանին կը նմանէր. այդ մասին համոզում գոյացնելու

համար՝ զնաց դիտել իր բարեկամին մէկ կիսադէմ պատկերը, զոր նկարած էր Պասթիլն-Լըբատ, դիմանկարներու վարպետի իր նուրբ և ճշգրիտ եղանակով: Ալֆրէտ յետոյ դիտեց վառարանին վրայ ցիւուցան գրուած լուսանկարները, որոնք մեռած ու կենդանի ընկերներ կը ներկայացնէին. Ալֆրէտ կը ճանչնար ամէնքն ալ...: Ա՛յ, այդ սենեակին մէջ գտնուող իւրաքանչիւր ամենափոքր առարկայէն ձայն մը կ'ելլէր, իր ու Արման տը Բէրնի բարեկամութեան ի նպաստ արտայայտուելու համար: Գիշերուան ի քրմաքուսներէն յետոյ, գորովի այդ մթնոլորտը անկասկած հզօրապէս կ'ազդէր Ալֆրէտի սրտին վրայ և թուլացում մը առաջ կը բերէր: «Որքա՞ն լաւ ըրի հոս գալով», կ'ըսէր մտովի. «Թիկնաթոռի մը մէջ ձգելով ինքզինքը և կրակին նայելով, որուն կենդանի բոցերը զուարթ փայլ մը կը ստանային. «ամէն բան պիտի ըսեմ անոր, շատ պարզօրէն: Ի՞նչ հարկ խորամանկութիւն բանեցնելու: Մեծապէս վստահ եմ թէ ամէն ինչ պիտի լուսաբանուի»:

Այս խորհրդածութիւնները ընելու վրայ էր, երբ ձեռք մը զգաց իր ուսին վրայ, այն է Արմանի ձեռքը, որ ներս մտած էր: Բայց Ալֆրէտի մտազբաղութիւնը շատ զօրաւոր ըլլալուն, դրան ազմուկը չէր խանդարած զայն: Պատոն տը Բէրն հագած էր անտուան սիրուն թիկնոցակ մը. սեմետաքսով կիտանչուած, բաց գոյն տափառ մը, ներկուած փոքր կօիկներ. իր շուրջը կը ծփար անուշահոտութեան մը թարմ բոյրը, զոր Շաղէլ ճանչցաւ իսկոյն: Միեւնոյն անուշահոտութիւնը

կը գործածէր նաև իր կինը. երբ առտուն անկողնէն ելած թուրիկ զգեստներով կը պտտէր, որոնք աւելի լաւ երեւան կը հանէին իր մարմնին գծերուն զիւրաթեքութիւնը: Հելէնի և Արմանի կողմէն միեւնոյն անուշահոտութեան գործածումը բաւ եղած էր որ Ալֆրէտի մէջ առաջ եկած մանկական հանգարտիկ յիշատակները նորէն տեղի տան առջի օրուան և զիշերուան անօրոշ, տարտամ ու տանջող կասկածին, մանաւանդ իր գտնուած հոգեկան տրամադրութեան մէջ: Ալֆրէտ նայեցաւ իր բարեկամին, բայց այս վերջինը բոլորովին զբաղած կը թուէր նախաճաշին պատրաստութիւններովը: Սենեկապանը վառարանին քով թաւալից շարժուն փոքր սեղան մը, կարգի դնելով արծաթէ թէյամանը, գաւաթը, տաքցուած հացի շերտերը, կարագը և մեղրը:

«— Ուրիշ գաւաթ մը բե՛ր Պ. Շաղկի հա մար», ըսաւ Արման:

«— Պարոն Ալֆրէտ արդէն իսկ մերժեց», պատասխանեց ծառան:

«— Այն ատեն կը թոյլատրե՞ս որ...» յարեց Արման զուարթ շեշտով մը:

Նստաւ ու շատ սեւ թէյը պարպեց գաւաթին մէջ, յետոյ ջուր դրաւ վրան, հաշուելով ջուրին համեմատութիւնը, իբր թէ իր բարեկամը հոն եղած չըլլար: Գաղանիքը ծածկող մարգու մը կերպարանքն ունէր միթէ. «Ո՛չ» կ'ըսէր Ալֆրէտ մտովի, «եթէ գաղանիք մը կայ Հելէնի և իր միջեւ, իմ այցելութիւնս պիտի վրդովէր զայն, ու պիտի ուզէր գլտնալ թէ...»:

Յետոյ բարձրաձայն հարցուց. «Չե՞ս զարմանար այսքան կանուխ հոս տեսնելով զիս», շատ բարեմիտ մարդոց յատուկ եղող այն անկարողութեամբ, որով չեն կրնար կեղծել, և իրենց մտերմական խորհրդածութիւնները ակամայ կ'արտայայտեն խօսքերու մէջ:

«— Կարծիմ փոքր ծառայութիւն մը պիտի խնդրես ինձ. պատրաստ եմ...», պատասխանեց միւսը: Յետոյ ինքնիրեն. «Սա խեղճ Ալֆրէտը որքան միամիտ է: Ան կ'ուզէ հասկնալ թէ ինչո՞ւ չզարմացայ, քանի որ պարտէի զարմանք յայտնել ու անոր կողմէ հարցումի մը սպասել, որո՞ւ մասին, եթէ ոչ Հելէնի վրայ: Հելէն չէր ուզեր իմ խօսքիս հաւատալ, երբ կը հաւատալէի թէ Ալֆրէտ նախանձոտ կը դառնար...: Լա՛ւ ուրեմն, կրցածնուս չափ պիտի ստենք, քանի որ այդ պարտականութիւնը ունինք Հելէնի հանդէպ...»: Այդ պահուն Արման մեղմադձոտ զէմք մը առած, կարագ կը քսէր հացի շերտի մը վրայ, խորհելով ստելու անհրաժեշտութեան վրայ, որովհետեւ արժանապատուութեան հպարտութիւնը ունէր իր մէջ, որ յաճախ կը վերապրի զգացումներու հպարտութենէն յետոյ:

«— Այո՛, դուն իմ բարեկամս ես... բարեկամս ես...: Այո՛, կը հաւատամ, գլտեմ այդպէս ըլլալը...», յարեց Ալֆրէտ ձայնի այնպիսի շեշտով մը, որուն լրջութիւնը կը յայտնէր թէ որքան կարեւորութիւն կ'ընծայէր այդ տեսակցութեան: Կարծես թէ ինքզինքը կը հարցաքննէր, իր անկեղծութեան մասին իսկ ապահովուելու համար: Ու կրկնեց. «Կը հաւատամ»,

Արմանի ուղղելով այնպիսի նայուածք մը զոր երբեք չէր համարձակած ուղղել կեանքին մէջ։ Իր աչքերը այլ եւս չէին արտայայտեր այն ձախաւեր երկչոտութիւնը, որուն հետեւանքով՝ ամէն վիճարանութեան մէջ Ալֆրէտ նախապէս կը պարտուէր, եթէ հազար անգամ իրաւունք ունենար իսկ. ու շարունակեց. «Ի՛մ բարեկամս ըլլալուդ համար է որ քեզի կը դիմեմ՝ այսօր։ Արման, դուն իմ մէջս կը տեսնես մարդոց ամենէն դժբախտը...»։ Միտայ վեր առաւ գլուխը, զոր խոնարհած էր բարեկամին նայուածքին տակ, թէյ լեցնելու պատրուակով, թէ կաւաթը կէսէն աւելի լեցուած ըլլար։ Արման իր դիմաց տեսաւ ուղղամիտ մարդը, որուն ընաւ կարեւորութիւն չէր ընծայած մտքով, այդ միեւնոյն սենեակին մէջ, ժամադրութեան նախօրեակին։ Եազէլ միակնօցը վար ձգած էր, ու իր պայծառ բիբերը ցոյց կուտային հոգին՝ մինչև իր խորքին մէջ։ Հոն կը կարդացուէր անոնի և ճշմարիտ տառապանք մը, որ սրտայոյզ ու եզերական կը զարձնէր այդ կացութիւնը. Արման ուրիշ ունէ պահու մը ծիծաղելի պիտի գտնէր այդ կացութիւնը, ուր ամուսին մը խարէութեան կասկածէն կը տառապի, ի ներկայութեան այն անձին, որ զինքը խաբած է։ Ո՛չ, մարդկային վիշտն էր ան, պարզ ու մերկ, այն ճշմարիտ ցաւը որ ձեր ընդերքը կը գալարէ, անցորդի մը ճիչին պէս, որ փողոցին անկիւնը ջախջախուած է կառքի մը տակ։ Արման յանկարծ այդ մարդասիրական համակրութիւնը ունեցաւ. յետոյ ներքին անհանգստութիւն մը զգաց, խորհելով

թէ այդ ակներեւ վշտին պատճառը ինքն էր։ Ու Ալֆրէտ շարունակեց իր խօսքը, զոր Արման մտիկ կ'ընէր. «Քեզի պիտի ըսեմ այնպիսի բաներ զոր չեն ըսեր. բայց պէտք է որ զիս յետ... Բարեկամս, շատ դժբախտ եմ, ու շատ շատարակ պատճառներու համար։ Ա՛ն, վիպական բան մը չկայ իմ պատմութեանս մէջ։ Մէկ տողէ կը բաղկանայ ան. կինս կը սիրեմ, ու կինս չի սիրեր զիս։ Չես կրնար ըմբռնել թէ ի՛նչպէս և ո՛րքան կը սիրեմ զայն. այո՛, դուն իսկ չես կրնար ըմբռնել։ Երկչոտ ու ձախաւեր մարդ մըն եմ. միշտ գիտցած եմ այդպէս ըլլայս։ Մտազաշ երիտասարդութեանս ստեն, իմ անուջներուս մէջ կ'ուրուադէլի կնոջ իտէալ պատկեր մը...։ Իմ աստուածածինս կը կոչէի զայն...։ Բայց անիմաստ բաներ կը պատմեմ քեզի...։ Չգէ՛ որ ըսեմ։ Ան էր որ կը մխթայէր զիս, ուրիշներու բոյոր այն կիներուն հանդէպ, որոնք արհամարհանքով կը վարուէին ինծի հետ. ան էր որ կը սիրէի միայն։ Երբ Հելէնը տեսայ, անոր մէջ գտայ նմանութիւնը այդ ցնորքին, որուն չէի հանդիպած ընաւ։ Մի՛ ժպտիր...։ Քիչ մը ըմբռնէ՛ ըսածս...։ Ամուսնացայ անոր հետ...։ Առաջին տարիները զգացի որ շատ երջանիկ չէր ան։ Ինքնիրենս կ'ըսէի. ժամանակը կարգի պիտի դնէ ամէն բան։ Ոչ ոք կրնայ հասկնալ թէ մարտիրոսի պէս ո՛րքան շարչարուեցայ, տեսնելով որ ան կը ձանձրանայ, ու յոգնած և տխուր երեւոյթ մը ունի, մինչ նա չէի կրնար բան մը ընել։ Մանաւանդ Բարիզ հաստատուելէս ի վեր, կը տեսնեմ որ աւելի մեծ տխրութեան մէջ կըխո-

րասուզուի, իր խեղճ գէմքը կը նիհարնայ ու աչքերը կը փոսանան: Իմ առջեւ, ամէն օր կը տառապի ու քիչ մը աւելի կը ծիւրի. մինչ ես բան մը չեմ կրնար ընել ու պատճառն ալ չեմ գիտեր: Կ'ըմբռնե՞ս սա չարչարանքը. տեսնել կին մը որ ձեռքէ կ'ելլէ մարդուն աչքին առջեւ, ու ատոր պատճառը չի հասկնար երբ զայն կը սիրէ աջնպէս ինչպէս ես կը սիրեմ»:

Ալֆրէտ ոտքի ելած էր այս խօսքերը արտասանած պահուն: Պարբերութիւնները բերնէն դուրս ելլելուն պէս, իրենց հետ կը քշէին կը տանէին այն բանախօսութեան ծրագիրը զոր պատրաստած էր Ռոշֆուրօ փողոցէն. մինչեւ Լինքօլն փողոցը յառաջացած պահուն: Բարձրաձայն յայտնած էր իր զգացումները: Չեռքը աչքերուն տանելով յարեց. «Կը մոլորիմ... Ինչո՞ւ բոլոր այս բաները կ'ըսեմ քեզի, հոս եկայ քեզի հարցնելու թէ ի՞նչ ունի ան...»:

Ալֆրէտ կանգ առաւ Արմանի առջեւ: Այս վերջինը ոտքի ելաւ իսկոյն: Ան կը ջանար կրօնահել թէ ինչի՞ պիտի յանգէր իր նախկին ընկերօջ զայրոյթը: Կ'ըմբռնէր թէ այս կարգի խօսակցութեան մը միջոցին՝ ամենէն կարեւոր բանն էր իր խօսակցին ոչինչ ըսել այն ամէն բաներուն մասին, զոր կրնայ զգիտցած ըլլայ դիմացինը: Ալֆրէտի յանկարծական հարցման պատասխանեց սա ամենատարտամ բանաձեւով.

«— Բայց ի՞նչպէս պիտի կրնամ քենէ աւելի գիտնալ»:

«— Արման», յարեց Ալֆրէտ իր բարեկա-

մին մօտենալով ու ձեռքերը դնելով անոր ուսին վրայ. «Մի՛ ստեր ինձի, կրնամ ամէն բան լսել, պատրաստ եմ ամէն բանի...: Այո՛, եթէ Հելէն կը սիրէ մէկը, ես պիտի քաջուիմ, պիտի առնեմ քալեմ...: Իմ զաւակս միասին պիտի տանիմ և պիտի թողում որ ան վերակազմէ իր կեանքը...: Չեմ կրնար վրէժխնդիր ամուսին մը ըլլալ... կ'արհամարհեմ այդ բանը...: Կամ այն է որ այդպիսի ամուսին մը չի սիրեր իր կինը, և այն ատեն ի՞նչ բանի համար վրէժխնդիր պիտի ըլլայ. արժանապատուութեան վիրաւորանքի՞ մը համար: Ի՞նչ խեղճութիւն: Եւ կամ այն է որ այդպիսի ամուսին մը կը սիրէ իր կինը, որով ուրիշ բան չի մնար ընելիք, եթէ ոչ ապահովել իր սիրած կնոջ երջանկութիւնը, ի վնաս իր անձին երջանկութեան իսկ...: Ա՛հ, աշխարհիկ գաղափարներ չունիմ...: Արման, պատասխանէ՛, Հելէն մէկը կը սիրէ»:

«— Անգամ մըն ալ կը կրկնեմ թէ ինչէ՞ն պիտի գիտնամ այդ բանը»:

«— Ինչէ՞ն», գոչեց Շազէլ, իր բարեկամին թեւը բռնելով և զայն սեղմելով իր բոլոր ուժովը: «Բայց ո՞վ պիտի գիտնայ այդ բանը, եթէ ոչ դուն: Միթէ այնքան կո՞յր կը կարծես զիս, որ գիտած չըլլամ թէ Հելէնի մտերիմ խորհրդակցիցը դարձած ես: Եթէ ան իր վրայ, իր կեանքին ու զգացումներուն վրայ չի խօսիր ձեզի, հոպա ի՞նչ կ'ըսէ ձեր անվերջանալի խօսակցութեանց մէջ: Ինչո՞ւ կը լռէք երբ ներս կը մտնեմ, եթէ երբեք չէք խօսիր այնպիսի բաներու վրայ, զոր չէք ուզեր լսեմ: Ինչո՞ւ ինչ կը ծածկէք ինքզինքնիդ...», շարունակեց Ալֆրէտ բուն թափով մը:

«— Միթէ քենէ կը ծածկե՞նք ինքզինքնիս», յարեց Արման:

«— Լռէ՛», ըսաւ Ալֆրէտ, ձեռքը դնելով անոր բերնին վրայ. «Մի՛ ստեր»: Այլ եւս չեմ կրնար հանդուրժել սուտի: Զշարտութեան պէտք ունիմ, ի՛նչ որ ալ ըլլայ ան...»: Երէկ ձեզ տեսայ Բուսաբանական պարտէզը, մեծ ճրր-բուղիին մէջ...: Ես ալ հոն կը գտնուէի...: Տեսայ ձեզ...: Միտային կը քալէիք, ու երեկոյին Հելէն ըսաւ քեզի. «Երէկու ընէ ի վեր ի՞նչպէս էք»: Ըսէ՛ք, ինքզինքնիդ ծածկած չէ՞ք ըլլար ստով...: Ա՛հ, ինչո՞ւ համար ստեցիք երկուքնիդ ալ»:

«— Իրաւունք ունիս», պատասխանեց Արման, «պարտաւոր էինք անմիջապէս իմացնելու ձեզ. ահա ի՛նչպէս ամենէն անմեղ բաները խորհրդաւոր կը դառնան...»: Ու բոլորովին հանդարտ ձեւանալով, կ'ըսէր մտովի. «Հելէն ազատեցա՛ւ...»: Արման իր յաւիտենական կասկածին հանդէպ հետեւողական, իր սիրուհիին հետ կը համաձայնէր ամէն սիրային ժամադրութեան ատեն, որպէս զի միեւնոյն բացատրութիւնը տային, երբ բռնուէին երկուքն ալ. ուստի բարձրաձայն ըսաւ. «Տիկին Շաղէլ կը դառնար բարեգործական այցելութենէ մը, երբ իրեն հանդիպեցայ Բուսաբանական պարտէզին մէջ. հոն պտտեցանք քիչ մը, որովհետեւ օդը զեզեցիկ էր: Ինչ խնդրեց որ բան մը չըսեմ քեզի, որովհետեւ պիտի յանդիմանէիր զինքը, այդպիսի հեռաւոր թաղեր երթալուն համար»: Իրաւէ որ Ալֆրէտ, այդ մասին գաւառացիի պէս խոր-

հելով, յաճախ կը խօսէր այն վտանգներուն վրայ՝ որոնց կրնար հանդիպիլ կին մը, երբ առանձին պտտէր Բարիզի մեկուսացած մասերուն մէջ: «Միջոց մը ունիս՝ զիտնալու համար թէ կը ստե՛մ», յարեց Արման: «Կառք մը բռնէ՛, տուն դարձի՛ր ու հարցո՛ւր Տիկին Շաղէլի: Անոր իմաց տալու ժամանակ չպիտի կրնամ ունենալ, այնպէս չէ՞: Պիտի տեսնես որ միեւնոյն պատասխանը պիտի տայ քեզի»:

«— Ո՛վ, կը կարծես զիս», ըսաւ Ալֆրէտ: Կը խորշիմ այդ լրտեսական միջոցներէն. արդէն իսկ կ'ամչնամ՝ այս շեշտով խօսելուս համար քեզի հետ...», ըսաւ Ալֆրէտ, դէպի իր բարեկամը յառաջանալով. «Պատուոյ խօսք տո՛ւր որ Հելէն և դուն չէք սիրեր զիրար»:

«— Տիկին Շաղէլ և ես», գոչեց Արման, «բայց պատուոյ խօսք կուտամ որ մեր միջեւ ու է խօսք չէ արտասանուած որ պարզ, պարկեշտ բարեկամութեան սահմանները անցած ըլլայ: Հիմա ալ ես պիտի հարցնեմ թէ ո՛վ կը կարծես զիս...»: Ու ներքին նողկանք մը զգալով իր անձնապատուութեան վրայ, յարեց. «Ասկէ աւելի ի՛նչ վատութիւն կրնայ գործել կին մը՝ հանդէպ իր ամուսնին»:

«— Այն ատեն ես ներողութիւն պիտի խնդրեմ ձեռնէ», յարեց Ալֆրէտ. «որովհետեւ ձեռնէ կասկածեցայ: Ա՛հ, նախատինք մը չըրի ձեզի, երբեք չհաւատացի որ ձեր երկուքին միջեւ գէշ բան մը գոյութիւն ունի: Ո՛չ, երկուքդ ալ շատ կը յարգեմ: Բայց, ես կարծեցի թէ կըրնայ ըլլալ որ Հելէն զգացում մը ունենայ

քեզի հանդէպ և դուն ալ անոր նկատմամբ: Հելէն հմայիչ է, իսկ դուն, Արման... բայց դո՛ւն ունիս այն ամէն բաները՝ որոնցմէ զուրկ եմ ես: Դուն գեղեցիկ, վայելուչ և սրամիտ ես», յարեց Ալֆրէտ, «իսկ ես սա բանը ունիմ միայն», յարեց Ալֆրէտ, ու վշտագին շարժումով մը ձեռնեց կուրծքին այն մասը, ուր սիրտը կը զրտնուի: Տէ՛ր Աստուած, որքա՛ն պիտի տառապէի, եթէ ստոյգ ըլլար...: Երեւակայէ՛ որ երկուքնիդ ալ պիտի կորսնցնէի Հելէնը՝ որ իմ բովանդակ կեանքս է և քեզ՝ զոր ա՛յնքան սիրած եմ...: Արման, չես գիտեր թէ որքա՛ն քու բարեկամդ եմ, ու թոյլ տո՛ւր որ ա՛նգամ մըն ալ կրկնեմ: Մեր տարիքը ունեցող մարդոց համար, այս արտայայտութիւնները ծիծաղելի են...: Բայց ի՞նչ փոյթ ծիծաղելին: Կը տեսնե՞ս թէ հօրս հետ և Հելէնէն առաջ, դուն ես միակ անձը՝ զոր ամենէն աւելի սիրած եմ: Թէր-Նէօվի շուներուն պէս մէկուն պէտք ունիմ, որպէս զի անոր նուի իրուիմ: Իմ ամբողջ երիտասարդութեանս միջոցին՝ դուն այդ մէկը եղար ինձի համար: Երբ տղայ էինք, կ'ուզէի որ ինէ խնդրես զժուարաւ կատարուելիք զոհողութիւն մը, գրեթէ անհնարին գործ մը: Երջանիկ եղբորմէ մը աւելի լաւ էիր ինձի համար: Բնաւ չէի նախանձեր քու գերազանցութիւններուդ վրայ, այլ հպարտութիւն մը կը զգայի...: Երբ ամուսնացայ, չի կրցիր Պոլոժ գալ. լաւ ուրեմն, կը հաւատաս... սիրտս կը տրոփէր, երբ կինս քեզի ներկայացուցի Բարդի միջ. եթէ անհաճոյ թուէր քեզի, շատ պիտի տխրէի...: Խոր-

հէ՛ ասոր վրայ, բարեկամս, սիրելի բարեկամս», ու Արմանի ձեռքերը կը սեղմէր. «պիտի ներես ինձի. դժնդակ ու վիրաւորիչ խօսքերուս համար... ա՛հ, պիտի առնէի քալէի... եթէ քեզ և ան կորսնցնէի...: Սէ՛ր, բարեկամութիւն, ամէն ինչ պիտի գոհէի ձեր երջանկութեան: Բայց այդ պատճառով ալ պիտի մեռնէի»:

Ալֆրէտ ինքզինքը ձգեց թիկնաթոփն վրայ, իր կրած յուզումներէն ուժասպառ: Իր այլայլած դէմքը չափէն աւելի կը յայտնէր իր վիշտը. ու Արման դիտելով վիշտի և տկարութեան այդ տեսարանը, անբացատրելի յուզում մը կը զգար: Հոգեկան ճշմարտութեան շնորհիւ էր որ Ալֆրէտ վերահաստատած էր ճշմարիտ կացութիւնը: Եթէ ամուսինները յաճախ ծիծաղելի կը դառնան, ինչպէս կ'ըսէ առաձը, ատոր պատճառն է կամ հիաւթափ սնապարծութիւնը, զոր ունի ամէն ռիսակալ ամուսին, և կամ յաղթահարող սնապարծութիւնը. որ ամուսիններու ապահովութիւնը կը կազմէ: Բայց Ալֆրէտ հանդէպ Արմանի, վստահութիւն մըն էր՝ անհաւատարմութեան դիմաց, լուրջ սէր մը՝ ամենէն երբական զոհողութեանց պատրաստ, հանդէպ անձնասիրութեան ու զգայասիրութեան խաթարուած քմայքի մը. որ ո՛չ մէկ խղճահարութեան առջեւ ընկրկած էր: Ու Արման լուռ կը մնար: Ալֆրէտի սէրն ու համարումը կ'ապտակահարէին զինքը՝ ձեռքի մը պէս: Ա՛հ, որչա՛փ կ'ուզէր ըսել այդ մարդուն. «Այո՛, ստեցի, կինդ առի ձեռքէդ: Սա արդարացումը ունէի. չէի գիտեր թէ որքա՛ն կը սիրէիր զիս և կինդ»:

Հիմա ուզած դարմանումդ պահանջէ՛, պիտի համակերպիմ: Վերջացնենք այս խնդիրը»: Այո՛, բայց Հելէն: Պոռնկութեան մը գաղտնիքը մէկ հոգիի չի վերաբերիր: Ալֆրէտի նկատմամբ ունեցած պարտականութեան մը հանդէպ կար ուրիշ պարտականութիւն մը. պատուոյ պարտականութիւնը, ազատօրէն կնքուած, ու Արման տղու մը պէս կը լռէր այս պարկեշտութեան հանդէպ, որ կր տառապէր և կ'արտասուէր իր առջեւ —, իրաւ է որ միամտօրէն խարուած: Սակայն երբ մէկը ձեզի կը վստահի իր թղթապանակը, ու դուք անոր գրպանին մէջ գրտնուած պանքտոմաները կը գողնաք. ան թէ՛ խարուած մը և թէ՛ միամիտ մը կ'ըլլայ: Միայն թէ գող մըն էք դուք: Ի՛նչ որ ալ ըլլային Արմանի ունեցած գերազանցութիւնները Ալֆրէտի վրայ. իր անհաւատարմութեան ու իր բարեկամին բարեմտութեան շնորհիւ, Արման մասնուած էր այն նուաստացուցիչ վիճակին, որ անտանելի կը դառնայ քիչ մը բարձր եղող մարդու մը համար: Քանի մը վայրկեան տեւեց այդ տպաւորութիւնը, բայց շատ դառն եղաւ:

«— Կարեւորութիւն մի տար իմ տրտունջիս», յարեց Ալֆրէտ. «ջիզերութեան լացման հետեւանք է...: Ես ալ չեմ գիտեր թէ ինչո՞ւ այս վիճակին մէջ կը գտնուիմ, քանի որ հոս գտայ այն ստուգութիւնը, որուն պէտքը կը զգայի...: Ա՛հ, շնորհակալ եմ...»: Ու առաջ նետուեցաւ ողջագուրելու համար իր բարեկամը, ինչպէս եղբայր մը կ'ողջագուրէ իր եղբայրը: Արման զգաց որ արիւնը կը խուժէ դէմքին վրայ. այդ համբոյրին ազդեցութեան տակ:

«— Օ՛ն, հանդարտէ՛...», ըսաւ Արման, շփոթահար:

«— Բայց հանդարտ եմ», պատասխանեց Ալֆրէտ, «չատ բարի գտնուեցար ինձի հանդէպ, ու սրտանց մտիկ ըրիր ինձի: Աւա՛ղ», յարեց ցաւագին շեշտով. «բայց ինչո՞ւ Հելէնի բացատրութիւնն ալ չլսեմ, ինչպէս քուկինդ լսեցի: Անոր առջեւ շատ նեղուած, ճնշուած կը զգամ ինքզինքս...»:

«— Պատճառը սա է որ ոչինչ բաները կը չափադանցես», պատասխանեց Արման, որ կը նշմարէր թէ կարելի էր իր սիրուհիին խնայել անողոք բանավէճ մը ամուսնին հետ: Արման յարեց. «Կ'ուզե՞ս որ իմ կարծիքս յայտնեմ Տիկին Շաղէլի մասին, կարծիք մը՝ որ դո՛ւ յացած է իրեն հետ ունեցած խօսակցութիւններու մէջ: Կեանքի փոփոխութենէն կը տառապի ան: Բարիքի օղբ ու սովորութիւնները, անձերը, ամէն բան շղագրգիռ կը դարձնեն զայն...: Մեծ զգուշութեամբ վարուելու է անոր հետ: Հաւատա՛ իմ խօսքիս և ամէն վիճաբանութիւն խնայէ՛ անոր...: Մեղմ վարուէ՛ անոր հետ»:

«— Իրաւունք ունիս», ըսաւ Ալֆրէտ, ու յիշեց թէ միեւնոյն խօսքերը ըսած էր բժիշկը. այս զուգահիշութիւնը վայրկենապէս հանդարտեցուց զայն: Գլուխը ցնցեց և սա խօսքը ըրաւ, ինչ որ ժպիտ մը առաջ չբերաւ Արմանի դէմքին վրայ. «Ես անձնասէր մըն եմ և իմ վիշտս միայն կը տեսնեմ...: Բայց Հելէն վըս-

տահու թիւն ունի քու վրագ: Կը տեսնես որ նախանձոտ չեմ... Իմ վրաս խօսէ՛ անոր, ըսէ՛ թէ որքա՛ն կը սիրեմ զինքը, և իր երջանկութեան միայն կը բաղձամ...: Ամէն ինչ բացատրէ անոր և պիտի հաւատայ քու խօսքիդ: Աստուած իմ, ամբողջ կեանքս պիտի տամ, երբ ինծի նայած ատեն անոր աչքերուն մէջ սիրոյ անցք մը տեսնեմ...»:

է.

ՍԻՐԱՀԱՐԸ ԵՒ ՍԻՐՈՒՀԻՆ

Երբ Ալֆրէտ Շագէյ մեկնեցաւ Լինքոլն փողոցի բնակարանէն, ու Արման առանձին մնաց սայօնին մէջ, այս վերջինը պէտք զգաց իր հոգեկան վիճակը քննելու յստակօրէն: Իր մանկութեան բարեկամին այցելութիւնը տարօրինակ անհանգստութիւն մը պատճառած էր իրեն, ու չկրցաւ զայն ցրուել ո՛չ այդ պահուն և ոչ ալ կէս օրէն յետոյ, երբ ասդին անդին ժամանակ անցուց: Երեւակայական պատճառ մը պատրուակելով՝ երկտող մը գրած էր Հելէնի և իմացուցած թէ չպիտի կրնար ներկայ գտնուիլ առջի օրը տրուած ժամադրութեան: Ու իր սենեակին, ինչպէս նաեւ կառքին մէջ, որով թաղէ թաղ երթեւակած էր, արիութիւնը ունեցաւ ինչզինքը հարգաքննելու անկեղծօրէն: Տիզիբական շարժումներով կը ջանար մոռնալ այն անսահ-

ման ու անտանելի տիրութիւնը, որ Ալֆրէտի հետ ունեցած բանավէճը առաջ բերած էր իր մէջ ու ընկճած զինքը: Իր հայթայթ ինչեքուն մօտ գնաց, յետնեայ հաշուեցուցակներ վճարեց և քարթեր ձգեց այն տուները, ուր ոտք չէր դրած ամիսներէ ի վեր: Ու միշտ կը վերաքննէր իր խղճին խորքը. ինչո՞ւ համար այդքան կը ցնցուէր բնական եղելութենէ մը. քանի որ աղետայի հետեւանքի մը չէր յաճած ան...: Բայց ո՞չ. Եազէլի վրայ չէր կրնար խորհիլ, առանց արիւնոտ ու կսկծեցուցիչ վէրք մը զգալու իր մէջ: Իր արժանապատուութիւնը խոցուած էր իր ամենէն ներքին խորութեանը մէջ: Ինք որ, իրենց միասին անցուցած պատանեկութենէն ի վեր, ստորագաս էակ մը կը նշկատէր Ալֆրէտը, ինք որ առանց ամենափոքր խղճահարութեան՝ առած էր այդ տարաբախտ մարդուն կիներ, յանկարծ այդ մարդուն վեհանձնութեան ներքեւ ջախջախուած ու նախատական կերպով անգոսնուած էր: Տեղի չի կար ընդվզելու, դիմակայելու անոր դէմ: Իրենց երկուքին մէջէն, ինքը՝ Արմանն էր որ տգեղ զերը կը խաղար և ատոր համար կը տառապէր, իր էութեան գձուձ կողմերովը, առաջին ըլլալու յոխորտանքովը, որ իրենց մանկութենէն ի վեր ի յայտ կուգար ամենափոքր մանրամասնութեանց մէջ: Երբ ճաշարան մը մտնէին, կամ դաշտային պտոյտ մը կազմակերպէին, Արմանն էր որ վճարել կ'ուզէր, ինչպէս վարժարանը գտնուած ատեննին՝ այս վերջինը կը փափաքէր շահիլ խաղերուն մէջ ու մրցանակներ ստանալ պարզեւա-

բաշխութեանց միջոցին: Մնապարծութիւնը արգելք եղած էր Արմանի՝ ասպարէզ մը ընդգրկելու: Դայձեայ մնապարծութիւնը պատճառ եղած էր որ կնոջական արկածախնդրութեանց մէջ իյնայ: Այսպէս նուաստացած էր մինչեւ իր ծածը: Բայց իր անհանգստութիւնը աւելի ազնիւ պատճառէ մըն ալ առաջ կուգար: Կարեկցութեան լարը իր մէջ թրթռացած էր, ամբողջ ժամ մը յսելով սոսկալի տրտունջին հառաչանքը: Արման տը Քէրնի մէջ հոգիի չորութիւնը խորաթափանց չէր: Որովհետեւ անոր մէջ յուզումը ուղեղին կը հաղորդուէր միշտ, սիրտին հասնելէ առաջ: Ներքին ձեւազեղմունով մը, որ ամէն ուղեղային սէրերուն մէջ կը գտնուի, Արման պէտք է պատճառարանէր, այսինչ կամ այնինչ եղանակով զգալու համար: Սիրելու անկարողութիւնը, որուն զոհն էր, այս մասնաւոր տրամադրութենէն առաջ կուգար: Երբեք չէր կրցած հաւատալ ու է կնոջ սրտին ճշմարտութեան: Կետեւարար, միշտ պատճառարանութիւններ գտած էր, անոնցմէ և ո՞չ մէկը չսիրելու համար լիովին: Այս տեսակ բնաւորութիւն մը բնաւորութիւններուն ամենէն ողորմելին է, որովհետեւ մարդը կը մղէ եսասիրական ամենագէշ արարքներու, առանց ապահովելու ճշմարիտ եսասէրներուն յատուկ պաղարիւն և անդիտակից հանդարտութիւնը: Այսպէս, Արման կրցած էր սիրահարը ըլլալ Հելենի, առանց ու է խղճահարութեան, ու ոտնակոխ ընել իր բարեկամութիւնը, այնքան հանդարտօրէն՝ որքան իրենց ժամադրութեան սենեակին գորգը: Սակայն,

Ալֆրէտի տառապանքը ցնցած էր զինքը մինչեւ յետին երակներուն մէջ. որովհետեւ վիճելի չէր զարձներ իր տառապանքին անկեղծութիւնը: Առարկայի մը պէս մօտեցած էր անոր, և որովհետեւ կր հաւատար այդ տառապանքին՝ կը զգար զայն: Մէկ ակնարկով և առաջին անգամ ըլլալով, կը նշմարէր իր բռնած ընթացքին իրական աստիճանը: Եթէ, միտքէն անցած ըլլար Շազէլի ունեցած խորունկ սէրը Հելէնի նկատմամբ: Եթէ գիտցած ըլլար թէ Ալֆրէտ ի՞նչ բարեկամական եռանդով կը սիրէր զինքը: Բայց մարդ զազափար կը կազմէ մէկուն վրայ, առանց այլ ևս ստուգելու զայն: Ինքնիրենը կ'ըսէ. «Այս մարդը ոչինչ մէկն է»: Անոր կեանքին այնքան կարեւորութիւն կը տրուի որքան կենդանիի մը կամ տունկի մը, Եւ յետոյ, մարդ կը գտնուի տրոփող սիրտի մը հան էպ, զոր ինք հարուածած է, ու երջանկութեան մը հանդէպ որ կենդանի էր և զոր ինք սպաննած է: Ի՞նչ թիւրիմացութիւն մըր սխալներուն մէջ, և քանինե՞ր կան անոնց մէջ, որոնք առաջ եկած են գիմացիներ անգարմանելի կերպով չճանչնալէն:

Ամբողջ օրը, Արման տը Բէլնի մտքին մէջ պտուտքեցան այս գազափարները, որոնք ի վերջոյ կը յանգէին Հելէնի պատկերին, միշտ իր աչքին առջեւ ներկայացած: Որո՞ւն համար խաբած էր Ալֆրէտի վստահութիւնը: Հելէնի համար: Որո՞ւն համար զուարթօրէն զոհած էր իր մանկութեան ու երիտասարդութեան յիշատակները: Հելէնի համար: Որո՞ւն շահուն համար այդ ամօթալից պատուոյ խօսքը տուած էր Ալ-

Ֆրէտի: Հելէնի շահուն համար: Արդ, Ալֆրէտ իր սիրուհիին նկատմամբ ունեցած զգացումներուն մէջ հասած էր կէտի մը, ուր ամենպիտքը սրտնեղութիւն մը կը չափազանցուի, անտանելի ըլլալու աստիճան: Ի՞նչ կրնար լսել այդպիսի նուաստացման մը հանդէպ: Չէր սխալած, երբ ժամադրութեան առջի օրն իսկ հասկցած էր թէ բնաւ չպիտի կրնար սիրել Հելէնը: Նախ, բաւական քաղցր շրջան մը անցուցած էր, հաճոյքով արբչիւ. այդ միջոցին՝ զմայելի սիրուհի մը վայելու հմայքին անձնատուր եղած էր. Հելէն այնքան զգուտ էր որքան գեղանի, այնքան հյու որքան տարփատենչիկ: Բայց այդ շրջանին իսկ, պատրանք չէր զգար Հելէնի ներշնչած զգացման և տեւողութեան մասին: Քաջով այն սիրային ցոյցերուն որոնց անձնատուր կ'ըլլար Հելէն, Արման անոնց մէջ կը տեսնէր վիպական ցուցադրութիւն մը, գաւառի մէջ երկար ատեն բնակած ըլլալուն համար, զէջ գիրքերով ու անհեթեթ անուրջներով շրջապատուած: «Տիկին Պօլարի մըն է ան», կ'ըսէր Արման մտովի ու այս պարզ խօսքով պատասխանած կ'ըլլար ամէն բանի: Անգամ մը որ անհաւատութեան ախար յարձակում զորձէ չարչարուած սիրտի մը վրայ, իւրաքանչիւր նոր մանրամասնութիւն իբր սնունդ կը ծառայէ անոր: Հելէնի սիրային յափշտակութիւնները, մեյամազձութիւնները, խօսքերը և լոռութիւնները իբր զէնք ծառայած էին իր ձեռքին մէջ՝ ընդդէմ Հելէնի: Երբ մանկամարդ կիներ առաջ կը բերէր իր տպաւորութիւնները, խորապէս յուզուած հոգիի մը աւի-

նովը, Արման գէշ կերպով կը դատէր զայն. ցոփուհի մը կը նկատէր Հելէնը, ուրիշ ոչինչ: Երբ վերապահ տխրութեան մէջ գտնուէր մանկամարդ կինը, Արման զարձեւալ գէշ կերպով կը դատէր զայն, խորհելով թէ կ'ուզէր տպաւորութիւն մը ձգել իր վրայ և դիրք մը բռնել: Հելէն հարցումներ կ'ընէր Արմանի ու իր կեանքին վրայ: Ի՞նչ բռնակալութիւն...: Երբ մանկամարդ կինը լռէր, Արման կեղծաւորութիւն կը համարէր զայն...: Այսպէս, բացայայտօրէն անխորհուրդ ընթացքի մը պատճառով, Արման գոհացում տուած էր Հելէնի տարփանքի պահանջումներուն, ինչպէս սովոր են ընել անտարբերները, իրենց հեշտ բարութեամբը, անօգուտ բազխումներէ զերծ մնալու հոգածութեամբ: Պրզտիկ սրտնեղութիւններէ խուսափելու համար, Արման իր սովորութիւններէն շատերը ձգած էր: Յաջորդաբար կը մերժէր հացկերոյթները, կը յետաձգէր այցելութիւնները, ցանցաօրէն կը յաճախէր Ռուսեալ փողոցի քիւլպը, ուր ամէն օր կ'երթար ատկէ առաջ: «Այլ ևս չենք տեսներ ձեզ...: Ծամբորդութեան մէջ կը կարծէի ձեզ...: —Ստահակ, արդեօք ի՞նչ երջանկութիւն կը ծածկէք մենէ...»: Դրեթէ այդպիսի պարբերութիւններով կ'ընդունէին զինքը բոլոր այն անձերը, որոնց կը հանդիպէր Արման մայթին մէկ անկիւնը, ճաշարանին սեմին վրայ, թատրոնի մը նրբանցքին մէջ: Այս պարբերութիւնները նախ ժպիտ առաջ բերած էին իր զէմքին վրայ: Բայց հիմա առոնք տարտամ վիշտ մը կը պատճառէին իրեն՝ երբեմնի կեանքի մասին: Երբ սո-

վորութիւնը տակաւ կը բթացնէր Հելէնի նրկատմամբ զգացած իր տարփանքին հաճոյքը, Արման յեղակարծօրէն ու կարօտով կը յիշէր իր երբեմնի ազատութեան անհամ զուարճութիւնները, զոր տարապարհակ ու անօգուտ պիտի նկատէր, նորէն անոնց մէջ նետուելուն պէս: Այս երփներանգ տպաւորութիւնները ի վերջոյ կը դանդաղեցնէին Հելէնի նեւ ունեցած յարաբերութիւնները, շատ առաջ այն բանավէճէն, որուն յիշատակը հիմա կը հալածէր զինքը...: Բայց այդ բանավէճէն յետոյ կրնա՞ր իր յարաբերութիւնները շարունակել իր սիրուհիին հետ: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Չէր կրնար ընել այդ բանը: Նախ իրեն համար, ու կ'ըսէր մտովի. «Փրաւ որ, կ'ուզեմ ինքզինքս քամահրել մինչեւ մէկ աստիճան, բայց ոչ անկէ աւելի: Որքան ատեն որ Ալֆրէտ ինձի հետ չէր խօսած այդ մասին...»: Կանգ առաւ այդ գաղափարին առջեւ. յետոյ բարձրաձայն, գէշ ծիծաղով մը ըսաւ. «Որքան ատեն որ Ալֆրէտ ինձի չէր խօսած այդ մասին, ճիշդ միեւնոյն վիճակը կը տիրէր...: Այո՛, բայց հիմակուան պէս չէի զգար այդպէս ըլլալը: Ա՛յ կը բաւէ այսքան սուտ...: Բո՛ւհ, բո՛ւհ...»: Եւ Արման բերնին մէջ կը զգար փիղիքական դառնութիւն մը, գրեթէ իրական նողկանք մը՝ Ալֆրէտը տակաւին խաբելու մտածումին առջեւ, անոր ըրած ուղղամիտ ու փափուկ զիմուձէն յետոյ: «Եւ յետոյ», կը խորհէր ան, «չեմ կրնար այդ բանը ընել, նոյն իսկ Հելէնի համար: Երբ նախանձ մը արթնցած է, ա՛յլ չի քնանար երբեք: Ի վերջոյ Ալֆրէտ պիտի հաս-

կընար ամէն բան: Իր կնոջ պիտի հետեւէր կամ թէ մէկը պիտի դնէր անոր ետեւէն...: Անա- կընկալ մը, գայթակղութիւն մը, և հնա՛, Հե- լէն պիտի կորսնցնէր իր դիրքը. իր զաւակը, անտարակոյս իր հարստութեան մէկ մասը. այս ամէնը պիտի ընէ ապրելու համար ինծի հետ, որ չեմ սիրեր զինքը... և չեմ սիրուիր իր կող- մէ...»: Ուժ տալու համար իր վերջնական խըզ- ման ծրագրին, որ կ'ուրուագծուէր իր մտքին մէջ, հաճոյ թուեցաւ իրեն՝ Նկատողութեան առ- նել այդ գաղափարը: Ո՛չ, Հելէն չէր սիրեր զին- քը, այլ կը կարծէր սիրել, ինչպէս ճշմարտա- նմանօրէն սիրել կարծած էր Վարատը և ուրիշ- ները. անտարակոյս ուրիշ սիրարկածներ ալ ու- նեցած էր Հելէն, այն առածին համաձայն թէ կնոջ մը ո՛չ առաջին և ո՛չ ալ երկրորդ սիրարկածը յայտնի է: Եթէ իրարու հետ խզենք մեր յարաբերութիւնները, Հելէն բանա- վէճ մը պիտի ունենայ ինծի հետ՝ արտասուալից աչքերով. քանի մը շարաթ մեյամաղձոտ պիտի մնայ, և աչքերը երկինք բարձրացնելով պիտի ըսէ իր յաջորդ սիրահարին. որքա՛ն տառապե- ցայ, սիրելիս... կամ թէ իր լաւագոյն բարե- կամունքին.— Օ՛չ սա այրերը... սա այրերը...»: Պահ մը անշնորհք զուարթութիւն մը ունեցաւ, յետոյ նորէն սկսաւ խորհրդածել. «Ի՛նչ եզական կենդանիներ են սա կիները: Ահա՛ երիտասարդ մը, որ սիրաւ, միամտութիւն, հաւատք ունի, ինչ- պէս կ'ըսեն կիները. գիտէ սիրել, դարձեալ ի- րենց գործածած բառերէն մէկը. ասով հանդերձ, դարձեալ կը խաբուի իր կնոջ կողմէ, որո՞ւ հա-

մար: Ինծի պէս անպատկառ մարդու մը համար, որ իր ամուսնին ճիշդ հակառակն է: Եթէ ես չըլլայի, ինէ աւելի գէշ մէկուն պիտի հանդի- պէր: Ասիկա նուաստացուցիչ է սնապարծութեան համար, բայց կը սփոփէ խիղճը...: Այո՛, ուրիշ մը պիտի ըլլար իմ տեղս...»: Քանի մը վայր- կեան յետոյ, Արման կը խորհրդածէր դարձեալ. «Ծիտակը, աղու՞ր պատճառաբանութիւն, ինք- զինքս արդարացնելու համար: Մարգասպանու- թեան համար ալ սա արդարացուցիչ կընան ընել. — Եթէ այսօր չսպաննեմ ձեզ, ուշ կամ կանուխ պիտի մեռնիք ուրիշ ու է կերպով: — Ճշմար- տութիւնը սա է որ պոռնկութիւնը մեծ զազրու- թիւն մըն է: Ի՛՞նչ, ի՛՞նչ»: Տո՛ն դարձաւ, այս տխուր եզակացութիւններուն վրայ որոճալով: Երբ նորէն իր սալօնին մէջ գտնուեցաւ ու այն թիկնաթոփն առջեւ, ուր Ալֆրէտ նստած էր առտուն, ա՛լ աւելի անկարող զգաց ինքզինքը, Հելէնի սիրահարը ըլլալու այնուհետեւ. — ո՛չ թէ երկու, այլ նոյն իսկ մէկ օր չէր կրնար իր սի- րահարի դերը շարունակել այլ եւս: «Պէտք է վերջ տալ այլ եւս ու յարաբերութիւնները խզել անմիջապէս», կ'ըսէր բարձրաձայն: Սեղանին առջեւ նստաւ, Հելէնի գրելու համար նամակ մը, որով ժամագրութիւն մը պիտի խնդրէր. որովհետեւ յիմարութիւն պիտի ըլլար՝ նամակով խզել յարաբերութիւնները և իբր զէնք անոր ձեռքին մէջ ձգել զայն: Առանց տեսնելու Հելէ- նը, առնել քալել, ինչպէս ըրած էր մէկէ աւելի սիրուհիներու հետ, այս պարագային անկարելի էր. այն առնն ընդ միշտ հրամարելու էր Ալ-

Ֆրէտը տեսնելէ: Հետեւաբար՝ պէտք էր համակերպիլ բանավէճով խզումին: Սակայն ո՛ւր որոշելու էր իբր ժամադրավայր: Հելէնի բնակարանը: Հապա եթէ ջիղերու տազնապ մը ունենար մանկամարդ կինը ու վրայ հասնէին...: Սթօքհոլմ փողոցի յարկաբաժնին մէջ: Կրնար ըլլալ որ իր թեւերուն մէջ նետուէր Հելլեն, ու ինք զգայարանքներու տենդէ մը բռնուած, պատասխանէր անոր զգուանք՝ երուն, յետոյ գայն լքելու համար, ինչպէս պիտի ընէր շինակտն մը: «Ո՛չ, հոս նախընտրելի է ամէն պարագայի մէջ», ըսաւ մտովի. «Ծառան դրան առջեւ կը դնեմ և անիկա բաւական պիտի ըլլայ որ տեղի չտամ անոր...: Եւ եթէ ջղային տագնապ մը անցնէ, ճամբորդութեան յատուկ փոքրիկ դեղարանս ունիմ...» Ու Արման սկսաւ նամակ մը ձափրուակ, Հելէնի ուղղուած բոլորովին պատշաճ լեզուով մը: Այն պարագային՝ երբ Ալֆրէտի ձեռքը իջնար այս նամակը ան շատ բնական պիտի գտնէր այդ ժամադրութիւնը, թէեւ բացատրուէր քիչ մը մտերմական, քանի որ Արման իր ալպոմները ցոյց պիտի տար Հելէնի, պարահանդէսի ծպտագրաստի մը ընտրութեան համար: Իր տունը տրուած ժամադրութեան իբր պատրուակ առաջ կը բերէր ալպոմներուն մեծութիւնը, որոնց փոխադրութիւնը գժուար պիտի ըլլար: Հելէնի ուղղած նամակը զրկելէ առաջ, Արման մեղամաղձութիւն մը ունեցաւ: Յեղակարծ տեսիլ մը կանխաւ իրեն ցոյց կուտար այն ուրախութիւնը շրջ պիտի զգար Հելէն, իր նամակը ստացած պահուն: Վերջին երկու անգամուն ալ, Լինքօլն

փողոցի յարկաբաժինը եկած պահուն, Հելլեն սրտի խրախճանք մը ունեցած էր: Ի՛նչ յուսախաբութիւն կը սպասէր իրեն՝ յաջորդ օրուան համար: «Օ՛ն օ՛ն, կորովի ըլլանք», ըսաւ Արման: «Մէկ ամիսէն Լոնտոն պիտի գտնուիմ, եղանակին առթիւ: Վերադարձիս, անոնք իրենց արձակուրդը պիտի անցնեն Ֆարիզէն դուրս: Այս անձան պատմութիւնը միւսներէն աւելի լաւ պիտի վերջանայ...: Խեղճ Ալֆրէտ...: Ատենն է իբր պարկեշտ մարդ շարժելու...»: Այդպէս կ'ըսէր մտովի ու կը հաւատար ալ, որովհետեւ մեր թշուառական սիրտը շատ ճարտար է, ինքզինքը խաբելու համար. ալ, բանը ըսելով ինքնիրեն, կը հաւատար անոր:

Յաջորդ օրը, կէս օրէն յետոյ, ժամը երկուրը անցած էր, երբ Հելլեն մտաւ այն միեւնոյն սալօնէն ներս ուր իր ամուսինը խօսած ու սիրահարը խորհած էր առջի օր:

Եթէ Հելլեն կարենար կոտակ իր սիրահարին ընելիք խօսքերը ու մտածումները, հոգին պիտի ջախջախուէր յուսահատութենէն: Քայց բան մը միայն գիտէր մանկամարդ կինը, այն է իր սիրահարը նորէն տեսնելու մասին զգացած խոր բերկրանքը, այնքան երկար միջոցէ մը յետոյ: Վերջին քառասունըութը ժամերը անվերջանալի թուած էին իրեն: Ծառային առջեւէն անցած պահուն, ջղային յուզումի փոքր շարժում մը ըրած էր, թէեւ երեսին վրայ քօղ մը ունենար, և այդ մարդը հաւանաբար ընաւ չգիտնար իր անունը: Արմանը նորէն տեսնելու բերկրանքը ամենէն հզօրն էր, ինչպէս նաեւ այդ առթիւ զգացած անձկութիւնը, իրենց

սիրոյն առաջին օրերուն զգլխիչ ստուգութիւնը կորսնցնելէ յետոյ, Արման բաժնուած պահուն, միշտ կը հարցնէր մտովի. «Ի՞նչպէս պիտի գրտնեմ զայն, յաջորդ անգամուն...»: Ու տակաւին հիմա, մինչ Հելէն կը հանէր իր ձեռնամուշտակը և վերարկուն, մանկամարդ կինը թէ՛ գոհ էր և թէ՛ մտատանջ: Հելէն հանեց երեսին քողը, և այն ատեն միայն «բարի լոյս» ըսաւ Արմանի, գլուխը դնելով երիտասարդին ուսին վրայ ու զայն դիտելով. այս նայուածքը բաւեղաւ, որպէս զի մանկամարդ կինը զանազանէ քիչ մը յետոյ տեղի ունենայի՞ք խօսակցութեան յառաջընթաց նշանները Արմանի դէմքին վրայ: Այս վերջինը տակաւին չխօսած, Հելէն հասկըցած էր թէ ալպոմներ գուցնելու համար չէր որ ժամադրութիւն մը տուած էր Արման, թէ սուտ էր առջի օրը զինքը չկարենալ տեսնելու մասին առաջ բերած արդարացումը և թէ ծանրակշիռ եղելութիւն մը պատահած էր...: Բայց ի՞նչ բան է Բ. սարանական պարտէզը պտտած ատեն— ճիշդ երկու օր առաջ— աւելի փաղաքուշ, գորովալից ու դիւրահաղորդ եղած էր, հակառակ իր սովորութեան: Հելէն համարձակած էր իր զգացումները բարձրաձայն յայտնելու Արմանի առջև: Հոգեկան տրամադրութիւն մը յեղակարծօրէն նորէն խանգարած էր երկուքին միջև գոյութիւն ունեցող մտերմութիւնը...: Ի՞նչ պիտի ըսէր Արման, որ ստիպած էր զինքը նստելու, մագերուն տուած ձեռքի յոյանքէ մը զատ ուրիշ զգուանք չչառայելով իրեն, ու Արման սկսաւ խօսիլ և մանկամարդ կնոջ պատմել Ալֆրէտի

կողմէ առջի օր իրեն տրուած այցելութիւնը, խնդրուած բացատրութիւնը, Բուստրանական պարտէզին մէջ հանդիպումը: «Որքա՞ն կը մեզագրէիք զիս, շատ խոնձուրթեամբ վարուելուս համար: Տեսէ՛ք, չեմ սխալեր, ձեզի հաւաստելով թէ նախանձոտ կը գառնար Ալֆրէտ: Ի՞նչ ըսաւ ձեզի երէկ գիշեր»:

«— Ոչինչ», պատասխանեց: Ալֆրէտի մէջ ծնած նախանձը և Հելէնի ակներեւ կեղծիքը ծանրակշիռ վտանգ մը կրնային ըլլալ մանկամարդ կնոջ ապսոլութեան համար, բայց այս վերջինը կ'ուզէր զիտնալ թէ իր սիրահարը ի՞նչպէս պաշտպանած էր իր սէրը, իրենց սէրը. այդ պահուն իրեն համար ամենէն աւելի կարեւորութիւն ունեցող կէտը ատ էր, ուստի հարցուց. «Ի՞նչ պատասխանեցիք անոր»:

«— Եթէ երբեք իմ վրաս միայն գառնար խնդիրը», յարեց Արման, «կ'ըմբռնէք թէ խորամանկութիւն չպիտի բանեցնէի անոր ուղղամիտ վարմունքին հանդէպ: Մէկ խօսքով, անոր պատիւը աղարտած եմ, հետեւաբար ամէն հատուցում պահանջելու իրաւունք ունի, ու ես մեծ սփփանք մը պիտի զգայի, անոր ընծայելով բոլոր հատուցումները...: Բայց խնդիրը ձեր վրայ կը գառնար, ու ես իմ պատուոյ խօսքս տուի անոր, ըսելով թէ ձեր և իմ միջև բարեկամական յարաբերութիւններ միայն գոյութիւն ունէին...»:

Արման պահ մը կանգ առաւ. յետոյ ակներեւ զայրոյթով մը յարեց.

«— Եւ որովհետեւ մեր սովորութիւնը չէ

եղած բնաւ մերթ ձգմարիտ և մերթ սուտ խօսիլ, Արման հաւատ ընծայեց իմ խօսքիս, և առ այժմ հանդարտած է...».

Մանկամարդ կինը մտիկ կ'ընէր և Արմանը կը դիտէր, մինչ այս վերջինը կրակին կը նայէր, արմուկները ծուկներուն և թուշը ձեռքերուն վրայ կրթնցուցած: Մանկամարդ կինը կը հարցնէր մտովի. «Այսքան նեղը ինչախնէս յետոյ՝ պիտի կրնա՞յ զիս այնքան սիրել որ ինձի հետ հեռանայ, իր կեանքը ինձի նուիրելու և ի՞նչս դառնալու համար: Բայց ո՞ւր կ'ուզէ յանգիլ Արման...»: Հելէն լուռ կը մնար. ըլլալիքին սպասելով մտասոյզ, առանց կռահելու զայն: Արման, շարունակելու համար իր խօսակցութիւնը կրկնեց իր վերջին պարբերութիւնը.

«— Առայժմ հանդարտած է» ու յետեց այս երեք բառերը: «Բայց մեր յարաբերութիւնները շատ պիտի դժուարանան. պէտք է դիտել որ, չկասկածող մարդու մը համար՝ աննպաստ եղող ամէն ապացոյց նպաստաւոր կը դառնայ... Բայց երբ մարդ կասկածի, հակառակն է որ կը պատահի...: Իրաւունք չունի՞մ»:

Արման կը նեղուէր Հելէնի պահած լուրթենէն: Իր թիկնաթոռին յենարանին կրթնած, ձեռքերը թիկնաթոռին երկու թեւերուն վրայ երկարած, բերանը կիսաբաց ու շնչասպառ, սիրահարին զէմքին վրայ կը պրպտէր գողտրիկ յուզում մը: Զոր խորհրդածութիւն մը միայն կը կարդար հոն. խորհրդածութիւն մը՝ որուն միջոցաւ կը հաստատուին գործի մը տուեալները: Իր սիրահարին ձայնին ամենափոքր երանգներն

իսկ կը ճանչնար, ու այդ ձայնը կը ծորէր իր սրտին ամենայետին ծալքերուն մէջ.— ա՛հ այդ ձայնը, որ անողոք, գրեթէ մետաղական կարծրութիւն մը ունէր: Օ՛ն. նոր դրուագ մըն ալ կուգար աւելնալ իր երկար մարտիրոսագրութեան վրայ, այն տանջանքը որով շղթայուած էր մեռեալ հոգիի մը, ուր թրթռում մը առաջ չէր գար, հակառակ վիշտով դալարուելուն: Մակայն «իրաւունք չունի՞մ» հարցումին պատասխանեց մտատանջութենէն խեղդուկ ձայնով մը.

«— Կարելի է...: Ինչ աւելի աղէկ կը ճանչնաք Այֆրէտը» . յետոյ ճիգով մը յարեց. «Ի՞նչ եզրակացութիւն կը հանէք ասկէ»:

«— Նախ խօսք տուէք ինձի», պատասխանեց Արման, «թէ գէշ կերպով չպիտի մեկնէք ձեզի ըսելիքս...: Համոզում գոյացուցէք որ ձեր չափէն զատ ուրիշ բան նկատի չեմ առներ...: Կը տարակուսի՞ք միթէ...»: Ինչո՞ւ համար Հելէն այս պարզ բառերը յսած պահուն ծռեց գլուխը, իբր թէ այդ բերնին վրայ որոշապէս կարդացած ըլլար յարաբերութեանց խղման բոլոր ազիտարեր խօսքերը: Ինչո՞ւ քիչ մնաց պիտի ազաղակէր Սարսափի չրջանին մահապարտի մը պէս. «Իահի՛ճ, վայրկեան մըն ալ» : Ա՛հ, ինչո՞ւ սիրող սիրտ մը երկրորդ տեսողութիւն մըն ալ ունի, որ կը կրկնապատկէ դժբախտութիւնները, կանխելով զանոնք:

«— Հարկ է», կը յարէր Արման «ատենի մը համար տոկալ բաժանման մը, մինչև որ Ալֆրէտի կասկածները թմրին...: Զորոհինգ ամիս, թերեւս վեց, ո՛չ աւելի: Ամէն զիւրութիւն պիտի ընծայեմ ձեզի, ես ինքս հեռանալով Բարիզէն, թէեւ ասիկա շատ կը նեղէ զիս,

այս պահուս մանաւանդ... Բայց նախ ձեր հանգիստը, այնպէս չէ՞...»։ Արման կը շարունակէր։ Հելէն մտիկ չէր ընել, ինչ որ իր առջեւ կը տեսնէր, վտանգը չէր։ Վտանգը ինչ կընար ընել իրեն։ Մանկամարդ կնոջ համար միակ դժբախտութիւն մը կար, այն է Արմանը չտեսնելու դժբախտութիւնը։ Այս վերջինը կը խօսէր չորս-հինգ և թերեւս վեց ամսուան բաժանման մը վրայ, այնպիսի յիշտով մը որ կարծես օդին գեղեցկութեան, նոր թատերախաղի մը, տրուելիք այցելութեան մը վրայ դառնար խօսակցութիւնը։ Արմանի շատ պարզ բան մը կը թուէր այն քաղաքին մէջ չգտնուիլ, ուր կը բնակէր ինք՝ Հելէն, և իրենց ամենօրեայ տեսակցութեանց այնքան քաղցր սովորութիւնը կորսնցնել։ Ո՛չ, ո՛չ, այդ մարդը չէր սիրեր զինքը։

«— Ու հանդարտօրէն՝ ինծի կ'իմացնէք այդ լուրը», ըսաւ մանկամարդ կինը. «և եթէ չտրէք զիս, այդ բացակայութենէն յետոյ, ինչ պիտի ըլլամ ես։ Ինչ պիտի մնայ ինծի...»։

«— Կ'աղաչեմ», պատասխանեց Արման անհամբեր, որովհետեւ կը զգար թէ իրենց խօսակցութեան ղեկը ձեռքէն կ'ելլէր. «Իրար չխառնենք խնդիրները։ Ձեր ամուսնին նախանձնտութեան ու ձեր ապահովութեան շուրջը կը դառնայ խնդիրը... Բացակայութիւն մը անհրաժեշտ է թէ ոչ։ Խնդիրը ասոր մէջ կը կայանայ»։

«— Իսկ եթէ ուրիշ միջոց մը առաջարկեմ ձեզի», հարցուց Հելէն։ «Ամուսինս նախանձնո

է, լս'ւ։ Իմ ապահովութիւնս վտանգուած է, կ'ընդունիմ։ Այն ատեն հետեւնիդ տարէ՛ք զիս։ Կը նախընտրեմ ամէն ինչ կորսնցնել և քովս ունենալ ձեզ...»։ Ու աչքերով կը լափէր Արմանը, այս խօսքերը արտաբերած պահուն։ Այս անգամ ստիպուած էր իր սրտին խորքը հոյց տալու։ Մանկամարդ կինը կը գտնուէր այնպիսի վիճակի մը մէջ, ուր ամէն ինչ աչք կ'առնէ ենթական, գլխնալու,—այո՛, գլխնալու համար ճշմարտութիւնը, զայն բռնելու, սեղմելու, չօչափելու համար մարմնի մը պէս. եթէ հարկ ըլլայ իսկ այդ պատճառով մեռնիլ...։

«— Ինչ աւելի աղէկ գիտէք», պատասխանեց Արման. «Եթէ չեմ կրնար այդ բանը ընել, և թէ ինչ պատճառով։ Կը մոռնաք ձեր զաւակը։ Ամուսնի մը ձեռքէն կ'առնուի կին մը բայց մայր մը իր զաւակէն չի խլուիր երբե՛ք»։

«— Ա՛յ», գոչեց Հելէն, ինչո՞ւ ինծի չէք ըսեր թէ այլ եւս չէք սիրեր զիս։ Ինչո՞ւ այս պարբերութիւնները այս զգուշաւոր լեզուն։ Միթէ կը կարծէք թէ արիտութիւն չունի՞մ զէմ առ զէմ զիտելու իրականութիւնը, ինչ որ ալ ըլլայ ան...։ Արման, կ'երդնում որ նուազ ան գութ պիտի ըլլաս, անմիջապէս ըսելով ինծի...։ Արման, ըսէ՛ զիս չսիրելդ, պիտի ըմբոսնեմ զայն, չպիտի վշտանամ քեզի զէմ ու վիշտիս հետ առանձին՝ պիտի հեռանամ...։ Քու պատճառած վիշտդ, դարձեալ քեզի վերաբերող բան մը պիտի ըլլայ,—բայց եթէ զիս կը սիրես, զիս մի՛ ձիւր այս անուշիկ անստուգութեան մէջ, ասանկ ցրտութեամբ ու անտարբերութեամբ մի՛ խօսիր

ինէ հեռանալուդ վրայ... Աստուած իմ, որքան կը տառապիմ...»։ Յուզումը կը կծկէր Հելլէնի բերանը, շունչը կը կարճնար. ու արցունքները սկսան ժայթ քիլ աչքերէն. խոշոր և դանդաղ արցունքներ, որոնք մէկիկ մէկիկ գրետորեցան իր այտին վրայ, գիծերու հետքեր ձգելով անոր վրայ։

«— Հասանք բուն կէտին», կ'ըսէր Արման մտովի, և այս արցունքները փոխանակ խանգաղատեցնելու, բարկացնելու աստիճան կը ջղագրգռէին զինքը։ Չէր կրնար համակրիլ այդ տառապանքին, ինչպէս կը համակրէր Ալֆրէտին ին, թերեւս սեռերու տարբերութեան պատճառով որ էրիկ մարդուն ունեցած վիշտին պէս հասկնալի չի դարձներ կնոջ վիշտը։ Երբեմն ալ, վատութեան տպաւորութիւնը զոր կը զգանք, սիրուհի մը տառապեցնելով և ինքզինքնիս նուաստացնելով, մեզ կը զայրացնէ, խանդազատանքը արգիլելու աստիճան։ Արման ոտքի ելած էր սենեակին մէջ կը պտտկէր ու կը խորհէր. «Ինչո՞ւ վերջ չտանք իսկոյն»։ Ու բարձրաձայն. «Չեմ գիտեր թէ իսկապէս ի՞նչ բանի համար արցունք կը թափէք... Այն խօսքերը, որ ձեզի ուղեցի, ամենախօր գորովանքով մը տողորուած էին ձեզի նկատմամբ...»։ Հելլէն անշուշտ պիտի գիտէր թէ Արման սէր բառը չէր գործածեր այլ եւս։ «Բայց երբ կը պահանջէք որ անկեղծօրէն խօսիմ ձեզի հետ, պիտի հնազանդիմ... Ո՛չ, միայն ձեզի համար չէ որ մեր բաժանումը կը խնդրեմ հիմա, այլ և ինձի համար... Հելլէն, այսօր մեր երկուքին միջև

պատնէչ մը կայ, ուրկէ չի կրնար անցնիլ պատուաւոր մարդ մը»։

«— Ո՛րն է այդ պատնէչը», պատասխանեց Հելլէն, որ քաջութիւն ունեցաւ վեր առնելու արտասուքներով արատաւորուած դէմքը։

«— Ուրիշ մարդու մը բացարձակ վստահութիւնը», պատասխանեց Արման յեղակարծօրէն։ «Ալֆրէտ հոս գալով, այդ տեղը նստելով, միայն իր նախանձոտութեան վրայ չխօսեցաւ, այլ այնպիսի համարում մը, այնպիսի բարեկամութիւն մը ցոյց տուաւ ինձի որ չեմ ուզեր քեզի նկարագրել զայն... Իմ վրաս կասկած ունէր, ու ինձի դիմեց սրտաբաց։ Ոչ մէկ զձեռութիւն սրտին մէջ, ո՛չ մէկ դառնութիւն... Ու զգացման ի՞նչ զեղեցիկութիւն, ուղղամտութիւն, բարեկամական անկեղծութիւն ցոյց տուաւ։ Ո՛չ, Հելլէն, չեմ կրնար այլ եւս խաբիլ այդ մարդը. ինքզինքս շատ անարգած պիտի ըլլամ...»։

«— Է՛հ, հապա ե՛ս», գոչեց մանկամարդ կինը ոտքի ելլելով իր կարգին։ Միրահարին կողմէ ամուսնին մասին եղած դրուատականը բոլորին վրդոված էր զինքը, ու հետզհետէ կը բարկանար։ «Միթէ ոտնակոխ չըրի՞ այդ ամէնը, մինչև քեզի հասնելու համար։ Կը կարծէ՞ք թէ ես ծնած եմ, խաբելու և ստելու համար։ Միթէ զուք վայրկեան մը իսկ վարանեցա՞ք, խաբելու համար այդ պարկեշտ մարդը, վստահելի բարեկամը, երբ կը տենչայիք զիս... Բնաւ ամօթապարտ չեղաք ո՛չ ինձի և ոչ ալ ձեզի համար... Կ'արգիլեմ ձեզ՝ պատուի երդմնազանցութեան, բարեկամական նենգութեան մասին խօսիլ. ի-

բաւունք չունիք խօսելու, որովհետեւ դուք պատճառ եղաք միայն, կ'իմանա՞ք: Դուք չէի՞ք ինձի թախանձողը, որպէս զի ձերինը ըլլամ բողոքողին: Պատասխանեցէ՛ք ձեր կարգին. այո՞ թէ ո՛չ»:

«— Ներողութիւն կը խնդրեմն, պատասխանեց Արման: «Իրողութիւնները ճշդե՛նք: Միւրեցիները գիրար: Դուք նորատի աղջիկ մը չէիք, կարծեմ: Ես այ պատանի մը չէի: Սկսնակներ չէինք կեանքի մէջ. երկուքնիս ալ փորձառու էինք, այնպէս չէ՞: Մեր բրածին գիտակցութիւնը ունէինք: Միթէ չզգուշացուցի՞ ձեզ: Պարտաւոր էի չվտանգել ձեզ: Պարտաւոր էի չվրդովել ձեր հանգիստը: Հիմա կը վրդովեմ զայն ու ետ կը քաշուիմ: Գալով իմ խղճիս, թոյլ տուէք անոր միակ գատաւորը ըլլալու, ինձի յանձնարարած և արգիլած բաներու մասին»:

«— Իսկ վեց ամսուան մէջ», պատասխանեց Հելէն, «ձեր խիղճը աւելի՞ ճկուն պիտի ըլլայ: Օ՛ն, տրամարանող ու անկեղծ եղէ՛ք: Վայրկեանական բաժանում մը չէ որ կը խնդրէք, այլ յարաբերութեանց խզում մը... գէթ յայտնեցէք զայն, եթէ կ'ուզէք որ յարգեն ձեզ»:

«— Այո՞», պատասխանեց Արման բրտօրէն, որ զայրացած կը թուէր յանկարծական ընդվզումէն մանկամարդ կնոջ, որ սովորաբար այնքան հեզահամբոյր էր:

«— Ըսել է, կը կարծէք որ այլ եւս ո՛ր է պարտք չունիք ինձի հանդէպ...», շարունակեց Հելէն: «Կ'ուզէք այսպէս երեսի վրայ ձգել զիս,

բոլորովին միմակ...: Պիտի մեկնիք, ու հինգ վեց նամակներէ յետոյ ոչինչ...: Սա աղուոր պարբերութիւնները առաջ կը բերէք. «Մեր բրածին գիտակցութիւնը ունէինք... Դուք նորատի աղջիկ մը չէիք... երկուքնիս ալ փորձառու էինք».— Հետաքրքիր եմ գիտնալու թէ ի՞նչ ըսել կ'ուզէք», յարեց մանկամարդ կինը ցաւագին հեզանքով մը, որ յարածուն զայրոյթէ մը առաջ կուզայ:

«— Ի՞նչ բանի կը ծառայէ», ըսաւ Արման: «Կ'ուզեմ գիտնալ», յարեց Հելէն ուժգնութեամբ սիրաւունք ունիմ գէթ իմանալու թէ ի՞նչ կը խորհիք իմ վրաս»:

«— Ինձի ըսել պիտի տաք այնպիսի խօսքեր, որոնց վրայ պիտի ցաւիք յետոյ», պատասխանեց Արման. «բայց ձեր կարգին պատասխանեցէ՛ք ինձի: Միթէ կը կարծէ՞ք թէ անտեղեակ եմ ձեր կեանքին»:

«— Ի՛մ կեանքի՛ս», հարցուց Հելէն ապուրթեամբ ընկճուած, ինչ որ Արմանի կողմէ վերագրուեցաւ մանկամարդ կնոջ զգացած սարսափին, իր յեղակարծ յայտնութեան հետեւանքով»:

«— Իրողութիւններ կ'ուզէ՞ք», յարեց Արման բրտօրէն. «Պիտի տամ այդ ապացոյցը, մոռցած էք ձեր յարաբերութիւնը Պ. տը Վարտաի հետ»:

«— Ա՛յ», գոչեց Հելէն, «անուանարկութիւն մի՛ն է ատ... Պ. տը Վարտա՞տ...» ու ճակտին տանելով ձեռքերը, ըսաւ մոլորագին. «Կ'ազաչեմ, ըսէք թէ չէք հսււտացած այդ խօսքին...: Հոգիս, ըսէ՛ որ այդ գաղափարը չե՞ս ունեցած իմ վրաս»:

« — Հաւատացած եմ», պատասխանեց Արման սիրտը ամուր բռնած՝ սիրուհիին այդ կոչին առջեւ, անոր անցեալին նկատմամբ զգացած չոր և չար նախանձին պատճառով, որ միշտ առաւելեցողացած էր զինքը՝ իր բնաւորութեան մէկ տխուր անկանոնութեան երեսէն, երբ իր սիրուհիին քով կը գտնուէր, թէեւ բնաւ չէր սիրեր զայն։

« — Եթէ հաւատացած էիք», ըսաւ Հելէն, որ սրտարեկ եղած էր Արմանի վերջին պատասխանէն, «ինչո՞ւ ինձի չխօսեցաք այդ մասին։ Եթէ այդ զաղափսրը տիրապետած էր ձեր մըտքին մէջ, երբ անձնատուր ըլլալ կը խնդրէիք ինէ, և եթէ կը նկատէիք որ նուազ պատասխանատուութիւն ունէիք ինձի հանդէպ՝ այդ պատճառով, ինչո՞ւ չյայտնեցիք ձեր տարակոյտը։ Միթէ վստահ էիք այդ մասին։ Ձեր աչքով տեսա՞ք... Միթէ բախտաւորութիւնը չունէի՞ որ անստոյգ ըլլար այդ լուրը — միակ բախտաւորութիւնը։ Բայց գիտէ՞ք թէ ոճիր մըն է կնոջ մը ամբողջ սիրտը գրաւել և իր սրտին մէջ պահել այդպիսի զաղափարներ»։

« — Հէ՛», պատասխանեց Արման, ուսերը ցնցելով, «բոլորովին ծիծաղելի պիտի համարէիք զիս, եթէ ձեր սիրահարը չըլլայի. եզայ, և անգամ մըն ալ կը կրկնեմ թէ իրարու մեղադրելիք բաներ չունինք, ո՛չ ես ձեզի և ո՛չ ալ զուք ինձի։ Ձեր անցեալը ձեզի կը վերաբերի և իրաւունք չունիմ հաշիւ պահանջելու անոր մասին, և ոչ ալ ձեր ապագային նկատմամբ... Գալով ձեր ներկային, բաւական կը

ճանչնամ ձեզ, վստահ ըլլալու համար թէ միեւնոյն ստեղծ երկու սիրահար ունեցող կիներէն չէք դուք...»։

« — Ատիկա պատիւ մըն է ինձի համար», յարեց Հելէն խեղդուկ ձայնով մը։ Մտնելու մը պէս գունատ էր իր սիրած մարդուն անձնասիրութիւնը և անզգայութիւնը այնպիսի արհաւիրքով մը կ'անգամալուծէին զինքը որ արցունք անգամ չէր հոսեր աչքերէն։ Միակ փափաք մը կը զգար, այն է հեռանալ այդ մարդուն քովէն, չտեսնել անոր աչքերը, բերանը, — այդ բերանը՝ զոր այնքան սիրած էր և որ այնքան ստած էր իրեն, միշտ ստած, քանի որ, առաջին օրէն իսկ, հաւատացած էր այդ ամբաստանութեան, առանց ապացոյց ունենալու։ — Մանկամարդ կի՛ւր մեքենաբար առաւ իր վերարկուն, ձեռնամուշտակը ու կապեց էմքին քօղը։

« — Մնա՞ք բարով», ըսաւ Հելէն, այդ պահուն, այլ եւս չէր կրնար երկարել խօսակցութիւնը, որովհետեւ զգացած գայրոյթը շնչահեղձ կ'ընէր զինքը։ Արման չփոյձեց վար դնել զայն ու ինքն ալ ըսաւ. «Երթա՞ք բարով»։ Հելէն դուրս ելաւ սենեակէն. Արման ընկերացաւ անոր մինչեւ յարկարաժնին դուռը, երկուքն ալ առանց խօսք ուղղելու իրարու։ Դուռը գոցուելէ յետոյ, Արման սրահ դարձաւ, ուր տեղի ունեցած ողբերգական տեսարանէն ուրիշ հետք չէր մնացած, եթէ ոչ թիկնաթոռի մը տեղէն խախտումը, զոր Հելէն հրած էր ստքի ելած պահուն։ «Ամէն ինչ լաւ անցաւ, հակառակ իմ կարծիքիս», ըսաւ Արման մտովի։ «Երբ յաջողիս

զանոնք պապանձեցնել՝ փոքր իրողութիւն մը առաջ բերելով... ամէն ինչ կը լիննայ այն ատեն...»։ Ու բարձրաձայն կրկնեց: «Լմեցա՛ւ ամէն բան», սփոփանքի ու միեւնոյն ատեն անձկութեան զգացում մը ունենալով, որ կ'ընկերանայ սիրային խզումներուն: «Շատ աղուոր էր Հելէն», խորհեցաւ ան. «հիմա զգուշանա՛նք անոր վրիժառութենէն... բայց ի՞նչ կայ որ մէջտեղը: Իրեն ուղղած իմ նամակներու մէջ բնաւ չեմ դուրս գալ զինքը... Տիկին Բարբի մօտ ունեցած իր մանր առարկաները ետ պիտի առնեմ: Ժամանակ անցնելէ յետոյ, երբ հասնինք այն շրջանին, ուր Հելէն ինձի ըսէ, շատ տառապեցուցիւ զիս, այն ատեն պիտի վերադարձնեմ զանոնք: Այն ատեն Հելէն իր չփակին մէջ պիտի ունենայ իմ յաջորդիս նամակը, չըմիզէթին ու մորթին միջեւ զետեղուած...»։ Արման նորէն նստաւ կրակին առջեւ, ուրկէ կայծեր ցատկեցին, զայն խառնելուն համար: «Ա՛հ», ըսաւ, «կեանքի յետսահամր շատ դառն է...»:

Ը.

Յ Ն Ո Ր Ք Ը

Վրէժխնդրութիւն: Տարաբախտ կինը ատոր վրայ կը խորհէր, Լինքօլն փողոցէն դարձած ատեն: Քիչ մը առաջ իր կրած հարուածը շատ բուռն էր, այնպէս որ ուրիշ ամէն զգացում տեղի տուած էր յարատեւ ու ամենէն ջախջախիչ վիշտի մը զգայութեան առջեւ: Իրիկուան, ճաշի սեղանին վրայ, յետոյ գիշերը, իր սենեակին մէջ առանձնացած, ամէն լոյս մարելէ յետոյ, չէր կրցած քնանալ. յետոյ ցերեկը ու յաջորդ գիշերները և ցերեկները, երկու շաբթուան ընթացքին, նոյն վայրագ ու անընդհատ ակներեւութեամբ, միշտ կը նշմարէր սա բիրտ իրողութիւնը թէ իր սիրահարը չէր սիրած զինքը... ոչ իսկ վայրկեան մը:— Ոչ իսկ վայրկեան մը, քանի որ առաջին ժամագրութեան ատեն, Արման կարծած էր վայելել Պ. տը վարատի նախ-

կին սիրուհին և թերեւս ուրիշներու սիրուհին : Արմանի ժպիտներուն , լուսթեանց , չորութիւններուն , կասկածոտութեանց պատճառը հիմա կը հասկնար , ու բոլոր էութեամբ կ'ընդվզէր այդքան մահացուցիչ անարդարութեան մը դէմ , երբ իր տուածը կը բաղդատէր ստացածին հետ : Ի՞նչ ուրեմն , իր անուրջներուն գողտրիկ փափկութիւնները , իր պաշտելի սիրոյն աղնիւ խելայեղութիւնը , իր յափշտակութեանց պաշտանքը , առանց վիշտի ու խղճահարութեան կատարած զոհողութեանց անկեղծութիւնը , երջանիկ ընելու համար իր սիրածը . — այս ամէնը յանգած էր սուտի մը , պարապութեան մէջ . այնքան վայրապար , որքան հովէն քշուած տերեւները՝ նըրբուղիներու երկայնքը այն հին պարտէզին , ուր միասին պտտած էին — անօգուտ կերպով , փոշիներու նման , որոնք օդին մէջ կը պարէին արեգական ճառագայթներուն տակ , պատուհանին եզերքը այն փոքր յարկաբաժնին , ուր զիրար սիրելու կ'երթային ամէն յետ միջօրէի : — Իրա՞ր սիրելու : Այո՛ , ինք՝ Հելէն սիրած էր աւա՛ղ , խորապէս , խօլաբար , ո՛չ մէկ նկատուժով , բայց հիմա մէկ սիրարկածէն միւսը ցատկող , իր շըրջազգեստը այսինչին կամ այնինչին համար հանող , զգայութիւններ , հովհարներ ու գեղօրներ հաւաքող կիներու պէս կը դատուէր : Ա՛հ , չէր կրնար հանդուրժել այդ բանին : Արմանը տեսնելէ զրկուի՛լ , — որովհետեւ իրեն համար այնքան օդերգական եղող բացատրութեան յաջորդօրը , Ալֆրէտ իր բարեկամէն ընդունած էր նամակ մը , ծանուցանող իր անհրաժեշտ ու առ-

ժամեայ բացակայութիւնը գործի համար — այո՛ , Արմանէն զրկուիլը տառապանք մըն էր . բայց զէնք մը ունէր այդ տառապանքին դէմ այն արհամարանքը զոր իրեն կը ներչնչէր սիրահարին չոր սիրտը , անոր անողք անձնասիրութիւնը , վերջին տեսակցութեան մէջ երեւան ելած : Ի՞նչ պէս սիրտը վարժեցնէր անարդարութեանը Արմանի , զոր այնքան սիրած էր : Եթէ Արման իր մէջ բաժնուած ըլլար յանկարծ , անարժանաբար , քայց խոտովանելով իր սիրած ըլլալը , այնքան չպիտի տառապէր Հելէն որքան հիմա : Մարտիրոսը , անտանելի մարտիրոսը հոն էր , իր սիրոյն անկարողութեան մէջ , ո՛չ թէ մասնակից ըլլալու իր զգացումներուն , այլ ըմբռնելու համար զանոնք : Մեռնիլ ուղող մահապարտի մը կը նմանէր , որուն համար ամենէն զէջ տանջանքը մեռնելէ առաջ , չաղաղակելն է սա խօսքը . «Անմեզ եմ» : Արման բաւական զգացնել տուած էր իր էրիկմարդու պատուին ժպիրհնախատինքը , և յանուն այդ պատուին զոհած էր մանկամարդ կիներ : Ա՛հ , եթէ սիրած ըլլար Հելէնը , բանի աեզ չպիտի դնէր այդ պատիւը , ինչպէս ինք՝ Հելէն ըրած էր իր պատուին համար . բայց ի՞նչպէս պիտի սիրէր Հելէնը , քանի որ առաջին վայրկեանէն իսկ ստախօս մը նկատած էր զայն : Մանկամարդ կիներ ժամադրութեան գացած ատեն կ'ըսէր . «Քեզի համար պահեցի անձս» . ու Արման կը խորհէր . «Պ , տը վարատէն յետոյ» : Հելէն իր սիրոյն բոլոր պացոյցները շառլած էր , որոնք փշրուած էին այդ անյաղթելի համոզումին զէմ , և սակայն այդ սէրը ս՛րքան ճշմարիտ էր ,

Աստու՛ած իմ, ա՛յնքան ճշմարիտ, որքան իր կեանքը, որ սկսած էր այն օրէն ի վեր, երբ ճանչցած էր Արմանը: Հելէն կը լսէր իր սիրահարին ձայնը. «Երկուքս ալ փորձառու էինք...»: Կը կարծէ՛ք թէ չեմ գիտեր ձեր կեանքը...»: Ա՛հ, անարդարութիւնը սոսկալի անարդարութիւնը: Հելէնի սիրտը կ'արիւնէր այդ մտածումով: Կ'երթար կուգար սենեակին մէջ, շարունակական տենդի մը մատնուած. ո՛չ իր խեղճ ու հրատոչոք գլուխը և ոչ ալ իր արիւնած հէգ սիրտը հանդարտութիւն չէին գտներ: Ամէն ինչ իրարու կը խառնուէր իր մէջ. յաւէտ կորսուած երջանկութեան մը յուսահատութիւնը, իր բացակայ սիրականին առթած սրտայոյզ վիշաք և իր ամենէն ճշմարիտ ու ազնիւ զգացումին մէջ արհամարհուած ըլլալուն կատաղութիւնը: Իր գերագոյն յուսախաբուութեան այս պա՛շտ առջ, չէր կրնար զղջալ, այդ անգութ Արմանին սիրուհին եղած ըլլալուն համար: Սէրը, վսեմ սէրն էր որ զինքը գահավիժած էր այդ արարքին մէջ, իրեն պէս վսեմ: Վսե՛մ սէրը... «Ո՛չ», կը գոչէր հիմա. «անմիտ, կո՛յր սէրը...»: Ու անվերջանալիօրէն, իր սենեակին մէջ կը պտտէր Հելէն, երկայնքին ու լայնքին, դատագեղի մը մէջ բանտարկուած կենդանիի մը պէս, ու միշտ՝ անխորտակելի պատի մը նման՝ կը բաղխէր սա գաղափարին. «Ի՞նչ օգուտ այսպէս սիրած ըլլալէն, ի՞նչ օգուտ: Ա՛հ, կեղծի՛ք, կեղծի՛ք...»:

Իր անցուցած մահացու տագնապին մէջ, ինչ որ ամենէն աւելի կը զայրացնէր զինքը, իր

ամուսնին գորովալից ու անպատեհ հոգածութիւնն էր: Ալֆրէտ իր կնոջ հիւանդ հոգիին մէջ յուզուող տոամը չգիտնալուն համար, հաճելի հեռանկար մը կը պարզէր անոր առջիւ. մերթըսելով. «Ազատ ըլլալուս պէս՝ ճամբորդութիւն մը պիտի ընենք: Թերեւս Արման մեզի հետ գայ...»: Եւ կամ թէ «Կը զարմանամ Արմանէն լուր չտոնելուս համար: Միթէ չգրե՛ց քեզի»:

«Ո՛չ», կը պատասխանէր Հելէն: Ալֆրէտ հիմա ինքզինքը կը մեղադրէր, իր բարեկամին հետ ունեցած խօսակցութեանը համար, սա համոզումով թէ ճամբորդութիւն ընելու վրայ էր ան, որպէս զի իր նախանձը չգրգռէ: Իր կնոջ մեղամաղձութեան վրայ կը խորհէր Արման, ու տակաւ կը հասկնար անոր պատճառը, ըսելով թէ Հելէնը զրկած էր իր մէկ հազուագիւտ հաճոյքէն: Մանկամարդ կիներ, ընդհակառակը, զայրացած անձնասիրութեան մը խոր զգացումն էր որ կ'ունենար իր ամուսնին վստահութեան հանդէպ, որ մեծապէս կը հակասէր իր սիրահարին անուշիկ կասկածին հետ: Մնաց որ, Ալֆրէտի առաջարկած ճամբորդութեան ծրագիրը, Արմանի ընկերակցութեամբ, միթէ այն ծրագիրը չէ՛ր զոր երբեմն զգուած էր Հելէն: Ծամբորդութեան այդ ծրագիրը շատ ճշդիւ իրեն ցոյց կուտար այն սսեբմիկ իլսիճանքը սմբան ամիսներուն զոր Հելէն կ'երեւակայէր կանխաւ: Միասին պիտի բնակէին ծովուն մօտ, Նորմանտիոյ այն գիւղերէն մէկուն մէջ, ուր ծառելը կը դալարագարգեն մինչեւ կապոյտ ալիքներուն եզերքը: Թերեւս միասին պիտի տեսնէին Իտալիոյ քա-

ղաքներէն մէկ քանին, որ նց անունը միայն կարծես կը պարուէր լուսաշող երջանկութեան խոստում մը... Բայց հիմա ոչինչ կար, բացի սառուցիկ մենութենէն ու լքումէն: Իրենց իզու-մէն ի վեր, նամակ մը իսկ չէր գրած Յրման, և ոչ իսկ կարեկցական տող մը: Բայց ինչո՞ւ կարեկցէր: Անշուշտ, Արման կը կարծէր որ Հելէն արդէն իսկ մխիթարուած էր ուրիշ մը թեւե-րուն մէջ, քանի որ հաւատացած էր թէ իրմէ րուն մէջ, քանի որ սիրահար ունեցած էր վա-րատը: Երկու երեք, տասը սիրահար, — ո՞նչ նը-շանակութիւն ունի թիւը, երբ մէկէ աւելի սի-րահար կը գտնուի:

Օրէ օր, անիրաւութեան այս կսկծեցուցիչ վիշտը աւելի կը մորմոքէր իր մէջ, ու կը յան-գէր ախտաւոր ու խօլ գաղափարի մը, միակ գաղափար՝ որ քիչ մը կը գոհացնէր սրտին յու-սահատական կատաղութիւնը: Այո՛, իր անձկու-թեան ժամերուն մէջ, ոճրապարտ մտածում մը կ'ունենար, քանի որ զինքը կարող դատած էին սոսկալի արարքներ գործելու. նոյն իսկ կ'ըսէին թէ այդ արարքները ի գործ գրած էր, նմանե-լով այն պատկերին զոր Արման երեւակայած էր, այն դիւրահաղորդ և հաճոյասէր կնոջ, զոր վա-յելել կարծած էր Սրման: Բարոյական կեանքը, ֆիզիքական կեանքին նման, ունի անձ-նասպանութեան իր տենդերը, փճացումի իր մո-լուցքները: Վայրկեաններ կան, երբ մարդ պէտք կը զգայ իր ներքին անձէն հրաժարելու, սպաննելու զայն, և ուրիշ մը ըլլալու: Անար-դարութիւնն է որ այդ խորհրդաւոր տագնապ-

ները առաջ կը բերէ ու անոնք այնքան անհրա-ժեշտ և բնական են որ տղաք ալ անոնց կ'ենթար-կուին անասուններուն պէս: Լաւագոյն անձերն իսկ գէշ չեն դառնար, երբ կը պարտուին անի-րաւօրէն: Հելէն անդարմանելիօրէն արհամար-ուած զգալով իր անձը, հարկու ձգողութիւն մը կը մղէր զինքը՝ դառնալու ճիշդ հակառակը երբեմնի: Յնորք մը կը պաշարէր զայն, ու նուատացումի զառանցանքով մը կ'ըսէր մտո-վի. «Սիրտ ունենալը կը նշանակէ մեծապէս խարուիլ...»: Քանզումի այդ ախորժը, որ ամէն արարածներու մէջ գոյութիւն ունի, ինչ-պէս նաև սիրոյ զգացողութիւնը ինք իր վրայ կ'անդարդառնար: Մանկամարդ կինը սխալէմա-թիք կերպով յարձակում կը գործէր իր ներքին բնութեան վրայ, ինչպէս կարգ մը մարդիկ համանուն պարագաներու մէջ, կարծես պարտք մը կատարելու պէս կը գինովնան, իրա-րու ետեւ ճնկելով, հակառակ իրենց զգացած նողկանքին: Հելէն սկսաւ ջղագրգիռ զուարթու-թեան եղական երեւոյթներ ցոյց տալ կեանքի սովորական պարագաներուն մէջ, ինք որ՝ մինչև այն ատեն կ'արհամարհէր թեթեւ խօսակցու-թիւնները, սիրային բաներու մասին ուղղակի ակնարկութիւններ բովանդակող խօսքեր ըրաւ: Իր սեղանին վրայ ունենալու համար, ամենէն յանդուգն գիրքերը բերել տուաւ, որոնց վրայ խօսուիլը լսած էր վերջին տարիներուն մէջ: Հաճոյքի մոլուցքէ մը բռնուեցաւ. ամէն գիշեր, թատերական ներկայացման կ'երթար, Ալֆրէտը քաշքրտելով իր հետ. մտադրութիւնը կը յայտ-նէր աշխարհի կընկերութեան մէջ մտնելու համար

նորէն և զարմանալի գործունէութեամբ մը կը զբաղէր այն ծպտազգեստի պատրաստութիւնով, զոր պիտի կրէր Մալհուրի դիմակաւոր պարահանդէսին մէջ. Ալֆրէտ ստիպուած էր զգեստ մը պատրաստել տալ այդ պարահանդէսին համար: Հելէնի ձայնը աստիճան մը աւելի բարձրացած էր և աւելի հնչուն ծիծաղ մը ունէր. այս ցաւազին զուարթութեան արտայայտութիւններէն իւրաքանչիւրին հանդէպ՝ Ալֆրէտ կը նեղուէր տարտամ մտատանջութեամբ մը, Հելէնի աչքերուն մէջ տեսնելով տարօրինակ շող մը, իր շարժումներուն մէջ ջղային ցնցումներ, իր խօսքերուն մէջ այն տմարդութիւնները, որոնք երկիւղ կը պատճառեն թէ մի գուցէ այսպէս դիտելու շարժումներ ընելու, խօսելու կարող կին մը յանկարծօրէն մտազարու թեան ենթարկուած ըլլայ և արտառոց ու անդարմանելի արարք մը գործէ:

Մանկամարդ կինը ա՛լ աւելի տարօրինակ դարձաւ այն օրը, երբ Մալհուրի պարահանդէսին պիտի երթար: Արմանի հետ գժտելէ յետոյ, առաջին անգամ ըլլալով, երեկոյթի մը կ'երթար: Առտուն, նախաճաշելու համար վար չիջաւ: Ալֆրէտ, քառակուսի սեղանին առջեւ նստած, կնոջ սպասը դիմացը դրուած և իր զաւակը աջակողմը առած, առանց խօսելու կուտէր, յարածուն անձկութեան մատնուած, զոր իրեն կը պատճառէր Հելէնի շարժումներուն ցաւազին այլանդակութիւնը: Մանկամարդ կինը այլ եւս հոգածութիւն չէր ցուցներ իր զաւակին համար. «Բարի՛ լոյս զաւակս... բարի՛ իրիկուն

զաւակս...» . այս էր ամէնը: Սովորաբար այնքան գորովալից եղող Հելէնի մէջ անդամալուծուած էր մայրական ընազգը. առայժմ ճշմարիտ էր ատիկա: Սեւեռուն գաղափարը սրտին վրայ կը ձգէ այն ազդեցութիւնը, ինչ ազդեցութիւն որ պիտի ընէ լուսաւոր և անշարժ կէտ մը՝ մեր աչքերուն վրայ. կը մազնիստացնէ իր տիրապետած էակը և իր դատողութիւնը կը սահմանափակէ զգայնութեանց փոքր շրջանակի մը մէջ: Տարաբախտ կնոջ համար անկարելի դարձած էր ու է զգացում ունենալ նոյն իսկ իր զաւակին նկատմամբ. որովհետեւ իր յտակատես խելագարութեան մէջ, չէր կրնար զգալ այդ զաւակին գոյութեան իրականութիւնը: Այդ առտու փոքր մանչը նստած էր աթոռին վրայ, տխուր և միանգամայն շուարած տղու մը դէմքով. որ կը տառապի և չի գիտեր իր տառապելուն պատճառը: Անսահման վիշտի մը խորութիւնը կար անոր աչքերուն մէջ. Ալֆրէտ տեսնելով անոր ուտելու եղանակը, ակոսներուն ծայրով, վերահասու կ'ըլլար թէ թաքուն վիշտ մը կը տանջէր գանգրահեր գլուխը. ուտի ըսաւ անոր.

«— Այս առտու խելօք չէ՛ր միթէ, որ այդքան տխրեր ես»:

«— Այո՛, շատ խելօք էի», յալեց Հանրի, ու լռեց. յետոյ մէկէն ի մէկ ըսաւ. «Յարի՛կ, ի՞նչ է միտքը»:

«— Մէկու մը հանդէպ եղած անիրաւ արարք մը է: Բայց ինչո՛ւ կը հարցնես»:

«— Որովհետեւ Միէթ անցեալ օր ըսաւ թէ

իրենց մօրեղբօրը քով գտնուող քուզէնին վնաս հասցուցած են»։ Այս բառը առաջին անգամ ըլլալով տղուն կողմէ լսուած և կէս մը հասկցուած, իր մանկական երեւակայութեան վրայ ազդած էր. տղան շարունակեց. «Միթէ պիտի կրնա՞ն ինձի վնասել քովդ կամ մայրիկին քով եղած միջոցիս»։

«— Ի՞նչ գաղափարներ կ'ունենաս մտքիդ մէջ», պատասխանեց հայրը։ Ալֆրէտ կը զգար թէ իր տղան իսկ կը նշմարէր իր մօր բնաւորութեան փոփոխութիւնը։ Նայեցաւ իր գաւկին ու լալու այն փափաքը զգաց, զոր կ'ունենան իրենց որբ տղուն հանդէպ այրի մնացած մարդիկ, — խեղճ փոքրիկ որ կորսնցուցած է այս աշխարհի ամենամեծ բարիքները, առանց մտքէն անցնելու, և սակայն կը նախզգայ և կը կռահէ անդարմանելի դժբախտութիւնը։ Հայր ու զաւակ լուռ թիւն պահեցին. և ահա, ճաշասրահին բաց մնացած դռնէն ձայն մը եկաւ, որ հրաման մը կուտար գործաւորուհիի մը. «Ուրեմն, ճիշդ ժամը իննին...»։ Պարահանդէսի իր արդուզարգով կը զբաղէր։ Մանկամարդ կիներ չէր գտնուեր հօն, ուր իր նայուածքը և ժպիտը ուրախութեան ճառագայթ մը պիտի փողփողէին։ Ալֆրէտ խորհեցաւ այն անըմբռնելի ու անյալթելի աղէտին վրայ, որ երեքն ալ, զինքը, տղան և կիներ հասցուցած էր այդ վիճակին, — մանաւանդ Հելէնը։ Աստուած՝ իմ, ի՞նչ ունէր ան։

Արման դեռ կը խորհէր այդ բանին վրայ, ժամեր յետոյ. երբ կառք նստած, ինք և Հելէն կ'երթային Մալնուրներու բնակած Պսք փողոցը։ Մանկամարդ կիներ կառքին անկիւնը կը զբա-

նուէր մազերը փոշիով ճերմկած, երկու կեղծ պիսակներ՝ նիհարցած ու գունատած այտին վրայ։ Այս փոշին ու պիսակները, և աչքերուն շուրջը քսած քիչ մը սեւ ներկը. ուրկէ կը շողար տենդոտ բոց մը, այս ամէնը անոր գեղեցկութեան կ'ընծայէին վտանգաւոր ու վրդովիչ բան մը աւելի քան երբեք անմատչելի դարձած՝ այն մարդուն, որ իր կնոջ քով նստած էր, առանց համարձակելու նայիլ անոր։ Հելէնի վիզը, յարաշարժ ու շնորհալից, կը խոյանար մուշտակէն դուրս, որ կը ծածկէր Լուի փե. ծաղկավաճառուհիի ծպտագգեստը։ Հագած էր վարդագոյն մետաքսէ գուլպաներ, վարդագոյն սաթէնէ կօշիկներ, ծաղկազարդ շրջադգեստ մը, իր հօգիին մէջ ունենալով կատաղութեան և յուսահատութեան խառնուրդը այնպիսի կնոջ մը, որ ոչինչ բանի մը համար ինքզինքը կորստեան պիտի մատնէր հեշտագին, ընդմիջտ անհետանալու համար այս աշխարհէն։ Կառքին պատուհանէն, որուն ապակին վար իջուցած էր, գիշերային քիչ մը զով օդը ծծելու համար, կը դիտէր տուներուն տողանցումը և Բարիզի պատկերը, աշխատանքի օրէ մը յետոյ։ Գեանայարկերու մէջ, խանութները կը փողփողէին լոյսերով։ Սրճարանները յաճախորդներու առջեւ կը բանային իրենց դուռները։ Հովը սարսուռ մը կը պտտցնէր օդային կազի բոցերուն վրայ. որոնք կ'ուրուագծէին թատերական ծանուցումները։ Մատուղիներուն երկայնքը, ինչպէս Օթէրայի պողոտային վրայ ու Թիւլբերի փողոցին մէջ ամբոխ մը կը վժար։ Ի՞նչ կը փնտոէր այդ

ամբոխը: Հաճոյքը և միայն հաճոյքը: Ինք, Հելէն, իտէալ մը հետապնդած էր, իտէալ մը որ այնքան ստապատիր եղած էր: Ատենը եկած էր ուրիշներու պէս ապրելու. պչրանքը, սիրայիկն էնթրիկներն են որ կնոջ մը զուարճութիւնը կը ձեւացնեն: Պչրոտ պիտի ըլլար Հելէն: Սիրաս հարներ պիտի ունենար: Այդ բառերը մտքին մէջ կը կրկնէր եզական կատաղութեամբ մը. որովհետեւ իր սիրած մարդուն պատկերը յիշողութեանը առջեւ կը ներկայանար նորէն, և անոր հետ մէկտեղ կը վերսկսէր արտին տրոփումը, անտանելիօրէն: Ա՛հ, այդ զէմքին և իրենին միջեւ, այդ յիշատակին և իր սրտին միջեւ պիտի դնէր ուրիշ զէմքեր, ուրիշ յիշատակներ: Սակայն, Արման ո՛րքան խնդացած էր իր քթին...: Հիմա, կարգ մը բողբոջներու մէջ ճշմարիտ ատելութիւն մը կը զգար Արմանի նըկատմամբ: Տեսակ մը հակադարձ բիւրեղացումով, իր մտքին մէջ Արմանի վրայ ունեցած զազափարին շուրջը կը բազմապատկուէին քինախնդրութեան պատճառները. կատաղօրէն կը զորպարտէր զայն, իր անձին համար իսկ: Արմանի բռնած ընթացքը իրեն հանդէպ՝ նողկալի և ամենօրեայ հաշիւի մը նշանակը չէ՞ր: Եթէ Արման խնդրած էր իրմէ բոլորովին անձնատուր ըլլալ, սա պատրուակով թէ իր սիրոյն չպիտի հաւատար՝ առանց այդ ապացոյցին, պատճառը սա էր որ ան չէր ուզեր անյաջողութեան մատնուիլ հոն՝ ուր յաջողած էր ուրիշ մը: Ստո՞յգ էր Ալֆրէտի նախանձնութիւնը: Անտարակոյս, յարաբերութեանց խզման համար յերկրուած

պատրուակ մըն էր: Ու այդ վարատ անունը իր մտքին մէջ պահած էր. իր սիրուհիին երեսին տալու համար վերջին պահուն միայն, և առանց ատեն ձգելու, որպէս զի չկարենայ ինքզինքը արդարացնել: Պէտք էր որ ինք խօսէր, հին նամակներ փնտռէր ու ուէէ տպագրոյց գտնէր...: Ինչո՞ւ համար սակայն: Միթէ հաւատ պիտի ընծայէ՞ր մէկ վայրկեան իսկ: Ու նորէն ճմլուելով անիրաւութեան այդ թունաւոր սլաքին տակ, մանկամարդ կինը կ'ատէր բոլոր այրերը՝ այդ մարդուն պատճառով, կը նախանձէր այն կիներուն վրայ, որոնք խաղալիկ կ'ընեն այդ զարշիւի ցեղը, կը նախանձէր այն ցոփուհիներուն վրայ, որոնք առաջնութիւն կը շահին կասկածոտութեան այս մենամարտին մէջ և առաջին անգամ իրենք կը խարեն այրերը: Որքա՞ն կը փափաքէր այդ կիներէն մէկը ըլլալ, իրապէս ունենալով տապը հատ սիրարկածներ, Արմանի առաջ կարենալ ըսելու համար այդ բանը. նոյնպէս կ'ուզէր թէ՛ ինքզինքը նուաստացնել և թէ՛ Արմանը, ու ամէն ինչ պղծել իր մէջ և իր շուրջը, թէ՛ հոգին և թէ՛ մարմինը, այնպիսի ազոտոտութեամբ մը զոր ոչ մէկ շուր կարենար մաքրել...: Կտքին մէջ ունեցած էր զգացման այն փոթորիկներէն մէկը, որոնց քանիցս ենթարկուած էր ցերեկ ատեն և զիշերը մանաւանդ, — որովհետեւ վերջին երեք շաբաթուան մէջ երկու ժամ չէր քնացած ամէն գիշեր: Դառնութեան տեսակ մը մակրնթացութիւն կը բարձրանար իր մէջ. իր գազափարնորուն յորձանքը այնքան արագօրէն կը հոսէր որ չըջա-

պատի իրերու գիտակցութիւնը կը ջնջուէր իր մէջ. այս անըջանքէն կը սթափէր այն ատեն միայն, երբ անխուսափելի մանրամասնութիւն մը կը բռնադատէր զինքը գործելու, ինչպէս կառքին կեցած ատեն Ալֆրէտի ձեռքը, որ կը ցնցէր իր թելը, ըսելով. «Հասանք»: Ընդոստ զարթումի մը առթած ապշութիւնը տեսնուեցաւ իր աչքերուն մէջ, ու ճանչցաւ Մալհուրներուն տունը:

Մալհուրներու տունը կը գտնուէր բակի մը խորը. այն հին բնակարաններէն էր, որոնց նրմանը կը գտնուի դեռ Սէն-Ֆէրմէնի այդ մասին մէջ, յետասկողմէն ունենալով խուսապետիւնը՝ ընդարձակ տարածութիւններու վրայ. մինչ յառաջակողմը կայ նեղ, բազմամարդ ու ազնկալից փողոց մը: Շէնքը վարձու տրուած էր յարկ յարկ, և Մալհուրները կը բնակէին երկրորդ յարկին վրայ: Բարձր պատուհանները կը փայլէին կէս իջուցուած սթօրներուն ետեւէն, և զոյգերու ստուերները լուսաւոր ապակիներուն վրայ կ'ուրուագծուէին շարժուն ու սեւ սիլուէթներով: Հայր Մալհուր, ինչպէս կը կոչէին ընտանեբար, ուսուցիչ էր. Բազմարուեստեան վարժարանին մէջ, անգամ՝ Կաճափն և բաւական հարստութիւն ժառանգած էր նշանաւոր հնարիչ մը եղող հորմէն: Երեք հատ հարսնցու ազնիկ ունէր և ամեն չորեքշաբթի ընդունելութիւն կը կատարէր: Տարին երկու անգամ, ծպտեալ պարահանդէս կուտար: Այդ գիշերները, ընդհանուր իրարանցում մը կը տիրէր յարկարածին մէջ: Բոլոր սենեակները տրամադրելի էին, նոյն իսկ

գիտունին աշխատութեան սենեակը. բարձր ձեղունով և լայն էին սենեակները, սակայն հազիւ կը բաւէին բազմաթիւ հրաւիրեալներուն: Մալհուրներուն բնակարանը եկողներուն թիւը չատ էր. նախ՝ հաւաքման կեդրոնն էր մեծ բրօֆէսէօրին նախկին աշակերտներուն՝ կեանքի մէջ իր սրմէ բաժնուած գիտութեանց Ակադեմիին անդամ կարեւոր անձերու հետ էնթրիկներ կը բանեցնէին դռներուն ետին. վերջապէս հո՛ կը զուարճանային, երեք աղջիկներուն երիտասարդութեան և անոնց հօրը միամտութեանը շնորհիւ. որուն կերպարանքը, վարժարանին մէջ աւանդական դարձած, կը բաւէր զուարճութիւն պատճառելու: Կարճ ու խոշոր մարդ մըն էր, կապոյտ ակնոցներու ետին կորսուած աչքերով, կանաչորակ սպիտակ մօրուքով, տարօրինակ հագուստով և գլխի շարունակական ճօճումով: Այս կառուցուածքը ունեցող ծերուկ մարդը անոյց կ'նամու մըն էր. կ'ըսէին աշակերտները ծաղրարանելով: Քաներկու տարեկանին, երկրաչափական տեսութիւն մը գտած էր, որ իր անունը կը կրէր և անկէ ի վեր բազմապատկած էր Ակադեմիին ուղղած յուշագրերը: Տասնըչորս ժամ աշխատութենէ յոգնած, դուրս կ'ելլէր իր իկուան, ու մանկամարդ գործաւորուհիներուն կը հետեւէր Դիտարանի թաղին մէջ, ուր կը բռնակէր այն ատեն: Չանոնք հրապուրելու համար յանկուցիչ առաջարկներ կը տեղացնէր. բայց այնքան տգեղ էր որ անպատկառօքէն կը խընդային անոր քթին. գիտունը կը նայէր իր շուրջը՝ վստահ ըլլալու համար թէ զինքը մտիկ ընող

չիկար, և իբր վերջին փաստ կը մըմնջէր. «Մալ-հուրն եմ ես, երկրաչափական տեսութեան հեղինակը...»: Ամուսնութենէն յետոյ քիչ մը երկիւղած դառնալով հանդերձ, շատ զուարթ մնացած էր, մանաւանդ երբ օրուան մէջ գտած ըլլար վայելուչ տարազ մը: Անշուշտ այդ իրիկունն ալ լաւ տրամադրութեան մէջ կը գտնուէր, քանի որ դրան վրայ կեցած՝ հրաւիրեալները կ'ընդունէր իր ամենէն սիրալիր ժպտով, թէեւ անոնցմէ տասնէն մէկը չի ճանչնար. ղէմքերու մասին բնաւ յիշողութիւն չունէր: Իր քով կեցած էր մտերիմ բարեկամը՝ բրօֆէսէօր Մօրօ, նիհար և երկայնահասակ հաշուագէտ մը, այնքան յոռետես որքան լաւատես էր հայր Մալհուր: Այն պահուն՝ երբ տիկին Շազէլ սանդուխին գլուխը կը հասնէր, և իր մուշտակը կուտար ծառային, երկու գիտունները կը խօսէին կնոջ մը վրայ, որ քիչ մը առաջ եկած էր այնքան հոլանի արդուզարդով, որքան ինք թարշամած էր. հայր Մալհուր կ'ըսէր. «Երկչափութիւնը չի ծերանար... հակուղիղին քառակուսին միշտ երիտասարդ է...»:

«— Դալով ինձի», պատասխանեց Մօրօ, «երբ կը տեսնեմ որ կին մը ուղղաձիգ կը քայլէ կամ կը կաղայ, կը հասկնամ թէ միականի կամ կաղ է: Բայց տարբերութիւն մը կայ տղեղութեան ու գեղեցկութեան միջև, և ես երբեք չեմ կրցած գաղափար մը կաղմել այդ մասին...»:

Իաշնակին վրայ կը նուազուէր քատրիլ մը, պարահանդէսին ժխորով լեցուած էր յարկաբաժինը, Մալհուր կը սեղմէր Շազէլի ձեռքերը,

զոր ուրիշ մը կարծած էր, կոչելով զայն. «Իմ սիրելի, շատ սիրելի Արթիւրս...»: Հելէն կը նայէր այն գիտուններուն, որոնց խօսակցութիւնը յանկարծակիի բերած էր տարօրինակ փափագով մը: Գէթ այդ գիտունները բնաւ չէին ունենար այն մշտատեւ ու սեւեռուն տանջանքը, որ անկարող կը դարձնէ մարդը, տարբեր մտածում մը ունենալու, ուսումնասիրութիւն մը, ընթերցում մը. խօսակցութիւն մը ընելու: — Բայց Հելէն արդէն իսկ կը գտնուէր Տիկին Մալհուրի և իր երեք աղջիկներուն մօտ, որոնք իրարմէ աւելի անմիտ, զուարճանալէ ուրիշ բան չէին գիտեր: Մայրը ծպտած էր Քաթրին տը Մէտիչիի քօթթիւմով, և երեք աղջիկներն ալ գնչուհիի, կաթնավաճառուհիի ու Բոշուացի գեղջկուհիի քօթթիւմներով: Անոնց կրած քօթթիւմներէն յայտնի էր թէ տան մէջ պատրաստուած էին անոնք, պատկերազարդ թերթերու պատկերներուն համաձայն, ու ձեռք ձգուած կերպասի կտորներով, այդպէս պատրաստուած էին նաև իրենց բարեկամուհիներուն ծպտագգեստները: Դալով այրերուն կարծես անոնք կը նեղուէին իրենց սեւ զգեստներուն մէջ: Մէկ քանին այնպիսի երեւոյթ մը ունէին որ հետեւեալ առտուն կանուխ ելլելու ստիպուած ըլլալին կը հասկցուէր: Անոնք կը հաշուէին թէ զայնակին իւրաքանչիւր եղանակը կը գողնար իրենց քունին մէկ մասը: Տպուկ մթնոլորտին մէջ թռչող խօսքերը զարմանք կը պատճառէին իրենց հակադրութեամբ: Մնամէջ և թերի պարբերութիւններ իրարու կը յաջորդէին սա իմաստով խօսակցութեանց. «Մի՛

խօսիք ինձի՝ երեք տարածութեանէ աւելի ունեցող միջոցի նոր տեսութեանց վրայ...—Օրիորդ, շատ պարեցիք այս ձմեռ...—Ա՛հ, Քոչիի հանձարը, իր վերլուծելու կարողութիւնը...: Մայրիկ, պիտի թոյլատրե՞ս որ քոթիյնեանին հոս մնամ...»: Ալֆրէտ Շազէլ իր նախկին ընկերներէն մէկուն հանդիպելով՝ անոր կը հաղորդէր երկար ատենէ ի վեր փայփայած ծրագիրը, այն է նոր գրահաշիւ մը, բարեկարգութեան գրահաշիւը,—իսկ Հելէն, Մալհուրի կնոջ և աղջիկներուն փղծկուսներէն պաշարուած, մտովի կ'ըսէր թէ հարկ չիկար յոգնելու նոր արդուզարդ ընելու համար: Ենորհիւ մօրուին կողմէ իրեն տրուած դաստիարակութեան ու Պ. տը Քէրնի հետ ունեցած խօսակցութեանց, բաւական ճշգրիտ գաղափար մը կազմած էր աշխարհիկ ընկերութեան վրայ: Կ'ըմբռնէր այն տարբերութիւնը, որ իսկապէս աշխարհիկ հաւաքոյթները կ'անջատէ միջակորեար դասակարգի այն բարեկենդանային հաւաքոյթներէն, որոնցմէ մէկուն մէջ կը գըտնուէր: Բայց Հելէն ո՛րքան զմայլելի էր իր բաց կապոյտ ու բաց վարդագոյն քոսթիւմին մէջ. ան իր գեղեցկութեան յաղթանակը կը կարգար մէկ քանի կիներու նախանձոտ նայուածքներուն ու այրերուն հիացիկ ակնարկներուն մէջ. ուստի կանխամտութեամբ անձնատուր եղաւ այդ յաջողութեան պատճառած զգայութեան, որ այնքան զգլխիչ է կնոջ մը անձնասիրութեան համար, նոյն իսկ եթէ ան արհամարհէ այդ յաջողութիւնը. ու սկսաւ խաղալ առէն պար, ներքին չարչարանքը մոռցնելու համար ֆիզիքական

գործունէութեամբ. պարը կ'ընդմիջէր՝ մինչև պիւֆէ երթալու համար, ուր երկու մատ շամբանեա կը խմէր: Այս գինին քիչ մը փրփրոտ ու պճպճուն բան մը կը դնէր մանկամարդ կնոջ Քլիսուն մէջ, որ այնքան յոգնած էր շատ խորհելէն:

Այսպէս, Հելէն պիւֆէի սեղանին մօտեցած, մէկ ձեռքի հողմահարովը կը փչուէր ու միւսովը կը բռնէր գաւաթը, ուր կը դեղնափայլէր վերջին կաթիլները այդ ըմպելիին, որուն պատճառած ջղագրգռումը կը սիրէր. իր պարակիցը, աննշան և բաւական բարեկիրթ մարդ մը, մեծ հպարտութիւն կը զգար՝ Հելէնը իր թեւը պտտցնելուն համար, և կը փորձէր խօսիլ անոր հետ. նոր թատերախաղի մը վրայ խօսք կը բանար, միջակորեար դասակարգին վրայ գրուած կատակերգութիւն մը՝ զոր Պ. տը Քէրն անդթօրէն ծաղրած էր իրիկուն մը. հիմա Հելէն իր պարակցին կը պատասխանէր՝ դրուատելով այդ թատերախաղը, երբեմն խոտելի իրեն համար, սիրահարին խօսքին վրայ հիմնուելով: Այդ կատակերգութեան խորագիրը և դերասաններուն անունները բաւ եղան, որպէս զի Հելէն ինքզինքը երեւակայէ թատրոնի օթեակին մէջ, ուր Արման իր քով կը գտնուէր. այդ պահուն՝ բոցի մը սուրբալը զգաց իր արեան մէջ, երբ յանկարծ իր մօտ լսեց ձայն մը, որ բոլորովին յուզեց զինքը... որո՞ւնն էր այդ ձայնը...—Պ. վարատի ձայնն էր, այն մարդուն՝ որ այնքան աղետալի ազդեցութիւն մը գործած էր իր ձակատագրին վրայ, այն մարդուն ձայնը՝ որուն անունը Ար-

ման երեսին զարկած էր իբր նախատինք մը՝ իրենց յարաբերութիւններու խզման մասին բացատրութիւն տուած ատեն: Բախտի ինչ անգութ գաղտնիքով, այդ սպան հոն կը գտնուէր, իրմէ երկու քայլ անդին գրեթէ, խօսակցութեան բռնուած, առանց զինքը տեսնողի մը ետրևոյթը ունենալու: Եթէ քիչ մը խորհէր մանկամարդ կինը, իր ներկայութեան պէս անորն ալ շատ բնական պիտի գտնէր, քանի որ Պ. տը վարատ նախկին աշակերտն էր հայր Մահուրի: Ու ինքն ալ այդ պարահանդէսին մէջ կը գըտնուէր, Պ. տը վարատի նախկին դասընկերոջ կինը ըլլալուն համար չէ՞ր միթէ: Հելէն կրնար խորհիլ թէ ամիսներէ ի վեր իր ամուսին յաճախած ընկերութենէն հետու ապրելով Ալֆրէտի ընկերներուն փոփոխութեան անտեղեակ էր: Բայց իր հիւանդոտ գերագրգռման վիճակին մէջ, այս յեղակարծ հանդիպումը զինքը մտահար ըրաւ տեսակ մը ահաբեկ ապշութեամբ, որ ընդհուպ տեղի տուաւ իր ներքին նոր վիշտին, այն խենթեցնող վիտին, որ զինքը կը մղէր գործուած անիրաւութեան դէմ ազազակելու: Ինչպէս մարդ կը պօռայ. «կրակ կայ», կամ «Հասէ՛ք, մարդ կը սպաննեն»: Առանց ուշադրութիւն դարձնելու իր պարակցին խօսքերուն, լափող հետաքրքրութեամբ մը կը դիտէր վարատը, իբր թէ զայն ճանչցած չըլլար տարիներէ ի վեր: Աղուոր երիտասարդ մըն էր նուրբ մէջքով և մկանուտ: Գրեթէ ճերմկած մազերուն և սեւ մնացած պիտին միջեւ եղած հակադրութիւնը իր նուրբ գլխին կ'ընծայէր եղա-

կան դիմադժութիւն մը: Յած ճակատ մը, կոր քիթ մը, շատ փոքր ու իրարու մօտիկ աչքեր ունէր, իր նայուածքին փայլը, ուր միաժամանակ կը կարգացուէին արիութիւն և լրբութիւն, գիշակեր թռչունի մը կիսադէմքը կը յիշեցնէր: Այդ սպան երեկոյթի սեւ զգեստ մը կը կրէր զինուորականի մը պէս, համազգեստի մը յստուկ բրտութեամբը, ինչ որ ինքնին զիտուելու արժանի մէկը կը դարձնէր զինքը այդ հաւաքոյթին մէջ, ուր կը տիրապետէր ուսումնասիրութիւններով պարապող անձերու և գրասենեակի մարդոց յոգնած դասակարգ մը: Պուրժի մէջ եղած սիրային յանդուգն փորձէն յետոյ, Հելէն երբ տեսնէր այդ վրդովիչ անձին զէպի իրեն ուղղուիլը, նսեմ անհանգըստութիւն մը կը զգար, որովհետեւ անոր մէջ կը տեսնէր թշնամի մը, ամէն բանի կարող: Հիմա, ընդհակառակը, կ'ուզէր որ այդ մարդը մօտենար իրեն, և երբեմնի պէս սիրաբանէր:— Այո՛, թող սիրաբանէր ի հետ, և ինք այս անգամ միամիտ ու անփորձ չպիտի գտնուէր, ինչպէս ատենօք: Տարաբախտ, խելակորոյս կինը մինչև իսկ կը ցատէր անցեալին մէջ ունեցած ընթացքին վրայ: Ուղղամիտ կին մը եղած էր ինք, բայց ինչ բանի ծառայած էր ատիկա: Սա բանին ծառայած էր որ այդ պահուն աշխարհի վրայ ոչինչ ունէր բացի անբուժելի վէրքէ մը, հոն, իր սրտին ամենէն զգայուն մասին մէջ: Շամբանեայի քանի մը կաթիլ ալ իմեց, վիշտը մոռնալու համար, այդ միջոցին, վարատ՝ զոր աչքէն չէր կորսնցներ մանկամարդ կինը, զէպի

իր կողմը դարձաւ: Առաջին անգամ ըլլալով կը տեսնէր Հելէնը, այդ իրիկուն. եթէ ոչ զայն չտեսած ըլլալ կը ձեւացնէր: Վարատ խոնարհութիւն մը ըրաւ և զայն ողջունեց հեգնական, յարգալից ու սոսն արտայայտութեամբ մը, ինչպէս կ'ընէր Պուրժի մէջ. Հելէն փոխանակ նմանօրինակ ցուրտ վարմունքով մը պատասխանելու, ինչպէս երբեմն, աչքերուն մէջ շող մը փայլեցաւ, ու ժպիտ մը՝ չլթունքին վրայ. անոր երկարեց ձեռքը, ու քաղաքավարական բանաձեւերէ անմիջապէս յետոյ.

«— Առժամեա՛յ կերպով Բարիզ կը մնաք», հարցուց Հելէն:

«— Ո՛չ. Տիկին, հոս հաստատուած եմ», պատասխանեց Վարատ. «չորս ամիսէ ի վեր զինուորական վարժարանին բրոֆէսէօր անուանուած եմ»:

«— Չորս ամիսէ ի վեր Բարիզ կը գտնուիք և մեզ տեսնելու չեկա՛ք», յարեց Հելէն պչրոտ կշտամբանքով մը:

«— Բայց լուր առի ձեր վրայ...», պատասխանեց երիտասարդը, ու մտովի. «Բարիզը ո՞րքան փոխեր է զայն...»: Վարատ խորապէս կ'արհամարհէր Հելէնը, նախ իր անձնասիրութիւնը վիրաւորած ըլլալուն համար. յետոյ անոր նկատմամբ ունեցած անուանարկիչ ընթացքին պատճառաւ. Վարատ պարծած էր Հելէնի սիրահարը ըլլալուն համար, մանրամասնութիւններ ալ առաջ բերելով իբր փաստ, ինչ որ ստոյգ չէր, ու Վարատ չէր ներեր մանկամարդ

կնոջ, որովհետեւ անդարմանելի վնաս մը պատճառած էր իրեն: Ա՛հ, եթէ այս զրպարտութիւնն ալ միւսներուն պէս եղած ըլլար, որոնք բարձրաձայն կը բանաձեւուին և կարելի է խեղդել զանոնք: Բայց ո՛չ. այդ զրպարտութիւնը կը հասնի ականջէ ականջ, բերնէ բերան, մինչեւ այն մարդուն՝ որ սիրած ըլլայ այդ կինը. յանկարծ այս վերջինին սիրտը կանգ կ'առնէ, սա վայրագ անստուգութեամբ անդամալուծուած. «Իր անցեալին մէջ սիրա՞ծ է այդ մարդը...»: Երիտասարդ սպան, պէտք է ըսել ի գովեստ անոր, այնքան հեռուները չէր տեսած: Տեղի տուած էր արական սնապարծութեան յատուկ տգեղ վրիժառութեան, ու այդ սնապարծութիւնն էր որ Հելէնի անակնկալ ընդունելութեան առջեւ, Վարատի ըսել տուաւ ցած ձայնով. «Ի՞նչ կ'ըսես ասոր...» ու որոշեց անմիջապէս վերսկսիլ երբեմնի սիրային կատակերգութիւնը: «Ձառութի՛ վախճ կը նուագուէր այդ պահուն: Մալհուր քոյրերուն միջինը դաշնակին առջեւ անցած էր. մանկամարդ աղջիկը, որ ընտանիքին արուեստագէտն էր, կ'ուզէր որ վարպետ երգահաններու եղանակներով պարեն, մինչ երէց և կրտսեր քոյրերը, որոնք կը պարծենային իբր լաւ ձայն ունեցող Բարիզուհիներ, օրէրէթներու և երգեցիկ սրճարաններու մէջ երգուած եղանակներու գոհիկ երաժշտութեան վրայ կը խենթեանային:

«— Տիկին, պատիւ պիտի ընէ՞ք ինձի, այս վախճ միտսին պարելու», հարցուց Վարատ, խօսքը Հելէնի ուղղելով:

«— Զեզի խօսք տուա՞ծ էի թէ ոչ», ըսաւ մանկամարդ կիինը: «Աւելի գէշ... ազատ կը ձգեմ ձեզ». յարեց Հելէն, խօսքը ուղղելով իր պարակից երիտասարդին, որ իրեն ընկերացած էր պիւթէն, և որ երկչոտութենէն չհամարձակեցաւ մանկամարդ կնոջ յիշեցնել տուած խոստումը, իրեն հետ պարելու համար: Հելէն արդէն իսկ սկսած էր պարել մեծ սալօնին մէջ, վարատի թեւերուն մէջ:

Մանկամարդ կիինը կը դառնար, ա՛յ աւելի գեղեցկացած՝ իր տենդոտ վարդ երանգովը, որ կը գունաւորէր այտերը և անոնց կ'ընծայէր իր գույպաներուն. չըջագետին ու քօրսածին երանգը: Իր այտին անկիւնը գտնուած երկու պիսակները, սեւ աչքերը ու փոշի ցանուած մազերը Հելէնի կ'ընծայէին այնպիսի վեհ շնորհ մը, որ վարատի սրտին մէջ կը յուզէր նախկին տենչանքները անձնասիրութիւնը վիրաւորուած ըլլալուն հակառակ: Վարատ կը խօսէր մանկամարդ կնոջ հետ պարած ատեն: Զարմանալի հակադրութեամբ մը, Հելէն մտիկ կ'ընէր անոր խօսքերը, Արմանի պատկերը մտքին առջեւ: «Եթէ Արման զիս տեսնէ հիմա», ըսաւ մտովի, «ա՛յլ եւս ու է տարակոյս չպիտի ունենայ իմ մասին. իր յաղթանակը տարած պիտի ըլլայ... է՛հ, ի՞նչ վնաս ունի...»: Իր թեթեւ ու մակերեսային եղող ներքին էութեան հակընդդէմ գործելու այս տենչը, որ սրտնեղութիւն կը կոչուի, Հելէնի հիւանդոտ հոգիին մէջ մոլորում կը դառնար, ու նէ հաճոյակատարութեամբ մտիկ կ'ընէր վարատի խօսքերը: Այս վերջինը

բաւական ճարտար՝ գուշակելու համար թէ տարօրինակ բան մը կ'անցնէր Տիկին Եազլի մրտքէն, ու մեծապէս փափագող՝ ու է առիթէ չօգտուելու իր վրիժառութեան համար, սկսած էր խօսիլ իր զգացումներուն վրայ: Սիրազեղ խօսքերով կը նկարագրէր իր յուսահատութիւնը Պուրժի մէջ, երբ անհաճոյ թուած էր մանկամարդ կնոջ իր բրած զուր ճիգերը՝ մխիթարուելու համար, և ի վերջոյ կը յայտնէր թէ չէր ուզած ամուսնանալ այդ պատճառով: այսպէս հասկցնել կ'ուզէր թէ միակ կիին էր որ սիրած էր կեանքին մէջ, և թէ Բարլզի մէջ պաշտօն մը խընդրած էր, միայն զինքը գտնելու համար դարձեալ: Իրենց առաջին յարաբերութեանց ատեն ու իր բիրտ յարձա՛ ումէն առաջ, վարատ չէր համարձակած այդ ոճով խօսք ուղղելու Հելէնի: Բայց բոլոր այս կեղծիքները, առաջին վալսին ատեն ըսուած ու կրկնուած, յետոյ հակապարենուն և քօթիյեօնի դադարներու պահուն, երբ միասին պարեցին, Հելէն տարակոյս յայտնող փոքր բացադանչութիւններ կ'արձակէր, որոնք քաջայեր կ'ըլլան խոստովանութեանց: Պչրանքի գառանցանքէ մը բռնուած էր. երեկոյթի մը այս սիրաբանութիւնը տողորած էր զինքը տոչորող տենդով: Այսպէս, քանի մը ժամ յետոյ, երբ վարատ իր փոքր բնակարանը դարձաւ, որ Սէն-Տօմինիք փողոցին մէջ կը գտնուէր, — սենեակներու շարք մը, որոնցմէ երկուքը միայն կահաւորուած էին, ու միւսները համազգեստներով, զննքերով և խոշոր մոյկերով լեցուած — հանուած պահուն երգում ըրաւ որ պիտի յաջող-

ցընէր այդ գործը: Կայսեր օրով ծառայած մեծ հօրը սա առածը կը յիշէր թէ միշտ ամէն ինչ համարձակելու է կիներուն մօտ և ամէն պարագայի մէջ: Այսպէս, երբ Վարատ իր գլուխը դրաւ բարձին վրայ, արդէն իսկ իր որոշումը տուած էր, այն է Տիկին Շաղէլը վայելելու փորձը ընել, ո՛ւր որ ալ ըլլար, նոյնիսկ իր սալօնին նստարանին վրայ, աչքը առնելով նաեւ սպասաւորի մը յանկարծական մուտքը.— «Այս անգամ չպիտի պրծի ձեռքէս...: Ինծի ըսաւ թէ միշտ տունը կը գտնուի ժամը երկուքէն մինչեւ չորս.— Վաղը, ուրեմն», յարեց Վարատ, ու աչքերը փակեց, անցեալի նախատինքը զարմանելու քաղցր յոյսով: Օ՛հ, խեղճ Հելէն. այդ վտանգաւոր ծրագրով կը քնանար Վարատ, որուն յանդգնութեան պատճառով խելայեղիչ անիրաւութեան մը ենթարկուած էր մանկամարդ կիներ: Այդ պահուն Հելէն անքուն կը հսկէր՝ անձնատուր եղած այն յիշատակներուն, որոնցմէ իրաքանչիւրը զինքը կը մղէր յիմարական արարքի մը: Ալֆրէտ գէշ գաղափարը ունեցած էր բսելու իր կնոջ տուն վերադարձած ատենին, Մալուրի պարահանդէսէն.— «Կը կարծէի թէ Վարատ շատ հակակրելի կը թուէր քեզի, սակայն անոր հետ միայն պարեցիր...»:

«— Միթէ կը նախանձի՞ս», հարցուցած էր մանկամարդ կիներ:

«— Ո՛չ», պատասխանած էր Ալֆրէտ, «բայց ի՞նչպէս կարելի է իր արամաղորութիւնը այսպէս փոխել մարդոց նկատմամբ»:

«— Ես այնպէս կը վարուիմ, ինչպէս որ

հաճոյ կը թուի ինծի...», պատասխանած էր Հելէն: Եթէ մանկամարդ կիներ արդիւէին ջուրը նետուելէ այդ պահուն, Հելէն դարձեալ պիտի վազէր դէպի Սէն, մոլեգին հակառակութեամբ մը իր ջիղերը հանդարտեցնելու համար:

Երբ իր ննջասենեակը մտաւ, ինքզինքը այնքան տարաբախտ զգաց որ չհանուեցաւ իսկ: Մինչեւ առտու պտտեցաւ պարահանդէսի զգեստով, խմած շամբանեայի գինին, պարահանդէսին պատճառած թմրութիւնը, ա՛յն յուսահատութիւնը՝ որով կ'ապրէր իր հոգին այնքան ժամերէ ի վեր, այդ ամէնը միացած էին՝ շփոթութեան մատնելու համար իր բանականութիւնը: «Այո՛», կ'ըսէր մերթ մտովի. «պէտք է զայն ձեռք անցնել և ոչ թէ ուրիշ մը... առայժմ», կը յարէր Հելէն. չարիքը մեծցնելով իր երեւակայութեան մէջ, ինչ որ քիչ մը կը սփոփէ սիրտը, սեւամաղձ վայրկեաններու մէջ. «և երբ այդ բանը ընեմ, երբ շատ ցածը գտնուիմ տիղմին մէջ, այն ատեն թերեւս մոռնամ, և անկէ ետքը լմնցած պիտի ըլլայ ամէն բան...»: Ու երբ իր հոգին կ'ընկրկէր այդ հրէշային ծրագրի մոլորանքին առջեւ, վարժուելու համար այն ամօթին, որուն կը մղուէր ցնորքէ մը, մանկամարդ կիներ մտքին առջեւ կը բերէր Արմանը, աչքերով կը տեսնէր անոր ժպիտը, կը լսէր անոր ձայնը. «Կը կարծէ՞ք թէ ձեր կեանքին ծանօթ չեմ...»: «Ա՛հ» մը կ'արձակէր մանկամարդ կիներ, վիրաւորուած անասունի մը պէս, որ աղաղակ մը կ'արձակէ, ու կը տարածուէր անկողնին վրայ, հիւանդ գլուխը ցնորակոծ,

քան մը որուն չէր կրնար հանդուրժել այլ եւս:

Ատան, ծանր քուն մը քաշեց, մզձառանջներով լեցուն: Ժամը իննին անկողնէն ելաւ և անական գործերով գրադեցաւ յուլօրէն, հոգին ուրիշ տեղ թափ ոկոտ: Ծայրայեղ յոգնութիւն մը և օրհասականի մեղկութիւն մը կը զգար: Ճաշէն յետոյ, իր սենեակը ելաւ և, ակամայ, իր ձեռքերը բացին այն գզրոցը, որ կը պարունակէր Արմանի նամակները: Համրեց զանոնք, տասնը-հինգ հատի չափ չկային. ամենէն երկարները երկու էջէ աւելի չէին գրուած: Նորէն կարգաց զանոնք, ինչպէս կը կարգար ամէն օր, և անոնց պարունակած չորութիւնը ա՛լ աւելի զէշ թուեցաւ իրեն քան թէ ուրիշ անգամներ: Այս բոլոր նամակներուն պարբերութիւնները այնպէս գրուած էին որ նամակը ընդունողը փափուկ կացութեան մէջ չէին դնել. անոնցմէ և ո՛չ մէկը գրուած չէր անձնալքումի պահու մը մէջ, շատ լեցուն սիրտ մը թեթեւցնելու համար միայն: Ատենօք, Հելէն այնպէս հաւատացած էր թէ Արմանի այդ կերպ գրելուն պատճառն էր չվրդովել իր հանգիստը, ու երախտագէտ եզած էր անոր:—Որքան միամիտ էր ինք. այդպէս կը գրէր իրեն, որովհետեւ բնաւ չէր սիրեր զինքը և չէր ալ սիրած երբեք. ինչո՞ւ համար սիրէր. քանի որ զէշ կերպով կը զատէր զինքը: Յաջ Արմանի, ի՞նչ էր ինք: Ուրիշ կիներուն պէս կին մը: Միթէ Արման չէ՞ր կարծեր որ Հելէն ամէն քան ընելու կարող էր: Արման կ'ենթադրէր թէ գրած նամակները թերեւս իրեն զէմ պիտի գործածէր նէ...: Իր հոգին նորէն կ'ա-

րիւնէր ամէն կողմէ: Ա՛հ, ի՞նչպէս բուժէր զայն... և երբ հարիւրերորդ անգամն ըլլալով այդ հարցումը կ'ընէր մտովի, ծառան ներս մտաւ և հարցուց թէ կ'ուզէ՞ր Պ. Վարատը ընդունիլ: Սպան իր խօսքը բռնած էր և օր մը իսկ չէր յապաղած՝ օգտուելու համար այն թոյլատուութենէն զոր ըրած էր Հելէն, զալ տեսնելու համար զինքը:

«— Սայօն մտցուցէ՛ք», ըսաւ Հելէն. իսկոյն Արմանի գործած անիրաւութեան յիշատակը արթնցաւ մտքին մէջ, աւելի սուր կերպով. ու վշտի այն տագնապը՝ որուն ենթարկուած էր քիչ առաջ, այնպիսի կատաղութեան մը յանգեցաւ որ այլ եւս չէր զիտեր ըրածը: Իր զարդախուցը գնաց, ու քիչ մը շուրով Զնջեց հետքը իր արցունքներուն, որովհետեւ այն վայրկեաններուն երբ մանրամասնօրէն աչքին առջեւ կը պարզուէր իր թշուառութիւնը, կը սկսէր արտասուել անզգալարար, ու վշտէն խելայեղ՝ փոքր սայօնը իջաւ:

«— Որքան ազնիւ էք որ ինձի ընկերակցելու կուզաք, ըսաւ Հելէն իր ձեռքը երկարելով երիտասարդին: Իրոմամբ զայն նստեցնել տուաւ իր դիմացը գտնուող թիկնաթոռի մը. մէջ, ուր ընդհանրապէս կը նստէր Պ. տը Քէրն: Այս վերջինը բաւական ստած էր իրեն՝ այդ թիկնաթոռին մէջ: Ան բաւական արհամարհած էր զինքը, իրեն այնպէս կը թուէր թէ այդպէս վրէժը կը լուծէր, իրենց յիշատակներուն պղծումովը: Մանկամար, կիներ ալ նստաւ այն բազկաթոռին վրայ, որ շեղակի գրուած էր վառարանին դէմ.

և որուն մէջ գտնուած կրակի մնացորդ մը կը վառէր: Հելէն կը նայէր Վարատին, բայց իր աչքերը չէին տեսներ զայն, ու Վարատ, խօսելով հանդերձ, մեծ ուշադրութեամբ կը դիտէր զայն: Մանկամարդ կնոջ ցոյց տուած ակներեւ մոլորանքը, անոր խօսքերուն գրեթէ անկապ արագութիւնը, այն չեմ գիտեր ի՞նչ ջղագրգիւր վիճակը, որ ի յայտ կուգար ծիծաղներու, շարժուածներու, գլխի շարժումներու մէջ, այդ ամէնը կը յայտնէր կէս մը ինքզինքէն դուրս ելած կիւն մը: Վարատ առջի գիշեր, Մայիսի պարահանդէսին մէջ ըսած էր մտովի, Հելէնի պարանքը մեկնելու համար. «Կ'ուզէ նախանձոտ դարձնել մէկը»: Յետոյ, ոչ ոք տեսած էր մանկամարդ կնոջ շուրջը, որ վիրաւորուած սիրահարի գիմարիներ ունենար. Փոքր սալօսին ազօտ լոյսին մէջ, Վարատ կ'ըսէր մտքով. «Ինք նախանձոտ է և կ'ուզէ վրէժ լուծել...»: Ու անզգալաբար, խօսակցութիւնը կը սաճեցնէր միեւնոյն զտիթափին վրայ, ինչպէս առջի օրը. նորէն կը խօսէր իր յուսահատութեան և մելամաղձութեան վրայ: Մանկամարդ կինը մտիկ կ'ընէր, առանց պատասխանելու գրեթէ, մտքին առջեւ բերելով այն զայրոյթը զոր պիտի զգար Արման, եթէ այդ պահուն զինքը տեսնէր Վարատի հետ: Սակայն, այս վերջինը կը տրամաբանէր. «Ի՞նչ կը վտանգեմ: Նորէն պիտի վաճառուիմ, ինչպէս Պուրժի մէջ...»:—Ու միտքը գնելով օգտուիլ Հելէնի վրդովումէն, ոտքի ելաւ ու գնաց նըստաւ բազկաթոռին վրայ, մանկամարդ կնոջ մատ, ըսելով.

«— Ո՛հ, շատ սիրած եմ ձեզ...»:

Հելէն դէմքը դարձուց Վարատի կողմը, զառանցանքի արտայայտութեամբ մը. սպան կարծելով որ զայրոյթէ առաջ եկած կատաղութիւն մըն էր ատիկա, թեւերուն մէջ առաւ մանկամարդ կինը: Հելէն արդեօք մոլորանքի ա՛յն պահերուն մէջ կը գտնուէր, ուր մարդ այնպիսի արարքներ կը գործէ որ յետոյ ինքզինքն ալ չի ճանչնար: Եթէ ոչ՝ պաղարիւն ու հաստատուն կամքի մը տիրակալութեան էր իր հիւանդոտ կամքին վրայ: Մանկամարդ կնոջ ցոյց տուած տկարութեան մէջ ի՞նչ մաս ունէր նուաստացումի՛ մոլեգնութիւնը, որուն մատնուած էր իր խեղճ նոզին, առջի իրիկուն իսկ, ի՞նչ որ ալ ըլլար պատճառը, Հելէն ինքզինքը չպաշտպանեց Վարատի գիրկընդխառնումին դէմ: Սպան աւելի յանդուգն դարձաւ ու Հելէն բոլորովին անձնատուր եղաւ: Այո՛, այն միեւնոյն սալօսին մէջ, ուր երբեմն սարսափ զգացած էր անձնատուր ըլլալու իր սիրեցեալին, աւա՛ղ, թոյլ տուաւ օր իր չսիրած մարդը վայել զինքը, ու Վարատ ապշեցաւ իր տարած դիւրին յաղթանակին և այդ անակնունելի սիրուհիին դիակնային անզգայութեան հանդէպ, սիրուհի մը՝ որուն վրայ չէր խորհեր իսկ քսանըչորս ժամ առաջ...:

... Վարատ երկար ատենէ ի վեր մեկնած էր և օրը իրիկուն կ'ըլլար: Հելէն միշտ նոյն տեղը կը մնար, բազկաթոռին միեւնոյն անկիւնը նստած, մեռեալի մը պէս: Ի՞նչ մը առաջուան անհեթեթ դէպքը յեղակարծօրէն ցըր-

ուած էր այն մտացնորումը, որուն մէջ կ'ապրէր իր հոգին՝ վերջին քանի մը շարաթնեքէն ի վեր: Ինչ, Պ. տը վարատի սիրուհի'ն էր ինք, Հելէն Շաղէլ...: Ո՛ւր ճշմարիտ չէր, քանի որ Արմանը կը սիրէր...: Ո՛ւր կը գտնուէր...: Ինչ ըրած էր...: Հելէն, նորէն Արմանը տեսնելու յանկարծական գաղափարը ունեցաւ, երբ զերագոյն սարսափ մը զգաց. տեսնելով որ տակաւին կենդանի էր ու ամէն ինչ ստոյգ էր: Ինչո՞ւ համար: Ինք ալ ճշդիւ չկրցաւ ըսել ատոր պատճառը, բայց այդ տենչանքը իր վրայ յարձակած էր անդիմադրելիօրէն. կը զգար թէ պէտք է զայն տեսնէր ո՛չ թէ վաղը. այդ իրիկուն, այլ անմիջապէս: Պէտք է խօսէր անոր հետ, եթէ նոյն իսկ հարկ ըլլար տունէն փախչիլ ու գտնել զայն: Բայց ամէն դնով պիտի տեսնէր զայն: Բարիզ դարձած էր Արման: Պիտի հասկնար ատիկա: Տասը վայրկեանի մէջ շրջագետ մը հագաւ, գլխարկ մը դրաւ ու կառք մը վարձելով՝ անոր անկիւնը կ'ծկուեցաւ, տենդէն զոզոջուէն, — ամէն ինչ որքան փոխուած էր այն օրէն ի վեր՝ երբ նմանօրինակ կառք մը կը տանէր զինքը իր սիրային ժամագրավայրը. — կառքը կ'ուղղուէր դէպի Լինքօլն փողոցը:

Թ.

Ի ԽՈՐՈՑ ԿԱՐԴԱՅԻ

Կառքը դանդաղօրէն կը յառաջանար փողոցներուն երկայնքը, և իւրաքանչիւր վայրկեանին՝ Հելէն կ'ըսէր մտովի. «Արդեօք պիտի տեսնե՞մ զայն»: Հիմա դէմ տո դէմ կը գտնուէր այն անդիմադրելի գաղափարին, որուն յայտնութիւնը բաւ եղած էր զինքը զրգելու որ Արմանը փրնտրուէ իսկոյն, իր ահռելի զառանցանքէն յետոյ: Այո՛, պէտք է ազազակէր այդ մարդուն երեսին, որ պատճառ եղած էր իր կորստեան: Այո՛, պէտք է ընէր այդ բանը. Արման պէտք է իր խօսքին հաւատար, ու իր անպատիւ ընթացքը ըմբռնէր: Հելէն պիտի ըսէր իր սիրահարին. «Պ. տը վարատի սիրուհին եմ, և դուք էք ասոր պատճառը, ձեր անիրաւութիւնը և ձեր լքումը...»: Եւ այդ մարդը ինչպէս չպիտի հաւատար, երբ Հելէն յարէր իսկոյն. «Ձեզ ճանչ-

նալէ առաջ, անբիծ էի...»։ Իր ճշմարիտ զգացման այս անվիճելի ապացոյցը, այնքան բազմացուած այս ապացոյցը իր ձեռքին մէջ ունէր հիմա և թող չպիտի տար զայն։ Այժմու անկեղծութիւնը չպիտի՞ երաշխաւորէր անցեալին անկեղծութիւնը։ Եթէ խոստովանէր այսօրուան յանցանքը, ամօթխածութեան, կեղծիքի ու շահու ի՞նչ շարժառիթ իրեն ժխտել պիտի տար երէկուան յանցանքը։ Այս տարօրինակ պատճառաբանութիւնը իրեն հետ կը բերէր ակնհայտ իրողութիւն մը, ինչ որ չպիտի վրիպէր Արմանի ուշադրութենէն։ Հետեւաբար, Արման պիտի հաւատար իր խօսքին, և առիկա պիտի ըլլար իր վրէժխնդրութիւնը։ «Բայց ի՞նչպէս պիտի ընդունի զիս։ Ի՞նչ փոյթ։ Անոր երեսին պիտի թքնեմ իմ թշուառութիւնս ու ամօթապարտութիւնս... բան մը որուն համար պատասխանատու է ան...»։ Իր հիւանդ հոգին թուլացում մը կ'ունենար այս յանդուգն ծրագրին մէջ։ Արմանը կ'ատէր այդ պահուն, կը վախնար որ բացակայ ըլլալով իր ձեռքէն պրծէր ան, «Աւելի՛ արագ», ըսաւ Հելէն, քանիցս խօսքը ուղղելով կառապանին։ Ատենին պիտի հասնէ՞ր միթէ՞ չէլէն գիտէր ճամբուն բոլոր մանրամասնութիւնները, — այդ ճամբուն՝ զոր այնքան զուարթ սրտով կըտորած անցած էր վերջին անգամ, երբ Արմանի տուած ժամադրութեան կ'երթար։ Ու այն բանակալը՝ զոր ունեցած էր իր սիրահարին հետ, ա՛լ աւելի կենդանի ու ահարկու կերպով կը ներկայանար մտքին առջեւ։ Այդ բանավէճի միջոցին՝ զայրոյթը խեղճած էր զինքը։ Բան մը

չէր գտած պատասխանելու։ Այն ատեն Արման չէր հաւատացած իր խօսքին, բայց հիմա պիտի հաւատար։ Յոյց պիտի տար անոր թէ ի՞նչ եղած էր իր կեանքին տոամը՝ ամիսներէ ի վեր։ Վերջապէս պիտի բանար իր սրտին բոլոր թաքուն վէրքերը։ Մատովը Արմանի շօշափել պիտի տար այն մահացուցիչ գործը՝ զոր ան կատարած էր, ու պիտի առնէր քայէր, անոր պատճառելով խղճի սոսկալի խայթ մը, խղճմտանքին մէջ թունաւորուած սլաք մը, եթէ երբեք քիչ մը պատուի զգացում ունէր։ Յետոյ կը խորհէր. «Ի՞նչ վիճակի մէջ պիտի գտնեմ զայն. ի՞նչ ըրած է մեր խզումէն ի վեր...»։ Վերջապէս կառքը կանգ առաւ Լինքօյն և Շան զ'էլիզէ փողոցներուն անկիւնը։ Երկու վայրկեանէն, Հելէն հասած էր Արմանի բնակարանին դուռը։ Ո՛րքան կը դողդոջէր իր ձայնը, զոնապանին հարցուցած ատեն. «Պառոն տը Իէրն տո՛ւնն է»։ Դոնապանին տուած հաստատական պատասխանը ո՛րքան վրդովեց զինքը, սակայն։ Հելէն վարանեցաւ պահ մը, հակառակ տուած որոշումին. յետոյ համարձակ քայլերով վեր ելաւ սանդուխէն։ Անվարան հնչեցուց զանդակը։ Ծառային ոտնաձայնը լըսուեցաւ։ Դուռը բացուեցաւ։ Ընկրկելու միջոց չի կար։

Արման ի՞նչ ըրած էր այն ժամանակամիջոցին՝ երբ ինք յուսահատութեան մէջ կը հռնդար։ Եթէ մանկամարդ կինը գիտցած ըլլար, չողկանքէն ետ պիտի քաշուէր, նոյնիսկ բացուած դրան առջեւ։ Սոսկումով խոյս պիտի տար այդ յարկաբաժնին սեմէն, ուր կ'երթար պաշտպանելու ո՛չ

Թէ իր անձը, իր երջանկութիւնը, այլ իր նախկին սիրոյն ճշմարտութիւնը, ինչպէս կը պաշտպանեն մեռեալի մը յիշատակը: Ծագէլի ուզողած նամակին մէջ չէր ստած Արման: Տասը օրուան ճամբորդութենէ մը յետոյ, Նանթի մէջ ունեցած իր մէկ կայուածը գացած էր, — Քէրն ընտանիքը այդ քաղաքէն էր — և հոն կարգադրած էր ագորակի վարձակալութեան վերաբերեալ քանի մը գործեր: Յետոյ Բարիզ դարձած էր, համոզուած որ խզումը վերջնական էր. քանի որ Հելէն մերձեցման ու է փորձ չէր ըրած այդ տասը օրուան միջոցին իր բնաւորութեան մէկ հակասութեամբը, որ իր մէջ սովորական ըլլալուն, զարմանք չէր պատճառեր իրեն, խզման առաջին ըրազները մեղամաղձութեամբ անցած էին: Արման անոնցմէ էր որոնք կը խանդաղատին յիշատակի մը վրայ, իրականութեան հանդէպ գրեթէ անզգամ մնալէ յետոյ, նման այն մարդոց որոնք կը սիրահարին իրենց լքած կիներուն, ինչպէս կարօրը պիտի քաշէին այն վայրերուն ուր կը ձանձրանային հոն գտնուած առհնչին, — մարդկային մտատանջ դասակարգ մը որ ներկային խոնջէնքը կը զգայ միայն մինչ անցեալը եզական ու խանդակաթ հրապոյր մը ունի պարզապէս անոր համար որ անցեալ է ան: Արման բնաւ չէր սիրած խեղճ Հելէնը. իրենց յարաբերութիւններուն խզման վրայ կ'որախանար, իբր շատ բանաւոր գործի մը վրայ, նկատի ունենալով իր սեփական շահերը և խորապէս պահելով իր արժանապատուութիւնը, քանի որ նմանօրինակ վեհանձնութեամբ մը կը պատասխա-

նէր Արմանի վեհանձնութեան. բայց ո՛չ շահու և ո՛չ ալ արժանապատուութեան պատճառը արգելք չեղան Արմանի՝ դժնդակ յուզումով մը շխորհելու այդ փափուկ և հեղ սիրունիին վրայ, որ ստած էր, ա՛լ աւելի հաճոյ թուելու համար իրեն: Անտարակոյս, աւելի քան երբեք վստահ էր թէ վարտի հետ Պուրժի մէջ առաջին սիրարկած մը ունեցած էր Հելէն, որուն վրայ խօսած էր իրեն Լիւսիէն Ռիէօմ: Ի՛նչ աւելի ակներեւ նշան քան այն կերպարանքը՝ որով մանկամարդ կիներ ընդունած էր այդ ամբաստանութիւնը: Իսկոյն խոնարհած էր իր գլուխը, կարծես այդ նախատինքին ներքեւ կ'ըսէ: Բայց եթէ Հելէն ունենար իսկ նախկին երկու, երեք, չորս սիրահարներ, ինք՝ Արման ի՞նչ իրաւունքով պիտի զայրանար Հելէնի դէմ: Իրենց սիրային յարաբերութեան միջոցին, միթէ Հելէն ցոյց տուած չէ՞ր այն բովանդակ հաւատարմութիւնը, որ առանձնապատու է այս կարգի տարփանքներու: Ամենափոքր պջրոտութիւն ցոյց տուա՞ծ էր ու է անձի հանդէպ: Նախանձառ ըրա՞ծ էր զինքը, նոյնիսկ ժամ մը, ինչպէս աշխարհիկ կիները չեն վարանիր իրենց սիրահարին նախանձը գգուել աւելի ճարտարօրէն քան բուն իսկ պջրունիները, և ասիկա սնապարծութեան ամենափուճ շարժառիթի մը սիրոյն, նշանաւոր անձնաւորութեան մը հաճելի ըլլալու կամ պարզապէս հրապուրելու համար մէկը, որ ուրիշ կնոջ մը ուշադրութիւնը գրաւած է: Ո՛չ, Հելէն անթերի վարմունք մը ունեցած էր իրեն հետ: Այս ստուգութիւնը թէ՛ հաճոյ կը թուէր

Արմանի և թէ կը չարչարէր զայն, որովհետեւ մէկ կողմէ կը գգուէր իր անձնասիրութիւնը, իսկ միւս կողմէն աւելի կը կենդանացնէր այդ սիրոյն նուազած հրապոյրը. զոր չէր կրցած վայելել ատենին, յանձնառութիւններէ վախնալով: Բայց ինչ որ ցաւ կը պատճառէր իրեն, Հելէնի շնորհալից սէրը չէր, այլ անոր Ֆիզիքսկան անձը: Հելէնի սիրահարը ըլլալէն ի վեր, հակառակ իր սկզբունքներուն, հաւատարիմ մնացած էր անոր, և այդ հաւատարմութիւնը իր մէջ կը կրկնապատկէր զգայարանքներու վերյիշումին ճշդութիւնը: Մտքին առջեւ կը բերէր Սթօքհոլմ փողոցի ննջասենեակը, ու բարձին վրայ՝ Հելէնի նուրբ գլուխը ու աչքերը՝ խորհրդաւոր հետանքով մը լեցուած: Ամենափոքր մանրամասնութիւններ՝ զոր հազիւ նըշմարած էր այն ատեն, հիմա միտքը կ'իյնային. Հելէնի ազուոր դէմքը իրեն վրայ ծռելու ի՞քնայատուկ ձեւ մը ունէր, ու բոյր մը կը ծփար իր համրոյրներուն շուրջը, որոնք մասնաւոր համ մը ունէին: Արման կարօտախտ մը ունեցաւ, որուն դէմ գործածեց իր սովորական և անվրիպելի դարմանը: Իր առաջին գործը եղաւ, Բարիզ դառնալուն պէս, սիսթէմաթիք ու շարունակակական կերպով մխրճուիլ ցոփութեան մէջ: Հելէնի և իր միջեւ՝ հարկ էր դնել այնպիսի մարմիններու ձեւեր, որոնք կարենային իր զգայարանքներուն տալ գեղեցկութեան ճարակ մը, ինչպէս հոյակերտ լանջքեր, ուր կարելի է բաժակներ կաղապարել, արձանային ուտեր, ճկուն զիստեր, նուրբ սրունգներ և ճարտար գզուանքներ: Մոռացման այդ գործիները կը

վխտան հաճոյքի առաջնակարգ տուներու մէջ: Արման այս անգամ ալ ծայրայեղ ցոփութեան մէջ ինկաւ, այնպէս որ՝ երբ Հելէն իր բնակարանին դուռը կը զարնէր, մանկամարդ կիներ օտարոտի մէկը դարձած էր իրեն համար, իբր թէ բնաւ ճանչցած չըլլար զայն: Գիրք մը կը թղթատէր, թիկնաթուփին վրայ ընկողմանած քան թէ նստած, ու հագուելու վայրկեանին կը սպասէր, ակումբ երթալու և հոն գտնելու համար ճաշի մէկ քանի ընկեր: Արման կը գտնուէր երջանիկ խոնջէնքի մը մէջ. աս է որ առանց սիրտի զգացուած հաճոյքը կը հայթայթէ այն իմաստուն մարդոց, որոնք շօշափելի գեղեցկութեան մը վայելքը միայն կը պահանջեն կնոջմէ: Հելէն և վերջին ամիսներուն մէջ անոր հետ ունեցած սիրարկածը հեռաւոր բան մը կը թուէին իրեն, օրէ օր անմատչելի դարձած: Ասիկա աւելցուելիք գլուխ մըն էր այս սիրային տխուր վէպին միւս գլուխներուն վրայ, ուր մաշած էր իր զգայնութիւնը, առանց փճանալու: Ատոր վրայ խորհած ատեն, իր սրտին մէկ կէտը միայն հիւանդ կը զգար արդէն: Կը տառապէր, այդ աստիճան անտեսած ըլլալուն համար Շազէլը, բայց միւս կողմէ՝ խղճի գոհունակութիւն մը կը մեղմէր այդ տառապանքը: Միթէ բարեկամին վրատահութեանը չէ՞ր զոհած անվարան բոլոր այն հաճոյքները, զոր տակաւին պիտի պատճառէր իր սիրային կապակցութիւնը: Ամենէն անհաճոյ անակնկալներէն մէկը ունեցաւ Արման, երբ իր ծառան իմացուց թէ կին մը խօսիլ կ'ուզէր իրեն հետ, և երբ Հելէն ներս մտաւ: Երեսին

վրայ քոյ մը անցնելու ձանձրութիւնը յանձն չէր առած: Արման իսկոյն նշմարեց Հելէնի նի- հարցած դէմքը, կապուտած իր աչքերը, փայլակ- նացայտ և սեւեռուն նայուածքը, դառն բերա- նը: Արման, մեքենաբար, Հելէնի առջեւ քչեց թիկնաթոռ մը. մանկամարդ կինը մերժեց զայն:

«— Չարժեք նստիլ», ըսաւ Հելէն. «ձեզի ըսելիքս երկար չպիտի ըլլայ... չեմ ուզեր ձեր ժամանակը գրաւել երկար ատեն...»:

«— Օ՛ն, նորէն բանավէճի պիտի բռնուինք... բայց ասիկա վերջինը պիտի ըլլայ...», ըսաւ Արման մտովի: Ֆիզիքական տենչանքներու կատարեալ բացակայութիւնը, արդիւնք իր վերջի օրերու ցոփութեանց, շատ կարծրասիրտ ու անհրապոյր դարձուցած էր զայն: Խորհեցաւ թէ մեծ ձախաւերին մէկն էր ինք, քանի որ իր դուռը փակած չէր անոր առջեւ. իսկոյն որոշեց ու է բացատրութեան մէջ չմտնել ու ամենատափակ քաղաքավարութիւն մը ցոյց տալ:— Իբր թէ բոլորովին պաշտօնական յարաբերութիւններ ունենային իրարու հետ, Արման ըսաւ. «Ա՛թապարտ եմ վերադարձիս՝ ընդհուպ ձեզի չայցելելու համար, բայց կարգ մը անշահ գործեր արգելք եղան...: Գիտէ՞ք թէ մեկնումի մը առջի օրը...: Ամսուն վերջերը՝ կը յուսամ թէ Լոնտօն պիտի գտնուիմ...»:

«— Արդարացուցիչ պատճառներ առաջ մի՛ բերէք», ընդմիջեց Հելէն, ցնցելով ուսերը. «Ի՛նչ հարկ. ինչո՞ւ համար պիտի գայիք: Փափուկ կացութեան մը մէջ զնելու համար զիս: Ձեզ ազատ կը կացուցանեմ այդ փափկանկատու- թեանէն...: Մեզի պիտի գայիք՝ կրկնելու համար

թէ չէք սիրեր զիս թէ չէք սիրած բնաւ, և իմ տառապանքս դիտելու: Հրէջ մը չէք դուք... Ինչ որ ունէիք ինձի ըսելիք՝ ամբողջովին ըսիք: Մի վախնաք» յարեց իղազրգիւ ժպիտով մը, «անցեալ օրուան խօսակցութիւնը վերսկսելու համար չէ որ հոս եկած եմ...»:

Հելէն կանգ առաւ. կարծես թէ իր արտաբերելիք խօսքերը կ'այրէին շրթունքները, այնքան տենդոտ գիշերներու միջոցին ցամքած շրթունքները: Այնքան կծու ու միեւնոյն ատեն լուրջ չեղտով խօսած էր որ՝ Արման անձկութիւն մը զգաց: Հելէնը տեսնելուն պէս, սպասած էր որ աղերսանքի տեսարան մը պարզուի ու ետանդագին կոչ մը ըլլայ լքուած սիրուհիի մը կողմէ, որ օր մը միայն կը հայցէ նախկին երջանկութեանէն. Հելէնի չեչփին հանդիսաւորութիւնը երեւան կը բերէր առանց աղերսանքի և անյոյս յայտնութիւնը լուրի մը. որ մանկամարդ կնոջ համար եղբրական կարեւորութիւն մը ունէր: Յզի՞ ըլլալը պիտի ըսէր իրեն, թէ մոլորանքի ժամու մը մէջ ամէն ինչ ամուսնին իմաց տուած ըլլալը պիտի հազորդէր: Հելէն լուռ կը մնար. կարգը Արմանինն էր անհամբեր ըլլալու: «— Խօսեցէ՛ք, ձեզի մտիկ կ'ընեմ», ըսաւ Արման:

«— Մեր վերջին խօսակցութեան մէջ, զոր չեմ ուզեր վերսկսիլ. ըսիք թէ իմ կեանքս գիտէիք: Նոյնիսկ ճշդեցիք, անուն մը տալով, այն է Պ. Վարատի անունը...: Պղծեցիք թէ այդ մարդը իմ սիրահարս եղած էր»:

«— Ձեզի ըսի թէ այդպէս ըսած էին ինձի», չեչփեց Արման:

«— Եւ թէ դուք կը հաւատայի՞ք ըսուածին», հարցուց մանկամարդ կինը:

«— Ինչպէս առհասարակ կը հաւատան այդ կարգի բաներու», յարեց Արման. «գէշ հասկցեր էք միտքս կամ թէ ես գէշ բացատրեր եմ, չատ գէշ». ու Արման կը խորհէր մտովի. «Հելէն հիմա գրպանէն պիտի հանէ ու է նամակ, ապացուցանելու համար թէ Վարատ խոր յարգանք կը տածէ...»: Յիշեց նախկին սիրուհիներու գրած իր նամանօրինակ նամակները, որոնք կըրնային ցոյց տրուիլ ո՛րու որ անկ է: Անմիտ վիճարանութիւն մըն է աս, բայց ի՞նչպէս խուսափելու է անկէ», ըսաւ Արման հառաչելով:

«— Է՛ որեմն», գոչեց Հելէն եզական կոտորով մը. «եթէ հիմա ձեզի ըսեն այդ բանը, կրնաք անոր հաւատայ և պատասխանել թէ հաւատի աղբիւրէ մը իմացած էք...»: Մանկամարդ կինը զայն դիտելով՝ յաղթական ու յուսահատական կերպարանքով մը յարեց. «Պ. տը Վարատի սիրուհին եմ, կը լսէ՞ք...», ու կըրկենեց. «Պ. տը Վարատի սիրուհին եմ...»:

Արման կը լսէր այդ պարբերութիւնը ու անոր կրկնումը, որով ինքզինքը կ'անպատուէր Հելէն. աւելի դժնդակ քան ցաւագին տպաւորութիւն մը ունեցաւ Արման: Բոլորովին անիմաստ ու ողբալի թուեցաւ Հելէնի ըրած սա պատմութիւնը թէ իր սիրային յարաբերութիւնները վերսկսած էր առաջին սիրահարին հետ, —տո՛ւմի ու յուզման վատաոզղջ ախորժէ մը մղուած: Մնաց որ, իր առաջին կասկածներուն ատեն՝ բացարձակ, անվիճելի ապահովութիւն մը

ունեցած չէր Հելէնի ու Վարատի մեղապարտ յարաբերութեանց բնոյթի մասին. բայց հիմա Հելէն այնքան բրտօրէն կը մատնէր ինքզինքը որ Արման զձուձ նախանձի պրկում մը ունեցաւ, ու ակամայ տմարդութեամբ պատասխանեց.

«— Կատարելապէս ազատ էք. ի՞նչ կ'ելլէ ատկէ...»: Քիչ յետոյ, յարեց յանդգնութեամբ. «ուրիշ խնդիր, եթէ կարենամ ձեզի օգտակար ըլլալ...»:

«— Սրամտութիւն չուզեր», յարեց Հելէն ա՛յ աւելի բուռն շեշտով. «պէտք է լսէք զիս. մարդ գոնէ պէտք է մտիկ ընէ այն կինը, որուն կորստեան պատճառ եղած է...: Որովհետեւ դուք կորստեան մատնեցիք զիս...: Այո՛, դուք, և հիմա կ'ուզեմ որ գիտնաք այդ բանը: Ա՛հ, այնպէս կը հաւատայիք թէ ես կը ստէի ու ձեզի հաճոյ ըլլալու համար կը պճնազարգուէի. այն ատեն ձեզի յայտարարեցի թէ սիրահար մը չէի ունեցած ձեռնէ առաջ. հիմա չպիտի հաւատա՞ք՝ երբ ըսեմ թէ Պ. Վարատի սիրուհին եմ այսօր, բայց անցեալին մէջ չեմ եղած...: Անոր հանդիպեցայ և անձնատուր եղայ...: Մի հարցնէք թէ ինչո՛ւ համար. եղած լմնցած է...: Կը տեսնէք որ դեր մը խաղալու ջանադիր չեմ, երկիւղ չունիմ ձեր արհամարհանքէն և ոչ ալ ձեզի հետ յարաբերութիւն վերահաստատելու համար եկած եմ հոս...: Բայց իրաւ է որ ամէն ինչ նուաստացուցած ու արատաւորած եմ իմ մէջս, —մինչ ձեզի անձնատուր եղած ատենս՝ ո՛րքան անբիծ էի Բան մը չունէի իմ խղճիս վրայ...: Միմիայն ձեզի համար պահած էի իմ անձս, իբր

Թէ գիտնայի օրին մէկը ձեզի հանդիպիլս... : Ա՛հ, իմ ուզածս սա է որ գիտնաք այդ բանը... : Ինձի պէս ինքզինքը ամբաստանող կին մը ոչինչ ունի խնայելիք, այնպէս չէ՞ : Ինչո՞ւ ստեմ հիմա : Ըսէ՛ք, ինչո՞ւ... : Պէտք է որ հաւատաք իմ խօսքիս և մտովի ըսէք.— Իր առաջին սէրն էի, ինձի հետ չպայքարեցաւ, որովհետեւ կը սիրէր գիս... սիրուած ըլլալու երազով կը սիրէր գիս, իր բոլոր սրտով ու էութեամբ, ոչ միայն ներկային՝ այլ և անցեալին մէջ. և ահա ի՛նչ վիճակի մատնեցի գիս սիրող կինը, այնպիսի արարածի մը որ ա՛յլ եւս չի հաւատար բանի մը, ոչինչ կը յարգէ. նոր սիրահար մը ունեցած է քմահաճոյքի համար ու երկրորդ մը, երրորդ մըն ալ պիտի ունենայ, վերջապէս կորսուած կին մը — Այո՛, անգամ մըն ալ կը կրկնեմ Թէ զուք եղաք իմ կորստեանս պատճառը, և կ'ուզեմ որ գիտնաք այդ բանը. իմ վրէժխնդրութիւնս սա պիտի ըլլայ որ այլ եւս չտարակուսիք այդ մասին... կորսուած եմ, կորսուած եմ. զուք եղաք իմ կորստեանս պատճառը, զո՞ւք, զո՞ւք, զո՞ւք...» :

Հելէն բոլոր այս խօսքերը ըրած էր շնչհատ ձայնով մը, հազիւ Արմանին մօտենալով, զէմքը կատաղութեամբ կծկուած. իր ձայնի շնչատին, նայուածքներուն և իր ամբողջովին վերջովուած էութեան մէջ կար ճշմարտութեան զգեստնիչ զօրութիւնը, որուն զէմ ի զուր կանգնիլ կը փորձէ տարակոյսը : Իր երբեմնի անբժուութեան անարկու և անպատուաբեր ապացոյցը, իր ներկայ խայտառակութեան անպատկառ խոստո-

վանութեան յենած, անժխտելի կը դառնար, շնորհիւ իր վերացած վիճակին, որ չէր թոյլատրեր ոչինչ ծածկել իր մտածումներէն : Բայց ինչ որ աւելի վճռական դարձուց այս պատճառաւնութիւնը այն մարդուն համար՝ որ ապշութեան ու սոսկումի խոռոնորդով մտիկ կ'ընէր այս ողորմելի խոստովանութիւնը, յուզման յեղակարծ պոռթկումն էր Հելէնի մէջ, իր խօսքը վերջացնելէ յետոյ : Կատաղութիւնը, այս մոլեգին բանախօսութեամբ յագեցած, իսկոյն տեղի տուաւ յուսահատութեան : Յանկարծ Արմանի նայեցաւ այնպիսի աչքերով՝ որ զայրոյթի շողը կը խեղդուէր արցունքներուն մէջ, ու ճիչ մը արձակելով տախտակամածին վրայ կ'ընկաւ : Հոն երկայնքին փոռուած սկսաւ հեծել : Յամբ ու յարատեւ հեծեմանք մըն էր, միօրինակ և խուլ ողորդ անասունի մը՝ որ հոգեւարքի հոնդիւններ կ'արձակէ : Հեծիւնը կը բարձրանար դէպի Արման, ու այդ վսեմ հեծիւնը մանկամարդ կնոջ մէջ կ'ամփոփէր արձագանգը բոլոր այն հեծիւններուն՝ զոր խեղդած էր մինչեւ այն ատեն, արձագանգը բոլոր այն հառաչներուն՝ որոնք կանգ առած էին իր սրտին եղբրքը : Այնքան օրերու հոգեվարքը վերջին կոչի մը մէջ կ'արտաբերուէր : Արման, որ ցաւագին մարդասիրութեան անդիմադրելի զգայութիւն մը ունեցած էր՝ Ալֆրէտի տառապանքին հետ : փման մէջ գտնուած ատեն, հիմա ալ այդ զգայութեան տակ ուժգնօրէն կ'ընկճուէր, այդ կնոջ տառապանքին հանդէպ, որ տարածուած էր տախտակամածին վրայ : Այն զաղփաղփուն և հը-

զօր կապը՝ որ զինքը միացուցած էր այդ յաղթուած էակին հետ, միասին զգացուած հեշտանքին այդ անպարտելի կապը նորէն զինքը կը զօդէր մանկամարդ կնոջ հետ, յեղակարծօրէն: Արման կը կարծէր թէ մոռցած էր Հելէնը բայց անգիտակից նախանձի մը և Ֆիզիքական արգահատանքի մը կրկնակ ազդեցութեան ներքեւ, մանկամարդ կնոջ նկատմամբ իր մէջ կը գտնէր այնպիսի զգացումներ, որոնց մասին չէր կրնար կարծիք յայտնել այլ եւս: Սիրազեղ չափշտակութեամբ մը լեցուած, ծունկի եկաւ, փորձելով ոտքի հանել Հելէնը իբր թէ իր սիրուհին ըլլար տակաւին... «Հելէն, սթափէ՛...»: Եթէ կը մեղքնաս զիս, մի՛ լար այդպէս...: Ոտքի ելի՛ր...» կ'ըսէր: Հելէն հնազանդեցաւ ու դանդաղօրէն Արմանի դարձուց արտասոււթոր աչքերը ու բացխրիկ բերանը: Անձառ երախտագիտութեան արտայայտութիւն մը անցաւ այդ ցաւագին դէմքին վրայէն: Արման թիկնաթոռի մը վրայ նստեցուց մանկամարդ կինը. յետոյ աւնոր ոտքերուն առջեւ ծնրաղբեց՝ արցունքները սրբելու համար. Հելէն կրցաւ նորէն խօսիլ.

«— Ա՛հ, ամէն ինչ լմնցած է», կ'ըսէր մանկամարդ կինը: «Ա՛հ, ոչ եւս...»: Արման, չետ գիտեր թէ ո՛րքան սիրեցի քեզ, և ո՛րքան կը սիրեմ...: Ա՛հ, ինչո՞ւ համար ըրի այն բանը... Կը տեսնես որ խելայել դարձած էի...: Բան մը չէի գիտեր. միայն քեզ սիրելիս գիտէի...: Դուն ամբողջ կեանքս էիր, ամբողջ հաւատքս, ինչ որ ունէի ազնիւ ու բարի...: Ու յանկարծ ամէն ինչ կորսնցուցի...: Ո՛րքան տառապեցայ: Միշտ

կը լսէի այն ահարկու խօսքերը, որոնք դանակի մը պէս՝ ամէն վայրկեան սրտիս մէջ կը դառնային...: Ուզեցի մոռնալ քեզ, մոռնալ զիս, ամէն ինչ քանդել...: Ես թշուառական կին, ի՞նչ ըրի...: Ինչո՞ւ համար ձեզի չեկայ՝ թախանձելու որ մեր յարաբերութիւնները վեր սկսիք ու խօսքիս հաւատաք: Այնպիսի բառեր պիտի գտնէի՝ որոնք պիտի կրնային համոզել քեզ...: Հիմա ամէն ինչ վերջացած է...: Մի դպչիր ինծի...: Սոսկում կ'ազդեմ ինքզինքիս...»: Ու Հելէն կը զատուէր Արմանէն ու ետ կը հրէր զայն: Արման կոահեց թէ միւսին՝ նոր սիրահարին քովէն կուզար. յետոյ մանկամարդ կինը յարեց կատաղութեամբ. «Ո՛չ, դահիճ, դահիճ, յանցանքը քու կը է...: Այո՛, դուն ո՞ն նետեցիր զիս: Միթէ իրաւունք ունէի՛ր այդպէս վարուելու ինծի հետ: Պատասխանէ՛: Ի՞նչ էին իմ յանցանքներս: Ե՛րբ ստեցի քեզի: Ինչո՞ւ իմ վրաս կասկածեցար...: Ո՛չ, բարեկամս: Դուն շատ բարի ու քնքուշ ես, ո՛րքան կը սիրեմ քեզ...: Ներողութիւն, ներէ՛ ինծի... վիշտը կը սպաննէ զիս...»:

Այսպէս Հելէն կը խօսէր հեծե՛յագին, մատնելով զինքը ցնցող փոթորկալի զգացումներուն անկապակցութիւնը, որ յաջորդաբար ի յայտ կուզար անիծող ու գորովագեղ պարբերութիւններու մէջ: Յետոյ մոլեգնութիւնը հանդարտած, ըսաւ. «Թող տուէք որ արտասուեմ քիչ մը: Ատիկա կը սփոփէ զիս: Մի՛ խօսիք ինծի հետ...: Ընդհուպ...»: Արման հեռացաւ անոր քովէն: Յուսահատութեան այս պոթկումին առջեւ՝ Հե-

լէն որքան անդօր կը զգար ինքզինքը: Սկսաւ սենեակին մէջ պտտիլ երկայնքին ու լայնքին. վերջալոյսի մելամաղձութեամբ լեցուած սենեակին մէջ Հելլէնի հեծկլտուքը հիմա մեղմացած էր բոլորովին, աղջնակի մը հեծեծանքին նման: Սկիզբի մոլեգին ընդվզումին յաջորդած էր երկար հառաչ մը, միշտ ընդհատուած ու վերսկզբուած, ինչ որ ի վերջոյ վրդովեց երիտասարդը: Արման այլ եւս չէր փորձեր մխիթարել զայն և ոչ ալ կը փորձէր մաքառիլ իր մէջ հաստատուող անգութ յայտնութեան դէմ, որ չէր ուզեր հոնկէ դուրս ելլել: Իր ունեցած կարեկցութիւնը այդ տագնապին համար, զգացած սարսուռը՝ անջնջելի պղծութեան մը հանդէպ և իր գործած վայրագ անիրաւութեան տեսիլը իրարու կը խառնուէին՝ չարչարելու համար զայն: Բայց ինչ որ ամենէն աւելի կ'ընկճէր զինքը և սրտին վրայ կը գնէր ծանրութիւն մը՝ որուն բարձման անկարելիութիւնը կը զգար, մանկամարդ կնոջ կորստեան մէջ ունեցած պատասխանատուութեան տպաւորութիւնն էր: Է՛հ, այո՛, Արմանը ճանչցած, սիրած ըլլալուն համար էր որ տարաբախտ կինը հասած էր այդ վիճակին: Հելլէնի բնազդը չէր խաբած զինքը: Այլ եւս չէր կրնար տար կուսիլ Արման: Կը հաւատար Հելլէնի խօսքին, իր բոլոր կէտերուն մէջ, կը հաւատար թէ մանկամարդ կինը ճշմարտապէս սիրած էր զինքը: Կը հաւատար թէ իրենց հանդիպումէն առաջ՝ Հելլէն անրիժ էր: Կը հաւատար թէ անիրաւ լքման մը զառանցանքը մոլորեցուցած էր զայն, մինչեւ իսկ ուրիշի մը թեւերուն մէջ նե-

տելով Հելլէնը, և ինք՝ Արման ատոր պատճառը, միակ պատճառն էր: Երիտասարդը կը շարունակէր պտտիլ սենեակին մէջ, և ամէն անգամուն ալ՝ երբ ետին կը դառնար՝ իր քայլերուն վրայէն յառաջանալու համար, տրամագին լուսաւորուած պատուհաններուն մէջէն կը նշմարէր այն կքած ձեւը, այն գունատ դէմքը՝ որ կ'անջատուէր ստուերի խորքին վրայ: Ի՞նչ եղած էր այն անտարբերութիւնը զոր ունէր Հելլէնի մուտքէն առաջ, Ի՞նչ եղած էր իր գորաւոր ժրխտումը: Մահուան հոնդիւնի մը հետ վիճարանութիւն չի կատարուիր, և ինք ներկայ գտնուած էր հողիի մը մահուան: Շատ ճշմարիտ էր թէ Հելլէն ոչինչ կը խնդրէր, ոչինչ կ'ուզէր իրմէ, միայն սա թէ Արման յայտնապէս տեսնէր իր սիրտը. ու այս վերջինը կը տեսնէր զայն, ինչպէս նաև այն արիւնը՝ որ կը հոսէր իր առաջ բերած վէրքէն: Բաւական ատեն այսպէս անխօս մնացին երկուքը, Արման պտտելով ու Հելլէն միշտ արտասուելով, ի վերջոյ Արման մօտեցաւ մանկամարդ կնոջ և անոր ձեռքը բռնեց սարսուռով: Թոյլ, տամուկ և պող էր այդ ձեռքը, զոր բարձրացուց, չրթունքներուն տանելու համար, արցունքներ թափեց անոր վրայ, առաջին անգամ ըլլալով՝ երկար տարիներէ ի վեր: Յուսահատութեան անդունդին խորէն, ուր կը հեծեծէր Հելլէն, կարեկցութեան զգացում մը ունեցաւ իր գահիճին արտասուքներուն հանդէպ: «Մի՛ լար», ըսաւ մանկամարդ կինը, ու Արմանը իրեն քաշելով, տարփոտ համբոյրներով ծածկեց անոր դէմքը: Երիտասարդը

զգաց որ հրատուչոր չրթունքներ կը սուրան աչքերուն, ճակտին ու բերնին վրայ: Յետոյ Հելէն զատուեցաւ Արմանէն: Մանկամարդ կինը ոտքի ելաւ: Միւսին պատկերը նորէն աչքին առջեւ եկած էր:

«— Ա՛հ», գոչեց Հելէն մորմոքումով մը, «նայն իսկ չեմ կրնար միտթարել քեզ... մնա՛ս բարով, մնա՛ս բարով», ու շարունակեց. «այս անգամ, վերջին մնաս բարովն է»: Հելէն իր ձեռքերը քսեց Արմանի մազերուն ու գիմագիծերուն, կարծես համոզուելու համար այդ դէմքին գոյութեան՝ զոր այնքան սիրած էր, ու խոյս տուաւ՝ դրան կողմը վազելով:

«— Ո՛ւր կ'երթաս», հարցուց Արման:

«— Խոյս կուտամ քեռէ», ըսաւ Հելէն մուրրանքով, և արդէն իսկ սենեակէն դուրս կը գտնուէր: Յարկարածին դուռը դոցուած էր մանկամարդ կնոջ վրայ և Արման ուժ չէր ունեցած անոր հետեւելու: Ոտքի վրայ կը մնար, այն տեղը՝ ուր Հելէն բաժնուած էր իրմէ, կարծես անդամալուծութենէ բռնուած յանկարծ: Անուկի սարսափ մը իր ամբողջ մարմնին մէջ առաջ բերաւ իսկոյն ցուրտ սարսուռ մը...: Հելէն իր յուսահատութեան զառանցանքին մէջ, խոյս տուած չէ՞ր արդեօք, անձնասպան ըլլալու համար: Պահ մը իր աչքերուն առջեւ ունեցաւ սա ահուկի մտացնորումը. քարափի մը ստուերը, գետին մեծ սփոռը՝ մթին ու շարժուն, և կնոջ մը մարմինը՝ սառուցիկ ջուրին մէջ թաւալած: Ինք ալ դուրս խոյացաւ: Մանդուխին աստիճանները չորսական իջաւ: Մայթին վրայ կը զրտ-

նուէր կին մը, որ դէպի Շան-զ'ելիզէ կ'ուղղուէր: Գահավէժ քայլերով յառաջացաւ: Հելէնը չէր: Ծառուղի մը հասաւ, ուր անցորդները և կառքերը կը վխտային: Այդ ամբոխին մէջ ի՞նչպէս գտնէր զայն: Ի՞նչպէս կոահէր թէ տարաբախտ կինը ո՛ր կողմ ուղղուած էր: Բարակ անձրեւ մը կը տեղար. ի զուր քանի մը կառք կանչեց ու ծառուղիին բոլորավայրը միայն կրցաւ կառք մը կեցնել: Ռոշֆուքօ փողոցի տան հասցէն տուաւ կառապանին. ճամբուն երկայնքը՝ ինք ալ անձկութեան մատնուեցաւ, խելայեղ ըլլալու աստիճան: Բայց արդէն իսկ կը գտնուէր փողոցին ճայրը և Ալֆրէտի բնակարանին առջեւ: Սրտի համակ զողոզումով մը հնչեցուց տան դուռը և ծառային հարցուց թէ Տիկին Շազէլ տուն դարձած էր: Ծառային հաստատական պատասխանին վրայ, քիչ մնաց վար պիտի իյնար իր յուզման սաստկութենէն: Եւ որովհետեւ մարդկային կիրքերը մեզ կը մղեն կեանքի հազարումէկ ոչնչութեանց ընդհարելու, ինքզինքը անմիտ նկատեց այդ մարդուն առջեւ, որ մէկզի քաշուեցաւ՝ որպէսզի Արման ներս մտնէ: Ինչպէ՞ս հանդուրժէր այդ պահուն՝ Հելէնի և մանաւանդ Ալֆրէտի ներկայութիւնը: Պարբերութիւն մը մրմնջեց, մոռցուած գնում մը պատրուակելով և ըսելով թէ իրիկուան պիտի դար: Իր կառքին մէջ նետուեցաւ նորէն. «Իր զաւկին մտածումն է որ փրկած է զայն...», ըսաւ Արման մտ վի. «զէթ մարդասպան չեղայ»:

Ժ.

ԽՂՃԻ ԽԱՅՐ ՄԸ

Այս բանավէճէն քանի մը օր յետոյ, Արման Լոնտոնէն թուագրուած նամակ մը կ'ուղարկէր Շազէյի. այդ նամակին մէջ ներողութիւն կը խնդրէր, իր բարեկամներուն ձեռքը չսեղմելուն համար վերջնական մեկնումէն առաջ: Ռոչֆորտ քո փողոցի բնակարանը ոտք կօխել, նորէն տեսնել այն երկու էակները՝ որոնց կեանքը խորտակած էր, թէեւ անոնք վստահութեան ու ներումի խօսքեր միայն արտասանած ըլլային. դարձեալ ներկայ գտնուիլ այն բարոյական էնչնութեան, որոնց առաջ բերած իւրաքանչիւր հառաչը մինչեւ իր հոգիին խորք կը գլորէր զժնգակօրէն, այդ ճիգը իր ուժերէնվեր էր: Մէկ կողմէ՝ Ալֆրէտի հաւանական մեղամաղձու-

թեանց, միւս կողմէ Հելէնի ու անոր վարելիք կեանքին վրայ խորհելով. ամօթխածութեան և զգացումներու այդ սնանկութեան մէջ Արման կ'ըսէր մտովի. «Ահոելի՛ բան է աս, բայց բան մը չեմ կրնար ընել: Պէտք է մոռնալ...»: Ու իր սիրական առածներէն մէկուն համեմատ, փոքր իրողութիւններ դնելով իր վշտին և իր միջեւ, Անգլիա կատարելիք ուղեւորութիւնը փութացուցած էր: Իր երիտասարդութեան տարիներուն մէջ՝ անտանելիօրէն անգործ և պարտապ, կրցածին չափ խաբած էր իր ձանձրոյթը՝ աշխարհաքաղաքացիական դատարկագորտութեամբ մը: Այսպէս՝ իրեն համար աշխարհիկ ընկերութեան. երեք-չորս կեդրոններ ընտրած էր Եւրոպայի մէջ: Ամէն ինչ կազմ ու պատրաստ էր Լոնտոնի մէջ մանաւանդ: Պոլիթըն փողոցին մէջ՝ Բիքքատէլլիի մօտ, յարկաբաժին մը վարձած էր. երկու ակումբներ կային՝ ուր ասպնջակահնդութիւն կը գտնէր, քսան տուներ՝ ուր իր բարեկամ կ'ընդունուէր: Բայց այդ տարին, իր սովորութեան համաձայն՝ երբ հաստատուեցաւ իրեն համար պահուած կահուորեալ երեք սենեակներուն մէջ, ա՛յլ ինքզինքը անկարող զգաց անմիջապէս նետուելու ընկերութեան յորձանքին մէջ: Արման ըսաւ մտովի. «Քանի մը օրէն, իմ այցեւորածներս կը ներկայացնեմ...»: Քանի մը օրեր անցան և ծանօթ անձեր տեսնելու մասին իր զգացած խորչէնքը չփարատեցաւ: Այսպէս սահեցան մէկ, երկու, երեք շաբաթ, ու Արման շարունակեց անյաղթելի խորչէնք մը ունենալ ամէն խօսակցութեան ու

հաւաքոյթի, ամէն բանի ու էակի մասին: Այլ ևս իրիկունները միայն կը շրջագայէր, որպէսզի աւելի քիչ տեսնէր մարդկային դէմքը: Եթէ ցերեկ ատեն դուրս ելլէր, երկու անիւ ունեցող այն կառքերէն մէկը կը նստէր, որոնց կառապանը կը թափ կառքին ետեւը և անոր լծուած մէկ ձին կը սուրայ արագօրէն: Ահագին քաղաքին անհատնում փողոցներուն մէջէն կառքք թշել կուտար աննպատակ ու անվերջանալի կերպով: Փոքրիկ սեւ տունները իրարու կը յաջորդէին, հեռուէն կը նշմարուէին փոքր պարտէզներ՝ վանդակապատով մը և խեղճուկ ծառերով շրջապատուած, հրապարակ մը՝ ազտոտ գոյն ունեցող քանի մը արձաններով, անսահման դարաստան մը՝ որուն մարգերուն մէջ կը ճարակէին կենդանիներու հօտեր: Այդ հրէշային խառնակոյտին վրայ կը տարածուէր մրագոյն երկնակամար մը. մերթ ղեղին մշուշ մը կը խեղդէր երկինքը, մերթ մտախուզը կը փոխուէր տեղատարափի, և կամ երկինքը կը դառնար տարտամ և ցուրտ կապտագոյն, ուր կարծես թէ կը ծփար ածուխին փոշին: Ամբոխ մը կը վերտար այդ փողոցներուն մէջ, բայց Արման ռե է դէմք չէր ճանչնար. այսպէս՝ ժամերով կը պտըտէր, իր մտածումին հետ առանձին: Թէ՛ քունէն արթնցած, թէ հագուած ու ճաշած ատեն՝ միշտ ներկայ էր այ մտածումը, որ միեւնոյնն էր միշտ:

Ի՞նչ էր այդ չարատանջ ու սեւեռուն մտածումը: Անդադար. Արմանի մտքին առջեւ կը ներկայանար Հելէնը և իրենց վերջին տեսակ-

ցութեան միջոցին անոր ըրած անելի խոստովանութիւնը, իր բոլոր մանրամասնութիւններովը. նաև աչքին առջեւ կուգար այն արարքը, զոր խոստովանած էր մանկամարդ կինը, անողորքէն ճշգրիտ ու յստակ բառերով: Հելէնը կ'ոգեկոչէր Վարատի գրկին մէջ. որովհետեւ կը խորհէր թէ յուսահատութեան այս առաջին տագնապէն յետոյ՝ նորէն պիտի իյնար անոր մէջ. ու այդ տեսիլը զինքը կ'ենթարկէր այնպիսի զգացման մը՝ զոր նորէն կը բաղդատէր սրտին վրայ զգացած մէկ ծանրութեան հետ, և որուն տխրութեան տակ կ'ընկճուէր: Այդ մտայլ ծանրութիւնը զգացած էր այն օրը՝ երբ Հելէն այնքան եղբրականօրէն կը հեծէր Լինքօլն փողոցի տան օրահին մէջ: Այն ատենուան պէս՝ հիմա ալ անտանելի ճնշում մը կը զգար, զիտնալով որ այդ կնոջ դժբախտութեան պատճառը ինք էր: Անտարակոյս, Վարատի հետ ունեցած սիրարկածէն յետոյ՝ ուրիշներ ալ պիտի ունենար: Կարելի՞ է միթէ կանգ առնել այդ լպրծուն զանութեանին վրայ՝ ուր երկրորդ սիրահարէն ետքը մինչեւ տասներորդը կը հասնի: Երբ մարդ կը կորսնցնէ ինքզինքը պատուելու սովորութիւնը և ուժը, որ միակ սկզբունքն է արժանապատուութեան, ի՞նչ թումբով կարելի է զիմադրել փորձութեանց և հետաքրքրութեանց արշաւող յորձանքին: Հելէն գեղեցիկ ըլլալուն, պիտի սիրարանէին անոր հետ: Այդ յաջորդական անկումները կը կատարուէին հոն, իր աչքերուն տակ, ու ինք չէր կրնար բան մը ընել՝ արգիլելու համար զանոնք. ինչպէս Հելէն աղաղա-

կամ էր հոն արտասուած պահուն, ինք էր անոր կորստեան պատճառը: Այդ կնոջ կեանքի պատկերին հանդէպ՝ Արման ինքզինքը կը տեսնէր էակի մը առջեւ, որուն խմած թոյնը իր ձեռքովը տուած էր: Դէմքին մահացու այլայլումը, ցուրտ քրտինքը, ահուելի ջղաձգութիւնները ի՞նչպէս կարելի էր արգիլել, երբ աղիտարեր դեղը կը թաւալի արեան մէջ: Պոռնկութեան այն թոյնը՝ որով Արման վարակած էր Հելէնը, իր աւերումի գործը առաջ պիտի տանէր: Ի՞նչ չըբմեղանք ունէր՝ ատիկա ըրած ըլլալուն, համար: Ոչ մէկ պատճառ, քանի որ զայն վայելած էր, առանց սիրելու: Այո՛, գէթ սիրած, քիչ մը երջանկութիւն՝ պարզեւած ըլլար անոր, անձը նուիրած ըլլալուն փոխարէն: Բայց յանցանքին պատճառած անխուսափելի նուաստացման վրայ աւելցուցած էր նուաստացման ուրիշ տարր մը. ամենէն անգութ հիասթափութիւնը: Ի՞նչ վիճակի մատնած էր յոյսերով բեղուն կին մը, սիրոյ ամենէն բարձր կէտին հանելու իր ազնիւ հետապնդումին մէջ մտլորած: Պատրանքը փարատած՝ Հելէն կը ջանար մոռացման մէջ թաղուիլ: Մէկ տարի յետոյ և անոր յաջորդող տարիներուն մէջ՝ ի՞նչ պիտի ըլլար մանկամարդ կինը: Սա նշանաւոր պարբերութիւնը կը կրկնէր իր միտքին մէջ. «Արաբիոյ բոլոր անուշահոտութիւնները չպիտի կըրնան մաքրել այս փոքրիկ ձեռքը...»: Ու Արման կը կօչէր խղճի խայթին բեռան տակ, — այնքան անգթօրէն ծանր որ չէր կրնար ոչինչ զգալ, բացի ընկճեցուցիչ և յարատեւ ջախ-

ջախումէ մը, գործուած արանքին տպաւորութեան տակ: «Ի՞նչ անհեթեթ մեքենայ է սա մարդ բուսածը», կը խորհէր Արման, «ու ի՞նչ արհամարհելի տկարութիւն է սա անձկութիւնը: Որպէսզի արդարանայ այս խղճի խայթը, պէտք է որ յանցաւոր ըլլամ. այսինքն պատասխանատու և ազատ: Խղճի ազատութիւնը սնտոփ բառ մը չէ՞ միթէ. ուստի և բարին ու չարը, առաքինութիւնը ու մոլութիւնը...»: Իր երիտասարդութեան ատեն շատ խորհած էր այս խընդիրներուն վրայ և իբր ճգրիտ ընդունած էր արգի գլխաւոր փաստերը՝ անձնիշխանութեան գէմ: Այս փաստերը իր անձին վրայ կիրարկելով և ինքզինքը ուստի մտադիւրեց, կ'ուզէր անհետացնել այն բարոյական անհանգստութիւնը՝ որուն ենթարկուած էր: «Ի՞նչ եմ ես», կը յարէր Արման. «արգասիքը այսինչ ժառանգականութեան, այ՛իսչ միջով այրելու մէջ: Տրուած պարագաներուն մէջ պարտ էի զգալայնպէս ինչպէս զգացած եմ, խորհիլ այնպէս ինչպէս խորհած եմ, կա ինչալ այնպէս՝ ինչպէս կամեցած եմ...»: Ու իր անձը կը տարբաղադրէր տարրերու ինչպէս յաճախ ըրած էր համըլթականութեան իր չըջաննեցուն մէջ. չափազանց վերլուծումէ առաջ եկած իր ներքին անգամալուծութեան տագնապները կը կոչէր համըլթականութիւն: Ընտանեկան կեանքէ զուրկ ըլլալուն կը վերագրէր իր եսասիրութեան առաջին ծագումը. կը խորհէր թէ քոյէժը շատ շուտ պզծած էր իր երեւակայութիւնը, ու քաղաքային պատերազմի ջարդերը իր մէջ առաջ բերած էին կանխահաս մարդա-

տեսցութիւն մը: Իր կրօնական հաւատքը կորսնցուցած էր կանխահաս ընթերցումներով. ու է դատի վրայ հաւատք չունենալուն, ո՛ր է փառասիրութիւն չէր սնուցած, և որովհետեւ շատ հարուստ էր՝ արհեստի մըն ալ հետամուտ չէր եղած: Յետոյ Արման մտովի կը տեսնէր իր սիրային փորձառութեանց անօգուտ և աղիտաբեր շարքը մինչև այն օրը՝ երբ հանդիպած էր Տիկին Շազէլի: «Ինչպէս պիտի կրնայի տարբեր կերպով դատել զանի, ինչպէս դատեցի ասկէ առաջ, երբ իմ առջեւ նետուեցաւ յանկարծ: Կրնայի՞ հասկնալ թէ վիպական, անխորհուրդ բայց անկեղծ բնաւորութիւն մը ունի ան. կարծեցի թէ ուրիշ կիներու պէս կին մըն է: Այդպէս հաւատացի և պարտէի այդպէս հաւատալ...: Այդ «պարտէի» բառը կը գործածէր անհրաժեշտօրէն, իբր լծակ մը՝ որով պիտի վերցնէր իր խղճի խայթին ծանրութիւնը, բայց ծանրութիւնը միշտ հոն էր: Ի զուր կը մաքատէր. իր անձէն աւելի զօրաւոր բան մը կը բոնս դատէր՝ այդ կնոջ կոյտտեան հեղինակը նկատել ինքզինցը: Այն ատեն կը ջանար սփոփանքի ուրիշ միջոց մը հնարել: Արման իր երեւակայութեան մէջ կը տեսնէր իրենց սիրարկածին բոլոր հանգօրուանները, ու այդ կորստեան ճամբուն վրայ կը փնտռէր այն քառուղիները, այն պահերը՝ ուր պիտի կրնար ինքզինքը և իր սիրուհին առաջնորդել տարբեր ճամբու մը մէջ: Այն քանի մը շարաթներու ընթացքին, երբ Շազէլները հաստատուած էին Բարիզի մէջ, ինչո՞ւ ինք Հելենի հետ պտտած պահուն՝ զգայնիկ մարդու մը

գիրքը առած էր: Որպէսզի իր անըջանքներուն վրայ խօսի մանկամարդ կնոջ և հետաքրքրութեան մղէ զայն: Կրնա՞ր այդ բանը չընել: «Ո՛չ», կը պատասխանէր բարկութեամբ. «հրապուրանքը իմ բնաւորութեանս մէջ կը գտնուի, ինչպէս որսորդութիւնը՝ քերձէին բնաւորութեան մէջ...»: Ու օրին մէկը ստուգած էր որ Հելենն սկսած էր զինքը սիրել: Կրնա՞ր ետ քաշուիլ այն ատեն: Այո՞, եթէ կարենար հաւատալ թէ Հելենի առաջին սէրն էր ան: Բայց մարդ կրնա՞յ ինքզինքին հրամայել՝ հաւատալու այս կամ այն կերպով: Ինչ չպիտի տար այսօր՝ Հելենը դատելու համար այնպէս՝ ինչպէս կը դատէր երբեմն, ինչ որ անկարելի էր, ինչպէս անկարելի եղած էր երբեմն այսօրուան պէս դատել զայն: Իրենց ժամագրութեան առաջին օրը, վարանոտ կը տեսնէր ինքզինքը, ճշմարտութեամբ լեցուն նամակ մը Հելենի ուղղած միջոցին, որպէսզի կարելի ըլլար խզել իրենց յարաբերութիւնները՝ անդամանելի վայրկեանէն առաջ: Բայց կրնա՞ր արգիլել որ այսինչ կամ այն ինչ պատկերը չդար պաշարել իր մտածումը և կասեցնել իր գրիչը: Իրենց սիրային յարաբերութեանց քանի մը ամիսներու ընթացքին՝ չէր սիրած Հելենը, ու իր սրտին չորութեամբը շարձարած էր զայն: Միթէ կարելի՞ է հրամայել յուզումին և սիրոյն: Եթէ երբեք բրտօրէն խղած էր իր յարաբերութիւնները, ատկա արգիւնքն էր մարդկային կամքին վրայ պատկերներուն գործած հզօր ազդեցութեան: Իր բարեկամին ունեցած վշտին տեսիլը աւելի զօրաւոր

եղած էր իր մէջ՝ քան իր սիրուհիին վշտին տեսիլը: Խոշորացոյցով դիտելու պէս կը տեսնէր այն ներքին մեքենականութիւնը՝ որուն զգալի նշանը եղած էին իր արարքները ու վերջին հանգրուանը, իր անցեալին մանրակրկիտ հայեցողութեան մէջ կը մխրձուէր... Ի՞նչ փոյթ, իր խղճի խայթին ծանրութիւնը հոն էր միշտ: Կը յաջողէր իր միտքը համոզել, բայց այդ համոզումը չէր սփոփեր իր սիրտը: Իր խղճմտանքն էր որ, ինչպէս կ'ըսեն ոամկական լեզուով, կը չարչարէր զինքը: Բայց խղճմտանքը պատրանքէ տարբեր քան մըն է միթէ: Երբ նետուած քար մը զգար իր թաւալումը, առանց սակայն գիտնալու թէ ձեռքէ մը արձակուած է. ինք ալ պիտի ըմբռնէր իր շարժման պատճառը: Իր խղճմտանքը կը յանդիմանէր զինքը՝ իր անցած ճամբուն վրայ խոտի շիւղեր ջախջախած ըլլալուն համար: Խղճի խայթը պիտի ծնէր իր մէջ: Ձեթէ ուրուական մը ունենայի աչքերուս առջեւ, մտացնորումի մը հետեւանքովս, կ'ենզրակացնէր Արման, Ձմիթէ պիտի հաւատայի՞ ոգիներու... մտովի պիտի ըսէի՞ թէ ուրուական մը կը տեսնեմ, անտի ձեւ մը, և թէ իմ գործարաններուս վիճակը ինձի կը թելագրէ այդ մտալիկումը: Մեր ուրուականին գոյութեան հանգուրժնէք, բայց չհաւատանք անորս:

Բարիք, չարիք, խղճի խայթ, խղճմտանք, բոլոր ասոնք անիրական երեւոյթներ, անմարմին ստուերներ են: Բայց անվիճելի իրակ սնուութիւն մը կար, այն է հոգիի մը կորուստը, և անեղի ճակատագիր մը զինքը գործիք պիտի ընէր այդ կորստեան: Կորուած հոգի մը...

Ուրեմն հոգիներու կեանք և մահ կայ, քան մը որ զանոնք կը սնուցանէ և քան մը որ զանոնք կը քանդէ, հոգեկան գեհնապարտութեան ու փրկութեան պէս: Այն ատեն կը խորհէր Հելէնի հոգիին վրայ՝ այդ վերջնական քայքայումէն առաջ, ու իրենց անցեալին բոլոր դրուագները միտքը կ'իյնային միաժամանակ, կը մեկնէր ու կ'ըմբռնէր զանոնք: Հիմա որ գիտէր Հելէնի մասին ճշմարտութիւնը և զայն գէշ դատած ըլլալը, այդ անցեալին ամենափոքր իրողութիւնները անակնկալ նշանակո թիւն մը կը ստանային: Իր տխուր բարեկամութիւն լուծեան պահերը, անոր մելամաղձութիւնները, փղձկումները իր մտքին առջեւ կը ներկայանային կարգաւ և իւրաքանչիւր յիշատակ ի վեր կը հանէր թէ՛ իր ապերախտութիւնը և թէ՛ Հելէնի ներշնչած իր սիրոյն զօրութիւնը: Կնոջ այդ հոգին ո՞րքան կենսունակ էր այն ատեն: Ո՞րքան ազնիւ էր ան՝ նոյնիսկ իր մեղանշումին մէջ: Ի՞նչ ճոխութիւն իր զգացողութեան մէջ: Ի՞նչ յորդութիւն՝ իր յուզումներուն մէջ: Ի՞նչ խորութիւն իր վիշտին մէջ, և ի՞նչ փառաւոր խոյանք գէպի անմատչելի երջանկութիւն մը: Ու այսօր, այս հոգիին վրայ, ի՞նչ անշնչելի պղծութիւն մը կար...: Արմանի խորհրդածութիւնները հիմա կը դառնային Ալֆրէտի վրայ. կը յիշէր իր վերջին խօսակցութիւնը՝ անարգօրէն խառած մարդու մը հետ: Այս վերջինն ալ կենսունակ հոգի մը ունէր, ուրկէ կը ցայտէին՝ իրր բարեբար ազրիւր ընդէ, սէրը և ուղղամտութիւնը, հաւատալու և սիրելու բոլոր զօ-

Թիւնները: Արման այն ատեն իր մտածումը
ինքզինքին վրայ կ'անդրադարձնէր, ըսելով.
«Ա՛հ, իմ հոգիս է որ մեռած է...»: Մտովի կը
հետեւէր իր երիտասարդութեան շրջանին: Ինք-
զինքը երիտասարդ ու անկարող կը զանէր՝ ի-
տէպէտ հաւատքի նուիրելու համար իր գործու-
նէութիւնը, ու ցոփակեաց և անկարող իր սիր-
տը հաստատելու համար զգացման մը մէջ.— մէկ
խօսքով՝ անկարող էր բանի մը նուիրուելու,
հաւատալու և սիրելու: Այլին առջեւ կը բերէր
այն աղետալի ցանկը՝ զոր պատրաստած էր իր
հրապուրողի սնապարծութեամբ, գէթ այնքան
որքան թելագրած էր իր ցոփակեացի հետաքրք-
քութիւնը: Արման մտքին մէջ կը փնտռէր ա-
նունը և գէմքը այն կիներուն՝ որոնք անձնա-
տուր եղած էին իրեն՝ սկսեալ վատահամբաւ
սենեակներու մէջ— ուր գրգարանի և ձեղունի
հայելիները կը կրկնապատկեն մերկութեանց
սպիտակութիւնը— անձնատուր եղողներէն մին-
չեւ այն կիները՝ զոր վայելած էր ամօթխածու-
թեամբ, այս վերջինները կ'ուզէին որ վար ի-
ջուցուած վարագոյրներուն ստուերը թեւածէ
իրենց զգուանքներուն շուրջը: Ինչպէս վար-
ուած էր այդ բոլոր կիներուն հետ. Ալին, Ժիւ-
լիէթ, Տիկին տը Ռիւկէ և Հելէն, որոնք տար-
փատենչիկ ու վարձկան, վիզային ու օւզակա-
նած էակներ էին: Զգայութեան գործիքներ
զարձուցած էր զանոնք, ոչ աւելի: Կը յիշէր
միթէ միակ կին մը՝ որուն հանդէպ բարի զեռ-
նուած, աջակից եղած ըլլար և աւելի բան մը
արժէր զայն ճանչնալէն յետոյ: Պոսնիկներու

գործել տուած էր իրենց հազարումէկ արարքնե-
րէն մէկը: Շնացող կիները անգամ մըն ալ ստած
էին իր պատճառով: Ո՛չ միայն մեռած էր իր
հոգին, այլ և իր շուրջը տարածած էր իր ներ-
քին մահուան վարակումը: Իր սուր իմացակա-
նութեամբ, իր հազուագիտ երեւակայութեամբ,
գերակշռութեան բոլոր այն միջոցներով՝ զոր ի-
րեն ընձեռած էր հարստութիւնը, ի՞նչ գործ կը
կատարէ երիտասարդութենէն ի վեր: Այս ա-
մէնը կը վերջացնէր բարոյական սպանութեամբը
կնոջ մը՝ որ հաւատացած էր իրեն...: Այսպէս
ծանրութիւնը հետզհետէ կ'աւելնար, ու նորէն
կը սկսէր տապալակիլ: «Հոգիին կեանքը և մահը:
Բառեր են ասոնք, բառեր...: Ուղեղային թե-
թեւ խանդարում մը կը բաւէ հոգին փոխելու...:
Մանրադէտով կը տեսնուի թէ բջիջներու
փոքր յօրինուածքը չուղեր որ երբեք սիրեմ...:
Բայց ինչո՞ւ, կ'աւելցնէր Արման. «այս հոգին
կ'ապրի գաղափարներով և կը մեռնի ուրիշնե-
րով: Ինչո՞ւ: Բան մը չեմ գիտեր այդ մասին:
Ուրիշ շատ մը բաներ կան, որոնցմէ տեղեկու-
թիւն չունիմ: Ի՞նչ է ուղեղը, նիւթ է: Բայց
ի՞նչ է նիւթը...: Մարդ բան մը չի գիտեր,
բան մը չի հասկնար: Ի՞նչ հարկ հարցնել այս
կամ այն բանին ինչո՞ւն: Միակ հարցում մը
կայ. ինչո՞ւ բովանդակը: Իսկապէս գիտցածնիս
սա է որ այդ հարցման պատասխանը չպիտի
կրնանք գտնել երբեք...»: Արման կը նշմարէր
գաղտնիքին անդունդը, անձանայելիին վիճը՝
զոր գիտութիւնը կը ստուգէ ամէն մտածումի
ու ամէն կեանքի խարխիսին մէջ: Իր անհատա-

կան ճակատագրին հարցը լուծել ջանալէ յետոյ, մարդկային ճակատագրի հարցը շոշափել կ'ուզէր. իր բարոյական ցաւը այնքան բուռն էր որ փորձութի ն կ'ուեննար մխիթարական կերպով մեկնել այն դաղտնիքը՝ որուն մէջ խեղդուելը կը զգար: Ինչո՞ւ կեանքի այդ առեղծուածին բանալին, բանականութեամբ անլուծելի, փրկարար բառ մը չպիտի ըլլար, բառ մը՝ որ պիտի դարմանէր տիեզերական անձկութիւնը, որ կեանք պիտի պարզելէր մեռած հոգիներուն, ինչպէս իր հոգին. ու խորհանդարտութիւն մը՝ չարատանջ խիղճերուն. ինչպէս իրը: Ինչո՞ւ մեր սիրտին պէս սիրտ մը հոն չգտնուէր, որ կարենար մեր վրայ մեղքնալ բնութեան այդ կեղբոնին մէջ. սակայն բնութիւնը մեզի ծնունդ տուած է, զգալու դառն ու քնքուշ եղանակով, իտէպլի ու դեղեւումներու մասին մեր ունեցած ակոթումով... մեր մեծութեամբ և մեր գձձութեամբ...: «Բայց ա՞յն ատեն», կը խորհէր Արման, «Աստուած գոյութիւն պէտք է ունենայ... Ըսել է պիտի կրնամ ծնրադրել այս պահուս՝ երբ կը տառապիմ, և ըսել. Հայր մեր որ յերկրնս ես... «Հայր մեր...»: Երբ Արման իր բանավարութեան այս կէտին կը հասնէր, արցունքներով կը լեցուէին աչքերը: Ինք որ չէր ճանչցած ո՛չ իր հայրը, ո՛չ ալ իր մայրը, վսեմ աղօթքին այդ միակ պարբերութիւնը անբացատրելի յուզում մը կը պատճառէր իրեն...: Յետոյ անզգամ կը մնար: Իսկոյն կը պրկուէր: Գաղափարներ կուգային միտքը, աւելի զօրաւոր քան քիչ մը առաջ ունեցած միսթիքական փղձկումը: Իր մտքովը կը վիճաբանէր սրտին

դէմ և միշտ միտքն էր որ յաղթանակ կը տանէր: Աստուծոյ դէմ եղած առարկութիւնները, չարիքին գոյութենէն հետեւցուած, մարմին կ'առնէին իր առջեւ: Հօր մը բարութիւնը ինչպէս հաշտեցնել փոխանցականութեան այն օրէնքին հետ, որուն համաձայն, ոմանց յանցանքներուն հետեւանքը կը քաշեն ուրիշները: Ո՞վ էր յանցաւորը: Ինքը թէ Հելէն: Ինքը...: Իրենց մէջ ո՞րը գործած էր սիրային ոճի մը: Ինք, քանի որ հրապուրած էր այդ մանկամարդ կինը, առանց զայն սիրելու, այլ նպարտութեան, ձանձրոյթի և զղայականութեան քմահաճոյք մը գոհացնելու համար միայն...: Ո՞վ պատժուած էր: Հելէն: Այս վերջին և Ալֆրէտի միջեւ ո՞վ յանցաւոր էր: Հելէն: Ո՞վ կը տառապէր: Ալֆրէտ: Այսպէս, իւրաքանչիւրին մեղքը, եթէ մեղք կայ, իր թունաւոր պտուղը կը տանի ուրիշի մը հոգիին մէջ, ու միեւնոյն համերաշխութիւնը կը վարէ մարդկային փոխադարձ յարաբերութիւնները: Զուակները կը քաւեն իրենց հօր մեղքը, արդարները կը քաւեն չարերուն տեղ, ու անմեղները՝ յանցաւորներուն տեղ: Ա՛հ, այդ թշուառութիւններու անընդհատ փոխանցումին հանդէպ՝ ինչպէս կարելի է հաւատ ընծայել արդարութեան ու բարութեան սկզբունքի մը այդ մթին անդենականին մէջ: Արման կ'ըսէր մտովի. «Ոչ, ինչպէս որ յանցանքները պարագաներու և խառնուածքներու անհրաժեշտութեան ներքեւ առաջ կուգան, այդ արարքներուն հետեւանքներն ալ ըստ բախտի կը բաշխուին, — գէթ այս աշխարհի մէջ...»: Արման միսթիքա-

կան փղձկում կ'ուեննար դարձեալ «Ա՛յս աշխարհի մէջ միայն: Ուրեմն ուրի՛շ աշխարհ մըն ալ կայ, որուն մէկ պատկերը կամ նախապատրաստութիւնը ըլլայ այս աշխարհը: Բայց ի՞նչպէս կ'ըլլայ որ ուէ կապ չկայ այս աշխարհին և միւս աշխարհին միջեւ: Ինչո՞ւ օգնութիւն չի հասցուիր անձկութեան ժամերուն: Ա՛հ, եթէ երկնային հայր մը գոյութիւն ուեննար, ամէն տառապանք աղօթք մը չպիտի՞ ըլլար անոր համար...»: Հակասական գաղափարներու այդ ժխտին մէջ՝ տարաբախտ Արման կը նշմարէր մարդկային կեանքի մեծ, միակ հարցը՝ զոր կրօնքը կը լուծէ, և կ'ուզէր գիտնալ թէ մեր սահմանափակ օրերէն, մեր կարճ զգայութիւններէն, մեր վաղանցիկ գործերէն անդին, բան մը կա՞յ որ անանցանելի ըլլայ և որ կարենայ գոհացնել անհունի մասին զգացած մեր քաղցն ու ծարաւը: Արման թերեւս օրին մէկը կրօնասէր դատնար նորէն, բայց այդ պահուն չէր, ու ինքնիրեն կը պատասխանէր. «Եթէ ոչինչ կայ, ինչո՞ւ այս անուելի խղճի խայթերը: Եթէ բան մը կայ, ինչո՞ւ չեմ կրնար զայն յղանալ իմ մտքովս, և ոչ ալ զգալ իմ սրտովս: Ի՞նչպէս վերջ տալու եմ այս անտանելի անձկութեան: Ի՞նչպէս վերցնելու եմ այս ծանրութիւնը՝ որուն տակ կը խեղդուիմ...»:

Այս մտայլ օրերուն մէջ պատահած զլխաւոր հղելութիւններն էին Ալֆրէտէն ստացած մէկ քանի նամակները, բոլորն ալ սիրալիր ու իր կնոջ առողջութեան, իր ընտանեկան յարկին տխրութեան, ապազայի մտատանջութեանց մա-

սին տրտուենջներով լեցուն: Այսպէս՝ Հելէն կը շարունակէր զժրախտ ըլլալ: «Ա՛հ», կը խորհէր Արման, «կարելի է որ բարին և չարը, հոգին և Աստուած ուէ իմատ չունենան: Հազարաւոր տարիներէ ի վեր՝ իմաստասէրները կը վիճարանին անոնց վրայ, առանց եզրակացութեան մը յանգելու, ու կրօնքները իրարու կը յաջորդեն և կ'իյնան: Բանականութեան անկարողութիւնը չափած եմ, ու հաւատք չունիմ: Բայց ո՛չ հաւատքի և ոչ ալ բանականութեան պէտք կայ՝ գիտնալու համար թէ մարդկային թշուառութիւնը գոյութիւն ունի և թէ ամէն ինչ պարտինք ընել՝ այդ թշուառութեան պատճառ չըլլալու համար...»: Բայց ի՞նչ պարտինք ընել...: Իբր թէ ազատ ըլլայինք: Ազատ ըլլանք կամ ո՛չ, ինքզինքնիս ձգենք, այդ թշուառութիւնը զգալու և տրտուենջ յայտնելու համար: Երբ Արման կը մտնէր դէպի կարեկցութիւն տանող նոր ճամբուն մէջ, ոչ թէ միայն իր խիղճը բացարձակ սփոփանք մը կը զգար, այլ և տեսակ մը յուսահատ բանդազուշանք կ'ուեննար, ինչ որ կը ամակացնէր սիրտը: Մտքին առջեւ կը բերէր Հելէնը՝ իր անցեալին մէջ, մանկամարդ կնոջ մտերմական խօսակցութիւններուն համաձայն, երբ փոքր ազջիկ մըն էր դեռ. անոր տխուր մանկութեան և ճշուած երիտասարդութեան վրայ կը կարեկցէր: Նաեւ կարեկցութիւն մը կը զգար անոր ամուսնութեան ու այն բարոյական ամուսնալուծման նկատմամբ, որ մանկամարդ կինը բաժնած էր Ալֆրէտէն: Ցաւ կը զգար զայն ճանչցած ըլլալուն համար, նաև այն խօս-

քերուէն համար՝ զոր ըսած էր Հելլէնի, և որոնց այս վերջինն ալ հաւատացած էր, այն համարյոյնքերուն համար ալ՝ զոր խնդրած էր Հելլէնէ և անիկա տուած էր: Բայց Արման մանաւանդ շատ կը մեղքնար մանկամարդ կիներ, այն երկրորդ անկոււմին, այն մոլուցքին համար, որով նետուած էր Վարատի գիրկը: Նոյնպէս այն ամէն յանցանքներուն համար որոնց շարժառիթը եղած էր առաջին յանցանքը: Յաւ կը զգար Հելլէնի ծնելուն, շնչելուն, անոգորելի ճակատագիր մը ունենալուն համար: Հիմա կը զգար որ Հելլէն աւելի կենսունակ էր քան այն օրերը՝ երբ վայելած էր զայն, յուզումնալից, իր կուրծքին վրայ: Հոգիի տեսակ մը զարմանալի կարգաւորութեամբ, կը տանապէր վիշտերովը սիրուհիին՝ որուն ուրախութեանցը մասնակից չէր եղած: Մտածումով կը բնակէր այդ հիւանդ սրտին մէջ և իր կարեկցութեան տպաւորութիւնը այնքան բուռն, յորդ էր որ իրմէ դուրս, կը զեղուր բոլոր կեանքին վրայ: Իրիկուան, երբ հետիոտն կը պտտէր փողոցներուն երկայնքը, Հայմարթի ու Ռէճրէթ-Սթրիթի մոտայն քառուղիներուն մէջ, զանազան երկիրներէ եկած աղիճներու տեսքը, որոնք ամէն ատեն կը թափառէին հոտ, մինչեւ հոգիին խորը կը ցընցէր զինքը: Մութ գոյն արզուզարգերով կը քալէին և ամէն տեսակ գաւառարարքառներով կը կանչէին անցորդները: Անոնց մէջ կային բարձրահասակ ու զանդաղ Գերմանուհիներ, նուրբ Ֆրանսուհիներ և Անգլուհիներ, այս վերջինները կը ճանչցուէին իրենց զէմքերէն, որոնք

անմեղունակ բան մը ունէին: Անոնցմէ շատերը պառուած էին, իրենց նայուածքին մէջ ունենալով վայրագ նշոյլներ: Այս օտարուհիները ի՛նչ ողբալի, թերեւս ոճրապարտ արկածախնդրութիւններ ունեցած էին իրենց ծննդավայրէն հեռու, միշտ մշուշապատ երկիրքի մը տակ, առուտուրով բանուկ փողոցներու սալայատակին վրայ, իսկ երիտասարդ կիներ ալ կը տեսնուէին հրեշտակի կիսադէմքով, — որովհետեւ այդպիսիներ ալ կային —, ի՛նչ մելամաղձութիւն կ'ունենայ մարդ, տեսնելով այն կիները որոնք կը հրէին ոգելից ըմպելի ծախող խանութներու դռները, ու ներս մտնելով, մէկէն կուլ կուտային օղիի մեծ գաւաթներ: Դուրս կ'ելլէին անոնք, իրենց այտերուն խնձորակները քիչ մը վարդերանդուած, ու կը վերսկսէին իրենց խայտառակ ուխտաւորութիւնը, ալքողի այդ ումպէն տաքցած՝ ընդդէմ խիստ կլիմային, յեղաւարծ տեղատարափներու, կծու մշուշին: Արման կը զիտէր անոնց երթեւեկը, ասոր անոր մօտենալը, մէկուն նախատինք ուղղելը, իրենց միջեւ խօսակցիլը: զատապարտեալներու ամբողջ խումբ մըն էր որ կը սեղմուէր այդ փողոցներուն մէջ: Այո՛, դատապարտեալներ են, որովհետեւ ո՛չ մէկ բան պիտի փրկէ զանոնք, չպիտի փրկուին նաեւ պերճաղիճները՝ որոնք մարդորսութեան կ'ելլեն ազամանդներով ու ձիերով, և ոչ ալ շնացողները, նոր զգայութիւններու միշտ յուսախար հետապնդումին մէջ: Ո՛չ մէկ բան պիտի փրկէր զանոնք, որովհետեւ ոչինչ կայ փրկող: Սակայն, երբ Արման տա-

ճարներու առջեւէն կ'անցնէր, այն ատեն կը յիշէր թէ հազարաւոր էակներ կը հաւատային փրկչի մը: «Բայց երբ չեմ ես հաւատար անոր», կը հարցնէր մտովի, «յանցանքը ի՞նչ է միթէ: Ճշմարիտ փրկչը ան պիտի ըլլայ որ նոյնիսկ անհաւատները, հաւատուրացները, ընդվզողները, չղջացողները պիտի փրկէր—քանի որ ամենէն արգահատելիները անոնք են— Ո՛չ, փրկութիւն չկայ և Քրիստոս ի զո՛ւր մեռած է...»: Այն ատեն Արման կեանքը կը նկատէր իբր կոյր ու աւերիչ անհրաժեշտութիւն մը, յոռի ու ժ մը, որ արարածները կը մղէ՝ զիրար կորստեան մատնելու: Պոռնկութիւնը վարէն, շնութիւնը վերէն, ահա՛ ինչ որ արտադրած է մարդկային զգացումներուն ազնուագոյնը, սէրը: Իրեն այնպէս կը թուէր թէ քաղաքակրթութիւնը անհուն շուայտութիւն մըն է, ուր կերակուրները աւելի շատ են, գինիները՝ աւելի գլուխ դարձնող, կոչնականները՝ աւելի բազմաթիւ: Բայց ներուժի սովահարները ո՛ր միաթիքական կերակուրին մէջ պիտի վերագտնեն փրկութեան հացը: Սակայն շուայտութիւնը կը խոկայ, կը գոռայ, կիները կ'ընծայեն իրենց կարմիր բերնին պտուղը, բերկրութեան հակաօրհններդ մը կը պարուրէ արբեցութիւնները, վայրկեանէ վայրկեան՝ ներկաներէն մէկը կը թաւալի սեղանին տակ, մահէն շանթահարուած, որ իր զոհերը դիպուածարար կը հնձէ. անոր տեղ կը բռնէ ուրիշ մը, այնքան շուտ որ այդ անհետացումն իսկ աչքի չի զարներ. ուրախութիւնն է որ բոլոր այդ ճակատներուն վրայէն.

կ'անցնի ու կը ծիծաղի բոլոր այդ աչքերուն մէջ: Ուրախութիւնն,—բաւ է որ իր անձկութեանը վրայ չմտածէ մարդ. կարելի է իր թըշուառութեանց հանդուրժել՝ արիութիւն ցոյց տալով. բայց ուրիշի մը թշուառութեան հանդէպ՝ ի՞նչպէս կարելի է հանդուրժելու արիութիւն ունենալ, երբ այդ թշուառութեան պատճառը ինք եղած է մարդ: Ու յեղակարծօրէն՝ ցնորքները, տեսութիւնները ու անըջանքները կ'անհետանային, տեղ տալու համար հնհնուքներու մատնուած Հելէնի միակ պատկերին կամ թէ ապականած, վատթարացած Հելէնի մը պատկերին. Արման չպիտի կրնար ըսել թէ այդ երկու պատկերներէն ո՞րը ամենէն աւելի կը չարչարէր իր մտածումը:

«—Միթէ կը սիրե՞մ զայն», կը հարցնէր Արման մտովի, առտուն անկողնէն ելած ատեն. «արդեօք խղճի խայթ կոչածս պարզապէս սէ՞ր է»: Չկրցաւ այդ հարցման պատասխանել: Երբ կը սիրէ մարդ, երջանկութիւնը կ'ըմբռնէ իր սիրած կնոջմով միայն, և հիմա ի՞նչպէս կարելի էր վայրկեան մը երջանկութիւն երեւակայել Հելէնի հետ: Կրնար Բարիզ դառնալ, մանկամարդ կնոջ հետ յարաբերութիւնները վերահաստատելու փորձ ընել, զայն առեւանգել, տանիլ այնպիսի երկիր մը՝ ուր ամէն ինչ օտարոտի ըլլար, ուր մտնային ամէն բան: Կը զգար թէ Հելէնի համար ընելիք ամենայնոյ խենթութիւններն ալ բնաւ չպիտի ջնջէին իր ներկայ անձկութիւնը: Ուրեմն չէր սիրեր Հելէնը: Բայց այն ատեն ինչո՞ւ սրտի անգութ տրո՞-

փում մը կ'ունենար այն միակ գաղափարին հանդէպ, որով Հելէն այդ արարքը գործած էր, յուսահատութենէն մղուած: Ինչո՞ւ այդ շարունակական անձկութիւնը կը դողողացնէր իր ձեռքերը, երբ Շագէլի նամակներուն առջեւ կը գրտնուէր, զանոնք բանալէ առաջ, իբր թէ անոնց մէջ պիտի կարդար տարաբախտ Ալֆրէտի երեւան հանած մէկ նոր արկածախնդրութեան լուրը: Ինչո՞ւ չէր կրնար ո՛չ գիրք մը ձեռք առնել, ոչ սեղանին առջեւ նստիլ, ոչ դուրս ելլել, ներս մտնել, առանց իր մօտ զգալու այդ կնոջ ուրուականը: Սակայն չէր սպաննած այդ կինը, անոր արիւնը չէր թափած իր ձեռքերով... Ինչո՞ւ այդ անխոնջ վերջիչումը իրենց նախկին սիրային յարաբերութիւններուն, սա յաւիտենական խորհրդածութեամբ և յուսահատ խորքով. «Եթէ գիտնայի»: Եթէ գիտնար մանկամարդ կնոջ ընծայած արժէքը իրեն, եթէ հիմա զգար այնպէս՝ ինչպէս կը զգար այն ժամանակամիջոցին երբ Հելէն այնքան քնքշօրէն ու անկեղծօրէն կ'իյնար իր սրտին վրայ, եթէ այն ատեն սրտին մէջ ունենար հիմակուան ունեցածը... այն ատեն պիտի սիրէր զայն...: Յորդ յուզում մը ունենալու իր անկարողութիւնը, անձնասիրութիւնը՝ որուն զոհ գացած էր, իր չորութիւնները, իր ամուլ վրիժառութիւնները, իր մտքին հալումաչը մենութեան և անձկութեան մէջ, այդ բոլոր բարոյական թշուառութիւնները վերջ պիտի գտնէին, եթէ աւելի պարզասիրտ եղած ըլլար, եթէ ըմբռնած ու հաւատացած ըլլար: Հիմա կը հաւատար Հելէնի խօսքերուն, բայց զատ ուշ իսկ էր արդէն: Կ'ըմ-

բռնէր զայն, երբ ա՛յ զաղրած էր անբիծ ըլլալէ: Կը սիրէր զայն, երբ ուրիշի մը զգուանքներուն պղծութեան ենթարկուած էր: Կը նկատէր որ երջանկութեան քովէն անցած էր, առանց նըշմարելու որ իր առջեւ փակուած էր այն դիւթական պալատը ուրկէ անցած էր, առանց տեսնելու զայն: Փափաք կը զգար սիրելու այդ կինը, ինչպէս մեռեալ մը՝ որուն հետ չպիտի կրնար խօսիլ երբեք...: Բայց մեռեալ մը պղծութիւններէ գերծ կը մնայ, իսկ Հելէն.— «Բոլոր անուշահոտութիւնները Արարիոյ չպիտի կրնան...», կը կրկնէր Արման մտովի, արիւնտ թագուհիին պէս ձեռքերը չփշփելով: Նորէն ծանրութիւն մը կը զգար սրտին վրայ...: Ի՞նչպէս բռնար զայն...: Սակայն այդ խղճի խայթը կրկներեւոյթ մըն էր միայն, բացակայութեամբ սնած: Երբ տղաք գիշեր ատեն կը վախնան տարտամ ձեւէ մը, ի՞նչ դարման կ'ընէ իրենց հայրը: Զանոնք կը տանի ահաբեկում պատճառող առարկային մօտ և շօշափել կուտայ զայն. ասիկա կը բաւէ տղոց խուճապը անհետացնելու: Ինչո՞ւ նորէն չտեսնէր Հելէնը և իր աչքերով չչափէր անոր պատճառած չարիքը: «Միայն այս միջոցը մնաց դորձադրելու», ըսաւ ինքնիրեն, օրին մէկը, և իսկոյն որոշեց Բարիզ դառնալ: Այսպէս վեց շաբաթ անցուցած էր սրտմաշուքով մը:

«— Հայրդ տո՞ւնն է»:

«— Դուրս ելաւ», պատասխանեց Հանրի. «բայց մայրս հոս է: Ձեր ճամբորդութեան միջոցին բաւական հիւանդացաւ...»:

«— Հիմա ի՞նչպէս է...»:

«— Աւելի լաւ է», յարեց տղեկը...: Արդէն իսկ սպասուհին կը քայէր, կը տանէր Հանրին, ու Արման նեղ անդաստակը կը մտնէր ու փայտէ սանդուխէն վեր կը բարձրանար, որ կարմիր գորգերով ծածկուած Հելէնի սալօնը կը տանէր: Իրերու երեւոյթը բնաւ չէր փոխուած, այն իրերուն՝ որոնք ականատես եղած էին իր կողմէ անփութօրէն ծրագրուած ու գործուած սիրային ոճին, և որուն անոնի քաւութեան ենթարկուած էր երկու ամիսէ ի վեր: Որքան թեթեւ քայլերով բարձրացած էր իր մանկութեան բարեկամին տան սանդուխին ցած ատիճանները, անպատուելու համար այդ բարեկամը: Մեր քայլերը ո՛ւր կ'առաջնորդեն մեզ, առանց մեր գիտութեան: Այն սալօնը մտաւ, ուր Արման շատ մը համբոյրներ տուած էր իր սիրուհիին, գողի մը պէս, երբ տունին աէրը դուրս ելլէր: Ինչո՞ւ այդ արարքները զինքը անտարբեր ձգած էին այն ատեն, և ինչո՞ւ իր զգայականութեան տկար կէտը այնքան անգթօրէն կ'արիւնէր հիմա: Ծառան Արմանի անունը տուած էր՝ դուռը բանալով: Հելէն, որ պատուհանին մօտ նստած կ'աշխատէր, զլուխը վեր առաւ՝ ծունդերուն վրայ դնելով իր գործը: Արման զիտեց որ Հելէնի դէմքը աւելի նիհարցած էր այն օրէն ի վեր՝ երբ վերջին տեսակցութիւն

մը ունեցած էին իրարու հետ. մանկամարդ կնոջ զիմագիծերը կ'այլայլէին, իբր թէ անհանգըստութիւն մը զգար այդ պահուն: Մէկ ակնարկով նշմարեց վշտին առաջ բերած աւերը Հելէնի դէմքին վրայ. աչքերը փոսացած էին, բերանը ետ քաշուած, թուշը բարակցած էր, և մանրամասնութիւն մը՝ որ ամենէն աւելի յուզեց Արմանը, սա էր թէ նախորդ տարուան գորշ չրջագետը ծալքեր կ'առնէր Հելէնի ուսերուն վրայ, ինչոր կը յայտնէր այդ խեղճ մարմնին ծիւրումը: Հելէն խօսք մը չրբաւ և Արման ալ վայրկեան մը չբացաւ բերանը: Մեքենաբար, աչքերով փնտոնեց այն ցած թիկնաթոռը, զոր մանկամարդ կնոջ քով կը թաւալէր երբեմն, աւելի լաւ խօսակցելու համար անոր հետ: Այս թիկնաթոռը, ինչպէս նաև երկայն բազկաթոռը անհետացած էին, ասոնք առաջ չըմինէին անկիւնը դրուած էին կողմնակի: Այնքան մտերմական իրիկուններ անցուցած էին ինք և Հելէն, այս վերջինը երկայն բազկաթոռին վրայ նստած, Արման թիկնաթոռին վրայ...: Անտարակոյս այդ սիրային տեսարանները մոռնալու համար էր որ լքուած կինը վերջնեյ տուած էր իր մտերմիկ սենեակին այդ կարասիները:— Եթէ Արման գիտնար այդ փոփոխման պատճառը:— Արման աթոռի մը վրայ նստաւ՝ Հելէնի մօտ, և անոր ձեռքը բռնելով բաւ. «Եկած եմ՝ ներում խնդրելու ձեռքէ...»: Մանկամարդ կինը ետ քաշեց ձեռքը, որուն գրեթէ զուձգական դողը կը զգար: Չսփսջանց խորունկ աչքերով կը նայէր Արմանի: Մանկամարդ կնոջ բիրին սու կէտը կ'ընդլայնէր տարօրէն: Յետոյ, ցած, գրեթէ մարած ձայնով պատասխանեց.

«— Ձեզի ներելիք բան չունիմ: Եթէ դժ-

բախտ ըրիք զիս, յանցանքը ձերը չէ բնաւ... : Ա՛հ, շատ փոխուած եմ... շատ հիւանդ էի, բայց ուզեցի ապրիլ իմ զաւկիս համար... Ինչպէս նաև ձեզի համար, որպէսզի ձեր խղճին վրայ ծանրութիւն չունենաք... : Անցուցած վերջին տենդոտ գիշերներուս մէջ՝ շատ խորհեցայ ձեր վրայ... : Ո՛հ, յանցանքը ձերը չէր, քանի որ չէիք կրնար հաւատալ ինձի : Ստուած իմ, որքա՛ն մեղքայ ձեզ... » :

Արման անհուն երախտագիտութեամբ մը մտիկ կ'ընէր այդ կարեկից խօսքերը, որոնք դուրս կ'ելլէին այնպիսի բերնէ մը, ուրկէ այնքան հեծկառութիւն խլած էր իր անիրաւութիւնը : Վայրկեանի մը համար՝ իր զոհին ըրած այդ ներումը դուրգուրանքի կը փոխէր իր խղճի խայթին ծանրութիւնը, որուն թեթեւացումը փրձաբոսած էր այնքան ատեն, բայց ի գո՛ւր : Երբ յուզման մը շնչով ըսաւ Արման.

« — Որքա՛ն տառապեցուցի ձեզ » :

« — Ատոր համար մի՛ մեղադրէք ինքզինքնիդ », պատասխանեց Հելէն հրեշտակային հեզութեամբ մը, որ թէ՛ տխրութեան և թէ՛ սփոփանքի այնքան եզակիան տպաւորութիւն մը կը ձգէր իր վրայ — տխրութեան, որովհետեւ այդ հեզութիւնը նշան էր ստրջանքի մը. միտթարութեան, որովհետեւ կարեկցութեան այդ քարասանը մուտ գտած էր իր վերաւոր արտին ամենէն խորին ծայրերուն մէջ : « Այո՛ », շարունակեց Հելէն, գլուխը ցնցելով, « այդ տառապանքն է որ փրկած է զիս, և անոր միջոցաւ կրցի դատել իմ կեանքս... : Երբ իրարմէ բաժնուեցանք, գրեթէ խելայեղ վիճակի մէջ հոս եկայ. ստիպուեցայ անկողնի ծառայել օրերով, ու կը տեսնէի որ խաբած մարդուս աչքերը իմ վրաս սեւեռած էին այնքան անձնուիրութեամբ

ու տխրութեամբ : Իմ տառապանքս աչքի առջեւ ունենալով, ըմբռնեցի թէ որքա՛ն տառապեցուցած էի և որքա՛ն շարիք սփռած էի իմ շուրջս : Այն ամօթը՝ ուր դատորած էի, աչքիս առջեւ երեւցաւ, ու մահուան հանդէպ, երջում ըրի ամէն ինչ փորձել, պարկեշտ կի՛ն մը ըլլալու համար... : Նորէն » : Հելէն լռեց : Արման որոշապէս հասկցաւ որ մանկամարդ կի՛նը կ'ուզէր բօսիլ միտին վրայ, և իրեն ըսել թէ այդ մարդը այլ եւս չէր ընդունած իր տունը. իր պահած լռութիւնը վերջին պարբելութենէն յետոյ բաւական պերճախօս չէ՛ր միթէ : Հելէն յարեց. « Ու այդ բանը ձեզի համար ըրի, որպէսզի զիս կորուսեան մատնած ըլլալու խղճի խայթն ունենաք... : Ա՛հ, անիրաւութենէ առաջ եկած մտորանքն է որ կրցաւ զիս մղել այդ անպատիւ վրէժխնդրութեան : Բայց տեսայ ձեր արտասուելը... : Ու կը խորհէի... — Եթէ կը տառապի, օրին մէկը պիտի գայ տեսնել զիս, և եթէ չի տառապիր, ինչո՞ւ տառապեցնեմ զայն... : Բայց ոչ, օր մը պիտի գայ ինձի և իրեն պիտի ըսեմ որ հանդարտ սրտով ապրի... : Կեանքիս մէջ այլ ևս ուրիշ բան չունիմ ընելիք, եթէ ոչ իմ պարտականութիւնս՝ հանդէպ իմ զաւկիս և անոր հօր, և պէտք է գիտնաք որ, այդ որոշումը տալու ուժը գտայ ձեզի հանդէպ զգացած սիրոյս մնացորդին մէջ... : Բայց թերեւս իրաւունք ունիմ խոստում մը առնելու ձեռնէ, իմ տուածիս փոխարէն... » : Մանկամարդ կի՛նը յարեց խորունկ ձայնով մը. « Ի յիշատակ ինձի, որովհետեւ պէտք է իրար շտեմնենք այլ եւս, խօսք տուէք որ երբեք չպիտի կոխտուէք սիրտ մը, ու պիտի յարգէք զգացումը՝ ո՛ւր որ հանդիպիք անոր... » :

Արման կը լռէր : Այս վերջին խօսքերը վեր կը հանէին մարտիրոսութեան առաջ բերած կեր-

պարանափոխութիւնը այդ հոգիին մէջ, ու կը հանդարտեցնէին այն անոելի մտատանջութիւնը՝ զոր կը զգար Լոնտոնի մէջ անցուցած մէկ քանի շաբաթներու ընթացքին: Արման նշմարելէ յետոյ թէ եսամոլ ու կասկածոտ անիրաւութիւնը ինչ քայքայումներ առաջ կը բերէ, գթութեան գերագոյն բարիքը կը զգար: Իր սիրահարին զգացած խղճի խայթը կը շարժէր իր գութը, իր ամուսինին սէրը կը մեղքնար, իր տղուն ապագային վրայ կը կարեկցէր. անա ինչո՞ւ Հեյլէն կանգ առած էր աղետալի ճամբուն վրայ: Իր կարեկցութեան շնորհիւ էր որ ամէն ինչ կը շնջուէր իրենց տխուր ու մռայլ անցեալին մէջ: Իր ամուսնին ու զաւկին նկատմամբ զգացած կարեկցութեան շնորհիւն էր որ պիտի կրնար միջոցը գտնել՝ ապաշխարութեան կեանք մը ապրելու, բաւ է որ ինք, Արման, մեղքնար զինքը և աջակցէր իրեն՝ այդ գործին մէջ:—Այսպէս, փրկութեան այն սկզբունքը՝ զոր չէր կրցած ձեռք բերել անզօր բանականութենէն, ու հաւատքի վարդապետութիւններն ալ այդ բանը չէին պարզեւած իրեն, Արման զայն կը գտնէր գութի առաքինութեան մէջ, որ ամէն ապացոյց ու յայտնութիւն մէկդի կը դնէ—բայց անիկա մնայուն և գերագոյն յայտնութիւնը չէ՞ միթէ:—Ու Արման զգաց որ բան մը ծնած էր իր մէջ, որուն շնորհիւ պիտի կրնար միշտ պատճառ մը գտնել ապրելու և գործելու. այն է յարգանքը, գթութիւնը, մարդկային տառապանքի կրօնքը:

ԵԵ

ԵԻ

~~128 107~~

200

« Ազգային գրադարան



NL0171907

